


23793

Ա

Երգիկ Մատոնցի



1928

ՄԱՏԵՆԱՇԱՐ ՚ՆՈՐ ՕՐ., ԹԻՒ 25

ՄՈՐԻՍ ՏԵՔՈՊՐԱ

ՇՐՋԻԿ ՄԱՏՕՆԱՆ

Թ.Ա.ՐԳՒՄ. Պ. ՄԱ.ՐԿՈՍԵԱ. Ն.

Տպագր. ՆՈՐ ՕՐ Ա.ԲԵՐ
1928

ԳՐԱՎԱՐԱՐ — «ՆՈՐ ՕՐ» ՀԵՇՈԽԸ



1928

(ԿԺՏԱ ՂՈԽՈՒԹՈՒՆՆՈՒ ԸՆԴ ՂՈԽՈՒԹՈՒՆՆՈՒ)

ՀՕՎՈՌՏՎՎՎՋՈ ՀՈԽՈՒԺԼՅՈ

Կ Բ

ՎՍԽԻ Բ ՂԵՑՈՒՅԵՂ ԵՂԵԿՎԵՎՎ

Հ Ռ Հ Ռ Հ Ռ

84
2-B2

ԵՐԶԻԿ ՄԱՏԾՈՆԱՆ

Հեղինակ՝
ՄՈՐԻՍ ՏԵՔՈՊՐԱ


Թարգմանիչ՝
ՊԱՐԳԵՒ ՄԱՐԿՈՍԵԱՆ

1000 X
30493

237

2003

Տպար. «ՆՈՐ ՕՐ» — Արևիք
1928



Լէյտի Տիանա Վուխնհամ գորշագոյն թաւշեայ խորա-
նարդի մը վրայ երկնցուցած էր իր ցանկալի սրունքները,
մետաքսահիւս նրբին գուլպաներու մէջ պարփակուած։ Իր
գլուխր պահուած էր մերկ թեւերուն միջն լայնօրէն բաց-
ուած։ Թայմրզի մը ետին։ Իր մինչնիկ ոտքերը կը գողզո-
ղային կեռասգոյն եւ ճերմակ դիպակեայ կիսակոշիկներուն
մէջ եւ կը սպառնային հաւասարակշռութեանը Վուէկվու-
ամ մաքուր ըմպանակի մը՝ դրուած իր ջզուա վէգին (ehe-
ville) մօտիկը։

— Ժէրա՞ր, գոչեց նէ։ Կ'ուզեմ խորհրդակցութիւն մը
ունենալ բրոֆիւսօր Թրարիկի հետ։

Տ'ինվէրնէն դուքսին մենագրութեամբ զարդարուած
ևսկեայ պզտիկ զգալով մը, շաքարի կտոր մը մանրելու վը-
րայ էի։ Ուշադիր՝ գոհացնելու համար Լէյտի Տիանայի փա-
փաքները, կը հեռացնէի շրթունքներէս գէշ եփուած խան-
ուէս — շատ սեւ եւ լեղի խանուէ մը, զոր կը ճաշակեն
Լոնտոնի մէջ քարադրի հաւկիթի մը մեծութեամբ ըմպա-
պանակներով — եւ պատասխանեցի։

— Շատ զիւրին բան է ատիկա հիմա կը հեռաձայնեմ
Քիցը։

— Կ'աղաչեմ։ Ժէրար։

Հեռաձայնը, զարդախուցին մէջ դրուած էր ուղղաձիք
տուփի մը մէջ, կամարածեւ գոնակներով, լուսաւորուած
խորհրդատետրի մը պէս։ Ականջս տուի ընկալուչին, որ
զիս հաղորդակցութեան մէջ դրաւ։

— Ալլօ. բրոֆիւսօր տօքթ. Սիկֆրիտ Թրորիկ։ Պարոն
բրոֆիւսօր, իշխան Սէլիմանն է քարտուղարը Լէյտի Տիանա
Վուխնհամի՝ որ կը փափաքի ժամադրութիւն մ'առնել ձեզ-
մէ, ստիպողական խորհրդակցութեան մը համար։

Կոկորդային ձայն մը պատասխանեց ինձի։

1316-89
81737-ակ

— Լէյտի Վուլինհամը պիտի ընդունիմ. այս կէսօրէ վերջ
ժամը չորսին:

— Շնորհակալ եմ տօքթէօս:

Լուրը հաղորդեցի իրեն: Լէյտիին խարտեաշ մազերը և
գէմքը, թղթեայ արգելարանին ետեւէն մէջտեղ ելան, դի-
տուհիի դասական եւ պայծառափայլ դէմք սը՝ նիհարցած
Անպաստէօ եւ Սիրո կայթավայրերուն սէջ անցուցած-
ձերմակ գիշելներուն պատճառաւ: Տիանա մը, եղինիկի սը
հետ. որուն եղնիկն էր սակայն չինսական չուն մը. խեռ,
մեռած ոսկեծուկի մը խոշոր աչքերով եւ պղտիկ տափակ
զանկով: Բայց ի՞նչ հարկ նկարագրել Լէյտի Տիանայի գե-
ղեցկութիւնը, զոր ամէն մարդ կրնայ գնահատել բանալով
Tatlorը եւ կամ Bystanderը:

Ամէն ամի՞ աշխարհիկ հանդէսները կը հրատարակեն-
արուեստի լուսանկարներ՝ ուր կարելի է տեսնել Լէյտի
Տիանան, որ «կոլֆո կը խաղայ, վեց շաբթուան չնիկի մը
դունչը կը պագնէ. կամ ինքնաշարժ մը կը վարէ, Ակով-
տիոյ վարդաստաններուն մէջ ծաղիկ կը քաղէ եւ կամ ձիւ-
նափայլ, ձիւնազգեստ, Սօնթէ Քարլոսի թէրասները կը
չափչիքէ:

Ընդհանրապէս Բարիզի մէջ կ'ըսուի թէ, երբոր անգ-
յունի մը զեղանի է, կը նշանակէ շատ զեղանի է: Լէյտի
Տիանա գեղագիտական այս պարզ ճշմարտութեան դէմ եր-
ք չ'կեզծեց: Ա, ելքնենք նուեւ այն նախառաֆայէլիան Մա-
տոնաի մասին— որուն վրայ պիտի հիանար ձոն Իրւոքէն
— թէ նէ շտո զեղեցիկ է յախ անոնց՝ որ կը սիրեն քիչ մը
երկարուն ձուաձեւ դէմքը, զգայնիկ շրթունքները եւ խի-
արտեւանունքներով զարդարուն երկու մեծկակ, պայծառ
աչքերու խարերայ եւ զիթ կապօյաբ:

— Ինծի պիտի ընկերանա՞ք, ըսաւ. նէ Այո՛, այո՛, ժէ-
րար: Կ'ուզեմ որ ներկայ գտնուիք Թրորիկի խորհրդակ-
ցութեան, որովհետեւ լուրջ պատճառ մ'ունիմ տեսնելու այդ
հոյակապ ջղարանը... «Թայլզ»ի մէջ կարդացի ուսումնա-
սիրութիւն մը՝ իր տեսութիւններու մասին եւ բնաւ բան
մը չ'հասկցայ: Ժէրա՞ր, զանոնք բացարէ ինծի, շատ սի-

Դելի պիտի ըլլաք լնծի:

Թրորիկի գաղափարները բացատրե՛լ: Պաթրաքոմիօմա-
շիի (կոիւ գորակերու եւ սուկերու դէմ) համաստուածական
ծագումները լուսաբանել կամ հոգիի զիտակցութեան խըր-
թին տեսաբանութեանց զարգացումները պարզաբանե՛լ:
Բանի մը տարիէ ի վեր, նշանաւոր տօքթ. Սիկֆրիտ Թրո-
րիկ, մրցակիցը Ֆրէօսի, իր վրայ խոսեցնել կուտայ եւրո-
պական այն շրջանակներու մէջ. ուր Ելլը կը փորեն ներք.
Նահայեցողութեան քերիչով եւ ուր կամքին տարրերը կը
մկրատեն հոգեկրական վերլուծման բրիչով: Կը զիճարա-
նին անոր վրայ եւ սական անոր կը հնտեւին: Կը ծաղրեն
զայն եւ սակայն կը հիանան անոր վրայ:

— Լէյտի Տիանա, յարեցի համեստօրէն, բրոֆէսէուր
քիչ յետոյ աւելի լաւ պիտի բացարէ քան ես իրեն ցոյց
պիտի տաք ձեր հոգին, բոլորովին մերկ: Ձեր զարկերուն
շնչերակային ձգտումները եւ ձեր ենթագիտակցական բարե-
խառնութիւնը պիտի չտփէ:

— Ուսկի՞ց կարելի է մտնել ենթագիտակցութեան
մէջ:

— Ինչպէ՞ս, Լէյտի Տիանա:

— Հաել կ'ուզեմ, որպիսի՞ բնական ճարով մուտք կը
գործուի իմ ներսու:

— Բարոյական կոճակի մը ծակէն, եթէ կը համար-
ձակիմ այսպէս արտայայտուելու: Անտեսանելի մկանունքէ
մը, որ կը փակէ ձեր անհատականութեան ընդերամաշկը:

Լէյտի Տիանա ժպտեցաւ. ժպիտ մը ներդաշնակ եւ կէս
բնական: Մնաց որ, այս զեղանի սկովտուհիին զուարթու-
թիւնը իր ամէնէն աչքառու հրապոյրներէն մին էր: Մինչ-
դեռ կան մարդիկ որ կ'ուզեն տիրանալ կարգ մը կիներու,
արցունքի տագնապի մը մէջ, որովհետեւ իրենց արցունքը
զրգուի մըն է, կ'երեւակայեմ, որ տիրեթանթ մը պիտի
տասնապատկէր իր հեշտութիւններու վոլրը, եթէ գիտնար
խնդացնել Լէյտի Տիանան որոշ բանի մը վրայ. ըսի որ
կ'երեւակայեմ զայն, որովհետեւ երբեք ճաշակած չեմ այդ
արուեստական դրախտը: Հինգ ամիսէ ի վեր այս մեծ կոոչ

քարտուղարն եմ . սակայն երբեք իր անկողնոյն սեմը չի-
կրցի անցնի , կարդացի երբեմն իր անարին վերեւ Շաթո-
պըրիանէն լջեր , կորտ Պայրընի անառակ ոտանաւորներ և
ժան կորէնի համեմուած արձակները , սակայն երբեք չը-
պատկերազարդեցի իմ ընթերցումներս անոնց զուգընթաց
ապացոյցներով , ոչ ալ իր անկողնին սաւաններուն առկ-
փնտոեցի սկսուած զլուխներուն վերջաբանը :

Ժամը ճիշտ չորսին Ռիցի սրահներէն միոյն մէջ , հինգ
վայրկեան սպասումէ վերջ , սեւազզեստ ծերունիի մը քով
ժամնք , որ ինքզինքը ներկայացուց 45 առտիճան զլուխը-
ծուելով եւ կրունկները շառաչել տալով :

— Տօքթ . Ֆէօնքէլվից . տիկին , յարեց գերման զօրեց
շեշտով մը . Վարպետին առաջին օգնականն եմ , ձեզի արա-
մադրած է ժամ մը եւ անմիջապէս պիտի ընդունի ձեզ :

— Նորհակալ եմ , պարոն , ըստ Լէյտի Տիանա : Մնաց
որ եթէ հասարակաց տարածայնութեան հաւատամ , բրո-
ֆէսէօր Թրորիկ շատ զբաղած է Լոնտոն գտնուելէն ի վեր :

— Ճիշտ է , տիկին : Թագաւորազն երկու իշխանուհիներ
հիմա դուրս ելան իր խուզէն : Այս իրիկուն , վարպետը
պիտի ընդունի Լոյտ Հօրմք : Վաղը առառ պիտի ունենանք
Մէրի Թանրէսդը , Հնդկաստանի փոխարքան եւ Շարլ
Շարլէն :

Տօքթ . Ֆէօնքէլվից հպարտօրէն կը համրէր այս նշա-
նաւոր անունները . զանգակի ձայն մը ընդմիջեց իր խո-
սակցութիւնը . հեռացաւ Դարձայ Լէյտի Տիանայի եւ մըր-
մըռոացի .

— Մարդ ինքզինքը Պարնըմի քովը կը կարծէ .

— Ժէրա՛ր : Անգութ էք : Զէ՛ք յարգեր համբաւները :

Սեւազզեստ ծերուկը վերստին երեւցաւ եւ նշան-
ըրաւ մեզի իրեն հետեւելու : Ոսկեզօծ սրահ մը մտանք ,
որուն մէջաեղ կեցած էր նշանաւոր բրոֆէսէօրը , անշարժ
գիրքերով եւ թուղթերով բեռնաւորուած սեղանի մը եւ-
ախն :

Բնաւ տեսած չունէի Ալկֆրիտ Թրորիկի լուսանկարը .
մաքիս մէջ նմանցուցած էի զինքը միջնադարեան մեռելա-
կոչի մը : Նախշուն հագուստ ոք կը կրէր . ինչ որ զիս չը-
զարմացուց : Բայց երեւակայութիւնը այն նապաստակն է ,
որ չուտով խոյս կուտայ իմացականութեան քէրծէին առ-
ջեւէն :

Ու քիչ մը յուսախաբ եղայ տեսած չրլալուս համար
Սիկֆրիտ Թրորիկը , քրմական կատուներով շրջապատուած
եռոտանիի մը առջեւ՝ լեցուած եղիծներով , մակարդուած
սերմերով և գորտազզիներու արիւով :

Ինէտի այս նախկին համալսարանականը , անձնաւորու-
թիւն մըն է սակայն , որուն ճառագայթագործունէութիւնը
համբաւ շահած է : Ալեխառն մազերը՝ ցցուած լայն և խոր-
շուել ճակափ մը վրայ . նայուածքը անմոռանալի է շէկ
յօնքերու թանձր վշուափին տակ : Մէֆիսթօֆէլէս մը , հագ-
ուած Սէյքվիլ փողոցի դերձակի մը կողմէ : Խոշօր կազմով
և նիհար է : Իր շրթունքները նուրբ են . գիշատիչ թռչունի
մը կտուցին նմանող քթին տակ , Թրանսերէն , անգլերէն
և գերմաներէն կը խօսի :

Սովորական քաղաքավար խօսքերէ վերջ՝ զմեղ մտցութ
թէ աշխատանցը , պալատական սրահ մը , որ ինծի շատ
հասարակ պիտի երեւէր , եթէ մասնաւոր ելեքտրական
քործիքը մասնաւոր ուշագրութիւնն չ'գրաւեր :

Խորհրդակցութիւնը պիտի սկսէր : Բրոֆ . Թրորիկ ինծի
քայեցաւ , հասկցայ միտքը եւ դուրս ելլել կը պատրաստը-
ւէի , երբ Լէյտի Տիանա ժէսթով մը զիս կեցուց ,

— Ո՛չ , ո՛չ , կը փափաքիմ որ իշխանը քովս մնայ . իր-
մէ գաղտնի բան մը չունիս :

Գիտնական հոգերանը խոնարհութիւն մ'ըրաւ , թիկ-
նաթոռ մը հրամցուց Լէյտիին եւ սպասեց որ նէ բացատ-
րութիւններ տայ իր մասին :

— Տէքթէոն , սկսաւ Լէյտի Տիանա , թէեւ շաւ անգէտ
եմ զնահատելու համար ձեր նշանաւոր աշխատութիւնները
սակայն շատ հրապուրուած եմ ձեր տարօրինակ տեսարա-
նութիւններէն , մանաւանդ կամքի , սեռականութեան եւ

այլասերումի վրայ։ Ուրեմն, մասնաւոր կերպիւ հիւանդ մը է ձեր դիմացինը, այլ քաջառողջ կին մը, որ կը փափաքին ձեր չնորհիւ յուսաբանուիլ շփոթեցուցիչ կէտի մը մասին։ Խնդիրը երազի մը վրայ է, տարօրինակ, որ շատ կը պատահի ինծի եւ զիս անհանգիստ կ'ընէ։

— Շատ բարի, Լէյտի Վուխնամ։ Բայց ձեր խօսքը շարունակել տալէ առաջ, թոյլ տուէք ինծի հարցնելու ձեզի, թէ ձեր անձնաւորութեան մասին ձեռք անցուցած մանրամասնութիւններս ճի՞շտ են։

Բրոֆէսէուր դարակ մը բացաւ ու թուղթ մը հանեց։ Որովհետեւ Լէյտի Տիանա անհանգիստ կ'երեւնար, բացաւրութիւն տուաւ նա։

— Երբե՞ք խորհրդակցութիւն չեմ տար, առանց նախապէս ի ձեռին ունենալու նօթագրութիւն մը, ի մասին իմ յաձախորդիս։ Նօթը կը խմբադրուի քարտուղարներէս միոյն կողմէ։ Ահաւասիկ տիկին, ձեր մասին գրուածը՝ պիտի ուղղէք եթէ սխալներ կան։

«Լէյտի Տիանա — Մէրի — Տօրօքա Վուխնամ, ծնած՝ Կիենսո— Ֆասր (Սկավիք), 24 Ապրիլ 1897ին, և՝ էնվենէս դուստին մէկ հատիկ աղջիկը։ Սալրզպրի Գոյէնին մէջ՝ սրութական դասիարակութիւն։ 1916ին ամուսնացած լուս Վուխնամի հետ։ Ժ. Ս. Պ. Ս. Մ. Ժ. Ք. Ս. Վ. Օ. Ենիկին բրիտանական դեսպան Ռուսիոյ մէջ։ Խոհական ամուսնութիւն։ Հաւատարմութիւն կարն միջոցի մը համար Լէյտի Վուխնամի կողմէ։»

Հոս, բրոֆէսէուր ընդմիջեց եւ պաղ քաղաքավարութեամբ մը յայտնեց,

— Պիտի հաճիք ուղղել, այնպէս չէ, տիկին։

Բայց Լէյտի Տիանա յրողոքեց։

— Կատարելապէս ճիշտ են հաստատեց նէ, աղասանողազարդ տուփի մը մէջէն հանելով հոտաւէտ սիկարէթ մը։

— Ուրեմն կը շարունակեմ, ըսաւ բրոֆէսէուր, գլուխը ծոելով։

«Լէյտի Վուխնամի յաջորդական սիրահարներն իղան,

ժամանակագրական կարգ ու լորե Հուվարտ որ Ուալբրն, Մասինիքամբ գուխը բարուղար գեսպանատան, ձարն Ուօպպի՝ ճաղրալից երգիչ։ Պ. Սոմերսէր Ուփալը, Մ. Բ. եւ Լէօ Թիրո, նԱպասահիօններու պարողը։»

Լէյտի Տիանա մարած լուցկին վառարանը նետեց եւ սա սրբազրութիւնը ըրաւ պարզորէն։

— Ներողութիւն, աօքթէօս, Լէօ Թիթօն եւ ձօրձ Աւիպպլիին միեւնոյն ժամանակ սիրահարներս եղան։ Բրոֆ. Թրորիկ խոնարհեցաւ ու ըսաւ։

— Ուղղել պէտք է։

Եեաոյ շարունակեց կարդալ։

«Ու քանի մըն ալ վաղանցիկ եւ անանուն սիրահարները որոնց ինքնութիւնը կարելի եղած չի նեղել։»

Լէյտի Տիանա հաւանութիւն յայտնեց։

— Ես աչ չեմ գիտցան։ Այս է ամէնքը։

— Ոչ տիկին, քանի մը տող եւս կայ, հոգեկ սնին վերաբերեալ։ Ահաւասիկ։

«Լէյտի Վուխնամ բունաւորուած մը չէ, թէեւ փորձած է մօրթինը եւ օփիումը, բայց ընդհատ գործունեութեամբ զգացումի սեսատիոն ետեւն ինկող մը, ի բաց առեալ սաֆոյական մոլութիւնը (սաֆիզմը)։ Կրօնական միստիքականութեան մասին՝ ոչ մի ձգում։ Տարապայման փառասիրութիւն։»

Բրոֆէսէուր թուղթը ծալլած էր, Լէյտի Տիանա խօսեցաւ։

— Այդ մանրամասնութիւնները ուղիղ են աօթքէօս։ Իմ նկատմամբ բաւական ճշգրիտ գաղափար մ'ունիք։ Ոչ կէս ինենթուկ մըն եմ, եւ ոչ ալ սիրոյ ախտավարակ մը։ Կ'ապրիմ կեանքս ազատուգրուածի մը նման, որ արրունքի տարիքին հասնելուն պէս, իրաց նետածէի կեղծաւորութեան շղթաները։ Կեղծաւորութիւն մը շատ «իրելի իր հայրենակիցներուն։»

Բրոֆէսէուր ոտքի ելած էր։ Զեռքերը խաչածեւած կռնակին վրայ, վառարանին առջեւը սկսած աջ ու ձախ քայլել։ Իր հարցաքննութիւնը սկսաւ, ձշգրիտ հարցարան մը,

բիրտ բառերով եւ մաերմիկ մանրամասնութիւններով, զոր ծանրօրէն յայտնեց, առանց ոեւէ անոտի յետին մտքերու ոչ ալ լուեայն անտուակարանութիւններու: Իբր զիտութեան մարդ ի նկատի կ'առնէր սեռականութիւնը, գերմանական սեթուններու խոտութիւններուն պատշաճեցուցած:

— Լէյտի Վուինհամ, քանի՞ տարու էիք երբ կուութիւննիդ կորուսիք:

— Տասն եւ ինը տարու, ամուսնոյս կողմէ:

— Շատ զօրաւոր տղայական սեռականութիւն մունեցած էք:

— Տասնըրեք տարեկանէն սկսեալ, այու Շատ հետաքրքիր էի, կը կարդայի...:

— Ո՛չ, կը խօսիմ ձեր տղայութեան մասին: Օրինակի համար, հինգ վեց տարու եղած ատեննիդ կր զդ ուլք արգէն տեսակ մը սաղմնական հաճոյք երբ էրիկ մարդ մը զձեզ իր ծունկերուն վրայ կը խաղնէր:

— Ո՛չ սյնքան:

— Լաւ: Զեեզ ձեր օրինաւոր ամուսինին յանձնելէ առաջ, անշուշտ ձեր զգայականութեան սթրատինվարիւնը նույիրած էի՞ք ձեր փաղաքուչներու ճպոտին:

— Անշուշտ որ Բաւական առաջ տարուած ֆլիրթներ: Առանց սակայն վերջին արարուածը լմացնելու:

— Գերզզայուն սիրածին գօտիներ ունի՞ք:

— Ունիս զանոնք, որոնք բոլոր կիներուն սովորական են, տօքթէու:

— Օրինակի համար, հեշտական հակազդում չէ՞ք ունենար, երբ ձեզի կը խածնեն:

— Այո, կը պաշտեմ ատիկա տօքթէու... ի չպէ՞ս քացատրեմ, բայց ատիկա ինձի համար... ատիրացած պըզափիկ փուռ մըն է: Ցանկութեան Շքասեղանին առջեւէն անցնելու ժամանակ:

— Քանի՞ տարու էիք, երբ առաջինանքամ առանձ նական հաճոյքներու յանձնուեցաք:

— Գրեթէ տասներկու տարեկան:

Բրոդէսէու Թըրորիկ իր զորչ աչքերով ուշաղիրկը քըն-

նէր Լէյտի Վուինհամը Միեւնոյն ժամանակ կը զուարձանար ու կը նեղուէր սյո խոստովանութիւնէն, ուսկից լէյտին ոչ մի չփոթութիւն զացած էր: Թիկնաթոռին մէջ բազմած սրունգները խաչաձեւած ղիպըլինէ հրաշալի վերաբկուին ծալքերուն տակ, կը խօսէր նէ առանց կեղծ ամօթի, իբր թէ որահի հասարակ խօսակցութիւն մ'ըլլար: Հոգերանը շարունակեց.

— Այլ օրէն սկսեալ, երբեք ունեցա՞ք ձեր մէջ այն րանը՝ զոր կը կոչեն օնանածին սինալիոց:

— Ի՞նչ կ'ըսէք, տօքթէու:

— Իրերակենակցութիւնը (la symbiose) տիկին, ճշգեց վարպետը վառարանին առջեւ կանդ առնելով կպչուն մարսիններու (colloides) հաւասարակշիռ վիճակն է, որոնք իրարու կը միանան: Այէն քրոնիկ հիւանդութիւն՝ տեսակ մը իրերակենակցութիւն է...: Օրինակ մը պիտի տամ ձեզի աւելի լաւ հասկցնելու համար: Օրքիտէներ կան, որոնք ինքնաբոյս սունկերու ազդեցութեան տակ կը զարգանան: Այդ պարագային կ'ըսուի թէ, երկու բրյուերու միջեւ իրերակենակցութիւն կա:

— Ուրիմն, պէտք է հետեւցնել թէ տօքթէու, իմ պսակս (corolle) օրքիտէին կը նմանցնէք եւ ցուցամատաւ՝ սունկին:

— Կրեթէ: Իրերակենակցութիւնը կնոջ քով՝ կը բացատրուի հակամիտութեամբ մը, զէպ առանձնական շուայտութիւնները: Շատ կարեւոր զեր մը կը խաղայ անոր նընկարագրին, ճաշակներուն եւ կամքերուն բարեշրջան մէջ:

— Գալով ինծի, պիտի խոստովանիմ ձեզի թէ, կը հետեւէի ատոր, ի չգոյէ լաւագոյնին: Ամէն պարագայի մէջ կրնամ ըսել թէ նախարնորած ես երրորդի մը ընկերակցութիւնը, նարկիսականութեան(*) խարուսիկ հաճոյքներէն,

[*] Դիքուբանական նարկիս՝ Քէփիս գետին որդին էր, որ իր պահիրին սիրահարեցաւ ազրիւրի մը ջուրին մէջ նայելով ու լնքգինքը հոն նետեց եւ փոխուեցաւ նալի զաղիկին:

Նւ զերջին գիշերուան երազս...

Բայց բրոֆէսէօռը, տիրական ժէսթով մը ընդմիջեց իր յաճախորդուհին:

— Քիչ մը յետոյ, տիկին: Կը սկսիմ աւելի պայծառ տեսնել ձեր ներքինը: Ձեր երազը ինծի պատմելէ առաջ՝ այժմ պէտք է թոյլ տաք ինծի, որ ձեր զերազդայնիկ վիճակին մէջ ձեր հակազդումներուն լուսապատկերական տնաւ լիզը առնեմ:

— Ինչպէս, տօքթէօռ.

— Բացատրեմ: Թերեւս լսած էք խօսուիլը լուսաւոր ճառագայթներու լուսապատկ'երային անալիզի մասին, որ մեզի օգնած է մէջանեղ հանելու այլեւ այլ պարզ մարմիններ, որոնցմավ կազմուած են երկնային մարմինները: Ուեւ ճառաշահի մը լուսապատկերին մէջ սթիվ գիծերու դիրքը թոյլ սուռ է հաստատելու, որ Ալաեպարան աստղին մէջ բածին կա, կամ թէ ի՞նթ սսիւմ՝ Քնար համաստեղութեան Վէկային մէջ: Միեւնոյն մէթո ոը գործադրեցի աըրուած անհատի մը մասնաւորութեանց ուսումնասիրութեան մէջ, եւ այդ ուսումնասիրութեամբ կրնամ շահեկան հետեւութիւն առաջ, իր նկարազրի մասին: Բայց, որպէսողի անալիզը արդիւնքով հարուստ ըլլայ, պէտք է որ քոլոֆներու ելեքտրական հաւասարակշունթիւնը խզուի, ու այդ խզումը սահանալու լաւագոյն միջոցն է, ենթական դիտել սեռային ըմբռչխումներու կարճ միջոցին:

— Հասկցայ, տօքթէօռ:

— Ուրեմն պէտք է, որ, տիկին, հաճիք կենալ իմ կողմէ կառարելազորդուած ճառագայթագիր գործիքին ըըցաքին առցեւ, որով պիտի կրնամ առնել ճառագայթներով: Ճեր ներքին հակազդումներուն լուսապատկերային անալիզ:

— Կ'ըմբռնեմ, կ'ըմբռնեմ, տօքթէօռ.

Ու էջտի Տիանա աւելցուց ժպտելով.

«Կը տեսնեմ, որ գործիքը ունիք, բայց սարսուոը չէ՝ քայթայթեր:»

Փրօփէսօր թրորիկ չէր ախորժեր, որ գիտութեան հետ

կատակեն. խիստ կերպով յարեց.

— Զեզի կը վերաբերի, էջտի վուինհամ, զայն սէջտեղ հանելու միջոցը ընտրել:

Ելեքտրական կոճակին մէկ հարուածին վրայ, օգնա կանը ներս մտաւ, ճառագայթագիր գործիքին ետեւը. իրարու վրայ դրուած սեւ դիպակէ վահանակը զետեղեց եւ աներեւոյթացաւ: Բրոփ. Թրորիկ հրամայեց.

— Ու հիմա, էջտի վուինհամ, պէտք է աղատ թը սիչք տաք ձեր սեռային յուզումին, սա անբուշին եւ պակետյ թերթին միջնեւ: Լմալուն պէս ձեզի պիտի իմացընեմ:

Իր կարգին վարպետն ալ սեւ վահանակներու ետին պահուըթեցաւ: Սրահին լուսթիանը կը խանգարուէր միայն թրուքի անբուլին խուլ ճարճատիւնովը:

Էջտի Տիանա հեգնական ժպտավով մը զէպի ինձ դարձած էր:

— Սիրելի ժէրար, փափաց, հիմա պէտք է բանամ իր յուզումներու ուզզիչ գործիքը, ինչպէս կ'ըսէ վարպետը: Կրնամ վասահիլ ձեր վրայ:

Իրաւ որ, երբեք ասանկ արտասոց կացութեան մը մէջ չէի գտնուած, իմ ընկերային զիրքս մեծ շրջահայեցութիւն կը պահանջէ: Հինգ ամիսէ ի վեր էջտիկն ծառայութեան մէջ ըլլալով, միշտ ստիպուած եմ հեռու մնալ բամբասնքներէ, տեղի չտալու համար մեր մտերմութեան գէշ դարձուածք մը: Փճացտծ իշխան, սակայն պարկեշտ մարդ, անհաճոյ պիտի ըլլար ինծի անոր չէքեր ստորագրել առաջ, իր անկողնոյն սեմին վրայ: Իրեն մատուցած ծառայութեանս փոխարժէքով չեմ վարձատրուիր. անվայել բան պիտի ըլլար իմ գգուանքնելուս սակը սթերլիներով արժեցնել: Ուեւէ երկդիմի միտք չ'սաւառնիր մեր վրայ ինչ որ ալ մատեն շատերը: Կասկածելի ժէսթերը, մեզստկից նայուած քները, տարսամ քսուըստուքները եւ լոելեայն չէնչողութիւնները մեզի հետ չեն քալեր:

— Էջտի Տիանա, մրմուցի իմ կարգիս, յանուն գիտութեան, իմ վարուելակերպէս պիտի չեղիս: Կ'ուզէք որ

ձեր շրթունքները համբուրեմ մոգական անբուլին առջեւս
կ'ուզէ՞ք որ ձեր միսին անդուսին վրայ պտացնեմ ձեր գլ-
խարկին վրայի կարապի փետուրին աղուամազը; Թերեւո
ԱՀ Թիթօի կամ Սամէրսէթ Վէֆլիիի վրայ մոտածելով՝ ըրո-
ֆէսէօրին ընծայէիք լուսապատկերային գեղեցիկ անալիզ
մը:

— Ժէրա՛ր, երբեք լուրջ չէք... ըստ Լէյտի Տիա-
նա:

Ու առանց ժամանակ թողլու, որ պատասխանեմ, զիս
քաշեց աղօտ ապակիին առջեւ, երկու ճկուն թօւերուն մէջ
առաւ զիս; Մարմինը մարմնոյս վրայ սեղմեց եւ բերնիս
վրայ դրաւ իր շրթունքներուն կենդանի ծաղիկը: Հակառակ
ինծի, ոգեկոչեցի եղէգնաբոյսի մը տունկը, որուն թերթիկ-
ները իրը թէ զիս շրջապատած ըլլային եւ որուն հրաշալի
ծաղիկը ծծելու վրայ ըլլար հոգիս: Այս յանկարծակի փա-
րումէն գինովցած, ապօշշած այն հեշտանքէն՝ որ ինծի
ափսոսալ կուտար, թէ ինչո՞ւ աւելի կանուխ ճաշակած չըլ-
լայի զայն, անոր համբոյը փշադարձեցի եւ աւելի ու-
ժակ սեղմեցի կուրծքիս վրայ, այդ նուրբ ու գեղածուփ
մարմինը, անշուշտ անօգուտ խօսքեր մըմուլու վրայ էի,
երբ խիստ երկվանկ մը խզեց այդ հրապոյը:

— Կանդ առէք:

Դուքս ելած էր իր սեւ խցիկէն ըրովէսէօրը, վայ-
րագ, ինչպէս է հրամանատար մը՝ պատերազմի դաշտին
վրայ: Լէյտին քաշեց ինծի փարող թեւերը: Ճիգ մ'ըրի,
իրականութեան վերադառնալու համար:

— Շուրհակալ եմ, տիկին, ըստ պարզօրէն: Տօքթ-
ֆէնքէլվլից հիմա ձեզի պիտի յանձնէ ձեր անալիզին փորձը:
Ինծի համար, այժմ աւելի լաւ տեղեկութիւններ քաշեցի
ձեր անդիտակից սարսուռներուն, հակաղլումներուն և ա-
նակնկալներուն վրայ: Ի մէջ այլոց, կրնամ ձեզ ըսել, թէ
ձեր երիտասարդութենէն սկսեալ, զաղտնաբար ետ մղած
էք հարստութեան, զօրութեան պէտք մը: Կատարեալ ջը-
լախտի մը մատնուած էք: Անգտանելին կը փնտուիք եւ
Քոլոմպի մը պէս, մարդկայն կիրքերու շրջանը պիտի ը-

նէիք. գտնելու համար զերմարդերով լեցուն Ամերիկա մը,
զերմարդեր՝ որոնք են անսահման երջ անկութիւններու եւ
յուզու մներու մատակարարները: Այժմ լէյտի Վուինհամ,
նորէն նստեցէք այս թիկնաթոռին մէջ եւ պատմեցէք ինծի
ձեր երազը:

Լէյտի Տիանա հնազանդեցաւ բրօֆէսէօրին թելադ-
րութեան — կարե՞լի է չխոնարհիլ այս բռնաւոր հոգերա-
նին հրամաններուն — եւ սկսու այսպէս:

— Նախ պէտք է ձեզի ըսեմ, տօքթէու, ոչ ընդհան-
րապէս երազներս անշահ բաներ են: Բոլոր կիներու նման,
յաճախ կ'երազեմ: Երբեմն ծաղրալից մզմաւանչներ են ա-
նոնք, երբեմն տարփական վերակոչումներ: Վերջին գիշեր-
ուան երազս, ընդհակառակն, յիշողութենէս չանհետածար,
որովհետեւ կը ներկայացնէ տեսակ մը տրամարանութիւն,
պատկերներու զդթայումն մէջ, որուն կը վերազրէի ես
նախ սլէպոսութեան մը արժէքո: Կը գտնուէի, ինչ-
պէ՞ս, չեմ գիտեր, կարմիր վայրանկարի մը մէջ: Կը շե-
տեմ. կատարելապէս կարմի՛ր Հողը, խոտերը, ծառերը,
տերեւները կարմիր էն: Դժուարաւ կը յառաջանայի, ո-
րովհետեւ ոտքերս խոչընդուռ կ'ըլլային...: Եղթայ մը...
կամ պարան մը: Ետեւէս բռնուած էի պղտիկ մարդուկէ
մը, այն ալ կարմիր: Գաճաճ մըն էր, ստոյգ լիլիթիտի մը,
հազիւ մէկ ոտք բարձր: Իր մեծաւորը հասու, կարմրցուած
հաւկիթի մը նմանակ, փոխեզական գլխանոց դրած եւ զար
հուրելի՛ մանրամասնութիւն, իր գօտիին շուրջը կը կրէր
հինգ կամ վեց կտրուած գլուխներ: Դժուարաւ կը քաէի
ճամբուն կարմրազոյն փոշիին վրայէն, եւ կանգ առնել ու-
զած ժամանակս, բումբերուս մէջ գնդասեղի հարուած մը
կը ստիպէր զիս, հետեւելու իմ գողգոթայիս: Յանկարծ,
բիւրեղեայ պղտիկ պալատ մը ցցուեցաւ առջեւս: Թափան-
ցիկ պալատ մը, մանրիկ աշտարակներով եւ աղաւնոցի մը
դունակներու մեծութեամբ զռներ: Արարածներ՝ զոր չէի
տեսնէր, անծանօթ լեզու մը կը խօսէին ապակեայ պատե-
րուն մէջ եւ սուր ձայներու խռնչիւնները կը նմանէին
վանդակի մը մէջ փակուած քսան քաքաթուէրներու ար-

զին: Պղարիկ կարմիր մարդը հրամայեց ինծի պալատ մտնեց: Բայց ինչպէ՞ս կրնայի այդ նեղ զղբակէն ներս թափանցել: Զեռքս, ապա դաստակս եւ թեւերս ներս քշեցի, մինչեւ ուսու: Յուսահատ ճիգ ըրի աւելի հեռու երթալու և յուսահատութենէս կուլայի եւ պղտիկ կարմիր մարդը գընդասեղներով կ'ասղտէր մարմինս, Յանկարծ, ձախ ձեռքս, այն՝ որ բիւրեղեայ պալատին մէջն էր, անհամար ուիսթիթիներու ճանկերուն մէջ անցաւ, որոնք մատներս իրարմէ զատելու աստիճան կը քաշքչէին: Վերջապէս, մանրամասնութիւն մը զոր չպիտի մոռնամ շատ ատեն, զգացի որ մատնեմատիս վրայ կ'անցնէին մատնի մը կլոր, փայլուն, առանց զարդի, մինչեռ միեւնոյն պահուն, անտեսանելի շրթունքներ համբոյրներ կը զետեղէին միեւնոյն մատիս վրայ: Կը զողղղամ դեռ միտքս բերելով այդ անտեսանելի համբոյրին յիշատակը որկրածէտ, կարկիչ... համբոյր մը՝ որ ինծի կը ներչնչէր ե՛ւ հաճոյք ե՛ւ խորշում:

Այդ վայրկեանին պարտաւորուեցայ խեղուկ ձայն մը հանել, որովհետեւ կ'արթննայի ընդուսու եւ շատ զարմացայ անկողնոյն վերեւ նշմարելով սենեկապանուհիս: Հարցուցի թէ ի՞նչ կ'ընէր հօն: Պատասխանեց, թէ շատ զարմացած էր, զիս անկողնիս մէջ առանձին գանելով, հետեւ ցընելով արձակած աղաղակէս: Հեռացուցի զայն քովէս վերստին կը քնանայի եւ այդ զիշեր այլևս չերազեցի: Ահաւասիկ տօքթէու, ինծի յաճախօրէն պատահած մղձաւանքը: Քիչ մ'աւելորդապաշտ եմ: Ու ատոր անհանգստութիւնը կը զգամ: Ի՞նչ կը խորհիք այս մասին:

Բրոֆ. Թրորիկ ուշի ուշով մահիկ ըրտծ էր իր յաճախօրդուհին, իր կարգին խօսեցաւ.

— Լէյտի Վուինհամ, յորմէ հետէ առաջին անդամ, երբ Արխօթուէլ երազներու հոգեբանական արժէքը ուսումնասիրել սկսաւ, բազմաթիւ զիտուններ անոր հետեւեցան: Ուսանք անոնց մէջ փնտուեցին Յուսական հակազդումները Ուսանք աւելի կամ նուազ ընդունելի հոգեկրական պատճառներու վերազրեցին զանօնք: Իմ մասիս, ես կը գոհանամ նախ փնտուելու թէ արուած երազ մը՝ շարժաւ. մորթա-

յին գրգոռումներու հետեւանքն է, թէ ոչ զսպուած ցանկութեան մը այլափոխուած իրականացումին. . . Դարով ձեր պարագային, ձեր մղձաւանջին մէջ կը գտնեմ տեսողական զգայարանքի փոփոխութիւն մը, քանի որ կարմիր տեսած էք, ինչ որ բնականորէն կանանչ է: Ատիկա կարելի - վերազրել բոլորովին պատահական պատճառի մը, ինչպէս ձեր բարձին տանթէլէն առաջ եկած բորբոքում մը՝ ձեր արտեւանունքներուն վրայ:

— Բարձի վրայ չեմ քնանար, տօքթէու: Արթնցած ժամանակս, զանոնք կը զանեմ կամ անկողնոյս եւ կամ գորգին վրայ:

— Ձեր երազը կը ներկայացնէ նաեւ բնականոն տարածութիւններու այլաձեւումը: Արտաքին աշխարհի այդպղտիկնալը կը մեկնուի սապէս, որ շտու նեղ գիշերաշապիկի մը մէջ կը քնանաք:

— Տօքթէօ՛ո, դիմել առուաւ Լէյտի Տիանա, աննշմաէ բեկի ժակիտով մը, գիշերը զեշերաշապիկ չեմ հագնիր: Չմեռը փիծամառ կը քնանամ: առանց վարտիքի: Էսկ ամառը բոլորովին մերկ:

Լէյտիին պատասխանները, կ'երեւի, չէին շփոթեցնէր բրոֆէսուին մեթոտիկ պայծառութիւնը: Շարունակեց.

— Կը տեսնեմ վերջապէս, ձեր տարփական զգայական բութեան մէջ— այդ անտեսանելի եւ շփոթեցուցիչ համբոյրը դիպուածական դրդում մը՝ առաջ եկած, անշուշա, նախօրօք վայերած սեռային հաճոյքի մը վերյուշումէն:


— Ատիկա ինծի անկարելի կը թուի, տօքթէու, այն պատճառաւ, որ բացարձակապէս սաքուր եմ վերջին մարտէն իվեր, ուր ունեցայիս վերջին առանձնակի վայելքս: Մ. Սսմերսէթ Ուիֆլիի հետ, ինքնաշարժիս՝ ձգուած վարդոյրներուն ետին:

— Այն ատեն ձեր երազային գրգոռումը կրնայ հետեւանքը ըլլալ երկարագեւ ժուժկալութեան մը պատճառած ցանկութեան մը:

Բրոֆ. Թրորիկ ամէն բանի պատասխան մ'ունէր. բայց իր բացարութիւնները չէին գոհացներ Լէյտի Տիանան,

3196

1316 - 882/1002
30/9/3



որ անհամբեր շարժումով մը անոր հարցուց .

— Վերջապէս տօքթէօռ, պիտի ուզէի գիտնալ իմ երաշ-
զիս նշանակութիւնը : Շնորհակալ ես ձեզի, որ գիտական
պատճառները լուսաբանելու կ'ելլէք, բայց զիս շահագրգը-
ռող բանը սա է, թէ կուզմ ճանչնալ այդ երազին իմաստը
իմ ապագայիս մասին, և ...

Բրոդ. Թրորիկի լոռութիւնը դէշ ձեւ մ'առած էր ու-
քի ելած, տիրական նայուածքը յաճախորդուհին վրայ
սեւեռած էր: Իր ոսկրուտ ձեռքերը տափատին գրպանը դը-
րած, ծայր աստիճան հեզնութեամբ եւ կտրուկ ձայնով ը-
սաւ.

— Սիսալ դուռ զարկած էք, Լէյտի Տիանա, եթէ կը
փափաքիք գիտնալ ձեր ապագան՝ երազներու համաձայն,
պէտք է դիմէք կարդ մը խարերաներու՝ որոնք ևերազնե-
րու Բանալի» ընկերակցութիւններու մէջ կ'աշխատին,
այսպէսով մեծ հաճոյք պատճառելով նախանձոտ կարուհի-
ներու, ըստանթիք քաղքենիուհիներու եւ պառաւ դքսու-
հիներու:

Բրոֆ. Թրորիկ, ելեքտրական կոհակին դպաւ եւ խո-
նարհելով, աւելցուց:

«Յարգանքներս, Լէյտի Վուխնամ + տօքթ. Ֆէնքէլվիթ
ձեզ պիտի առաջնորդէ եւ ձեզ պիտի յանձնէ ձեր լուսագը-
ռական անալիզ»

Լէյտին եւ ես անցանք որահ:

— Ի՞նչ կոպիտ մարդ, զիտել առաւ նէ, հազիւ իր
հիասթափութենէն ազատած :

— Մեծ զիտուն մըն է, ըսի, մինչ դուք զայն պայ-
ծառամիտ քնաշրջիկի մը տեղը դրէք:

— Բաէք, Ժէրար, թէ խորհրդակցութեան փոխարժէ-
քը պիտի վճարէք ձերուկին:

— Այո,

Տօքթ. Ֆէնքէլվիթ երեւցաւ. յանձնեց Լէյտի Վուխնամ-
մի պահարան մը՝ որ կը պարունակէր ճառագայթագրական
փորձ ու եւ ձեռքով գրուած նօթ մը: Քաղաքավարուէն
հարցուցի թէ իրեն կրնայի՝ վճարել վարպետին խորհրդակ-

ցութնան զինը:

— Անշուշտ որ, ըստու;

— Որքա՞ն:

— Հինգ հազար ֆրանս. ֆրանք, 250 տոլար եւ
կամ 65 անգլ. ոսկի:

Զէք մը լեցուցի, Լէյտի Վուխնամի կողմէ նախապէս
սարադրուած, ճերմակ չէքերու պրակ մ'ունէի, եւ զայն
իրեն յանձնեցի:

Բանի մը վայրկեան յետոյ, իմ ընկերուհին քովիկը
նստած, կառքին մէջ, կը բանայի պահարանը յեւ հետա-
քրքրութեամբ կը գիտէի մեր խսրուտիկ ոարտուոին անա-
լիզը: Լէյտին ինծի ծուցաւ և իր ֆաս-ա-մենով զիտեց
լուսանկարուած ճառագայթագրին փոխն ի փոխ գծուած
ստուերներուն երիզը ու խնդալով զուեց:

— Ահաւասիկ ձեր համբոյրին վարձքը. Ժէրար: Մարդ
պիտի ըսէր, «հետեւեցէք ինծի, երիտասարդ» մը, թրջուած
տեղատարափէ մը:

Իրեն ցոյց կուտայի յստակ չըջանակներուն մէջ ոթին
գիծերը:

— Հոս, Լէյտի Տիանա, չէք կրցած գիմագրել, գայ-
թած էք... Հո՞ն, ձեր ցանկայարոյց բոթանսիէլը, աւելի
աղէկ կ'երեւնայ: Ապշեցնող տի՞պ մը, բրոֆէսէօր Թրո-
րիկ... Ցոյց տուր ինծի քու լուսապատկերդ եւ քեղի
պիտի ըսեմ, թէ զիս կը սիրես:

Կը կատակէի հեռացնելու համար յիշողութենէս այն
հեշտական տպաւորութիւնը՝ զոր վրաս թաղած էր Լէյտի
Տիանայն համբոյրը: Բայց հաշուի առած էի իր յայտնա-
տեսութիւնը:

— Քիչ մը, շփոթած կերպարանք մ'ունիք Ժէրար,
ինչո՞ւ, համար:

— Ա՞հ, սիրելի Լէյտի Տիանաս: Երբեք ճաշակա՞ծ էք
համեղ համագամմ մը, երբ զուարճարան սեղանապետ մը յան-
կարծ ձեր պնակէն կը վերցնէ զայն: Ես այդ անբախտ հը-
քաւիրեալն եմ:

— Եթէ կրցի աղէկ ըմբանել ձեր միտքը, Ժէրար, պի-

աի ուզէիք որ իմ անալիզս վեց հարիւր մէթը երկայնութիւն ունենար:

— Հոնել կ'ուզէք վեց ծովային մղո՞ն:

Լէյտի Տիանա լոռութեամբ ինծի նայեցւու: Իր կիսամիակ արտեւանունքներուն միջեւ կը փալիլար տարօրինակ սիրոյ բոց մը. Յանկարծ զլուխը դարձուց դէպի դռնակը եւ ըստա:

— Ճէնթըլմէն մ'ըլլալու համար ոչ նուազ ապսւշ մընէք, որովհետեւ ես ալ չեմ ուզեր, զգալը ձեռքս՝ տնշարժ մալ, մարած քոչմի մը առջեւ: Այս իրիկուն պիտի երթամ լրացնել իմ աղանդերս:

— Ճօրճ Ուօպլի, Լէօ Թիթօ, Սամէրսէթ Ուիֆլը...

— Ոււիցէ պարոն մը:



Բ.

Մնեալ ժէրար Տէքսթրիէ, գեղանի Եանքիի մը սիրոյն համար իշխան Սէլիման անունը առած՝ այժմ եմ քարտուղարը բրիտանական Աւագուհիի մը ոչ թէ շահու հայար, այլ անգործութեան պատճառով:

Ամուսնութիւնս թիւրնէր կրիզէլտաի հետ, տրամաթիք արկածախնդրութիւնս եղարօը կնոջ հետ եւ կնոջ մերժումը՝ իմ անհաւառարմութեանս, բարոյական հաւասարակըշ-ուութիւնս խախտած էին:

Թողած էի Նիւ Եորքը, սիրտս խորտակուած, հոգիս վշտահար, գրպանիս մէջ իշխանական մազաղաթի կտոր մը, եւ հինգ հազար տոլարի հարստութիւն մը:

Երբ մարդ հինգ հազար տոլար ունի, կրնայ միլիոն շահիլ պազարաի մէջ, կարուհի մը պահել սենեակը, կամ թէ գիտութեան ֆաքիլթէին համար զնել գործիքներ: Քայց այնքան յոգնած էի, որ զիս կարող չէի զգար նոյն իսկ իմ ունեցած փացնել գեղանիներու հետ: Կրիզէլտայի յիշատակը միշտ մտքիս մէջն էր: Երջանիկ՝ այսքան անգութ կնոջմէ մը հեռանալուս եւ դժբախտ՝ ոչ եւս չկրնալ վայելու իր համբոյրներուն համբ:

Հոկտեմբերի կիսուն Լոնտոն եկայ: Աշունը յոր էր, հրապարակներու ծառերը կ'ոսկեզօծէին իրենց վերջին տերեւները, անփայլ արեգակի մը մարմրուն ճառագայթներով: Միայնակ ու անգործ, Քէնսէնկթըն կարտընի ճամբաներուն մէջ կը դեգերէի, աչքերս պատցնելով գեղնած մարդերուն գորգին վրայ, ուր հեղ եւ գանգրահեր զոյգ զոյգ ոչխարներ կը ճարակէին: Մտիկ կ'ընէի երբեմն Հայտ Բարքի քարոզիչները, որոնք իրենց առաքելութիւնը կը քարոզէին, կամ թէ կը մոռնայի աշխարհի տգեղութիւնները, Յիու կարտընի քոհզանթէմներու գոյնզգոյն շքեղութեան մէջ:

Լոնտոնի մթնոլորտը կակղիչ է; կ'ընդարմացնէ թեթեւ նէօրասթենիքները եւ կը զրգոնք ըսպելիքի կամ կրօնական աղանդները: Բայց ինծի համար, Ուզգարուաները (գերմանական կրօնային աղանդ մը) այլեւս, ուեւէ հմայք մը չունին, ինչպէս ծօն Տըգուարի ուխաքիները: Երկու ամիս ապրեցայ տարութերելով հոս ու հոն, իր մեռեալ մարմինչն փրցուած սունկի մը նման:

Դատարկաշրջիկի անդիմադրելի պէտք ուը զիս կ'ստի. պէտք իմ անորոշ քայլերս պտացնելու, Ուայթշարէլէն մինչև Շէֆըրթ Պիւ:

Երբոր ինքզինքս յոգնսծ կը զգայի. իմ անոյշ անզործութիւնս ցոլացնելով ապակեայ աչքերուն մէջ այն մեղրամումեայ մարդուկներուն՝ որոնք իրենց պատմական ժէթերով կանգուն կը մնային տիկին թիսօյի վաճառաւան մէջ, կ'երթայի դիտել ճամբորդութեան առարկաներծախող վաճառականներու յանկուցիչ խանութներք՝ ըԱթրէնտի մէջ. տեսնելով հոն ցուցադրած իրենց շէկ կաշիներու մոգականութիւնը. ու երբեմն ալ կանգ կ'առնէի Զէնժըրի Լայնի թղթավաճառաւեւներուն առաջքը, հրաշլի եւ զեղակերտ առարկաներով զարդարուն:

Կամաւ հեռու կը փախէի նախկին բարեկամներէս: Ինքզինքս կը դիտէի իմ մեկուսացումիս մէջ՝ ինչպէս ճըգնաւոր մը՝ իր քրձազգեստին մէջ: Մէտա. Վալ կարասիներով զարդասուած պզտիկ յարկաբաժին մը կը բնակէի: Աւրենազոյն թիկնաթոռներ, ներկուած ընկուզինիէ վառարան մը, ուղղագիծ խաչերկաթներով, եւ պղնձեայ պահպտակով: Պատերը միագոյն թուղթով ծածկուած, ուր նկարուած էին որորդութեան գունաւոր տեսարաններ:

Առաւու մը, սպասուհին, որ նախաճաշս կը բերէր ամէն օր, սիսալմամբ Թայմզ թերթ մըն ալ դրած էր առջեւս: Շատ քիչ անդամ աչքէ կ'անցնէի այդ լրադիրը: Այդ առաւու, առաջին էջին վրայ հետաքրքրուեցայ կարդալու «Անձնական» բաժինէն քանի մը տարօրինակ ծանութումներ: Օրինակի համար, ծատեալ սիրահարի մը պատզամբ, որ կը ծանութանէր իր «Սիր» մոռնար զիսչին թէ Սլոան Սքուարի

մէջ, երեքշարթի ժամը 4ինտեղի պատի ունենային վճռական դէպքեր. փճացած լէյտիի մը ողջը, որ կը նուիրէր փէքինուած չնիկ մը, ի փոխարէն երեք ամսուան գիւղազնացութեան մը. ուրիշ մը, որ կարեւոր վարձատրութիւն կը խոստարար, անոր, որ պիտի դարձնէր Բիքօքի մասնակի խուցի մը մէջ կորսուած կնոջական ժամացոյց մը:

Յետոյ յանկարծ, սա տողերը ուշադրութիւնս գրաւեցին.

«Մասնաւոր քարտուղար մը կը փնտուոի բրիտանական բարձր դասակարգի անդամի մը համար, պահանջուած յատ կութիւններ. գեղեցիկ երիտասարդ. կատարեալ գեղեցկութեամբ օժտուած որ խօսի անզլերէն, ֆրանսուերէն և գերմաններէն, Նախրնտրելի է օտարական մը: Ղրկել ամէն մանրամասնութիւններ, վկայագիր, լուսանկար եւայլն թայլզի, փոստարկը 720, Լոնտոն:

Մեքենաբար խնդացի, կարազս քսելով հացիս վրայ, եւ ինքնիրենս հարցուցի, թէ արդեօք բախտը, այս դարաւոր լրագրին միջոցաւ, ինծի կը դրկէր ընկերային նոր վիճակ մը: Այդ օր, այլևս չի խորհեցայ ոսոր վրայ: Բայց յաջորդ առաջու, միեւնոյն թերթը կաղամարիս քովը զտայ ու ծա ուցումը յիշեցի: Վարանեցայ, յետոյ յանկարծ Սէլիման կնքանչանովս զարդարուած թերթիկ մ'առի եւ գրեցի փոստարկը 720:

Երեք օր յետոյ, իրօք մեծ զարմացումով մը՝ զոր ունեցայ, մանչուկ մը ինծի կը բերեր կապոյտ կուսածաղիկով մը բոնուած մեծ պահարան մը. ծուռ և բանրիկ դիրեռով: Կարձ նամակ սըն էր:

114 Պէրքըվէյ Սքուառ—Վ.

«Սիրելի իշխան Սէլիման,
Եթէ բարի ըլլար գալ զիս տեսնելու այսօր կէսօրէ վերջ, ժամը երեքին, զգեղ պիտի ընդունիմ հաճոյքով:
Անկեղծօրէն ձերդ
ԼէօՏԻ ՏԻԱՆԱ. ՎՈՒԻՒՆՀՈՒ.

Յ. Գ.— Հետերնիդ բերէք Վասերմանի վկայագիր մը եւ ձեր կենսազրական նօթերու պատճէնը:

Աշխարհիկ քրոնիկագիրներու ընտանի այս անունը ինծի անծանօթ չէր: Անհաճոյ չթուեցաւ ինծի հասկնալու որ 720 փոստարկղը գեղանի կնոջ մը կեղծանունն էր, եւ ըմբռներու թէ փորձառութեանս վստահելով ինչ ուզդութիւն պիտի առնէի:

Ժամը երեքին Սքուառ Պէրքըլէյի 114րորդ դուռնէն ներս մտայ, դուռ մը՝ տորիական ոիւներով, սպասաւոր մը սեւ հագուստներով վայրի անսառներու մորթերով ծածկուած Հալ մը առաջնորդեց զիս: Կապոյա սերամիքով շինուած երկու արձաններ պարֆիրէ սանդուխին վարի կողմը դրուած՝ իրենց կանանչ ձեռքերը կը ծածանէին եւ յունական դիցուհիներու չորս քարիներ որոնք դէշ կերպով կը ծածէին իրենց դարաւոր լպրշութիւնը՝ վարդագոյն եւ գորշ մարմարէ շինուած իրենց բոյներուն խորը:

Թանի մը վայրէկեան սպասեցի, անուշահոտուած զարդախուցի մը մէջ, երբ Լէյտի Տիանա երեւցաւ: Հակառակ իր խարտեաշ գէմքին՝ հագած էր ծիրաննեգոյն եւ ոսկեգեղ արաբական կանդուրա (պլուզ) մը, որուն տակէն, մորթին վրայ կ'ընդնշմարուէր պարզ ու նրբանիւս պաթիսթ մը: Ծանր կերպաւը կը ճնշէր իր մանրիկ ծիծերուն վրայ, որոնք գոզցես իրենց կիսարաց բանահն խութափիլ կ'ուղին:

Իր թեւերը մերկ էին, ոտքերը մարոքէն կօշիկներով: Իր շքեղ գոյնին վրայ ունէ շպար չկար: Ինծի երկարեց նուրբ, չղուտ ձեռք մը. դաստակին վրայ՝ բլաթինեայ քարակ' շղթայ մը, մէջանքը քառակուոի մեծկալ աղամանդով:

Հասարակ քաղաքավարական խօսքեր կմկժալու վրայ էի, որբ Լէյտի Տիանա կանիսց զիս ու սկսաւ խօսիլ:

— Է՞ս, Կրիզէլտայի հետ աղէկ չէք, չէ՞:

Իմ ապշութիւնս իրեն զուարձութիւն պատճառեց: Շաբանակեց, թիկնաթոռ մը տալով ինծի:

— Օ՞ն, ուրեմն, սիրելի իշխան, չպիտի ուզէիք որ իւն նեան ընտրանին անդիտակից ըլլար ձեր նիւ Եորքի պատահարներէն: Սրահներու մէջ հետեւցան ձեր փախու-

աին Բալ—Պիզի մէջ: Նոյնիսկ իշխանուհին հետ ձեր այուսնալուծումը վերջնական կը համարուէր: Մեծ ընկերութիւն կոչուածը, փոքրոգի մարդերէ կազմուած է, բարեկամու իմ մասիս, հաճելի կը գտնեմ, որ ծանուցումս իմ ներկայութեանս բերած է գեղանին Կրիզէլտա Թիւրնըրի զգայնու դահիճը:

Խօսակիցս ինծի երկարեց սիկարի ծիրաննեղոյն կաշեայ տուփ մը ու շարունակեց:

— Ուրեմն, ամէն բան խզուած է ձեր մէջ:

— Այո կամ ոչ, Լէյտի Տիանա: Լիո թագաւոր մէն եմ, թափառելով հեռուն այն թագաւորութենէն, ուսկից իշխանուհին զիս աքսորած է:

— Այուսնալուծումը լաւ ճամբու մէջ է:

— Խնդիր չկայ ատոր վրայ: Պէտք է խոստովանիմ որ տակաւին կը սիրեմ Կրիզէլտան, բայց իմ բոլոր նամակներս անպատասխանի մնացին: Այդ պարագային, իբր համակերպող ամուսինը անողոք կնոջ մը, կ'ապրիմ օրը օրին, դիմելով գէպքերու անցուդարձերը: Ձեր ծանուցումը, Լէյտի Վուինհամ, զիս փորձութեան մէջ ձգեց: ձեզի գրեցի, ոչ թէ դրամի պէտք ունենալուս, այլ անգործութիւնս խարելու համար եւ կը սպասեմ, որ հաճէիք ճշգել իմ պարտականութիւններս, եթէ ընդունէիք իմ անշահախնդիր ծառայութիւններս:

— Շատ աղէկ կը խօսիք, սիրելի իշխան: Մնաց որ Յորանսացիները ամէնքն ալ քիչ թէ շատ, շատախօսիկ են: Թէ ինչ կը սպասեմ իմ քարուուղարէս: Ամէն ինչ և ոչինչ: Իմ ծանուցումս ծպտեալ միջոց մը չէ՝, ինծի հայթայթելու համար սիրահար մը, որովհետեւ, հաւատացէք որ «Թայմըզ» պէտք չունեի, աստղացին բլանին մէջ կայտաելու: Ելքը եմ: Գիտէք անշուշտ, որ ամուսինս Լորտ Վուինհամ մեռաւ շատ ուտելուն և շատ խմելուն համար: Անշուք, սակայն արագ մահ մըն է: Իսծի թողուց այս տունը, երեք ինքնաշարժ, եաթ մը որ կը բարբոսի Սոլինթի մէջ, տարփական լուսանկարներու ալուոր հաւաքածոյ սը եւ Աստուածաշունչ մը զոր կը կորդար Անսա տ' Պոլէյին, սիրակա-

Նը Հանրի է. թագաւորին. Քովլնթ Դարտընի մէջ օթեակ մը, անհարազատ սղայ մը, եւ յիսուն ոսկիի գումար մը ամէն եռամսեայ պզափկ պրըթանուհիի մը վճարելու պայ. մանաւ:

Այս ամէնքը շատ բարդ բաներ են, եթէ աւելինեմ թէ ի՞մ սեղանաւորս ալ կը գողնայ ինձմէ, թէ տարդն եօթն հարիւր երեսուն ընթրիփի հրաւէր ունիմ, ինչ որ զիս երկուքի պիտի բաժնէր ամէն իրէկուն ժամը ութին. զանոնք ընդունիլ կարենալու համար, եթէ աւելինեմ նաեւ թէ միջն հաշուով տարին վեց սիրահար ունիմ, թէ իմ բոքէրի պարտքերուս ստոյգ հաշիւը պիտի բոնիմ, թէ բարենպատակ հանդէսներու կուտաս իմ աշխատակցութիւնս, և թէ Սօրթ Քրէյտօնի ընտրութեանց թեկնածու եմ. եթէ ձեզի յայտնեմ նաեւ թէ յիշողութիւնս տկար է, թէ շամբանիան կը սիրեմ, թէ երբեք չեմ կրցած գումարում իսկ ընել, պիտի հասկնայիք, թէ որքան անհրաժեշտ է ինձի համար քայտուղար մ'ունենալը:

Գալով ձեզի, կը յայտարարեմ անմիջապէս, թէ ինձի հաճելի էք: Անունով եւ համբաւով կը ճանչնամ ձեզի այն անտանելի ֆրանստցիներէն չէք, զոր շրջազգեստները կը հոտութան վազվզելով ինչպէս շուն մը փասիանի մը ետեւն: Ահա ինչ որ կը զեկուցանեմ. բնաւ քծինք մեր մէջ: Կին մրն եմ, սրուն շատ աւելի ընկերակիցը պիտի ըլլաք քան թէ քարտուղարք: Աւելի ճշտր, իմ մօսս ամուսինի զեր պիտի կատարէք, մինչեւ ննջասենեակիս զուոըւ իւ շահերս պիտի պաշտպանէք. օգտակար բաներու մասին խորհուրդ պիտի տաք ինձի: Զիս պիտի արգիլէք երբեմն յիմարութիւններ ընելու, որը իմ դասակարգի կիներուն սիրական ժամանցն է եւ չպիտի վարանիք իմ անկողնէս զուրս վանելու կասկածելի սլքատացողներ՝ որոնք իմ քը մահաճուքներուս չնորհիւ պիտի կրնային մինչեւ հոն թափանցել:

Լէյտի Տիանա խօսքը ընդհատեց, շտկելու համար ապբստամք թարթիչ մը, իր վարդագոյն մատին ծայրովը, և շարունակեց:

— Ինձի պիտի ընկերանաք ճամբորդութիւններու ժամանակ, եթէ առիթը ներկայանայ: Որովհետեւ անշուշտ չէք անգտանար, թէ հազարաւոր մղոններ կտրած եմ երկաթուղիներով և վակոն լի Ընկերութեան գորգերը մաշեցուժած եմ: Բարիզեան քրոնիկագիր մը զիս անուանած է վակոն. յիերու Մատոնան, Մատոնան գլխագիր ։ Մագիկ: Կարելի է որ մատօնայի մը բրօֆիլը ունիմ, բայց ոչ եւս ունիմ անոր ստորոգելիները: Մատուցիւ ճամբորդած եմ եւրոպական մեծ գիծերուն վրայ. մոռցած եմ շատ անուշ. տոմսեր Շէի էնթիքաթէօրին, Ա. Յ. Շ. էջերուն մէջ Երալոր երկիրներու մաքսաւորներուն յանձնածեմ իմ պայուսակներուս անուշահոտերը և մտերմիկ ճերմակեղէներուս գաղտնիքը: Կ'ըսուի, թէ մեկնելու քիչ մը մեռնիլ կը նշանակէ: Ես աւելի կը կարծեմ, թէ մեռնիւ շատ մեկնել կը նշանակէ: Եւ թէ ճամբորդելոր, իր վիշտը փոխել կը նշանակէ: Զեզի կը վստահի ըւրեմն, զիս զրօսնելը եւ գեանուղիներու երկարութիւնը կարճեցնելը ձեր զուարձաբանութիւններով, պիտի կիներու անհամ ճաշացուցակը պիդպեղելը եւ կամ մեծ պանդոկներու նրբանցքներէն կատակող ծիծոնակները վոնտերը:

Լէյտի Տիանա ինձի ժամանակ չտուաւ պատասխանելու եւ եղբակացուց.

— Չեմ կրնար ձեր պաշտօնը, արդար վարձքով մը փոխարինել, որովհետեւ լաւ տիտղոս մը ունիք եւ իմ հարը ստութիւնս չպիտի բաւեր ատոր. բայց ձեզի կ'ւտած հինգ հարիւր կինէ ամսական ձեր սիկառներուն եւ մետաքսեայ գուլպաներուն եւ կարտընիա ծաղիկներու համար: Կ'ընդունիք:

Այս զարմանալի զեղուհիին առաջարկը զիս շփոթեցուցած եւ միանդամայն զուարձացուցած էր: Կը խոնարհէի իր առջեւ:

— Կ'նդունիմ Լէյտի տիանա, ի բաց առեալ հինգ հարիւր կինէն: Խմ ծառայութիւնս վարձու չեմ տար, այլ ձեզի կը նուիրեմ զանոնք: Չեր քարտուղարը պիտի ըլլամ զեղապաշտութեան եւ արուեստի սիրոյն համար եթէ կ'.

գէք, որովհետեւ անզործ եմ եւ կը ձանձրանամ:

Պատասխանս զարմացուց լէյտի Վուինհամը, որ յօնքերը պռստեց.

Աւելի նախամեծար կը համարէի չըլլալ ձեր երախտաւորեալը, գիտէ՛ք. Օրինաւոր չէ բան մը ընդունիլ առանց փոխարէնը համաւցանելու:

— Ձեր համակրութիւնը եւ ձեր վստահութիւնը զիս պիտի վարձատրեն առատօրէն:

Լէյտի Վուինհամ վարանեցաւ, յետոյ յարեց.

— Այդպէն թող ըլլայ: Մինչեւ ութ օր հաւանականաբար պիտի ունենաք մին եւ պիտի տիրանաք միւսին:

Յետոյ աւելցուց:

— Օրէնքը յարգելու համար սիրելի իշխան, ցոյց տըւէք ձեր կենապրականի նօթատեարը եւ վասէրժանը: Մանաւանդ չսրտնեղիք: Մարդ կրնայ ըլլալ իշխան, միանգամայն խարերայ, թագակիք, միեւնոյն ժամանակ ֆրանկախտաւոր: Կը փափաքիմ միանգամ ընդմիշտ իրազեկ ըլլալ իմ ժողովիմներուս բարոյական ու ֆիզիքական առողջութեան մասին:

Գոհացուցի իր հետաքրքրութիւնը, ետ դարձուց թուղթերս, ինչպէս ապահովութեան պաշտօնեայ մը կը վերադանէ գորշագոյն քառթ մը կասկածելի ինքնաշարժի վարիչ մը եւ ընտաներար թեւս մտնելով, ուզեց իր տունը պատացնել զիս:

Իր սենեակը ինքնատպութենէ զուրկ չէր: Շատ լայն և ցած անկողին մը, ծածկուած սիրամարդի կապոյտ կերպասով եւ պաշտպանուած երկու եւեքտուական ջաներով բաքուեան նիշաներու նմանակ, հսկելով իր քունին վրայ: Կը օլանտի ճորմակ արջի հսկայ մորթ մը կը կարարէր մօտը դրուած սիւրեղեայ անօթէ մը ինկած կարմիր վարդերու փերթերէն:

Պատերուն վրայ աեռայ նանթէյլի հին քանդակներ, բոլորովին տարփական, Ալմա թատէմ տղայական մէկ նկարը, եւ սեծ մէկ լուսանկարը տանտիրուհին, պարելով թափանցի քղամիտով մը:

Հիացայ լէյտի Տիանայի ճերմակ մարմարեայ լոգարանին վրայ, արժանի հոռվմէական ազնուականի մը. հիացայ իր արդուզարդի խցիկին վրայ, կանանչով ներկուած, ուր ցանցնուած էին անուշանուներու տուփեր բեր մանկանարի շիշեր. կատարեալ լապորաթուառ մը, մորթային եւ այլ հիւանդութեանց դէմ պաշտպանուելու համար, խոզանակներ. եղունդ կարելու զործիքներ, հանդերձ սարօքն:

Այս առողջապահիկ դործասրանէն զուրս ելլելով, զիս վստահեցուց, թէ երբեք զանոնք ունեցած չէր: Հաւասացի իրեն:

Վաղայաջորդ օրը զործի կը սկսէի: Մէաս Վալի յարկաբաժինս չթողի եւ աւելի յարմար. զատեցի հոն բնակիլը եւ բոլրը ժամանակս կը զոհէի այս պահանջկոտ եւ հրապուրիչ ազնուականուհիին:

Ամէն օր զիս բարեկամներու ներկայացնելու ասիթը կ'ունենար. Կը զարմանային, որ իշխան Սէլիման, Պէրքըլէյ Սքուանի գեղեցիկ այրիին հեշտութեան արբանեակը եղած է եւ կը փսփսային թէ ներա մօտ իմ գերս կը կայանար աւելի հարուածելու իր առաքինութիւնը, քան թէ պաշտպանելու իր շահերը: Կը թողուի որ բամբասոզները իրենց զտիչ թոյնը տարածէին սալօնի հովուուհիներու եւ ակումբներու ծխարաններուն մէջ, եւ հակառակ ներավայելուչ եսին հրապուրանքներուն՝ միայն լէյտի Տիանայի ձեռքերը համբուրելով կը գոհանայի առառ։ իրի կուն:

* *

Բրոֆ. Թրորիկի մօտ, մեր խորհրդակցութեան յաջօրդ առառն։ ժամը 11ին կը մանէի զարդախուցը։ Ընդհանրապէս ելած կ'ըլլար նէ եւ հագուած կոնկենի զոյն չինական քրէք մը, կ'օգնէր ինձի նամակները բանալու գործին մէջ։ Այդ օր, իր սենեկապանուհին, ֆրանսուհի մը, Ժիւլիէր անուն, ինձի ըստա.

— Ա՛ն պարոն . լէյտին այս գիշերը արդեօք ինչպէ՞ս
անցուց: Դուրս ելաւ ընթրիքէն վերջ , թայեկուուվ . շտա
պարզ . եւ այս առառւ ժամը հանդին առւն եկաւ: Դիտեցի
մանրամասնութիւն մը , որ ինծի շատ մտածել տուաւ:
Լէյտին ճերմակեղէններ հագած էր... ճերմակեղէն զոր եր-
բեք չգործածէր: Հաստ պաթիսթէ վարտիկ մը եւ տասն
երկու շիլին արժող սովորական շապիկ մը:

Փակ դրան ետեւէն ձայն մը զիս կանչեց.

— Ժէրար եկուր , խօսելիքներ ունիմ ձեզի:

Սենեակ կը մտնէի , լէյտին տակաւին պառկած էր . ան-
կունոյն ծայրին վրայ նստեցնել տուաւ զիս , բարձիկ մը
դրաւ իր կոնակը եւ մերկ թեւերը ծոծրակին յենելով՝ ին-
ձի նայեցաւ:

— Ժէրա՛ր , մի՛ յանդիմանէք զիս , երէկ իրիկուն
խենթութիւն մը , տիմարութիւն մըրի: Սկալը քիչ մը
ձերինն է կամ եթէ կ'ուզէք , այդ ապուշ թրորիկին . Եր
հինցած տարփամոլ հարցարանովը : Փափաք կը զգայի... Յ
վերջապէս ճիշտ ատենն էր... Օ՛ն , ժէրար , այդ դատա-
պարտող ակնարկիդ չեմ հաւնիր: Անասունը կրնայ վերըս-
տին երեւլի քաղաքակիրթներու հոգիին մէջ: Հագուեցայ
սպասուհիի մը պէս եւ Օքսֆորտ սթրիթի մէջ որսացի ա-
արու մը:

— Լէյտի Տիանա՛.

— Նըթ լուռ , իմ փաքրիկ ժէրարս , այլեւս չպիտի ը-
նեմ: Երբ այդ վիճակին մէջ ըլլաս , անծանօթին դարապղ .
պեղը (պաճ պիպէո) պէտք է... ժէրա՛ր , մտիկ ըրէ ինծի: Ն
աւազի մը հանդիպեցայ Ն . Ս . Ս . Ուկելինկրընի նաւազնե-
րէն մին: Զրահաւորին անունը ոսկեզօծ զիրերով կը փայ-
լէր իր սեւ գլխանոցին վրայ: Գեղեցիկ լակոտ մը , այրած
զէմքով : Նայուածքովս ու ձեւերովս իր ուշադրութիւնը
վրաս հրաւիրեցի: Դիտէք որ ասանկ բաներու մէջ վարպետ
եմ , երբոր սկսիմ... : Քինս-հալի կողմը տարի զայն... :
Փողոցը ամայի էր: Անոր ցանկասիրութիւնը գրգռելու
համար՝ ձեռքը բանեցի եւ զետեղեցի կուրծքիս վրան , շա-
պիկիս սակը ... : Ա՛ն: բարեկամս: Այս կատած , կարծը ,

ծովու մարդու ձեռքը: Այդ վայրկեա՞նը եւ ոչ մէկ բանի
հետ կը փոխանակէի: Նաւազը հարցուց ինծի թէ սենեակ
մ'ունէի: Առաջարկեց Օթէլ—տը—Պուլոներ: Հետեւեցայ
իրեն: Ի՞նչ վարնոց եւ սակայն համեզ սենեակ: Տապկած
ձուկերու կրպակի մը եւ տարաշխարհիկ պառւղներու վա-
ճառորդի մը միջեւ:

Երկաթէ անկողնի մը մէջ պառկեցանք . . . բամպակեայ
ծածկոցը ծակ ծակ էր եւ անկողնոյն սնարին վրայ Վիք-
թորիա թագուհին լուսանկարը: Առառւան ժամը երեքին,
ըստ ինծի որ պարտաւորեալ էր Բորթսմութ երթալ: Հագ-
ուեցայ ու ըստ . սիրականս , ձեզի պիտի զրեմմեր նաւա-
յին փորձերէն յետոյ . ահաւասիկ մէկ , կինէ՝ ձեզ համար:
Եթէ նեղութեան մէջ ըլլաք , իմացուցէք ինծի , պիտի ջա-
նամ ձեզի դրկելու քիչ մը դրամ: Խեղճ մանչուկ: Յիմար
փափաք մ'ունէի վերադարձնելու իրեն մէկ կինէն եւ յի-
սուն միւս . . . ով: Բայց համարձակեցայ: Յուսախար պիտի
ըլլար եւ թերևս պզտիկ պիտի մնար քովս: Այն ատեն զիս
գրկեց: Տակաւին կը զգամ իր գլխանոցի երիզին քունքե-
րուս հպումը : Դրան սեմին վրայ , ըստ . «Սիրելիս» , ձեզի
համար պիտի աղօթեմ Աստուծոյ . յառաջիկայ կիրակի զը-
րահաւորին մէջ , արարողութեան միջսցին: Բարի աղջիկ
մըն էք , մնաք բարեաւ: Ու սկսայ արտասուել բոլորովին
մինակս , այդ զազիր սենեակին մէջ , այդ կասկածելի ան-
կողնին վրայ , թագուհիին լուսանկարին տակ , խոնաւու-
թենէ աղտոտուած զեղին բիծերով:

Լէյտի Տիանա լրած էր . կոկորդը քիչ մը ճնշուած ,
ձեռքերը , իր ազնուակա՞ն գեղանոյշ ձեռքերը , վերմակին
տանթէլները բռնած էին: Իր հրեշտակային եւ կապոյտ
նսյոււածքը յառած էր վրաս , անկեղծութեամբ եւ անդի-
տակցութեամբ ծանրացած : Քաղցր , այնքան քաղցր ձայ-
նով մը հարցուց:

— Ժէրա՛ր , սառուգիւ գէշ կի՞ն մըն եմ:

Կին մը ստուգիւ գէշ է , երր իր թափառումները կը
ծածկէր Սիրսէի (զիցարանական մոգուծի) ձեւերուն տակ ,
հագուած լուսունեան ճերմակեղէններու ամէնէն մեծ վաճա-

ատան կողմէ: Ինչպէ՞ս զատել Բարին Զարէն, հոգիի մը մէջ — մեղուներու բոյներու: Եթէ Թինպուն (ծխածան) արբեցնող ըմպելի մըն է, որ կը մարի պապակեալ մարդուն կոկորդին մէջ, ինչո՞ւ համար Լէյտի Տիանայի եսը չպիտի ըլլար բինպուն մը առաքինութիւններու եւ մոլութիւններու՝ որոնք կրնան ներողամիտ բարոյագէտի մը ճաշակելիքը գգուել:

— Սիրելիս, պատասխանեցի իր դաստակին քաղցրութիւնը գգուելով, սիրանոյշ կերպով, գէշ կին մը չէք: Մարդաւէր մըն էք, բաօին լայն իմաստով:

Բայց նէ կատակեց, պոկունքներու հրապուրիչ չարժումով մը:

— Բարին ընդարձակ իմաստովը, լայն առումովը, չէ՞ Ժէրա՛ր, օն', բան մը պէտք չէ չափազանցել, թէ ոչ հանգուցեալ Լորտ Վուրինհամ, երկնքի բարձունքէն՝ ուր կը քաւէ բուտինկներու եւ պիտիքէքներու չափազանցեալ սէրը, այս, լորտը իբր կեղծ պիտի ընդունէր ձեր այդ սրտաբեկող հաստատական խօսքը:

Փոխարերական կերպով կը խօսէի բնականաբար:

— Ա՛հ, լաւ: Ուրեմն զիս չէք քարկոծեր չէ՞: Շատ լաւ, Սնաց որ, Ժէրար, պէտք է որ բոլոր նշարառութիւնը զիմայիք: Օր մը գուցէ, ապրելու համար, պիտի ստիպուած ըլլամ, եթէ ոչ հացս շահելու համար Օքսֆորտ փողոցին մայթերուն վրայ, գոնէ իմ աւելորդ ունեցածս ապահովելու համար, առաջին հանդիպողին համբոյներ տալու: Անցորդ նաւազի մը աեղ, պիտի ըլլայ թանձրամիտ հարուստ մը որ հաստատ է եւ մնայուն:

— Լէյտի Տիանա, ձեր խօսքերը զիս կը զարմացնեն: Չեզի համար չեմ տեսներ տեւէ պատճուռ ընդունելու ուրիշ հաճոյքներ. եթէ ոչ անոնք որոնք անուշ կուգան ձեր քիմքին:

— Կը սխալիք, Ժէրա՛ր, ըստ յանկարծ ծանրաբար, որովհետեւ անդիտակ էք կեանքիս բոլոր մանրամասնութեանց, թէեւ հինգ ամիսէ ի վեր մօտս կը մնաք: Կարելի է որ քիչ ատենէն բոլորովին փնտած ըլլամ:

— Փձացա՞ծ:

Պատերազմէն ի վեր, կալուածական ծանր առւրգերու պատճառաւ՝ Լորտ Վուրինհամ սահպուեցաւ ծախել իր բոլոր հողերը թէնթի մէջ: Մէկուկէս միլիոն անգլ. ոսկի առաւ: Իր մահուընէն ի վեր այդ գումարին կէսը ծախսեցի. Գետական պարտաթուղթեր եւ դիւրաւ ծախուելիք արժեթուղթեր էին:

Հանքային բաժնեթուղթերը հարիւրին հինգ տոկոսով Պատերազմի փոխառութիւն, թանկանիքա եւ առ պիր: Բոքէրը, պագարան եւ ս-րիշ յիմարական գործեր լափեցին զանոնք. այժմ կը մնայ ինծի, Կէնսուակի դղեակէն զատ, արդէն գրաւի դրուած, վեց հարիւր հազար անգլ. ոսկի, աևծ մասամբ զետեղուած երկու ճարտարարուեստական գործերու մէջ, որոնք ինծի անհանգիստ Կ'ընեն: Սիւմաթրակ Ռիւպակէր ընկերութիւնը եւ պէնկալի քարիւղները:

Երէկուընէ ի վեր Ռիւպակէրի նկատմամբ գէշ շշուկներ կան եւ Պէնկալի խոռվարաներն ալ կը սպառնան չքացնել ընկերութեան հորերը:

— Լէյտի Տիանա, ինչո՞ւ համար աւելի առաջ չխօսեցաք ասոնց մասին, պիտի փորձէի...

— Սիրելիս, շատ հեռու էի կասկածելէ: Իյ գործակալը, աւազակ մը, որմէ վրէժ պիտի լուծեմ աւելի ուշ, բընաւ բան մը չխօսեցաւ: Կը կասկածիս այժմ, որ համախորհուրդ կարգ մը անձերու հետ՝ որոնք շահ ունին խառնակութիւն մասաւած բերել Ռիւպակէր ընկերութեան մասին: Ո՛հ, կարելի է, որ աշունէն առաջ տակ երթամ:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Ոչ թէ ինքինքս Ուէսթմինիսթրի կամուրջէն թայմըզ գետը պիտի նետեմ, այլ տանս ներկայ վիճակը պահելու, իմ դասակարգիս աստիճանը պահպանելու համար, մարմնոյս վայելումը պիտի նուիրեմ ներկայացող հարուստի մը:

Դուռը զարնուեցաւ, Ժիւլիէթ ներս մտաւ, քարթ մը առւաւ: Լէյտի Տիանա կարդաց բարձրածայն «Քարոլին Լիսիթըտ», 126 Նիւ Պոնտ «Թրիթ»:

— Դերձակուհին, ըստ զարմացկոտ: Իր բէքլամը ընկու համար, կ'երևի թէ նոր հագուստ մը տալ կ'ուզէ ինչծի: Գացէք զինքը տեսնելու, ժէրար:

Անցայ պղտիկ սրան մը, ուր Քարոլին Լիմիթըտ, դաժան կերպարանքով մը զիս ողջունեց: Դէմքով զիս կը ճանչնար, առանց նախարանի խօսեցաւ:

— Իշխան, ինքզինքիս թոյլատրեցի այս առառու հասգալ, Լէյտի Վուխնհամէն պղտիկ ծառայութիւն մը խնդրելու համար:

— Սիրով, պէտք ունիք էր անոնին, նոր մոտէլ մը հրապարակ հանելու:

— Ո՛չ, ոչ: Մտուզիւ ատիկա չէ:

Քարոլին Լիմիթիւրտ թուղթ մը հանեց զրպանէն եւ ինձի երկարելով ըստ:

Մեր տունը ձեզի շատ երախտապարտ պիտի մնար, եթէ բարի ըլլայիք իննդրել Լէյտի Վուխնհամէ, վճարելու համար իր հաշուեցուցակը, կը տեսնէք. վերջին ձմրան համար տասներեք շրջազգեստ, չորս վերարկու, երեք մուշտակ եւ ուրի: Կարգ մը պղտիկ բաներ, որոնց գումարը կը յանդի 8.125 կինչը:

Մեծամիտ զարմացումով մը կը դիտէի այդ մարդը, ըսի իրեն:

— Տարօրինակ կը գտնեմ որ պարոն, Պոն սթրիթի Քարոլին առանց այս աստիճան կորսնցուցած է պատշաճութեան օրէնքները: Երբ մարդ Լէյտի Վուխնհամը հագուեցնելու պատիւը ունի, կը սպասէ որ նէ պահանջէ իր հաշիւներուն կարգազրութիւնը եւ տակաւին շատ փութկոտութեան տեղի չկայ իր չէքը գանձելու համար:

— Աստուած իմ, իշխան, կը զգամ որ իրաւունք ունիք: Բայց պարագաներ կան, այնպէս չէ, ուր... վերջապէս, տիկին Քարոլին երջանիկ պիտի ըլլար, եթէ Լէյտի Վուխնհամ ներողամիտ ըլլալով հանդերձ, վճարէր եթէ ոչ ամրողի գոնէ առնաշխ մը իր պարտքն:

Կարծեցի զինքը հասկնալ: Ու գոչեցի:

— Ո՛չ, չէր կարծեր որ Քարոլինի նիւթական վիճակը

այդքան անկայուն եղած ըլլայ:

Մարդը յօնքերը պաստեց եւ ինքղինքը վիրաւորուած զգաց, որ իրենց տան վարկին մասին կասկածւեր կը յարուցանեմ, ճշգեց.

— Ներողութիւն, իշխան, մեր նիւթականը չէ որ անկայուն է, այլ Լէյտի Վուխնհամին վիճակն է որ, այն առառուէն ի վեր վախեր կը ներչնչէ: Զէք կարդար «Ֆինէսսիէլ նիուս»ը:

Ու զիս համզելու համար, խօսակիցս գրաւանէն հանոց այդ թերթին վերջին թիւը, վճռաբար մատովը ցոյց տուաւ վերջին լուրերը, խոշոր զիրերով.

ՎԵՐԱՀԱՍ ՔՐԱԽ ՄԸ

Լաւ աղբիւրէ կ'իմանանի, թէ Սումարբաւ Թիւպպէր եւ ընկը այսօր իր հաւուեկիսուր պիտի նրապ սրակի: Նոյն իսկ կը խօսուի խարգախ սնանկուրեան մը մասին: Միջնախաղամի լաւատեղեակ որջանակներու մէջ կը խօսուի նաեւ դատական հննուրեան մը նկամամբ, եղած զանգաներուն հետեւակօ:

— Իշխան, աւելցուց նա, հասարակութեան ծանօթ է որ Լէյտի Վուխնհամի հարստութեան մեծազոյն մասը բազուկացած է Թիւպպէր ընկերութեան բաժնեթուղթերէն, ներուղամիտ պիտի ըլլաք ուրեմն, յիշեցնելու մեր պարտապանին, որպէսզի մեզի չի մոռնայ:

Հազիւ ճամբու դրած էի այս անհամոյ այցելուն, երբ ինձի իշացուցին, որ Տարիան եւ Բիլլօու ընկերութեան ներկայացուցիչը եկած է կահայարդար Բէճընթ փողոց: Ինձի թուղթ ու ներկայացուց, ուր գրուած էին, երկու տարիէ ի վեր լէյտիին տան մէջ, այդ պատուական զարդանը կարիչներուն կողմէն կատարուած աշխատութիւններու ցուցակը, զումար 9.652 անգլ. ոսկի եւ քանի մը շիլին: Այս թուղթն ալ զրի կարունիին հաշուեցուցակին մէջ եւ բոլորովին տատամուտ, իրազեկ ըլլի լէյտին կացութեան մասին, իրեն ցոյց տալով նաեւ լրագրին մէջ ապուած զեղոյցը:

Դեղնեցաւ նէ հարուածին վայրագութեան տակ, եւ ջղայնորէն իր մատներուն մէջ ճմոթկեց թերթը:

— Բնականաբար յարեց նէ. բոլոր պահանջատէրերս որդէն կը վախնան։ Մո. կերը պիտի ժողուըուին պանիրին միջուկը կրծելրւ համար։

— Ի՞նչ պիտի ընէք, կէյտի Տիանա։

— Այցելութիւն տալ իմ դրամական գործակալիս Լուսար Սթրիթ. խորհրդակցիլ փաստարաններուս Պ. Պ. ըՍմիթ եւ ձոնսլնի հետ. հարցնելու համար անոնց. թէ կրրնամ բան մ'ընել այդ աւազակախումբին, եւ ժամը մէկին ճաշել Քարլթոնի մէջ. Սմէրսէթ Վիֆֆլի հետ, անկից խօսք առնելու համար. որ խորհրդարանին մէջ հարցապնդէ առաջին նախարարը. Ռիւպաէք եւ ընկեան քրախին նկատմամբ։ Այդ միջոցին զուք պիտի գրէք Սութսինսթը զըքսուհին. նախազահունի Ուայթ կղզիին հիւծախտակորներու զործին, թէ կը հաւանիմ իմ աջակցութիւնս նուշը այն բարեգործական ներկայացման՝ որ պիտի տրուի մայիս Յին կարիքսի մէջ։ կը վստահիմ նոյնիօկ ձեր վրայ, թելարելու համար ինձի ինքնատիպ գաղափար մը։ Ազէկ կը հասկնաք զիս, չէ։ իմ նաւս մէկ ջուրի ճամրայ ունի միայն։ Յամրաբար կ'ընկղմիմ։ Եթէ զործերը գէշէն աւելի յուսի դառնան, այս ամառ պիտի զարնուի եղերքին։ Պէտք չէ որ նշմարուի ասիկա։ Պէտք է երգել զիտնալ Մէտուզար լաստին վրայ։ Միշտ ժողիտը։ Ֆրանսայի մէջ, կարծեմ դուք ասիկա կ'անուանէք փայլ, կենդանութիւն ունենալ։ Կ'աւզեմ, որ իմ փայլս խաղնէ նեւսընք մոյկերը։ Թրափալկարի սիւնին վրայ. եւ սարսեցնէ չափաներու, զայլերու եւ բորեսիներու գառագեղը, որ կը կոչուի Սմրողջ-Լուսոն։



Գ.

Լէյտի Տիանա ինձի խօսած էր, ցոյց տալով իր երկու մերկ ծիծերը՝ խուսափած զիրենք բանտող մետաքսեայ ցանցէն, տժգոյն աղաւնեակներ. վարդագոյն թակարդի մը տակ։

— Ատուգիւ սիրելիս. քանի որ ինձի լաւ գաղափար մը թելազրելու անկարող էք. վատահութեան խնդիրը պի տի դնեմ ձեր առջեւ. Ծիծաղելի չպիտի՞ ըլլայի, պարելով Քարրիքի բարեգործական ցերեկոյթ ներկայացումի ժամանակ։

— Ա՛հ, Լէյտի Տիանա։

Քծնելու փափաքող բարեկամի մը ստրեամիտ հաւանութիւնը չէր ասիկա, այլ բացագանչութիւնը ճանչցողի մը, որ ամէն բան կը դատէ ու կը կշռէ իր աստիճանին մէջ։

— կը կատակէք, աւելցուցած էի։ Չեր լաւագոյն բարեկամները միաձայն են գովելու ձեր սնակուշտերուն բոլոր բականութիւնը, ձեր զիստերուն ճկնութիւնը, եւ ընդհանուր կերպով ձեր կազմին դասականութիւնը։

— Կը հաւատամ, ստուգիւ, թէ բարեկազդ եմ. սակայն, ինձմէ աւելի լաւ զիտէք, թէ վայելչազեղ մարմին մը՝ առանց ներդաշնակ պիւսէթի, եզան միսի կտոր մըն է. առանց թիթուտի (ժուրչու)։ Վերջ սպէս խաղը խազացուած է. պիտի պարեմ առանց քողերու. պիտի ոտնակոխ ընմէ Ֆաս-ա-մենը ձեռքերնին բրիտանական ընտրանի կոչուած հիտրան, և զայլ ձեզի, եթէ անբարեմոյն մտածումներ զիս վշտացնելու ըլլան. իմ հրապոյը նուիրած ըլլալուս համար մարդասէրներու հեգնութիւններուն։

Այս խօսակցութիւնը կը էշէի, երբ միւս կողմանէ Մայսի այն կէս օրէ վերջ այն տաղտկալի մարդերը, որոնք կը պաշարէին Լէյտի Տիանայի օթեակը, կարրիք թատրո-

Նի նրբանցքներուն մէջ։ Հոն ներկայ էին երիտասարդ ըստ նոպներ, ժաքէթներ հազած ու խսաօրէն կոճկուած իրենց ակոսաւոր տափատներուն վրայ, իորհրդարանի անդամներ ու երկու կամ երեք մեծփոր եւ շնչանեղձ աւագներ։

Անդորձներ՝ որոնք կը քնանան ճաշէն վերջ, ակումբին թիկնսթոռներուն մէջ, փութացած էին հոն, յանս կուցուած այս ներկայացումն ի նպաստ Ուայթ Կողիի հիւծութաւորներուն, որովհետեւ այս ներկայացումը Մէյթ Փէրի սրահներուն մէջ շատ մը մեկնաբանութեանց տեղի առած էր։ Դքսուհիներ, նոր հարուստներ իրենց աչքերը տնկած էին ծրագրին ևոտքին մասին, վերջին թիւին վը բայց։

«Լէյտի Տիանա Վու ինհամ» «պար՝ առանց քօղի»։

Թշնամիներ իրարու փսփսցած էին թէ այս ամբարիտ տեսաբանէն վերջ՝ նէ պիտի արգիլուէր արքայական ներկայացումներէն, իսկ իր բարեկամները կը հաւատային թէ իր պարերը 5 հազար ուկիի աւելի եկամուտ մը պիտի առայն ու հիւծախտաւորները երախտապարտ պիտի մնային իրեն։

— Ի՞նչ յանդնութիւնը դիմել տուած էին խելահաները։ Մերկ պիտի պարէ թէեւ (ը կործանումի վաղորդայնին ըլլայ նէ։

Կասկած չկար թէ լէյտի Տիանաի մասնակցութիւնը այս զթութեան զործին մեծ տպաւորութիւն առաջ պիտի բերէր։ Ու Բոլոր Լոնտոն իրաւունք ունէր, որովհետեւ Բոլոր Լոնտոն փորձով գիտէր, թէ սքորած աչքերով սոսրականութիւնը զուստը Քանդի եւ Աւանդութեան, լէյտի Վուինհամի ուղեղէն զուրս ելած չէ։ լէյտին՝ կին կմշու գեղածուի, եւ աննկարագիր, սխալմամբ ծնած հայլանտնեներու երկրին մէջ։

Լորու Հորդէսթէրի պատասխաներու վրայ էի, թէ լէյտի Վուինհամը չպիտի երեւնար, բայց հաճոյքով պիտի ընդունէր իր հիացողները, ներկայացումէն վերջ, երբ Ժէթ ինձդրեց ինձմէտ օթեակ մտնելու։

— Տիկինը, պարոնէն խորհուրդ մը հարցնել կ'ուզէ։

Անցայ օրքիտէներու, վարդերու, լելակներու, մետոքս մէ թուղթերուն վրայէն, ցատքեցի շաբարով աղտոտած ան։ Ճեռոցներուն եւ գորգին վրայ նետուած քիմոնօի մը վրայէն։ վարագոյր մը բացի եւ գտնուեցայ Լէյտի Տիանայի ներկայութեան։

Շատ լուրջ զիրքեր կարդացած եմ ամօթխածութեան վրայ, դարերու ընթացքին մէջ գրուած։ Ուսումնասիրած եմ անկլօսաքսոններու հոդին՝ հոդերաններու երկասիրու։ Թեանց, ամերիկան պտուերու, Մթէրնի վէպերուն մէջ եւ ֆրանսական երկաթուղիներու վրայ։ Դր խոստվանիմ զայն քիչ ճանչցած ըլլայս եւ աւելի շատ անզիտանալս Տիանաի նկարագրին։ Զերցի զարմացումի ժէսթ մը զապել երբոր զնէ տեսայ բոլորվին մերկ, անուշաբոյր հոտերով լեցուն իր հայելիին առջեւ։

— Ժէրար, հարցուց ինձի։ Հայէլիին մէջ նայելով առանց դոյզն կերպով քաշուելու, խորհուրդ կուտայիթ քինձի սա մետաքսեայ քողը անցնելու մազերուս վրայ, առանց այս վարդերու փունջին, կամ միասին։

— Այս առաքինի ծաղիկները չեն յարմարիր ձեր պարերու հեթանոսութեան, լէյտի Վուինհամ, եթէ ձեր տեղը ըլլայի, պարզապէս քողը կ'անդնէի ձեր խարտիշագեղ մազերուն վրայ։

— Կը կարծեմ որ իրաւունք ունիք, Ժէլիէթ, քողը ականջներու վերեւը շակեցէք։

Ոտքի ելաւ նէ, թթենիի տերեւի մեծութեամբ ծածկոց մը, բանուած հազիւ տեսանելի պարուրակներու ծաղկեաց գոտիով մը, արծաթզոյն ժապաւէններով կիսակօշիկ մը և մուսւլինէ ճերմակ քող մը՝ որ կ'երկարէր մինչեւ արմուկները, իր եսէն ուրիշ բան մը ծածկուած չպիտի մնար հազար հինգ հարիւր հանդիսատեսներու աչքերէն, որոնք արդէն անհամբերութեամբ կ'ապասէին բացման։

— Զեք վախնա՞ր... յարեցի, լորտ Զէմպըրէլէրնի եւ զբախնիչ Մկրատէն։ Կրնայ ըլլալ, որ մատին մէկը կարէ ուղւզունքէն։

— Ինչո՞ւ հաւար, Ալխարհիկ ընկերութեան մէջ կ'ապ-

Թինք: Մասնաւոր ներկայացում մըն է: Դթութիւնը ամէն բանի կը ներէ: Եւ յետոյ. չե՛մ ցաւիր հաստատելու բոլորին ներկայութիւնը, եթէ Լէյտի Պլուսէնկավին դիս կը զըրպարտէ:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

Նէ, առաջին հանդիպողին կը պատմէ եղեր, որ ազգ-րերս հովանոցի մը պատեանին կը նմանին:

— Ուրեմն, աճապարեցէք, սիրելիս: Սինեօրա թէթ-րանէլա րօմեօ և միւլիիբի վալսը. երգիչ նէրրի Պլուու բեյ ելաւ: Անկից վերջ. Կարգը ձերն է:

— Այո՛. այո՛, պատրաստ եմ: Սրահ անցնինք, ժէրա՛ր, ունկընդիրներու շնչերակները շօշափեցէք, երբ ես երեխմ և ագա եկէ՛ք զիս տեսնելու:

Ու նէ աւելցուց. կոուի հրաւէրով մը:

«Ահ, զիս արած, լմնած կը կարծեն: Արդէն զիս կը տեսնեն իր լնկերակալ կին մը, կամ թղթափայլ մը եւ կամ Պիւրլէնկթոնի կամարներուն տակ անուշահոտ ծախող մը: Անոնց երեսին ափ մ'աւազ նետելուս չպիտի զղջամ: Քիչ մը յետոյ, սիրելիսա:»

Մինչես թատրոնին խորը մութ անկիւն մը կը նըս ալի, չէի կրնար չհիանալ այս կնոջ ուժին վրայ, որ առջի իր իկուն պաշտօնապէս իր փճացումին իրազեկ սղած էր: Իր հորսութեան երեք քառորդը, դրամական այս աղջտին մէջ դլորած պիտի լրլար: Ու, սակայն, կ'արհամարհէր ձև կատագիրը: Զէր վարաներ գայթակղալի կից մը տալու անզիւկան կեղծիքի տրձանին, փայտեայ այդ դերբուկ հակային՝ որ հանդիսաւոր բէախնկոթի սը տակ կը ծածկէ իր արատներու ագեղու թիւնը եւ մոլեզին անձնասիրութեան մը կ'սրսիր ուսուցքները:

Ահետմերեցու թեսն սարսուս մը անցաւ հաստրակու. թեան վրայէն. Զանգակը հնյեց, Բեմէն լոյսերը կապրյափ դարձան: Վարագոյրը ծանր ծանր վեր բարձրացաւ: Տէքորը ցրց կուտար յունական դաշտանկար մը, ն.ճ նիրով տրն-կւսձ. — Երեկոյի սղեկատները՝ զոր կը հրւսն յուշկա-պարիկները, Աղրիականի եղերքներուն վրայ: Լէյտի Տիա-

նա երեւցաւ. ծնրադիր, գլուխը՝ կուրծքին հակած, ձեռ-քերը իրարու միացած:

Առաջին կարգի վրայ նստող կիները կէս մը ոտքի ե-լած էին. աւելի աղէկ տեսնելու, այրերը աւելի զգուշօբէն, զլուխնին կը ցցէին: Փափսուքներ: Սրահը իր հիացումը կը յայտնէր զանազան շարժումներով: Շուրջս. լսեցի անհաճոյ շիտողութիւններ:

— Բայց, իրօք մերկ է: Ո՞հ...

— Գայթակղեցուցիչ է...:

— Ո՞չ: Կատարելապէս մերկ չէ... նայեցէք, Պիթի՛, իմ դիտակովս:

— Հարրի, լոեց՛ք:

— Աշխատաւորականներուն իշխանութեան զրւինը անցնելէն ի վեր՝ ամէն տեղ անիշխանութիւն կը տիրէ: Նողկալի րան է այս.

Ետեւի կողմս, ծերուկ մը կիսամօրուս, երկար դէմ-քով, կը մըմթար.

Իշխան Ալպէրի օրով, զնէ պիտի խարազանէին և ար-տաքսէին:

Երիտասարդ պճրաւէր մը, բաւական բարձրաձայն բո-ղոքեց.

— Պարո՛ն, կը նախատէք Գեղեցկութեան քրմուհի մը:

Հարցուփորձերու չափանիշը տակաւ առ տակաւ կը բարձրանար. Երբ նոււագախումբը կը չալէր կոփկի «Ա-ռաւօս»ը: Պալքոնին մէջ, թիկսամոռ մը կոտրեցաւ և կին մը, քաշուեցաւ զնաց, անկրթօրէն պոռալով, պոռչալով:

— Կարծես Ֆոյի Պէրմէրի մէջ ենք.

Այս անուանարկիչ ընդմիջումը տեղի տուաւ հակացոյցի մը: Օթեակի մը մէջ ազնուական մը, կնզծ զգաստ խափա-նարարին կողմը դառնալով.

— Եթէ կին չըլլայիք, ականջներդ պոքսէ պիտի բնէի թայց ուրիշ հանդիսաւս մը, ծաղրուած առաքինու-թեան պաշտպանութիւնը ստանձնեց.

— Այս կինը իրաւունք ունի. վայրկեան մը անցէք

դէպի նրբանցք...

— Շատ աղէկ, Պարո՞ն,

Երկու ասպետները զուրս ելան. Անդր-Մանչեան երկու քաղաքացիներու կերպարանքն ունէին; որոնք կուգան մէկ ակովնին կոտրել և կամ մէկ կողերնին ճմլել տալ: Սա կայն, «հու, հուները և ծափահարութիւնները զիրար կը խաչաձեւէնի, Լէյտի Տիանա, անզգած արձանի՝ մը նման, տեղէն չէր շարժեր: Նուագը պատրաստ էր նուագապետին մէկ նշանին վրայ: Արդէն, ոստիկաններու քառօրէր կը վայէին զուռերուն մէջ: Խօսակցութիւններ տեղի կունենային օթեակէ օթեակ: Ոմանք արուեստին յաւիտենական իրաւունքները կը հայսկէին, ուրիշներ՝ անարգուած պատշաճութեան զրօսկը կը ճօճէին: Սութմինէսթրի դքսուէին, այս ցերեկոյթին կազմակերպիչը. իր օթեակին մէջ ինքին քը կուտէր: Յանձախումրի անդամներուն հետ կը վիճէր, թուխ զեղուէի մը, զեղնազրյն հաղուստով. որ կը հասսատէր Լէյտի Վուլինհամի յանդղնութիւնը և ուրիշ դքսուէի մը՝ ճերմակ քսուած և որուն մազերուն մէջ խըսուծ և չայլամի փետուրը կը ճօճէր, իր բացականչութիւններու կշութեան չափով:

Օրէնքի ներկայացութիչներուն երեւումը հանդարտեցուց բոլոր բազոքողները: Նուազապետը նշան տուաւ եկան առաւօր սկսաւ զեղգեղել, յարաբերական լուռթեան մը մէջ, Լէյտի Տիանա սկսաւ պարը: Իր շրջափոխութիւններուն թելը՝ ներդաշնակ արապէսքներ կը բանէր նորվէկեան մթթիքներու վրայ: Ամէնէն ոփերի հակառակորդները լուծ էին: Կը մոռնային թէ իրենց առջեւը ունէին 1924ի կինը, որ առանց ամէնալու իրենց կը պարզէր իր մերկութեան վայելչագեղութիւնը, որովհետեւ ինքզինքնին փռխազրուած կը զզային հեթանոս Ելլադայի զեղեցիկ ժամանակները՝ ուր է. Թ.ը տակաւին Սոկրատի աշակերտներուն չէր բաշխէր աւետարանական առածներով ծրաբուած շրքովակի կտորներ:

Առաւօրի վերջին զեղգեղները մարեցան, մինչդեռ Լէյտի Վուլինհամ, վերստին ծնրադիր, թեւատարած, դէմքը

հիացիկ, դարձած դէպի ծագող արեւը, գոգցես կ'ողջունէր նոր արշալոյս մը՝ որուն ցոլքերը ի փախուստ պիտի մատ նէին պալքոնին բուելը եւ նուազին մօտիկը նստող խըլուրդները:

Սրահին ամէն անկիւններէն մեկնած ծափահարութիւնները անմիջապէս փոխուեցան զարմանալի ցնծալի յաղթանակի մը, հազիւ քանի մը յամաներու կողմէ չփոթուած: Հանդիպեցայ թղթակիցներու՝ որոնք ձեռքերնին կը չիէին: Ինչ շահաւէտ վայելք Ֆիթիթ փողոցէն եկողներուն:

Լէյտի Տիանաի դրան առջեւ հրմշառուք, իրարանցում և կրքուտ խօսակցութեանց աղմուկ մը: Ժամ մը յետոյ, իր կառքը, որ շրջուն ջերմանց մը դարձած էր ծաղիկներու, փունջերու եւ կանանջներու:

— Ժէրար ըստ նէ ինչի, յաղթական խնդուքով մը, անոնք մար ըրի: Ինչ զայթակզութիւն: Եթէ մեծ դիտակով մը նայէիք ինձի, պիտի տեսնէիք որ հաւու մորթունէի: Սութմինիսթէրի Դքսուէին հիմա եկաւ ինձի ըսելու, թէ հիւծախտաւորները երախտապարտ են ինձի, բայց թէ անշուշտ, պիտի բանազրուէի: Կալեւորութիւն չունի ինձի համար, Քառասուն ութ ժամ պիտի վիճաբանին իմ յանդղնութեանս վրայ:

— Ուրեմն կ'ախորժիք, որ այդքան վրանիդ խօսին:

— Բնականոն վիճակի մէջ, ոչ: Ներկայ պարագաներու մէջ, այո՛: Անհրաժեշտ էր որ մեծ հարուած մը տայի եւ թէ անունս երեւի լրազիեներուն մէջ:

— Ինչո՞ւ համար:

— Որովհետեւ, տակաւին յաղթուած ըլլալս չ'եմ խոռագանիր: Խաղիս մէջ մոռցած էի արու մը:

— Մրափի աթ. ու մը:

— Շատ յոզնած եմ ատիկա՝ ձեզի բացարելու համար: Բայց վազը, այո, վազը ժէրար, ձեզի պիտի տուաջարկեալ վատահելի պաշտօն մը:

— Ո՞ւր:

— Դէպի Պերլին:

**

Լէյտի Տիանափի փափաքը կատարուեցաւ յ զորդ օրը:
Բոլոր լոնտոննան մտմույթ արագօրէն կը մեկնարանէր
Կարրեքի գերեկոյթը: «Թայլզդէն մինչեւ «Տէյլի նիուզ»
պահպանողական կամ ազատական երկար սիւնակներ կը
նուիրէին նեթանոսական պարի մասին: «Մօրնինկ Փօստն
բրիտանական ազնուականութեան բերանը, չէր համարձա-
կէր ոչ հաստատել եւ ոչ ալ նախատել: Միայն կը գրէր.
«Աւագուհիի մը յանդուդն ներկայացումը»: Համայնավարիկ
«Տէյլի Հերալտա աշխարհիկ մորդոց զուարճութիւններուն
չ'ահագրգոռուղ, կը շնորհաւառուէր այդ ազնուականուհին,
որ բացէ ի բաց ոտնակւխ կ'ընէր իր դասակարգին նա-
խապաշարումները եւ կը զոհէր իր սկզբունքները հաւա-
սար. սէր Մերկութեան ծիրանւֆայլ խորանին վրայ:

Զարդախուցին մէջ, Լէյտի Տիանան պառկած գտայ
փորին վրայ, ցիրցան լրագիրներու ովկէանոսի մը մէջ լո-
ղալով թաց լրագրի մը վրայ, արժուկները խաչաձեւած
իր աւրուած մազերը երեցներով մատզաշ շնիկի մը պէս,
որ կը խաղայ, նէ կը ինդար. կարդալով, իրեն վերաբեր-
եաւ մասերը:

— Ուրեմն, ըսի անոր, եթէ զո՞ւ չէք, ի՞նչ պէտք է
տակաւին:

Մատովը ինծի ցոյց տուաւ «Տէյլի Միոսոսի չորրորդ
սիւնակը:

— Փէրար, ահաւասիկ հատ մըն ալ, որ կը հասկցնէ
թէ դպրոց մը պիտի հիւնեմ կօի Ֆիւլէրի նման:
Եւ «Տէյլի Մէյլը»: Իր յօդուածը կարդացլով: Տեսակցու-
թիւն մ'ունեցած են Հ. Փ. Ռ Է՞ի հետ՝ հարցնելու իրեն
թէ արդիական ընկերութիւնն որ տակաւ առ տակաւ պիտի
բարեւշի՞ն դէպի ամրողական մերկը: Օ՞հ, կը զուարձա.
Նամ: Ու «Տէյլի Կրաֆի՞քը»: Դիտեցէք բաղդատութեան դր-
ուած սա երկու լուսանկարները: Քնիտի Վէնիւսը եւ ես,

մեր փոխադարձ մարմնական չափերով: Զիստերս քիչ մը
նուազ լայն են եւ մէկ քառորդ բթամատ տւելի մեծ: Արտը
աշխարհ պիտի զիտնայ թէ դիցուհիի մը փորը ունիմ,
եւ պորտիս վրայ միայն կը պակսի Արամազդի շանթը:

Լէյտի Տիանա, արքայամորի գոյն բիժամայով, արա-
գօրէն փութեաց դէպի բազմոցը եւ խլեց ուրիշ լրագիր մը
ներս նետուած զրան ծակերէն:

— Ժէրա՛ր, ահաւասիկ փունջը: Պիտի խնդաք: Այս
թղթակիթը կիմացնէ թէ Լէյտի Ասթոր օրինագիծ մը պի-
տի ներկայացնէ խորհրդարանին, որպէսզի միացեալ թա-
գաւորութեան բնմելուն վրայ, սեռական ծածկոցներու
մակերեւոյթը օրէնքի տակ առնուի: Թօսն եւ ութ քառա-
կուսի թթամատ չափուած պօրտէն սկսելով կարեինով մը
հայթայթուած անշուշտ լոնտոնի եպիսկոպոսին կողմէ:

— Լէյտի Տիանա. կը հայհոյէք, ըսի կէս կատակ,
կէս լուրջ:

— Ա՞հ, ժէրար, կը պաշտեմ զձեզ, երբ մաքրակըօն
հովիւի մը ձեւերը կ'առնէք, հովիւի մը որ իր երաստանը
խաչթել առւած է, հիւսուածեղէնի ասեղով մը:

Ցետոյ, յանկարծ լուրջ. ոտքի ելաւ նէ, զիս իր սեն-
եակը առաջնորդեց դուռը գոյցեց, իր քովիկը նսաեցուց,
անկողնին ծայրը եւ ըսաւ.

— Սիրելիս, խօսինք լրջօրէն... երէկ ձեզի իմացուցի
թէ տակաւին խաղալիք չուան մ'ունիմ, փնացած կին մ'ըլ-
լալէ առաջ, կին մը՝ որ միայն տաօներկու հազար սթեր-
լին եկամուտով պիտի ապրի: Այս ամենազոյզն եկամուտը
մոոցած էի: Իր արժէքին չափ արժէք մ'ունի: Փորձենք
բախտը: Ժէրար, ոռւսերէն կը խօսի՞ք:

— Շատ գէշ.

Ոտքի ելած էր նէ: Բացաւ պղտիկ, զմայիելի դարակ
մը եւ անկից դուրս հանեց թանձր թղթածրար մը, կա-
նանչ շապիկի մը տակէն: Առջեւս լեցուց փառաթուղթե-
րու կոյտ մը եւ ըսաւ.

— Հանդուցեալ լրբա վուինհամ, իմ օգոստափառ
ամուսինս, որ այս սիջոցիս կուանփուներու դրախտին մէջ

կը սիգայ, կայսերական վարչութեան օրով անդլ. դեպա-
նի պաշտօնը կը վարէր, բնդրսպուրկի արքունիքին մօտ:
Պատահարներու բերմամբ, որոնց մանրամասնութիւնները
կ'անդիտանամ, Նիքոլա Բ.ի կառավարութենէն ստացաւ
իրը անձնական նուէր 15 հազար տեսրաթին քարիւղային
հոգի մենաշնորհ մը, Թլավի մօտ, Թիֆլիսի հիւս, արեւել-
եան կողմը, Վրաստանի մէջ: Լորտ Վուրինհամ, արդէն ծը-
րագրած էր, քանի մը դրամատէրներու հետ այս հողերը
շահագործելու, երբոր 1917 նոյեմբեր 7ի յեղափոխութիւ-
նը եկաւ ջնջել այդ մենաշնորհը: 15 հազար տեսրաթիւննե-
րը ազգայնականացան եւ ահաւարիկ բոլոր արժէքազուրկ
արձանագրութիւնները: Ինծի համար, իր միակ ժառան-
գորդը, Կորուած միլիոններ կան հոն: Արդ, իմ հայրենի
երկրին՝ Պոլշեւիկներու հետ յարաբերութեանց նորոգ ուղ-
ղութիւնը թելազրեց ինծի բան մը փորձելու:

— Պիտի ուղեիք եթէ ոչ ձեր կալուածներու իրաւուն-
քին վերստացումը, գոնէ այդ հողերը շահագործելու հրա-
ման մը:

— Արդարեւ: Անկից ստանալիք եկամուաներով պիտի
փոխարինուէր կորուստու: Երէկ առտու, Սըր Էրիկ Պլիւշմոր
դիւանագէտ մը եւ լորա Վուրինհամի բարեկամ, եւ վստահե-
տի բարեկամ մը՝ որուն խորիուրդ հարցուցի. թելազրեց
զիս դիմելու Լուտոնի սովորիքներու վաճառականական
պատուիրակութեան մեծին: Կ'արեւի, թէ այդ անձնաւո-
րութիւնը այժմ շատ ի պատուի չի Մուկուայի. մէջ եւ թէ
իր միջոցաւը շպիտի կրնամ բան մը ձեռք բերել: Ու յաջո-
ղելու համար պէտք է դիմել Պերլին: Իմ պշտիկ Ժէրարո,
բացարձակապէս յոյսս ձեր վրայ է զիս ազատելու համար:
Կարեւի եղածին չափ չու տով պիտի մեկնիք Գերմանիա,
պիտի ներկայանաք Վարիքինի, պոլշեւիկներու առաջին
պատուիրակը, եւ պիտի ջանաք յաղթական դուրս գալու
կոիւէ մը՝ որուն վարձատրութիւնը պիտի ըլլայ քսան նաֆ-
թի հորեւ:

— Լէյտի Տիանա, հանդէպ ձեղի իմ բարեկամութեան ս
կատ սրելապէս վերահասուէք, անկարելին պիտի ընեմ, որ-

պէսղի, եթէ ոչ ճշմարտութիւնը, գոնէ փարթամութիւնը
դուրս ելլէ այդ հորերէն:

— Այս թղթածրաները հետերնիդ պիտի առնէք, Հա-
կառակորդս պիտի շօշափէք, ըսել կ'ուզես տեղեկութիւն-
ներ պիտի ստանաք վարիքինի պատահական կաշառակե-
րութեան վրայ: Գործելու համար կատարեալ իրաւասու-
թիւն կուտամ ձեզ, Ընկերութիւն մը կազմուելու պարա-
պին, եթէ հարկ է այս անձնաւորութիւնն ալ գաղտնա-
բար շահակից ընել, իրեն նուրիբեցէք 5 կամ հարիւրին 10
դրամագլուխին, բաժնեթուղթերով. Բայց կ'աղաչեմ, յմն-
ցումէք: Հնդկաստանէն եկած լուրերը հետզհետէ աւելի
գէշ են: Պէնկալի ապատամբութիւնը՝ արձարձուած ոռւ-
սական գործակալներէն, մեծ համեմատութիւններ կ'ատա-
նայ: «Խնտիան Օյլը ընկերութեան բաժնեթուղթերը ութ-
արուան մէջ 45 շլին ինկա: բացարձակապէս հարկ անհը-
րածեշտ է որ զիս ջուրին երեսը հանէք, թէ ոչ երեք ա-
միսէն, նորեկ հարուստի մը թեւերուն մէջ պիտի ցատ-
քեմ: Զիս կը սիրէ՞ք, Ժէրար, անանկ չէ: Եղբայր մըն էք
ինծի համար: յափտի ուղեիք, որ ձեր պզտիկ Տիանան գա-
րեջուրով ու պանիրով սնած կապիկի մը կողմանէ շպլուի
Ուրե՞մնի:

Ա՛հ, ինչպէս գիտէր իմ համակրութիւնս շահիլ. իր
հրապուրանքներու կարթավը: Սիրեցեալ Տիանա... Անոր
համար, երեք չարամիտ փափաք մը չէի զգար, այլ զէ
կը սիրէի ճշմարիտ քրոջ մը պէս, քոյր մը՝ անհաւա-
սարակիու ուղեղով, հազիւ իմն պատասխանատու՝ իր գոր-
ծերուն, անկարեւ չարը բարին որոշելու կը սիրէի զնէ
ներողամիտ ողիով, զոր մարդ պէտք է ունենայ պերձանքի
արարածի մը համար, ուրիշներէ տարրեր կնոջ մը համար,
խուսափած օրինական սկզբունքներէն:

Ինչո՞ւ համար պէտք էինք դասակարգել բոլոր կինե-
քը՝ ճակատագրի շօւկային մէջ ցուցագլուած քանի մէ ըն-
թացէկ սոտէներու համաձայն: Ազիտաւոր կինը, Պաղ կինը
Պարկեշտ կինը, Թեթեւարարոյ կի՞նը, ո՞ր հպարտ բնա
քան պիտի համարձակէր ճշգելու տեսակարար յատկու-

թիւնները պաղ կնոջ մը, որ վաղը պիտի ըլլայ թեթեւա-
րարոյ, առանց փոխանցումի, կամ ճակատագրային կնոջ
մը՝ որ օր մը իր զէնքը պիտի պարզէ պարկեշտութեան
աեմին վրայ:

Ի զուր իմ նշդրակովս պրպատեցի իր հոգիին դիւրաւ
եղբանող նեարդները, չկրցի Տիանան զետեղել արդիական
քարոյագիտութեան յատակագիծներէն միոյն մէճ: Արտադ-
րանքն է անառակ դուքսի մը, ամուսնացած զգայնիկ եւ
բուժնթիք սկովտուհիի մը հետ, սնած վալթըր ոքօթով,
մեծած խաղաղիկ լիճերու եղերերգական ափունքներուն
վրայ: Մօրենական կողմէ, իր մեծ մայրը նշանաւոր դործի
կին մեղած է, լորանսքիրքի իր կալուտծներուն մէջ եւ
հօր կողմանէ, իր մեծ հայրը ազնուական բանաստեղծ մը
նզած է, շատ գնահատուած էտիմպուրկի մէջ, որ երգած է
իր պրտին հայրենաբաղձութիւնը վաղնջական տաղերով:
Տիանա այս ամէնը ժառանգած է: Դատողութիւնը, եթէ
ուզէ, չպակսիր իրսէն, բաւ է, որ իր զգոյաբանքները
ու զինքը չնուածեն, երբ որ ամսոյն լուսինը սիաժամա-
նակ շարժեցնէ ամպկրու ելեքտրական ձգտումը եւ անու-
շահոտի մը զինովցնող զօրութիւնը:

Բարոյական պատեհականութիւններէ ազատագրուած ր-
նէ կ'ապրի իր կեանքը, եսամոլ մինչեւ իր վեհանձն-
մէ թերուն մէջ, անզութ եւ բարի, հեշտայոլ, ցուրտ կեր-
պով, մանկական, անառակ, ժամերու համաձայն իր փա-
փաքներու չափանիշին համեմատ, միշտ արթուն կեցող մը-
ահաճոյքի մը չնախատեսուած սղումներուն համաձայն:

* *

Մայիս 12ին, երեկոյեան ժամը եօթին Ցըրետրիս կա-
յարանէն թաքսի մը զիս կ'առաջնորդէր «Աւալօն» պանդոկը,
որ կը բարձրանայ թմզիներու Ակրակ փողոցին եւ Բարիզ-
եան Հրապարակի անկիւնին վրայ, Պերլինեան պալատի մը
զորշ եւ խիւտ երեսով: Կրիզէլտափի հետ ամուսնութենէս ի-

վեր, կայսերական հանրապետութեան մայրաքաղաքը եկած
չէի: Ցրէտրիս սթրասէն իջնելով գտած էի միեւնոյն ճնմող-
ները, որոնք կիսաշխարհէկ ընկերութեան ծնունդէն ի վեր,
այդ նշանաւոր ճամբուն աջ կողմի մայթը կը չափչիեն, ան-
հետանալու համար երբեմն ուղղահայեաց փողոցներու մէջ,
յանկառծ իրենց ծիրէն դուրս նետուած մէտէորաններու պէս:

«Քաֆէ-Պօէրի» դիմաց, հին ընչազուրկներ, երբեմն Օ.
Կիւսթ Պէպէլի քարոզները մտիկ ընողներ, սոցիալ. տեմոք-
բաթի դիւցաղնական ժամանակները, կը ծախէին միեւ-
նոյն զոթական գիրերով լրագիրները եւ իրենց լրջամիտ
ընթերցողներուն դրպանները կը սահեցնէին Rota Fahneի
վերջին թիւը, արդիլուած ոստիկանութենէն: Կայսերա-
կան սեւ դործակալներու տեղ կ'երեւնային կանանչ նիւ-
րօներ (schüro) Պրանտպուրկի դրան առջեւ եւ Սթրաթ-
րինկի թրամը կը շարունակէր իր գնացքը միջնաքաղաքին
շուրջը, որ արջ մը կը կրէ իր զինանշանին վրայ.

Այդ իրիկունը կը ճաշէի Տօրօթէնէնսթրասի իտալա-
կան փոքրիկ ճաշարանի մը մէջ, ուր կը յուօայի չնչել քիչ
մը իմ երիտասարդութեանս օդը, այն ատենները երբ Մաքս
Լիպէրմանն, Շարլօթէնսպուրկի անկախներու արուեստա-
հանդէսներու մէջ, մեծ տպաւորութիւն յառաջ կը ըերէր
ուր Նորին Վեհափառութիւնը կը հպարտանար խոզանարպի
արձաններով տնմահացուցած ըլլալնուն համար Հոնչնցոլ-
լէրեան սերունդը, ուր Սէյնհարթ քարիթիմը ժագէթով
խաղալ չէր տար, ուր «Այրիներու Պարասրահներու մէջ
Սըրէլի ետեւը, կը փայլէին կռունկներու տարիատենջիկ
խումբեր, կրելով մատնեմատին վրայ նշանախօսութեան
մատնին եւ զրգուելով տիլէթանթներու ցանկասիրութիւնը,
քրէրը անարդարանալի քօղերով: Ասիթը ինծի օգնեց,
Հանդիպեցայ Սըմէվսկիի, ուրս դաշնականար մը, զոր Մի-
լանի մէջ ճանչցած էի եւ որ եւրոպական նուազահանդէս-
ներու մէջ իր վարպետին՝ Ուլապէնթայնի արագութիւնը և
եւ արուեստը ծափահարել տուած է: Սեղանս հրաւիրեցի ու
անմիջապէս սկսայ հարցուփորձի:

— Ի՞նչ գիտէք ձեր հայրենակից Վարիչըինի մասին,

Պերլինի մէջ սովիէթներու առաջին պատուի ուակ:

Բարեկան, իր սիկարէթը քաշելով՝ հեղութէն ինծի նայեցաւ ու կատակերով ըստաւ.

— Վարիչքին, Լէոնիտ Կիներու համար: Պարսն մը՝ որ իր ճամբան առած է համայնավարութեան մէջ, ինչպէս ուրիշներ կը յաջողին թիթեղագործութեան կամ ուրիշ արհեստներու մէջ:

— Կ'ուզէ՞ք որ ըսեմ, թէ կուսակցական այդ փաստը համոզիչ չերեւիր ինծի:

Սէմէզոքի չարագուշակ ժէսթ մ'ըրաւ, ու անուշադրութեամբ իր սիկառը նեաեց գեղակերտ պնակի մը մէջ:

— Սիրելի բարեկամ, աշխարհի մէջ երկու բան կայ, զոր յարդ չկրնար ծզդիւ գիտնալ. այսինքն կնոջ մը կողմանէ խարուած չըլլալը եւ համայնավարի մը տնկեղծ ըլլալը: Ենթաղեցէք որ նշանաւոր գրագէտ մըն էք եւ թէ երիտասարդներ՝ որք ձեզի պէտք ունին. ձեզի «սիրելի վարպետ» կը կոչեն, ողնայարնին ծուելով... Չպիտի՞ համոզուէիք իրենց տնկեղծութեան մասին: Մեր այժմու խեղճ Ռուսիոյ մէջ վօտահ եղէք, թէ փառասէրները, պատեհապաշտները եւ ընդհանրապէս բոլոր անոնք՝ որ անօթի են, պատրաստ են տիղմին մէջ թաթխուելու, պատկերին առջև Պարոն Լէնինի, զմբուռած փառաւոնի մը նման:

— Անձնապէս Վարիչքինը կը ճանչնա՞ք: Մանրամասնաբար կրնա՞ք խոիիլ ինծի անոր նկատմամբ:

— Լէոնիտ Վլատեմիռովիչ Վարիչքին Բեղրսպուրկի մէջ ուսանող էր, երբ ես հոն կ'աշխատէի դաշնակի: Ելեմըտից նախարարութեան մէկ բարապանի որդին, ինչպէս նոյն թուականի բոլոր ծանծաղամիտ երիտասարդները. խառնուեցան երկջութեամբ 1905է առաջին յեղափոխութեան: Տասնեւինը տարու էր. Տասներկու տարի անոր հետքը կը կորանցնեմ: 1917ին, յեղափոխական ԽՓրառուած լրագիրը կը բանամ: Լէնինի եւ Լունաչարսքիի երկու յօդուածներուն մէջ, Վարիչքինի կողմէ ստորագրուած ուսումնասիրութիւն մը կը տեսնեմ. ինքնիրենս կ'ըսեմ, «Է», պզտիկ ընկեր Լէոնիտ քաղքենիի մ/ կ'ուտէ. Յուսախար

բութիւններ ունեցած պիտի ըլլայ կամ թէ չէ՞ կրցաւ գոհացնել իր փառասիրութիւնները»:

Աւելի մեծ եղաւ զարմացումս, գտնելով Վարիչքինը կարմիր կկուններու վոհմակին մէջ՝ զորոնք կը ճանչնամ իբր դրամէ, պատուէ եւ յաքանքէ զուրկ անօթիներ: Արդ, պիտէք սիրելիս, թէ պոլէվիկ ըլլալու համար, բաւ է որ քաղքւնի մը գանէք, յուսախար, թթուած իր յոյսերուն մէջ: Քիչ մ'ատեն անցնելէ յետոյ, կը հանդիպիմ Վարիչքիրի: Յաղթականօրէն կը յայտարարէ ինծի:

«Լաւ կ'երթայ գործերնիս, ծերուկս: Խշանութիւնը մեր ձեռքն է: Ստոյգ յեղափոխութիւնը ի կատար պիտի հանենք եւ պիտի զրկենք մեր կեղծ եղայրները, բերդերու զնամանները, հասկցնելու համար անոնց թէ գարուն կը ծաղկի՞ հոն: Բարի խրատ ոք: Մասնաւորապէս չեմ ուզեր զքեզ հոս տեսնել: Այս իրիկուն խկ մեկնէ, Հէլսինկիորի համբով, ծակամուտ ըլլալէ առաջ:» Անօգուտ է ըսել, որ շուտով Սթօքհոլմ մեկնեցայ, երջանիկ, որ Պալթիկը զիս բաժնեց կարմիր Քրիստուի, նոր մոգարքաններէն: Այդ օրէն ի վեր, Վարիչքինը տեսած չունիմ: Բայց պատմած են ինծի իր արկածախնդրութիւնները: Մի կարծէք, որ այդ ընկերը, յանկարծօրէն քօմիւնիստ շնորհաց արժանադրաւ: Այդ իրիկուն երիտասարդ տեմոքրաթ, ընկերվարականը նախանձով կ'զիտէր դրամագլխի արդիւնքները. Բախտը իրեն թոյլատու չեղաւ զանոնք ճաշակելու համար, այլ չնորհիւ իշխանուհի մը՝ որուն վեհերուա տարփածուն էր, ատելութիւն մը ձնաւ իր մէջ. հաստատեալ կարգ ու սարքին դէմ եւ իր սիրուհին՝ տիկին Մուրավիէֆի դրզումով մտաւ ժամանակակից ընկերութեան դէմ ուժանակ նետողներու բանակին մէջ:

— Կը խօսի՞ք այն ծանօթ Տիկին Մուրավիէֆի մասին՝ որ 1918ին նշանաւոր հանդիսացաւ իր անգթութիւններովք... նէ որ մը ներկայ զանուեցաւ Պետրոս և Պողոս ամրոցին խրամներուն մէջ, քսան եւ վեց յետաշրջական մատորականներու զանգուածային հրացագարկին:

— Կատարելապէս նոյն ինքն: Դիտեց անոնց մեռնիլը,

աթոռի մը վրայ նստած, սիկարէթը շուրթներուն։ Այդ
հրապուրագեղ տիկին Մուրավիէֆը ութ տարիէ ի վեր Վա-
րիչքինի պաշտօնական տիրուհին է։ Նէ անոր տուն կու-
տայ, զայն կը վարէ, ու նոյնիսկ զայն կ'ահաբեկէ։ Ահ,
սիրելիս, զարմանալի թիփ մը, այդ իրանա Մուրավիէֆը։
Մին այն երազատեսներէն որոնք մարդկութեան երջան-
կութիւնը կ'երազեն խորանընկէցներու հարուածներուն
տակ եւ որոնք իրենց հակառակորդները կ'աքսորեն Սոլով-
քիի սառոյցներուն մէջ։ Ծեր արեւմուտքի վիպազիրները
երբեմն ոլաւ հրապոյրին վրայ, կասկածելի ճշմարտութեան
մը էջեր կը նրբահիւսեն։ Իրենց կը դրկեմ իրո ճարակ, ի-
րէնա Մուրավիէֆը։ մեծցուած հրէշտային սանտուէ մը, ո-
րուն աջ ծիծը անոր ներսը թափած է մարքսիզմը եւ ձախ-
ծիծը՝ մորփինը։ Իրէնա Մուրավիէֆ, կարմիր Ռուսիոց
Սատի Մարքիզուհին։

Դ.

Դէմ առ դէմ նստած էինք, Բաւական համեստ գրասե-
ղան մը զմեզ կը բաժնէր։ Պատէն կախուած էր Թարլ Մարք
սի լուսանկար մը։ Ուրալի խոշոր քար մը, եռոտանի սե-
ղանի մը վրայ դիզուած թուղթերը կը ճնշէր։ Վիլհելմ բՍ-
թրասի վրայ բացուող, երկու բարձր պատուհաններէն կ'ե-
րեւէր իշխան Ֆրանց Յոակիմի հին պալատը, ծառաստանի
մը մէջ նետուած, ինչպէս պաղ միսի կտոր մը՝ ազատքեղի
երկու փունջի մէջ։

Պ. Լէոնիտ Վլատիմիրովիչ Վարիչըին, տասնեւհինգ
սանթիմէթր երկայն, պերճանքի սիկարէթ մը կը ծխէր-
իր փողկապին վրայ աղուոր զետեղուած մարզրիտ մը,
պարզ բայց ճաշակաւոր։ Քիչ մը մաերմօրէն ինքզինքիս
կը հարցնէր թէ Սովիէթներու այս ներկայացուցիչը պիտի
գտնէի պրոլետարական եւ հաւասարասէր հագուստի մը
մէջ։ Կը սխալէի։ Հագուած էր քաղքենիի մը պէս մաքուր,
եթէ ոչ վայելչասէր։ Շնորհիւ յանձնարարագիրներու՝ զոր
իրեն տուի, մեր առաջին հանդիպումը եղած էր շատ սիրա-
լիր, առանց ձեւակերպութիւններու։ Մնաց որ, ինծի ը-
սած էին, թէ տիտղոսաւոր անձնաւորութիւններ, արտա-
սահմանի մէջ, միշտ լաւ ընդունելութիւն կը գտնեն պոլ-
շեւիկներէն։ Պ. Վարիչըին, արդարեւ ինծի շատ հաճելի ե-
րեւցած էր։ Իր տեսքին մէջ արիւնարբու զբօսանքներու
մաշակը չէր երեւէր։

Իր փայլուն և սեւ մազերը, ետին նետուած, սեւ մօ-
րուք մը կարճ և խոպոպ դէմքը, ձիթենիի գոյն, և քիչ մը
ցցուն այտերը ի յայտ կը բերէին թաթարական տահասու-
թիւն մը, որը սակայն պատճառ մը չէր, որ Վարիչըին
արեւմտեան քաղաքագէտի մը կատարեալ վայելչութեամբ
չառաջնորդուէր։

Մանրօրէն թղթատած էր իմ փաստաթուղթերս։ Պրազ-

տած էր կառավարութեան արտօնագրերը, թւականներով յետոյ յայտարարած էր.

Այս ամենը վաւերական են, սիրելի իշխան: Լորա Վուինհամի սեփականութեան վերաբերեալ գործողութիւնները, պատշաճ կերպով արձանագրուած են, ժամանակաւ օտարականներու արուած հողերուն վլճակագրութեան մէջ Կը սեմ ժամանակաւ, որովհետեւ զիտէք հողը պետականացուած է այժմ: 1917 Հոկտ. 26ի հրամանագրով, սեփականութեան իրաւունքը ի սպառ ջնջուած է, և հողը փոխկը արուի միայն այն աշխատաւորին, որ կրնայ զայն շահագործել: Բայց 1920ին, Մոսկուայի բնկերներս յարմար դատեցին, որ օտար գրամագլուխներու առաջարկները պէտք չէր մերժել և որոշեցին, ինչ ինչ պարագաներոն մէջ, մենաշնորհ տալ օտարականներու: Ինձի կ'ըսէք, թէ Լէյտի Վուինհամ կը փափաքր, անզիտացի գրամատէրներու աջակցութեամբ արժեցնել քարիզային գետիններու հարսաւութիւնը. որոնց օրինական ժառանգորդն է: Պիտի ուսումնասիրեա այս կարեւոր գործին մանրամասնութիւնները, քանի որ 80—100 միլիոն ֆրանքի գումար մըն է, որ մէջտեղ պիտի դրուի:

Պ. Վարիչքին, Լէյտի Վուինհամ անձնապէս ձեզի երախտապարտ պիտի մնար, եթէ խնդրոյ առարկա, ոչ մուսին յաջողութիւնը գումարացնէիք:

Վլճարաններու պատուիրակը, տասնեւհինգ սիկարէթ ծիսած էր, և մեր խօսակցութեան շեշտը աւելի լնաւանի ձեւի մը տակ մտած էր: Ակներեւ էր, որ Պ. Վարիչքին աւելի նուազ կը շահագրուէր այս գործով, քան Լէյտի Տիանախ անձով, և թէ իրեն հակակիր չէի երեւցած:

Լորա Վուինհամի այրիին նկատմամբ խօսութիւն շատ իմացած եմ: Որովհետեւ անաեսագիտական՝ ուսումնասիրութեանս միջոցին, զանց չեմ առներ նաև թղթատումը անզիտական պատկերազարդ թերթերու: Կ'ըսուի թէ ձեր բարեկամուհին լոնտոնի ամէնէն զեղանի կինն է:

Ապահովապէս, ամէնէն զեղանիներէն մէկը, ու

ձշմարիա կին մը:

Անհաճոյ չ'թուիր ինձի, գործ ունենալ, ատանկ բացառիկ արարածի մը հետ: Մտի'կ ըրէք, սիրելի իշխան, պիտի փափաքէի որ իր մասին քանի մը մանրամասնութիւններ տային: Եւ որովհետեւ կէս օրէ վերջ զբաղեալ եմ, կը հաճի՞ք ինձի հոտ ընթրել: Պզարիկ ընթրիք մը, առանձնախուցի մը մէջ, ինչպէս կ'ըսեն Պերլինի մէջ:

— Հաճութեամբ:

— Շատ աղէկ: Այս իրիկուն ժամը ութին պիտի գամբձեզ առնել, Աւլոն պանդոկէն:

Ութի ելած էի: Նոյն վայրկեանին, յանկարծ գրասենեակին դուռը բացուեցաւ, և պզտիկ կին մը, թուխ, շատ պարզ, մոխրագոյն զգեստ մը հազած, համարձակ կերպով ներս մտաւ, իբր թէ ազատ մուտք ունենար ունչութիւնը բարձր ժամուն պատուիրակին գրասենեակէն ներս:

Թէւ կ'անգիտանայի իր ինքնութիւնը, սակայն վճռականորէն զէպի ինձի նայուածքը, զիս շմորեցուց: Բաւական զեղեցիկ էր, բայց իր պզտիկ նուրբ բերանը չէր արտայատէր բարեացակամութիւն և աժգոյն կապոյտ բիբերը նուազ հրեշտակային չէին: Իր ձեռքը կը բննէր երկայն պաշանական հեռագիր մը, զօր արհամարանօք նետեց գրասեղանին վրայ, և անյօւսալի բամբ ձայնով ու բուաւ, ուսերը թոթուելով.

Պիտի կարդաք Ստեֆանովիչի վերջին ոուաը: Կը մերժէ անցագիր տալ Հանովէրցի արհեստագէտներուն. ուրոնք պիտի եթան հոկել թաղանի թիւրպիններու նորոս գութեան: Ապուշ բան է այս:

Բայց Պ. Վարիչքին, Քազանի թիւրպիններով այն քան չէր հետաքրքրուէր, որքան ինովմա և իմ պաշտօնութիւն:

Իշխան Սելիման Լոնտոնէն: Ու աւելցուց, ցոյց տալով պատրիկ թուխ կինը:

«Տիկին իրինա Ալեքսանդրովին Մուրավիէթ:»

Պազի ձեռքը նշանաւոր տիկնոջ և զայն դիտեցի, զարմացուս ծածկելով: Աըմէվէսքէի հնա ունեցած ան-

սակցութենէս ի վեր, կը սպասէի տեսնել ամազոն մը, որ կտրուած ծիծով մը, իմ երկչոտ աշքերուո պիտի երևնար, ամբարտաւան գազանաղուոպի մը և կամ նէվսքի հեռանկարին վրայ, յարութիւն առած մեծ Օրիորդի մը կատաղի ձեւերով:

Անգամ մը եւս համողուեցայ, որ մեր երեւակայութիւնները ցնորդներու դայակներ են որոնք իրականութեան շունչին տակ կ'անհետանան: Ո՞վ պիտի կրնար հաւատալ, թէ այս մոխրադոյն հագուած պղտակ կինը զարհուրելի դեր մը խաղացած էր 1918ի արիւնայորդ զսպումի միջոցին և թէ իր նուրբ շրթունքներուն ուղաղները, չարագուշակ վճիռներու նշանակութիւնը ունէին:

Պ. Վարիչքին աւելցուց:

Սիրականուհիս, իշխան Սելիման հոս եկած է խօսելու վերաստանի մէջ քարիւղի մենաշնորհի մը մասին, լորտ վուխնամի ժառանգորդներու կողմանէ: Զիս այս իրիկւն ճաշի հրաւիրած է. պիտի տեսակցինք այդ գործի մասին:

Պատուիրակին բացարութիւնը ինծի մտածել տուաւ. կը խօսէր լորտ վուխնամի ժառանգորդներու մասին և ոչ թէ Լէյաի Տիանաի նկատմամբ: Գլուխ գլխի, ճաշելու հրաւէրը ինծի կը վերագրէր, մընչդեռ ես էի իր հիւրը: ինչո՞ւ համար:

Տիկին Մուրավիէֆ, դարձեալ վերէն վար չափեց զիս:

— Այդ ժառանգորդներուն ներկայացուցի՞չն էք, իշխան:

— Այս', տիկին:

— Բազմաթիւ են:

Կը զգայի Վարիչքինի նայուածքը՝ որ վրաս կը ծանրանար: Հասկցայ, որ հարկ չկար ճշմարտոնթիւնը ըսելու: Պատասխանեցի:

— Երկու անչահաս տղաքներ են, տիկին, որոնք ունին օրինտկան խնամակալ մը,

Դարձայ դէպի Վարիչքին եւ գուշակեցի թէ զոհ մնացած էր: Բայց տիկին Մուրավիէֆ փութաց աւելցնելու:

— Երէկ լոնտոեան թերթի մը մէջ յօդուած մը կարդացի Աէյտի վուխնամի մասին: Թատրոնի մը մէջ պտաեր է բոլորովին մե՛րկ, ի մեծ գայթակղութիւն հասարակութեան գորտ վուխնամի ազգականունիներէ՞ն է:

— Իր այրին է: Սակայն նէ հայրական ժառանգութեան մը տիրացած ըլլալուն՝ հանգուցեալ լորտին հարատութենէն ուեւէ իրաւունք չունի:

— Ա՞հ:

Քանի մը խօսք եւս փոխանակեցի այս ահաւոր խաղընկերին հետ և քաշուեցայ: Նրանցքին մէջ, Պ. Վարիչքին ուժեղ մը ձեռքս սեղմեց եւ մրմռաց.

— Ծնորհակալ եմ: Այս իրիկուն անպատճառ:

Սովիէթներու տունէն դուրս ելլայ թիչ մը վարանոս, եւ մինչեւ ճաշելու ժամը, չկրցի իմ մաքէս հեռացնել մանրուք, քնքոյչ եւ վրդովիչ սիլուէթը Տիկին Մուրավիէֆի դահի՞ճ սիրտերու, դահի՞ճ մարմիններու:

* *

Լէյաի վուխնամի լուսանկա՞րն է, հարցուց ինծի Վարիչքին, անհոգօրէն առնելով այն ոսկեղէն շրջանակը դրուած սեղանիս վրայ, պանդոկի սենեակիս մէջ:

— Այս', ինչպէ՞ս կը դանէք զնէ:

— Հրաշալի՞:

Թիչ մ'աւելի ծոեցաւ լուսանկարին վրայ: Իր սեւ աչքերը կը փայլէին, իր բերանը ցանկասիրութեան շարժումները ունէր: Կրկնեց:

— Ստուգիւ հրաշալի՞: Ցեղի մը բոլոր նրբութիւնները՝ ինամեալ մարմնի մէջ:

Ցեղոյ, յանկարծորէն.

«Սիրելիս, քաղաքագէտ ծնած էք: Շատ աղէկ որիք լուսաթեամբ անցնելով՝ Լէյաի վուխնամի շահակցութիւնը այս գործին մէջ»:

— Անանկ կարծեցի, որ այդպէս կը փափաքէիք: Տիկ

տին Մուրավիէֆ, եթէ չեմ սխալիր, մօտէն խառնուած է ձեր դիւանագիտական ասպարէզին:

«Մօտէն խառնուած...: Հեւա՛, հեւա՛: Վարիշքին- տւնեցաւ անանկ խնդուք մը՝ որ կ'արձագանդէր քնութիւ մը շառաչիւնին նսան: «Ըսել կ'ուզէք, որ զիս կ'ահարեկէ ուժ տարիէ ի վեր, երբ առաջին անգամ պառկեցաւ երկի ղած մէջէվիքի իմ պատիկ անկողնոյս մէջ: Տեսէք թէ. ի՞նչ ըրաւ զիս:

— Բոլոր զաղանի խորհրդակիցները՝ որոնց մտիկ կ'ըլ- լուի, այսպէս են, ծծող, քամո՞ղ:

— Տիկին Մուրավիէֆ բոլորովին ներսս պիտի ծծէր, եթէ չհամարձակէի: Բայց ստերմիկ խոստովանութիւններ են ասոնք... սիրելիս:

— Որոնք ապահով եւ բարեկամ ականջներու մէջ կ'իշ- նան, սիրելիս:

— Յանկարծական համակրութիւններ կան, ստոյդ չէ: Սիկարէ՞թ մը. ո՛չ: Սարսափելի բան է ծխածս: Երբոր կնոջ մը, հետ կը պառկիմ, վերտակներուն մէջ այնքան ծակեր կը բանամ, որ քահանայ մը պէտք էր օրհնել այդ վերմակը:

— Պարտաւոր եմ, Վարիշքին: Ո՞ւր պիտի երթանք ճաշել.

— Ուշլրլայ, Պէլին Սթռաս: Ճանչցուած եմ հոն: պայուսակներու մէջ բերուած թարմ խավիար ունինք: Իս- եմ որ անոնց կը դրկեմ, երբ հարկ րլայ հոն ճաշել: Հինդ կամ վեց շիլ Հէյտսիք Մոնսրոլ 1911ով, կը լմնայ կ'եր- թայ: Այն ապուշները, վերջներո չէին ուղէր անկից հրամ- ցընել ինծի, Ռիւսի պատճառաւ: Իրենց ըսի: Եթէ Շամբա- նիա գաւառը գրաւէիք միթէ ֆրանսացիները միայն գարե- ջո՞ւր պիտի խմէին: Առոնք կոստութիւններ են բարե- կամ: Ուսնոցներով, ինքնասէր կոպիտներ: Իրենց բոլոր պատճութեան մէջ, միայն մէկ հանճարեղ գարափար ունե- ցած են:

— Ո՞ւրը.

— 1917ին Լէնինի տրամադրուած զրահապատ վակոնը կէս ժամ վերջ Ուալիալա ճաշարանի մասնաւոր սրահո-

ներէն միոյն մէջ, սեղանին առջեւ գլուխ զլիսի նստած էինք, սրահ մը գոյնզգոյն ներկուած: Մոխրագոյն պտտիկ զնդիկներով լեցուն տակառիկ՝ մը սեղանին մէջտեղ կը կանգնէր, չորս անկիւններուն վրայ՝ չորս կեդրոններով: Վարիշքին վայտեայ դցալը միեց տակառիկին մէջ, ինծի հրամցուց մէջինէն եւ կատակեց:

— Մենք, պոլշեւիկներս, միայն երկու աղուոր բան կ'արտածենք. տեսաբանութիւններ եւ խավեար:

Վարիշքինի օրտակցութիւնը զինքը կը մղէր աղատօրէն- արայայառուելու: Մինչդեռ իմ կեդրոնս թթու արցունք- ներ կը թափէր իմ խավեարով օծուած հացիս վրայ: Խոս- տովաննեցայ:

— Բարեկամ, հետաքրքրական և ցնցող տպաւորու- թեան մը տակ կը գտնուիմ, երբ ինքզինքո պոլշեւիկ ըն- տանիքին մէկ հերկայացու ծիփին դիմացը նստած կը գրա- նեմ: կը կարծեմ թէ չէք առնուիր, երբ կը խօսիմ ընտա- նիքի վրայ, համսյանվար հանրապետութեան մը մէջ:

— Բայց ո՛չ, բարեկամս: Միայն արամաբանող պատիկ քաղենիները կը զարմանան, որ հաւասարասէր երկրի մը մէջ, ընտանիք մը կայ, մնաց որ ասիկա շատ պղտիկ թիւ մը կը կազմէ այն կուսակցութեան որուն պատիւը ունիմ ա սականիւրու: Ժողովրդի զոր- ծավարներու մէջ, միայն քանի մը ներհուններ ենք. ինչ- պէս մեր սիրեցեալ լէնինը — Աստուած լուսաւորէ հոգին — Քամենէքը. Լունայարօքի և ես: Թրօգքին խելացի է. Բայց պարզ լրազրող մը: Գալով մեր լնկերներուն Զինովիէֆի, Քալինինի, Ճէլէմէնոֆիի և ուրիշ շատերու ասոնք անուս- ներ են: Այսպէս իւրաքանչիւրը՝ իր զերին մէջ:

— Վերջապէս արուեստագիտական ուամկավարներ էք.

— Բրօֆէսիոնէ՛լ, այո՛: Ռամկավարութիւնը, ինչպէս Հրափորագրութիւնը կամ ջրաներէկը ունի իր սիրողները: Եւ բոպայի ու թուիս չկը զնեն կարդ մը պղտիկ բոյներ հասայն ավաներու: որոնք հանրային վայրերուն մէջ կը խօ- սին, կը քարոզեն, կ'ատենարաննեն, եւ որոնք կապարեայ զինուոր ըին հետ կը խաղան նո՞ր սկզբունքներ մէջտեղ

Հնելով:

Վարիշքին արհամարոտ ծամածութիւն մը ըրաւ, խածնելով իր խավեարը ու շարունակեց.

«Այս ամէնը տղայական խաղեր են, բարեկամս։ Մենք փորձեցինք հաւաքականօրէն, միսի եւ արիւնի հարիւր միլիոն խաղալիքներով։ Նատ աւելի եռանդ շարժող։ Ծծըմ-բական թթուն՝ հակազդել գէնքին վրայ։ ջրածին ունենալու համար շիշի մը մէջ։ ատիկա քաղքենի գծուձ բնագիտութիւնն է։ Մարդկայիններ հականերգործել, հունգար կամ լէթոն դահիճներու ատրճանակին տակ։ ոսկեայ դարը սահանալու համար, ահաւասիկ գեղեցիկ աշխատութիւն»։

— Եւ սակայն անգութ չէ՞ք երեւիր, Վարիշքին։

— Ես, անդո՞ւթ։ Թիթեռնիկի մը իսկ չեմ կրնար շարիք հասցնել։ Ունէի խոշոր շուն մը՝ որուն ետեւի թաթերը ջախջխուեցան ինքնաշարժէ մը, Մոսկուայի մէկ խոռովութեան միջոցին։ Փոխանակ այդ խեղճ կենդանի անանդամալոյծ վիճակի մը մէջ, ինքնիր գլխուն ձգելու, պղտիկ սայլակ մը շինել տուի, որուն միջոցաւ կը յառաջանայ, կը քալէ։ Քրասին, խնդալով օր մը ինծի Կ'րաէր։ «Զեր շունը մեր Ռուսիային խորհրդանշանն է, որ գէշ աղէկ կը քալէ այն անիւներուն վրայ՝ զոր ունի ետեւի ոտքերուն վրայ»։

— Բաղդատութիւնը բաւական ճիշտ է բայց ըստք ինձի, սիրական, լաւ պոլշեւիկ մ'ըլլալու համար, ի՞նչ պէտք է ընել։

— Շատ պարզ է։ ուրանալ իր երէկուան համոզումները։ և ուշադիր ըլլալ հովին՝ որ վաղը պիտի փէտ։ Մեր յարգելի տէրը՝ իլիիչ, կ'ըսէ լէինին, շատ բան բարեշրջեց։ Արհետով յեղափոխական եղաւ (որովհետեւ Ռուսիոյ մէջ առաջարկ մըն է ասիկա)։ Անթերի արուեստով մը ամոքեց Մարքսի և աշխաբէլի սկզբունքները և Ժէօրժ Սօրէլի խորհրդածութիւնները՝ բռնութեան վրայ։ Ու յաջողեցաւ բաւականաշափի։

— Քանի՞ թօն մարդկային թափուած արիւնի գնով։

— Ա՛հ, բարեկամս։ Ժողովուրդի մը երջանկութիւնը չի կազմուիր, մարգարտածալիկներ փեթաելով, և ինքնիրեն հարցնելով թէ, զիս կը սիրէ ։ քիչ մը ։ շա՞մ, թէ խելայեղօրէն ։ Պրոլետարեան կ'ուզէ իր բռնապետութիւնը. պէտք է շատ զոհ մնայ, տեսնելով թէ, վեցեակ մը բռնապետաներ կը մտածեն իր վրայ. իր անունովը կը զործեն։ Բայց այդ բռնապետութեան հետեւութիւնը արակոնեան իշխանութիւն մ'ըլլալով, բնական է, որ իրը հետեւանք, շատ մը կոտորածներ բլլան։ Լենինի դէմ չի յաջողած վերջին մահափորձի ժամանակ, հրացոնազարկ ըրինք հինգ հարիւր պատանիներ, ոպաներ կամ քաղքենիներ, վրէժը լուծելու համար մեր հանգուցեալ աիրոջը։ Ասանկով է, որ կը ճանչցուի զօրաւոր կառավարութիւն մը։

Զէ՞ք վախնար, որ ձեր իշխանութեան միջոցին պարզուած անդթութիւնը չի մնասէ ձեզի՝ ապագայ սերունդին քով։ Զէ՞ք վախնար Պատմութեան խիստ դատաստանէն։

— Ո՛հ, որքա՞ն պարզմիա էք, բարեկամս։ Պատերազմէն ի վեր, կեանքը շա՞տ ոուղ է։ Բայց մարդկային կեանքը լշատ զիւրագնի է։ Երբ որ քսան միլիոն մարդիկ զոհուեցան թշնամի զրամատէլներու, ի՞նչ կ'արժէ քանի մը երկվեցեակ հաղարներով ուսւերու կեանքը՝ զոհուած յանուն խիստ սկզբունքներու։ Երբ որ ատելութիւնը, բռնութիւնը, նախանձը, անարդ եսապաշտութիւնը ազատորն կը շրջագային բաղաքակրթուածներու մէջ, ինչո՞ւ համար պիտի յանդիմանէին զմեղ, յեղափօխութիւն հանելնուս համար, ցուպը՝ մեր ձեռքին մէջ, և Պանի սրինգը՝ մեր շրթներուն։ Հաւատացէ՞ք ինծի։ Ներողամիտ են բռնաւորներուն դէմ՝ որ կը յաջողին, և բարոյականի քարերը կը նետեն, քաղաքականութեան մէջ չ'յաջողներու երեսին։ Տեսէք մեր սիրական թերենսաքին, Արեւմուտքի ազատական քաղքենիներու յոյշը։ Զի կրցաւ վարել նաւը և դառնորէն կը գատապարտեն զինքը, շատ զգայուն զիզեր ունեցած ըլլալուն համար։ Բաւական էր ամէնքս կախել ատէ, լէնինը և իր համախոնները։ Առանց դատաստանի, յիսունի

շափ պղտիկ գլխատումներով, պոչեւիկութիւնը իր կեղեւին մէջ պիտի ջախջախեց, Սահմանադիր ժողովը ուսնակոյթ չպիտի ըլլար ժէլէսնիաքօֆի նաւազներէն, ու պիտի հիանայիք Քէրէնսքիի վրայ, իբր պետական մեծ մարդ մը: Կիսաձեռնոցներով յեղափոխութիւն չըլլար: Ընկերային Յեղափոխութիւնը՝ օրինական ճամբաններով, կախ օրորան մընէ ի պէտո դժուարամարտողութիւն ունեցող ընկերվարականներու, ոնած մաքարոնիով և ընտիր հացով:

Սեղանապետը ծածանը վերգուցած էր, մեզի հրամցնելու համար պարարտ վառեակ մր, ոսկեգոյն գետնախնձորով: Վարիչքին այս քաղքենի խոհանոցին շատ յարգանք կ'ընծայէր: Երկու ըմպելիքի շիշերը իրենց դատարկ խոչափողերը կը ցցէին, իրենց պարպուած դագաղին մէջ. իր բաժակը զարկաւ իմինիս, և ուր աչքերը. լուսաւորուած ներողամիտ ժպիտով մը, կատակել սկսաւ:

— Եւրոպան, զմեղ արհամարհէ մեր ոճիրներուն համար, հա՛, հա՛: Եւրոպա՛ն, մեշտէ խոյս կուտայ, իբր քոսոտ կամ կտղած շունե՞ր....: Հա՛, հա՛, հա՛: Երբ թագաւորները կ'ուրախանան, սեղսելու համար մեր ձեռքերը: Կը յիշէ՞ք ժընէվի խորհրդաժողովը: Երբ Պապին ներկայացուցիները առանց խորշելու իրենց պատմուճաններուն ծիրանափայլ մետաքսը կը խառնեն մեր շապիկներուն կարմիր բամպակի՞ն: Երբ Ֆրանսօա իր դեսպանը ետ կը կանչէ վատիկանէն, մեզի դրկելու համար ուրիշ մը: Երբ ամէնէն վաւերական իշխանուհիները իրենց գզնոցին ամէնէն խոշոր մարգրիտը, պիտի տային ցոյց տալու համար զմեզ, որ իրենց աջ կողմը նստած ենք ճաշառահին մէջ:

Բաժակը պարպեց, աչքերը փակեց, և կարճ լուսթենէ մը յետոյ. աւելցու.

— Ե՞րբ Լէյտի Տիանա փափաք պիտի յայտնէ անձնապէս ինծի հետ յարաբերուելու:

Բաւական վայրկեաններէ ի վեր, արդէն այդ անխուսափելի հարցումին կ'սպասէի:

— Վատահ եմ, սիրելի՛ս, ձեր անձնաւորութիւնը պիտի թովէ Լէյտին:

— Մի՛ շողոքորթէք, բարեկա՛մ: Ի՞նչ արժէք ունիմ գո ներա համար, Անկարեւոր պղտի պարոն մը: Նէ ազնուակա՛ն՝ ծննդեամբ. իր նախնիքը խոռնուած են Ակովտիոյ պատմութեան: Ես, Զարականութեան սպասաւորի մը զաւակն եմ. իմ նախնիքս արմատներ կ'ուտէին, հարիւր տարի տարի առաջ և Բուշքինի ժամանակիցները անոնց կոնակր կը ծեծէին եզան փոկով մը:

Ո՞վ գիտէ...: Եթէ նա զեեց ճանչնար, կարելի է նէ պիտի կրէր այն տարօրինակ ձգողութիւնը՝ զոր ունին Սըները մեր գեղանիներուն նկատմամբ:

Վարիչքեն հեգնօրէն խնդաց, կոնակը դէպի ետև, գըգուելով իր սեւ մօրուքը նուրբ ձայնով աւելցուց.

— Ա՛հ, այո՛: Մենք դայլ ակոաններով Մոսկովովներ ենք Ասիացիներ՝ ազահ ու շիւ աչքերով, որոնց մասին կը խոսի մեր մեծ պուէտը՝ Պլոք: Ակիւթացիներ՝ որք կը քաշեն փոթորկի նշանին աակ, յարձակելու համար արեւմտեան քաղաքակրթութեան էմ, բռնաբարելու համար ձեր կապիտոլի ձերմակ երեք Սագերը. ձեր Ազատութիւնը, ձեր Հաւասարութիւնը և ձեր Եղբայրութիւնը, այդ մայոզ երրորդութիւնը որ տկարացած կը գիտէ զերի պրոլետարներու անվախճան անցքը: Անկեղծօրէն, բարեկա՛մ: Կը կարձէ՞ք, որ Լէյտի Վուխնամ պիտի կրնար ունենալ համտկրութիւն մը ինծի համար:

— Վարիչքին, արեւին տակ ոչ ոք կրնայ նախապէս ըսել կնոջ մը զգայական յետաշրջումը (réaction) որովհետեւ. Կին, առաւել Մարդ, առաւել Շրջապատը (ambiance) հաւասար են աՔի: Այս հաւասարութիւնը, օրը մէկ միլիոն անգամ մէջտեղ կը դրուի ընդարձակ գետնի վրայ և կուտայ հարիւր միլիոն այլազան լուծումներ:

Կնոջ մասին քանի մը հասարակ խօսակցութիւններ փոխանակեցինք, մինչդեռ խորոված լեարդին համր նայելէ վերջա Ասթիի փրփրալի գինին կը կոնծէինք: Ստուգիւ, այս սիրական պոլչեկիը շատ վայելչօրէն կը վարուէր հետօն կատարեալ մտերմութիւն մը արդէն զմեզ իրարու կը սիրացնէր: Այլեւս յաճախակի «սիրելի»ներս համբանքով չէր,

և գաղտնօրէն կ'ուրախանայի ինծի յանձնուած պաշտօնին պատուական դարձուածքներուն վրայ: Ճաշը լմնալու վը-րայ էր. յարմար դուայ, որ վճռական խօսակցութեանց ժամը եկած էր, և իմ հրաւէրովս չխրաչեցնելու համար՝ ըսլի իրեն.

— Մտիկ ըրէ՛ք, Վարիչքին: Թշնամի և կամ ունէ ան-գաղտնապահ ականջ մեղ չի լսեր: Կ'ուզեմ ձեզի խօսիլ բա-ցէ ի բաց, իրը ընկեր: Եականը ըսի ձեզի, Լէյտի Տիա-նայի մասին: Թողուցիք ինծի յուսալ, որ դործը իրակա-նալի է, պայմանաւ, որ ձեր բոլոր ազդեցութիւնը ի գործ դնէք Մոսկուայի մէջ: Թոյլ տուէք, որ ճշգեմ Լէյտի Տիա-նային ինծի տուած հրահանդները: Ներկայ պարագայիս, Լէյտին զիտէ ձեր աջակցութեան կարեւորութիւնը: Զեր աշխատակցութիւնը իր արդար արժէքին մէջ կը գնահատէ, ձեզի վերապահելով իր բաժնեթուղթերէն արդիւնաւոր մաս մը, այն օրը, երբ ընկերութիւնը կազմուի:

Վարիչքին ժէսթով մը զիս ընդմիջեց: Վերսախն իր մօրուքը դղուեց, ջղածիգ կերպով արտեւանունքը փակեց և զեղձեր դրուած պնակին վրայէն, ձափ ձեռքը երկարեց քսնիաքի շիշին:

— Լէյտի Վուխնամ զեղանի է: Իրեն պիտի ըսէք, որ Արտաքսէօի նուէրները զիս անտարբեր կը թողուն և թէ իր մենաշնորհի փաստաթուղթերը պիտի ստորագրեմ, երբ որ արշալոյսը զնէ իմ թեւերուս մէջ յանկարծակիի բերէ: Ես որովհետեւ զարմանքէս անխօսուկ էի նա աւելցուց.

— Կը վստահիս ձեր վրայ, սիրելի՛ս, իրեն հաղորդելու իմ առաջարկս, ըստ պատշաճի: Աւելցուցէք նաեւ, որ իմ միջամտութիւնս կ'արժէ սիրոյ գիշեր մը. Ու յետոյ, իրաւ ար շատ հաճոյք պիտի դդամ համը առնելու համբոյրներուն, խեղճուկներու անմատիլի մեծ կնոջ մը, և որուն նախնիքը յիշատակուած են պատմութեան մէջ: Ամէնքս ալ մեր աւ-կարութիւնները ունինք....: Ինծի պիտի բերէք իմ տկա-րութիւնս գոհացնելու յոյսը: Կանխայայտ չնորհակալիքս:

Իր պայմանները գիտցնելու խոստումը տուի Վարիչքի-նի: Գոհ մնաց, և որովհետեւ ինձմէ աւելի խմած էր, իր

զուարթութիւնը հետզհետէ կը շատնար: Յանկարծ արծա-թեայ զանակը իր ականներուն մէջ դրաւ և պոռաց չէնշող կերպով:

— Նայեցէ՛ք ինծի: Կարմիր վասն' գն եմ ես: Գիտենք, Ձրանասցի դեմոկրաներու խրառիլակը: Բայց կարելի է ո-ք չի պիտի խնայեմ Լէյտի Վուխնամի կապոյտ արիւնին:

Եետոյ, յանկարծ լրջութիւն մ'առնելով, մրմուաց.

«Իրինային պատճառաւ, ձեզի բացարձակ գաղտնա-պահութիւն կը յանձնարարեմ: Եթէ երբէք նէ բան սը ի-մանայ, իս օրերս համրուած պիտի ըլլան: Ու ձերիններն ալ կարծեմ թէ....»:

— Վարիչքին, շատ չնորհապարտ եմ ձեզի, ինծի զ կ կուցանելնուդ համար:

Սեղանապետը կանչեց ու հրամայեց.

— Թրան' ց, հիմա կրնաք բերել աղանդերքը....

Եւ որովհետեւ կը զարմանայի, քանի որ ճաշը լմնցած էր, շատ անուշութեամբ բացարարութիւն տուաւ:

— Ես, կենդանի հոգի ունեցող աղանդերքի մասին կը խօսիմ. ձեզի ապացուցանել կ'ուզեմ, որ մենք՝ պոլշէիկ-ները, ի հարկին կրնանք ունենալ կարմիր կրունկներ:

— Արիւնի մէջ քալելնուդ համար, էէ....»:

Շատ մը խնդաց ու բացականչեց.

— Անաւասիկ գեղեցիկ խօսք մը զոր պիտի ծախեմ Սո-վիէթներու համտուսական յառաջիկայ Կոմիտէ միջնարար-ներու միջոցին. բայց, դիտեցէք աղանդերքը, իմ շտա-րուկա՞նս:

Մեր մեռելական ճաշաօրահին դուանէն երկու կիներ ներս մասծ էին. երկու պերլինուհիներ, մետաքսեայ շըր-ջազդեստով և վերջին ծայր մերկալանջ և շպարուած ա-ստորէն: Բայէ Տանսի և կամ գիշերային ճաշաօրահ-ներու ոովորական կիս-աշխարհիկներ: Վարիչքին զանոնք ինծի ներկայացուց սա՛ ձեւով:

— Յանձնարարեցի թուի մը ու խարաեաշ մը. Ֆրանց խոզմաօրէն կատարեր է իր պաշտօնը, չէ՞:

Ու զառնալովէրկու պերճ բոզերուն, հարցուց.

«ինչ է տնուննիդ»:

— Ֆրիտա և Լայշէն, պատասխանեց թուխը...: Ֆրիտա՞ն, ես եմ: Լայշէնը, ընկերուհիս է: Ու դո՞ւք, ի՞նչ կը կոչուի՞ք:

Վարիչքին, աչք մը նետելով անոց վրայ, խրոխտօրէն:

— Բարեկամո կը կոչուի Միւլէր և ես Սմիթ: Աւելին գիտալու պէտք չունիք: Հոս եկած էք, մեզի զուարձացնելու համար:

Թուխը ներում հայցեց. բարի՛ աղջիկ.

— Ո՞հ, զիտէ՛ք, որ մենք միշտ երերուն վիճակ մը ունինք, շատ բարակը մի՛ փնտաէք:

Ու խարտեաշը, բարձրաձայն.

— Ետիւնը, մեզի ըմպելիք մատուցանելն է: չէ՞:

Վարիչքին քաղաքավարութեամբ ինծի ըսաւ.

— Ո՞րը կ'ուզէք:

— Չեզմէ վերջը, ըսի: Վարիչքի՞ն:

Երբ մենք այսպէս քաղաքավարական ձեւեր կը շոայէինք իրարու, թուխը ու խարտեաշը, երիզազարդուած, ոչխարի հեղութեամբ կ'սպասէին: Խարտեաշը գիրուկ զանակաւոր թանկօ շրջազգեստ մը հագած, իր վզնոց շղարշը լաւ տեղ մը կը դնէր մեքենական ժէսթով մը: Թուխը, սուսերամարտիկի մը զօրեղ մկանունքներով, ցոյց կ'ուտար պողպատագոյն լանջանոցները և զիստերուն կորութիւնը: Ամօթխածութեամբ պատին կողմը դարձած էր նուշ-կանանչ շիֆօնէ հագուստին տակ, շակելու իր ծնկապերը:

— Եազր՝ Ֆրիտայի համար. բուրա՝ Լայշէնի համար, թելագրեց Վարիչքին, տոլար մը նետելով սեղանին վրայ:

— Թուքա՞...:

— Ես վաստկեցայ Ֆրիտան:

Նշան ըրաւ թուխին՝ որ եկաւ հանդարաօրէն նստիլ իր ծունկերուն վրայ, Մինչդեռ Լայնշէն, վիդիս կը փաթթըւէր, գնթգրթալով:

Շաց: Բու գաւաթէն պիտի խմեմ. ու սատծումներով պիտի գուշակեմ:

Վարիչքին ելեքտրական ուղղիչը դարձուց. լոյսերը մարեցան: Ուեէ հաճոյք չէի զգար, Լայշէնի գգուանքներէն, այս միութեան մէջ: Բայց որովհետեւ անհաճոյ բան մը պիտի ըլլար եթէ չի վայլէի զիս հրաւիրողին պատուամիրութիւնը, յարմար սեպեցի ձայն չ'հանել: Յանկարծ խոպոտ ձայն մը պոռթկաց. սեղանին ոտքի հարուած մը տրուեցաւ. պնակի մը վրայ՝ գաւաթ մը կոտրեցաւ: Ֆրիտայի ձայնը, պերլինեան արկոտերէնով լսուեցաւ:

— Ա՛խ ի՞՛: Շան ձագ...: Մինչեւ ոսկորս խածիր զիս: Լայշէն ականջիս փսփսաց.

— Էնկերդ կ'երեկ շատ կրքոտ մէկն է:

Կը ջանայի զայն հանդարտեցնել: Ի՞նչ վայրկեաններ անցան: Լայշէն՝ քովս բազմոցին վրայ ընկողմանած երջանիկ և անմեղունակ, Նէտսքի բաժակներ ի մի ումակ կը պարպէր: Սեղանին միւս կողմը, կ'իմանայի փսփսուքներ և կերպասի ճռոթկումներ՝ որոնք կը նմանէին գիշերային թիթեռնիկներու թոփչքին, սուսլինի վարագոյրի մը ետին: Մարմնական վայելքի մեղկ դադարին յաջորդեց, զսպանակի շաշիւն մը և սիրահարի «Ա՛խ» մը: Եետոյ յանկարծ շաւի հոնդիւն մը հնչեց: Սեղանը կործանեցաւ և սպասերը կոտորեցան մեծ աղմուկով: Կոիւի ձայն մը և Ֆրիտակ հեծեծիւնները:

— Օդնութիւն. մարդասպա՞ն...:

Անհանգիստ, վառեցի լոյսը և տեսայ խեղճը՝ որ պատըստած շապիկէն դուրս խուսափած ձախ ծիծը կը սեղմէր: Կոկորդին և ձեռքերուն վրայ արիւն կար: Ցուէն կը ճզար: Վարիչքին դրան առջեւ կեցած էր, չժողելու համար զնէ, որ փախէր:

— Բայց ի՞նչ կայ, գոչեցի:

— Լայշէն... հեծեծեց Ֆրիտա: Կ'անչէ ոստիկանութիւնը: Այս վայրենին... աղանգերի պատառաքաղը...: միեց... ծիծիս մէջ...:

Թանկօ հագուած խարտեաշը ոտքի ելած էր, զարհուաբած, Վարիչքին հանդարտօրէն ինծի ըսաւ.

Արգիւնցէ՛ք զինքը, սիրելիս. բերանակապ դրէ՛ք:

Գայթակղութեան ռեղի չկայ: Յրիտա քնքուշիկ մըն է, որ
չեսկնար կատակը:

— Մարդասպա՞ն: Մարդասպա՞ն: Մարդասպա՞ն:

Ցուսզին ձայնով մը դուրս կուտար այս բառերը՝
գէմքը գալարած, ցուի հեծեծու քներով: Լոյշէն՝ ջղային
նոպայի մը բոնուած, կը տապլակէր բազմոցին վրայ, կը բ-
նելով՝ անձեռոց: Սկսած էի զղջաւ Վարիչքինի հրաւէրը
ընդունած ըլլալուս համար: Մնաց որ, հաւկցաւ իմ անձայն-
զգուանքո և բարեմտօրէն յայտարարեց ինծի:

— Կարեւորութիւն չունի սսիկա, բարեկամո, նոյն-
իսկ եթէ ալս թրջած հաւը գանդատի...: Իիւանտգիտա-
կն անբռնտրելիութիւնը զիս կը պաշտպանէ:

Ցեառյ յանաց իր զոհը մխիթարելու:

«Ասուած իմ, պղտիկս, այզքան զգայո՞ւն էք: Օ՞ն,
այդ վէրքը պիտի բժշկէք ոս յիսուն տոլարով»:

Մինչեռ կայշէնի քունքերը կը թրջէի շամբանետով,
Վարիչքին Ֆրիտայի վէրքը կը կապէր քոնեաքի մէջ թըր-
զուած և վրան աղ ցանուած անձեռոցով: Էկս ժամ վերջ, գիշեր-
ուան երկու զեղուէները կը սեկնէին, զրեթէ խաղաղած-
խարտեաշը օգնելով թուխին: Վարիչքին, տատաճեռն,
անոնց ձեռքերուն մէջ սահեցուց երկու պանքնօթ եւսր-
ուաներնին ծեծելով հայրաբարք:

Երբոր հեռացան, արհամարանքով զիտել տուաւ.

— Թեթեւ կիներ, ոյնէպս չէ՞:

Ու քօնեաքի չիշը վեր առնելով, երկու գաւաթ և ս-
լեցուց ու յարեց:

«Սուզիւ, բարեկամո, մարդ ոյլեւս Պերլինի մէջ չի-
կրնար զուարձանալ»:

* *

Մեւնոյն զիշերը, «Ասլօն» պանդոկը վերտանալնու-
ակս, էջատի վուինամի հեռա զրեցի հետեւեալ կերպով:
«Մարդը ռեսայ: Կը հաւանի ձեզի օգնել, սկսյն կը

մերժէ բաժնեթուղթ: Վճարումը կը պահանջէ բուն նիւ-
թով: Մատծեցէ՛ք և ձեր որոշումը հեռագրեցէ՛ք: Յարդանք-
ներս: Ժէրար:

Ցաջորդ տուաւ, արևը կը փայլէր, լուսաւորելով ֆը-
րանսական դեօպանատան լուի ժե. ոճով ճակտաը՝ զոր
կը նշմարէի պատուհանէն, բացուած Բարիզեան Հրապա-
ռակին վրայ: Որոշեցի պայոյա մը ընել թիրկարաըն: Պան-
գոկին բակէն կ'անցնէի, երբ մէկը ինծի մօտեցաւ,

— Վսեմաշուք Տէ՛ր: Այս պարոնը կը փափաքի ձեղի
խօսիլ:

Ցոյց տուաւ իրեն ետին, անխնամ հադուած անձ մը,
որ ինծի կ'սպասէր գլխարաց: Անձանօթը մօտեցաւ, ուս-
տական զօրաւոր չեշտով՝ գերմաներէնով մը ինծի յայտնեց,
թէ պատգամագիր մունէր ինծի յանձնելի ու երկարեց ին-
ժի ճերմակ պահարան մը:

— Սովիէթներու Պատուիրակութեան կօզմէ՛ կուգաք:

Մարդը խուսափիողական ձեւ մառաւ ու հեռացաւ: Մը -
ահով այս գաղտնիքի մասին, պահարանը բացի և նուրբ
ու սակայն կանոնաւոր կերպով գրուած սա տողերը կար-
գացի.

«Պարո՞ն, երէկ զիս խարեցիք, յայտնելով թէ էջատի
Տիանա, թըլավի հողերուն ժառանգորդուհին չէր: Այդ աը-
ղայաժիս տուաւ պատիւ չի բերեր ձեր արթնամառութեան,
որովհետեւ պէտք էիք կասկածիլ թէ քան և չորս ժամ-
ուան մէջ կրնայի ամէն բանի իրազեկ ըլլալ: Թոյլ տուէք
ուրեմն ակար կնոջ մը՝ որ ձեզի խորհուրդ մը տայ. հեռու-
կեցէք ապագային, վարասանի մէջ, ձեր զեղանի Սկզբան-
հիին շահերը հետապնդելէ: Եթէ ոչ զձեզ մեծ վատնգներու-
կ'ննթարկէք. . . :

ԻՐԻՆԱ ՄՈՒՐԱՎԻՔԻՖ»

Երկու անգամ կարդացի այս սպառնալից պատգամա-
քիրը և ստորագրող ակար կնոջ նայուածքը մատքերեցի:
Այդ նայուածքը զիս հետապնդեց պայոյաիս միջոցին, մին-
չեւ Ռիշար Վակնէրի յուշարձանին քովը: Աչքիս առաջն էր
ամիկին Մուրավիէքը, իր պղտիկ մոխրագոյն շրջազգես-

առվ, այնքան պարզ, այնքան քորեքթ, ինչպէս որ երես-
ցած էր ինծի Վարիչքինի գրասենեակին մէջ:

Տիկին Սուրավլէֆ, Լուպիանքայի բանտարկեալնե-
րուն ահաբեկիչը, և աղետաւոր բանտի գետնափորներու-
մէջ տառապղը ընկերներու հոգատարը . . . : Այդ կնոջ մէկ
զեկոյցը զանցառելի բան մը չէր:



Ե.

Քովի սենեակիս տախտակամածին վրայ՝ ծանր պա-
յուսակի մը աղմուկը զիս արթնցուց։ Ժամը լին էր։ Նոր
արթնցած էի այլանդակ մղձաւանցէ մը, ուր սատանայա-
կան ձեռք մը զմելիի հարուածներով։ Կը պատուաէր շատ
մը աղայական օգապարիկներ։ Սպասուորս նախաճաշս բե-
րաւ, հարցուցի անոր.

— Քովի սենեակը կը պարպուի՞:

Երկգիմի ժպիտ մը ունեցաւ։

— Այս՝ զսեմաշուք։ Գեղեցիկ կին մը . . . : Ու ինչ-
պէս որ թիւրինկէնեան հին առածը կ'ըսէ։ Աւելի աղէկ է
պատին միւս կողմը զեղեցիկ աղջիկ մ'ունենալ քան թէ
սենեակիդ մէջ ակրաները թափած անշահ կին մը։

Ու ասիկա ըսելուն պէս՝ կէս շրջան մ'ըրաւ և դուռ-
նէն դուրս թաււ։ Ուտելու վրայ էի, երբ վերստին դուռը
զարնուեցաւ։ Միեւնոյն ծառան երեւցաւ։

— Ներողութիւն, Վասե։ Տէր, քովի տիկինը կը իւն-
զըրէ, որ ձեւ եւ իր սենեակին սիջեւի հաղորդակցութեան
դուռը բանամ։

Այս անսովոր պահանջումին վրայ կը զարմանայի, երբ
լսեցի ժպառուն ձայն մը՝ որ ոսկի և քըմ դոյն ներկուած
դրան ետեւէն կը կանչէր։

— Հէլլօ՛, հէլլօ՛։ Ժիրա՛ր, Ես եմ։
Լէյտի Տիանա ներս մտաւ, ձամբու հագուստները տա-
կաւին չէր հանած։ Ներողութիւն խնդրեցի, որ զինքը
քիմամայով կ'ընդունիմ, բայց բերանս գոցեց, ձեռնօց-
քաւ ձեռքով, զիս համբուրեց երջանիկ մեծ քրոջ մը պէս,
որ իր կրտսեր եղբայրը կը գտնէ։

— Ինծի չէիք սպասէր, չէ՞ Բայց վճռական կին մ'եմ։
Հեռագիրդ սատացայ երէկ ժամը տասն եւ մէկին։ Ժամը
մէկին կը սեկնէի Տուվրի և Վլիսէնկի ճամբով։ Եւ ահա-

ւասիկ եմ։ Ժէրա՛ր, անօթի եմ։ Թոյլ կուտաք որ քիչ մը ձեր կաթով խոհուէէն Պառնեմ։

Երջանիկ էի արդարեւ Լէյտի Տիանան գանելուա հասմար։ Հիանալի էր նէ, իր լինօի գոյն թափե հագուստավ, գլուխը դրած պղամ պղնձագոյն գլխարկ մը։ Իր մով կոսկորդիլոսէ պայուսակէն հանեց մազմզուկ մը։ անով անսմիջապէս դէմքը փոշիեց և նստելով քովս՝ սկսու հարցումներու։

— Ուրեմն, տեսա՞ք պղշեւիկը։ Գործը աղէկ մը հասկցուցի՞ք։ Զեր հեռագիրը լաւ չը մրանեցի, վճարումը կը պահանջէ տեսակով (en nature)։ Ըսել կուզէք նաւթավ կամ համբոյրներով։ Կը պահանջէ հորե՛րէս մին թէ անկողնոյս մէջ տեղ մը Գոնէ իր լուսանկարը ունի՞ք։ Ազատէ, չէ։ Օճառը Մոսկուաի մէջ ուղղ է կարծեմ։ Կ'աղուշեմ, Ժէրար, խօսեցէք ինծի, կ'ուզեմ գիտանալ ամէն ինչ։

Իմ պաշտօնիս ճշգրիտ հաշուեառուութիւնը ըրի, մինչ դեռ իր գեղեցիկ ակուները կը մանրէին նախաճաշիս վերջին պատուիկները։ Վերջապէս գլուխը երերցնելով եղացուց։

— Հասկցայ։ Խնդրին առուեալները շատ յստակ են։ Այդ աղան, մենաշնորհը պիտի կրնայ առնել։ Սակայն ոսգիտանալու է թէ, կովկասեան այդ 15,000 տեսիաթին հազերը կ'արժե՞ն սիրոյ գիշեր մը։ Ի՞նչ կը խորհիք այս մասին, Ժէրա՛ր։

— Սիրելիս, ատիկա կախում ունի արժէքէն։ զոք կ'ընծայեն սիրոյ գիշերուան մը համար։ Անհամար կիներ կը ճանչնամ որոնց համար չպիտի աայի արշըն մը հողժէնէվիլէի մէջ։ Հանդիպած եմ ուրիշներու ալ, որոնց մէկ գիշերը, Սիրոյ Սակարանին մէջ, կարժէ լանտի հինչ հեթար եղեւենիի տարածութիւն մը։ Կնոջ մը երկրագործական համազօրը որոշապէս օրէնքի տակ առնուած չ'է։ Այնքան արարածներ կան, որոնց սիրաը՝ անորոշ գետին մըն է և որուն երեսը կը պահանջէ շատ փոսփոր։ Փալով ձեզի, Պոսը և իր բոլոր ցորենները, Պորաըլէն և իր բոլոր այգիները բաւական չ'պիտի գային վճարելու ձեր համբոյրներուն համ ուղ

Լէյտի Տիանա սիրուն ձեւով մը դէմքիս նետեց սեղանի ժամացակ մը։

— Ժէրա՛ր, չեմ ուզեր որ զիս շողաքորթէք։ Անկեղծ կարծիք մը կ'ուզեմ։

— Իմ կարծիքս այն է, որ պէտք է զգուշանաք, եթէ վարիչքինի պայմանները ընդունիք։

— Զգուշանալ ուսկի՞ց։

— Տիկին Մուրավիէֆէն, Զենք ճանչնար այդ կինը։ Դատարկապօրտ խուլիկան մը, Վուայթ-Զափէլ փողոցի անկիւններէն միոյն վրայ նուազ զիս անհանգիստ պիտի ընէր քան այդ աիկին Մուրավիէֆէլ՝ եռուանի սեղանի մը ետեւ։

Լէյտի Տիանա գլուխը վեր առաւ, գրպանի հայելիք առջև շուրթները կարմրուց, կողմնակի ինծի նայեցաւ իր ծրկայն թարթիչներուն ծայրովը ու ըսաւ։

— Ժիրար, պիտի հաւատայի՞ք ինծի, եթէ ձեզի յայտնեմ, որ կարելի է պիտի փորձեմ այդ արկածախնդրութիւնը, այդ կնոջ համար։

— Անշաշտ կը հաւատամ։ Վաանդի ենթարկուելէն կ'ախորժիք։

Զեր իրինան զիս չի կրնար վախցնել, կը հաօկնա՞ք։

— Ներողութիւն։ նէ իմս չէ։ Վարիչքինն է, որ անոր կը վերաբերի։

— Աւելի՛ աղէկ։

— Իր հողերուն վրայ գաղտորոսորդութիւն պիտի ընէք։ Զէկայի կոյսը թող զձեղ պաշտպանէ։

— Ներողութիւն, իմ փոքրիկ Ժիրարս, համայնավարութեան զուտ սկզբունքները կը մոռնաք, որոնք պէտք է ըլլան իխսա սիրական աիկին Մուրավիէֆի։ Ամէն ինչ մահացած մարդու է, բան մը և ոչ մէկին է, անձնական սեպհականութիւն գայութիւն չունենալուն, կրնանք մեր մէջն բաժնել Վարիչքինի սիրաը։

— Աւա՞ղ, խեղճ բարեկամուհիս, կիները երբեք չեն աղգայնացներ իրենց սիրահարները։

Լէյտի Տիանա, նստած անկողնոյս ծայրը, ծաեցաւ

Խնքղինքը դիտելու, հանդիպակաց պատին դէմ զրուած ց ծուռ հայելիին մէջ. իր զլիսանոցը հանեց, բազմոցին վրայ նետեց, մաղերը թօթուեց, և յանկարծ ընդմիջեց, ինձի հարցնելու համար:

— Զեր անկողնոյն տակը բան մը ձգա՞ծ էք: Վարը, ձախ ոտքին ետին:

Արդարեւ, առարկայ մը դառյ, որուն ներկայութիւնը անկողնոյս տակ, անօովոր բան էր: Մանրիկ քառուչուէ կոնք մը, դրուած պղտիկ ափսէի մը վրայ, հաղորդիչ թեւ լերով՝ որոնք կ'անհետանային գորդին տակ:

— Հէ՛, հէ՛, մըմոտցի: Մէկը կայ, որ կը շահագրգըռռուի մեր խողակցութեամբ:

Նշան ըրի Լէյտի Տիանայի աւելի ցած խօսելու: Դէպէ ինձի ծոեցաւ և հետաքրքրութեամբ դիտեց առարկան:

— Մանրածայն (միքրօֆօն) սրն է, ըսի: Ոտքի ելայ, թաշկինակ մ'սոր և զայն սեղմեցի սեւ պղտիկ կոնքին մէջ:

— Այժմ, սիրականս, անօգուտ է փսխալը: Զենք լսուիր այլեւու:

Շօշափեցի գորզը և զգացի թելերը, ինչպէս երակներ՝ մորթին տակ, որոնք կ'երկարէին ձախ կողմէն սենետակին հաղորդակցութեան դրան կողմը:

— Դրացուիր մ'ունինք որ չուզեր մեր խօսակցութեանքն բառ մը կորօնցնել. ահա ամէնքը:

— Շատ պարզ է: Թելերը կարեցէք, ժէրար:

— Ո՛չ աւելի աղէկ է, որ անդիտանան թէ մենք գիտենք:

— Բայց ո՛վ հոս դրած է այս գործիքը, առանց ձեր գիտութեան:

Հետաքրքիներու կողմէ կաշառուած սպասաւոր մը: Լէյտի Տիանա ամէնեւին չա՛զդուեցաւ. Միրազեղ կերպով փաթթուեցաւ վիզիս և շէնչող կերպով յայտնեց:

— Ժերար, զուարճալի է այս, բոլոր կիներու կը նըմանիմ, գաղանիքը կը սիրեմ և դիւրութեամբ յաղթանակելը անհանոյ է ինձի: Զեր ինձի ցոյց տուած տիկին Սու-

րավիչ ֆի նամակը և այս պղտիկ գործիքը, անկողնոյդ տակ, համեմանքներ են, որոնք մոռկովեան աղանդերին կը յարմարին: Պիտի իմացնէք Պ. Վարիչը ինի, թէ ձաշի կը հրտակեմ զինքը վաղը իրիկուն, իս մասնաւոր օրահիս մէջ ձեզի հետ: Այժմ, Ժիւլիէթին պիտի ըսեմ, որ պայուսակո բանայ և ես ալ պիտի նետուիմ տաք լոգանքի մը մէջ: Ցեաց վարսայագարը պիտի գայ, մազերս խոպոպելու (onduler) որուն գերաներէնն է ondularén, չէ՞; իսկ նուէրին (pourboire) ինչպէ՞ս կ'ըսեն trinkgel, չէ՞: Լաւ:

Կէս օրին, ինքնաշարժ մապալրեցէք եւ պիտի երթանք նախաճաշել երկուքնիս իւ—Տէ—Բան, կրիւնը վալախ կազմերը: Այս իրիկուն, ձեզի կը վստահիմ նարլօթէնպուրկի մէջ գտնելու պղտիկ կոթաւոր խցան մը, գիշերային տուփերու մէջ: Ինքզինքիս քռան եւ չորս ժամ հանգիստ պիտի տամ, ծանրածանը գործերու վրայ մտածելէ առաջ:

**

— Սիրելի Վարիչքին ըսի մանելով պատօիթակին գրասենեակը. եկած եմ այս առառու իսկ ձեզի իմացնելու բան մը՝ որ ձեզի համար երբէք անհանոյ չէ:

Վարիչքին սիկարէթներու տուփ մը երկնցուց ինձի և ուշադիր կերպով փակեց իր արթեւանունքը:

— Գիտեմ...: Նէ հո՞ս է: 44 յարկաբաժին Ատլոնի մէջ, ձերինին կից: Մառօն գոյն հագուստ և շէկ պղնձագոյն գլխանոց դրած:

— Տեսա՞ք զինքը:

— Ո՛չ: Տեսած են զինքը: Եւրոպայի ամենէն լաւ տեսզեկութիւն առնող անձերէն ենք. մենք:

— Շնորհաւորութիւններս:

— Այս մանրամասնութեանց ճշառթենէն զարմացած չէք երեւիր:

— Ո՛չ, սիրելիս, բայց խորհուրդ մը... երբոր գաղա-

Նի կերպով մանրաձայն մը դնէք ձեր բարեկամներու սեն-
հակներուն մէջ, անանկ մը կարգադրեցէք որ չտեսնուին:

Խօսակցիս զարմացումը զիս շփոթութեան մատնեց,
գրասողանին վրայ ծաեցաւ, ինծի նայեցաւ թերահաւա-
տութեամբ եւ կրկնեց:

— Մանրաձա՞յն մը:

Եւ որովհեաեւ ըսածո կը հաստատէի, մօրուքը գգուեց
մտածկոա եւ մրժեցէց:

— Ա՛հ, ահաւասիկ անհաճոյ բան մը:

— Ձեր գաղանի գործակալները թելին ծայրը կեցան
էին:

— Ո՞չ: Կը կարծեմ, որ մէկ հոգի միայն ձեր խօսակ-
ցութիւններով կը շահագրգռուի... իրինա՞ն: Լաւ ըրիք
ինծի լուր տալով: Տիկին Մուրավիկէֆ մուկի հոա տուած է,
ինչպէս կ'ըսուի Անգլիոյ մէջ: Ու սահպուած եմ զգոյշ
մնալ: Շնօրհակալութիւն՝ ձեր զգացումին համար: Բայց
ի՞նչ ըրաւ ձեր սիրեցեալ լէյտի Վուինհամը:

— Ինդրեց ինձմէ վաղը իրիկուն ձեղ ճաշի հրաւիրե-
ւու: Երեք հոգի միայն պիտի ըլլանք:

— Ուրախութեամբ կ'ընդունիմ: Բայց ո՞ւր:

— Պանդոկը, իր մասնաւոր սրահին մէջ: Մատնեց որ
ամենէն ապահով աեղը պիտի ըլլոր և ձեղի ալ՝ յարմար:
Վարիչքին մտածեց:

— Ա՛յս, իմ նախազգուշութիւններս ձեռք պիտի ա-
նեմ: Ի դէպ, հեռագրեցի Մոսկուա, և կը մտածեմ, որ
գործը կրնայ յաջողիւ սկզբունքով:

— Ա՛հ, շատ բարի:

Պատուիրակը տարօրնակ ժպիա մ, ունեցաւ:

— Ինդրոյն լուծումը այժմ լէյտի Տիանաի ձեռքե-
րուն մէջն է:

Ոտքի ելած, Վարիչքինի ձեռքը սեղմեցի և պարզօրէն
գորակացուցի:

— Լէյտի Տիանաի... ձեռքերուն մէջ, շատ յարմար
մեղմաբանութիւն մըն է: Վաղը իրիկուն, սերելիս

լէյտի Տիանա և ես ճաշեցինք, Սան-Սուսի և շարանը
Քիւրֆիւոսթանազի վրայ, Պերլինի Շան գ. էլիդէն: Մեր
ձախին, իբր սղանդերք, դրուած էին կանանչ, վարդա-
զոյն և պէս պէս խմորեղէններ ոջին վրայ, երկու սաքսոն-
ներ Պալթիկեան սենկայով սալսա մը կը համէին եաեւ-
նիս երկու հրեաներ: զառզ և թանձրաշուրթն փայտեայ
քչփորիկներ կը ծամծմէլն իրենց սկսանելուն տակ:

Սեղանապեաը, վափկօրէն կը ներկայանսը լէյտի
Տիանաի: Յորդորեցի զինքը ճաշեկեու թոշուներուն
լիարդով սոսիսոն մը, և անձրուկի խմոր մը, երկուքն ու
տիորժաբեր, երբ նէ հոգերանական հարց մը մէջաեղ դրաւ:

— Հստ ձեզ ժէրա՛ր, նուրբ մարդու մը համար տզեդ
կին մը զոհացնե՞լը աւելի դառն է թէ ոչ աղսուոր կնոջ մը
համար՝ կոպիտ մարդու մը համբոյրները ստանալը:

— Ինչո՞ւ համար ատիկա ինծի կը հարցնէք:
— Որովհեաեւ կը մտածես Վարիչքինի և իր պայման-
երուն վրայ:

— Զեմ կարծեր, որ իր նկատմամբ որոշ նողկանք մը
ուենք: Սովորինելու ս. ո. նէ լկայացու թէ՛ւ ո՞չ անտաշ
մէկն է եւ ոչ ալ հրեշտակ մը: Կը նմանի շատ մը մարդ-
կայիններու որոնց հոգին կը նմանի ընձառիւծի մորթի
մը, խտառուտուած անխոստովանելի մոլութիւններով եւ ան-
ներելի բիծերով: Իթէ Զէկախն մօս, քեթեւ հակամարտու-
թիւն մը ցոյց տուաւ դէպի ծայրայեղականութիւն, նուազ
չպահեց իր մանկական և արեւմտեան քաղաքավարութեան
ոպերութիւնները:

— Կարո՞ղ է հաճելի ըլլալ ինծի պէս կնոջ մը:
— Այո՛: Կը ճանչնա՞ք Վատիկանի Միւսէօնին Քարտ-
քալլոն, իր կարճ մօրու քով ապրողի զոհունակ նայուած-
քով: Սէրթիս Սէվէրոսի որդույն տուէք աւելի սոխական

դրոշմ մը, պիտի ունենաք Պ. Վարիչքինը, նախհիւպատոս Սովորթներու կայսրութեան, Տեւառներու մօտ, կատարեալ ճէնթըլմէն մը, որ Ռուսիոյ մէջ կը վտարէ աղնուած կանութիւնը, բայց զայն կը պատուէ Միշէլ Սթրոկոֆի հայրենիքն հեռու, մտացի մարդ, իր որոշ ժամերուն եւ յապաղած յարդասէր մը. Վարիչքին վերջապէս, որ վեհանսձըն գաղափարը ունեցաւ ժողովրդեան Գործավարները հրաւիրելու, որպէսզի քաղքենի ուռու մը յարդով լիցնեն և Մոսկուայի զգագրական մուսէնի մէջ պահեն, ցեղը դեռ բոլորովին չանհետացած:

— Ու այս մարդը, ինձմէ միայն սիրոյ գիշե՞ր մը կը խնդրէ:

— Այո՛:

Լէյտի Տիանա, ժպակելով եղրակացուց:

— Զափազանց է կամ ոչ բաւակա՞ն, ներ՝ սլաւը կենցաղագիտութիւն չունի:

Ճաշէն վերջ, ժամանակը սպաննելու համար, զնէ տարի Ռէէնթըն թատրոնը, ուր վիէննական օրէրէթի մը կրկնութիւնները մնացի յիշեցնել տուին տուին Մէտէլներու զգացական կիրակիները: Թատրոնէն ելլելով՝ Լէյտի Տիանա իր հեղնանքի վերարկուին մէջ փաթթեց ֆրանց կը վերջին ոտանաւորները, ու ըստ, ցաւաքելով ինքնաշարժը:

— Սիրելիս, այս իրիկուն ցոյց տուեք ինծի աղուոր տեսարան մը: Այս շաքարեղէններէն վերջ՝ կը փափաքիմ ճաշակել զաղտնի սաղուրնականի մը կանանչ դարապըղպակը:

— Ուրեմն, զնեղ չպիտի առաջնորդես ոչ Բալէ-աը-Տանսը, եւ ոչ ալ Ֆօքս. թրօթ-քէօպը: Աւելի լաւ ունիմ ձեզի նուիրելուու...

Հասցէ մը տուի ինքնաշարժի ղեկավարին, որ խելայեղ արագութեամբ սուրաց, հակառակ ոռափկանին տուածնշաններուն: Քիւրֆիւստ փողոցէն անցանք, այդ նուիրական ճամբան, որ կ'առաջնորդէ արգիլեալ հաճոյքներու վէնիւսպէրկը (սիրոյ քաղաք) եւ կանգ առինք մտզանա-

նըսթրասի անկիւնը:

Վիլլա մը. պարտէզի մը մէջ, ճամբուն վրայ տոսախ-ներ օքին օդին մէջ: Նբասարինգի մը մարդկային ողբերը դուրս կը խուժէին փակ փեղերէն:

Բաւական աարամերժիկ թանզլոքալ մըն է ուր կը պարեն, գրեթէ չ'նագուած, բարեկիրթ մարդիկ, ըսի հետաքրքիր Լէյտի Տիանաի:

Սպասաւոր մը մեր վերարկուները առաւ: Տան տիւքունին մեզ ընդունեցաւ ժպակերես և ճարպակին, դէմքը փոցուոսյց և չպարուած, մազեր դեղնագոյն և յոաոցի ձեւ կտրուած: Կարկեհան մը երկու կուրծքերուն միջեւ: Ներկայացուցիր Լէյտի Տիանաի:

— Տիկին Սօննանփէլտ, աւելի լաւ ճանչցուած պառոնունի նիլտա անունին տակ, պիուլինի գիշերաշրջիկներուն հօգատարը:

— Ուրախ եմ զնեղ ճանչնալուս, Միլէյտի: Հսս բարձր անձնաւորութիւննրու մէջ էք, վերջին ծայր չիք... Պերլինի լաւագոյն ընկերութեան տիկինները, մեր սրահները կը յաճախին: Ազատութիւն ամէնուն համար, քաղաքագիր ըլլալու պայմանաւ: Ասիկա կ'ըսեմ, որովհետեւ առջի իրիկուն, սոսկալի Գայթակղութիւն մը տեղի ունեցաւ... Երեւակայեցէք որ իմ ընկերներէն մին հոս բերած էր հունգարացի մը, վաւերական կոմս մը: Այս նոյն իսկ զիս վասահեցուցին, թէ ծովակալ Հորթընի թիկոնապահ եղած էր: Վերջապէս, կատարեալ աշխարհիկ մարդ մը: Գիտէ՞ք թէ ինչ՝ ըրաւառ առառան ժամը երկութիւն:

Մինչեռ, ամէն մարդ քիչ մը հանդուսանալու վրայ էր, նա բազմոցին վրայ գտաւ մանկամարդ կին մը՝ որ պատուական քոնեակի մը աղդեցութեան տակ կը մտածէր: Գրպանէն հանեց մկրատ մը, և հանդարտօրէն խուզեց քընացողին գլուխը, մնացեալը...

Ու աւելցուց:

«Ու մնացեալը, այո՛, այո՛: Երբոր այդ կնոջ սիրակարը իր սիրականին գլխուն եկած փորձանքը տեսաւ, յանցաւըին վրայ յարձակեցաւ, և անուշահոա քիւմմէլի

Փարզիկ մը կոտրեց անոր գլխօւն, և ապա բռունցքի հարութեներով, վերնայարկի պատուհանէն զայն դուրս նետեց:
Ի՞նչ պգեղութիւն...: Բայց եթէ կուզէք ընարել ձեր քիմօնօները.

Խրախճանքը իր լուսթեան մէջն էր: Այրեր և կիներ,
Յոզիւ թէ հագուած խատուտիկ բէնեռուառներ, իրենց համկրութեան համաձայն, եւ երկայն բազմոցներու վրայ,
Քրարու փաթթուած էին, ինչպէս Բօլինէդեան արշիպեղաքասի բուստերու ժայռերը: Յանկարծ լոյսերը մարեցան:
Պարողները ցիրցան բարձիկներու միջև զիրար ներածնելու սկսան:

Պարոնուհի Հիլտա ձայն առւաւ.

— Տիկիններ եւ պարոններ, հիմա պիտի առանէք գորուս հրաշոլիքը, պարուհի Լոլիդա, նախկին պահծուն Պարութիւն իշխանին, սպաննուած Պոլշեւիքներու կողմէ 1918ին:

Լուսթիւն մը: Ելեքտրական վերջին լոյսերը մարեցան:
Յանկարծ, գրեթէ կատարեալ մթութեան մէջ, փոսփորած Փայլ կին մը մէջանեղ ելաւ, Լոլիթ, կատարելապէս մերկ ամբողջ մարմինը նոյնիսկ ամենէն ծածուկ մասերը օծած էր փոսփորային խմարով մը, որ իրեն թող կուտար, լուսաւոր սառւե՛ր, շրջան ընել մթութեան մէջ: Պարեց նէ Աէյտի Տիանա դէպի ինձ ծանցաւ ու մրմթջեց:

— Իր ծիծերուն լոյսովք, մարդ կրնայ լրագիր կարգաւ:

Պղախկ Պերլինուհի մը դրացիիս վիզին փարեցաւ ու մրմթջեց պարուակի մը պէս:

— Ա՞հ, որքա՞ն գեղեցիկ է: Ինծի կը յիշեցնէ Թիէր կարաքնի արձաններէն մին, որուն շուքին տակ, Զինադաշտի իրիկունը, ինքզինքս յանձնեցի իմ սանիս:

Լոլիդա անհետացաւ: Լոյս: Ճաշը վեր սկսաւ: Քիմօնօները շարժել սկսան:

Պարոնուհի Նիլտաի հետ խօսակցութեան սկսանքը

— Շրջապատաւած հմ չքնաղ հրէշներով, չէ՞: Ա՞հ, կրնամ զքեղ վստահեցնել, թէ կեղրօնական եւրապայի բո-

լոր մասգարները, կէս յիմարները ֆէթիշականները, իգամօլները և կարաղուրքները (aboulique) իմ ձեռքէս կ'անցնին: Առջի իրիկուն, հարմաննի մրցորդներէն միայն այցելութիւնը ընդունեցայ. Նանովը իմենթը, ինծի շատ փափկութեամբ հարցուց թէ, չէի կրնար իրեն խսցնել բաժակի մը մէջ, քչիկ մը մարդկային արիւն, խառնուած նարնջածաղիկով և կարմիր պղպղեղով: Բանաստեղծ մ՝ անշուշտ, այնպէս չ'է, տիկին:

Լէյտի Տիանա հետաքրքրութեամբ կը դիմէր իր խօսակցուհին, իր ականակուռ Ֆառուամենիք մէջէն: Խօսելու վրայ էիր, երբ դուռը զարնուեցաւ: Մանր վարագոյներուն ետեւէն շշուկներ մը լսուեցան, Խորնեցայ, որ տիկին նիլտայի վարկեանները սուղ էին, և թէ պէտք չէր ուշացնել հաճոյքը որուն նը սպասէին այցելուները անհամբեր: Հարիւր մարք տուի պարոնուհիին,.. ինքզինքս փողոց գըտանք: Լէյտի Տիանա սարսուեցաւ: Այս յուսահատեցուցիչ երեւոյթները ի բաց վանելու համար, զունցի, ձեւացնելով կեղծ լւաւատեսութիւն մը:

— Մարդկութիւնը կը թուի ըլլալ հիւանդներով լեցուն դարմանատուն մը: բարեբախդաբար, կան անանկներ որ փրկութին:

Լէյտի Տիանա իր վերարկուն մերկ ուսերուն վրայ խաչածեւեց և պարզօրեղ յարեց:

— Այո...: Անոնք որ մեռած են:

Լէյտի Տիանաի Պ. Վահիշքինի հետ առաջին հանդիպումը նմանեցաւ զիրար դիմող երկու մենամարտատիկներու առաջին յարձակումին: Ուսուը զեղեցիկ մեծարանքով մը, անմիջապես հարուածել սկսաւ—շիտա՞կ քաշեցէք—, իսկ Անգլուհին չ' փոխադարձեց և հեռուէն դիտեց:

Աօիկա տեղի ունեցաւ Լէյտի Տիանաի պղտիկ, որածին մէջ, ընտիր ըմպելիքով լեցուն երեք Պոհնեմիական բաժայքներ ունենալով իրենց առջեւ: Լէյտի Տիանան, զլուխ ուլիսի. առանձին թողնելու համար սուսին հետ, բան մը պարուակելով զուրս ելլել ուզած էի, սակայն նէ հակառակած էր, նախընտրած էր, որ այս յառաջաբանին անաջառ վկան ըլլամ:

Ժամը ուշին սեղան նստանք ուրախ և զուտարթ, վարիքին, վայելջօրէն, հագուած էր մհտաքսեայ փայլուն որվերներով սմօքինք մը, ոչ նուազ փայլուն բաճկոնակ մը որուն վրայ կախուած ժամացոյցի շղթայ մը, խորհրդանըշուած մանդաղով մը և կարձրհաններով զարդարուն ոսկեղէն մուրձ մը: Սովիէթները յիշեցնող այս նշանէն զատ տեսնողը, պիտի կարծէր Վարիչքինը, պարզ դրամատէր մը: Լէյտի Տիանա, պատուելու համար իր հիւրը, հագած էր արծաթեայ բանուածքներով, մոխրագոյն շրջազգեսա մը, զիխուն վրայ ալ, զմրուխտէ եւ ադամանդակուռ վարսակալ մը: Երբ սեղանապետը դուրս ելու, յայտնի կերպով զլուխս ծոեցի սեղանին տակը եւ գոչեցի:

— Ա՞խ, ոչ ոք մեղի տկանջ կը դնէ:

— Գորգին տակ ծածկուած թելիք չկա՞ն, հարցուց Լէյտին Հեղնութեամբ,

Վարիչքին. զստահեցոցիչ ժեսթ մ'ըրաւ

— Նախազգուշութիւնն եր ձեռք տոի, Մեղի ծառայող մարդը իմ մասնաւոր տեղեկատուններէս է՝ մշնչղեռ երէկ ուսան մանչուկը՝ Տիկ. Մուրավիէքի համար կ'այխամար:

— Աւաւասիկ ինչ որ հաճելի է: Ամէն մէկերնիդ ունիք իր լրանութեան ցանցը:

Անշուշտ որ, որովհետեւ պիտի զարմանաք, Լէյտի, երբ ձեղի բանմ, թէ Տիկ. Մուրավիէքի հանելիններէն չէք: Արեմն, ձեղի հանդեպ, կը գործածէ Մոսկուայի մէջ ի գործ դրուած միջոցները:

— Ո՞ւր է քսութեան ձեր մայրաքաղաքը, եթէ կը ներէք:

Ճեշտ է: Զեկան՝ առանց աեղեկատուութեանց պիտի նմանէր երիամասարդ ամուսնացողի մը՝ առանց ամուսնութեան մատանիին...: Կամ սովիէթ մը՝ առանց զահիծի:

Վարիչքինի գաւաթթին մէջ լիցնելով ըմպելին, խնդրեսի, որ մեզի բացատրէ իր խօսակցութիւնը:

— Օս սիրելիս, չհասկնալու ոչինչ կայ: Զենք անզիստուար, որ սովիէթներու կառավարութիւնը ուսու ժողո-

վուրդին մեծամանութեան կամքին արտայալութիւնը չէ: Երբ ի Ֆրանսա կամ Անգլիա ձեր համայնավար թերթերը, կը մեկնաբանեն Ռուսիոյ հասարակաց կարծիքին փափաքները այս', անոնք կը խօսին դործով, սոկայն ահմանաւուած մը: Սովոր մէջ մամակ փոքրամանութեան մը կարծիքին վրայ: Մեր մէջ մամուլի ազատութիւնը, ինչպէս ուրիշ ազատութիւններ ալ, ապրած է մինչեւ 1918, որովհետեւ ազատութիւնն ալ վնասակար է ժողովուրդներուն, ինչպէս նաև կիներուն:

Լէյտի Տիանա շահագրգութեամբ մտիկ կ'ընէր իր դրացիին խօսքերը:

— Բայց յարեց նէ, ինչպէս կրնաք ապրիլ մշտնջենաւուած կան լրտեսութեան այս մթնոլորտին մէջ:

Վարիչքին անոր հրամցուց իր լաւագոյն սիկարէթնենէն մին, կրակ տուաւ անոր, և իր ամէնէն անուշիկ շեշտովը ըստ:

— Սիրելի Լէյտի վուխնամ, տտիկա սովորութիւն մընէ նախազգուշութեան համար: Մեր Զէկան, որ քաղաքան Վերհսկողութեան կոմիտէ մըն է կը նմանի այն ըըկան, որուն պարտքն է՝ ամէն ժամ, զիշեր թէ ցերեկ, ժըրէկին, որուն պարտքն է՝ ամէն ժամ, զիշեր թէ ցերեկ, մեր քաղաքացիններուն բազկերակները քննել: Ուստի, իր իրաւասութեան ներքեւ կը պահէ հազարաւոր բարեսէր հիւանդա պահներ որ ականջ կը դնեն ձեր դրան, որ մտիկ կ'ընեն ձեր խօսակցութիւնները և կ'ախտորոշեան ձեր ճերմակ ջերմին նոպանները:

— Ումն այդ լրաբերներու տեղեկատուութիւններէն կախեալ է ձեր գործունէութիւնը, լրաբերներ որոնք, կը կարծեմ, կ'ընդունին այդ ամօթալի արհեստը:

— Ազատ թողուած շահագետներ, նետուած ոճրած պարտներ, ձարականութեան հին սատիկաններ, այսպէսով է որ կրցած են փրկել իրենց կեանքը: Շնորհիւ իրենց յայտնութիւններուն, հաւկիթին մէջ կը ջախջախնենք հակայեցափոխութեան որեւ է փորձ, ինչոր մերինին նմանող կառավարութեան մը համար, սկիզբն ի հաստութեան է:

— Բայց անշուշտ աեղի կ'ունենան անարժէք ամբա-

առնութիւններ, վրէմինդրութենէ ներշնջուած քսութիւններ և ստայօդ տեղեկագիրեր:

Անշուշա որ. եւ որովհետեւ, ով որ կ'ամբաստանուի հայեղափոխականութեամբ, ըլլայ նոյնիսկ առանց ապացոյցիւ կը դատապարտուի մահուան, ուրեմն անսեղներ լուպիանո քայի նկուղներուն մէջ կ'անհետանան: Բայց տսիկա կարեւորութիւն չ'ունի, որովհետեւ աւելի աղէկ է տասն հոգի հրացանազարկ ընել քան թէ թողու խուսափելու վատնդաւոր գործիչ մը, մեր վարչաձեւին համար:

Լէյտի Տիանաին մերկ ուսերը աննշմարելի կերպիւ սարօռեցան: Վարիչքինի վրայ այնքան ատրօրինակ նայուածք մը նետեց, որ նա ուզեց իր խոստովանութեան շընականութիւնը վերագնել: Ինչպէս որ անուշ խօսքերով, երկչոտ աղջիկ մը կը վստահեցն ազնուորէն շարունակեց

— Մնաց որ, սիրելի լէյտի Վուիննամ, պէտք է համոզուիք որ կարմիր Ահաբեկումը հաւանականարար ըստած է շատ աւելի զոհեր, որքան այլեւս չպիտի ընէ Պէտք է սոսնալ անցեալը . . .: Մեռեալները արագ կ'երթան, գիտէ՞ք: Խօսքը մէջերնիս, ըսէք ինծի թէ եւրոպական վերջին վեհապետները կը խորհի՞ն այլեւս Զարին և իր ընտանիքին ջարդին վրայ: Անհետացած այս վեհապետին եղերական ճակատագիրը կ'արգիլէ՝ Սպանիոյ թագաւորը որ հաճոյքի տուները չյաճախէ, կամ կալլէսի իշխանը՝ որ հանրային պարահանդէսներուն մէջ չծպտուի իբր տագակ մը: Ուրեմն, մի՛ լլաք աւելի թագաւորական քան թագաւորները, ջնջուած, շրջանի մը այն կենդանի բրածոները ու միաքերնիդ մի՛ յոդնեթնէք քանի մը բիւր ազնուականներու և քաղքենիներու վիճակով, որոնք պիտի մեռնէին քիչ մ'աւելի ուշ, անդամալոյժ կամ սեւէ քժշկական զործողութեան ենթարկուած:

Բարեկա՛մս, Տանթոն, Մարա, Ռոպէսրիէր, մե՛ծ անսուններ են Ֆրանսայի Պատմութեան մէջ: Միրելի լէյտի Վուիննամ, չէք կարմրիր Քրօմուէլի հայրենակեցը ըլլալաւուդ համար, այն որ ձեր Շարլը Ա.ին գլուխը կտրել աըտաւուդիչ մուզէք ըսել ինծի, թէ ինչո՞ւ կտպարը կամ կիյու

Աօթինը աւելի արժեքաւոր են քան մեր դահիճներուն ատրճանակները: Այո՛, մենք հարիւր միլիոնէ աւելի Ռուսեր ենք: Համեմատութիւնը միկնոյնը կը մնայ: Ու յետոյ, մենք կ'ուզենք նմանիլ Ամերիկացիներուն:

— Ինչպէ՞ս, ըսի դարմացած:

Վարիչքին գաւաթը պարպեց ու շարունակեց.

— Մենք կը պատճեննենք խմբովին, ինչպէ՞ս Պ. Ֆորդ: Բայց ինքնաշարժերով չէ:

Լէյտի Տիանա իւ աղուորիկ շրթունքները բացաւքիչ մը թողուց բարձրանալու ծուխի ծուէններ դէպի ձեզունը և եզրակացուց.

— Պ. Վարիչքին զիս կը սարսափեցնէ՞ք:

Ռուսը բողոքեց:

— Օհ, սիրական լէյտի Տիանա, լրջօրէն չէք խօսիր, չէ՞: Ես համեստունակ մարդ մը, ձեզի վաշի, սոսկո՞ւմ պատճառեմ: Բայց կ'երդնում որ ձեր շուրջը ունեցած էք բրիտանական ազնուականներ, որոնք իրենց անմեղունակ երեւոյթին տակ կը պահէին անգութ սատրափներու հոգի ներ: Կը հաւատա՞ք ուրեմն որ մարդ կը ծնի բռնաւոր, ինչպէս կը ծնի երաժիշտ կամ հարկավճար: Բանաւորներու անգութիւնը վերջապէս, ի՞նչ է: Պահպանումի բնազդին շարժումը, արտայայտումը: Աւելի ոչինչ: Միլիոնաւոր անհատներու բախտը իր ձեռքին մէջ բռնող զեկավար մը՝ ատելի այդ ժողովրդեան՝ պէտք է ըլլայ կատարեալ Պալքուլա մը:

Մի՛ կարծէք թէ իր նմանները մեացնել կուտայ, անոնց պահել ատլու հայար գլուխ մը . . .: Զանոնք կը ջնջէ պատահական մարդասպաններ հեռացնելու համար: Որովհեծնետեւ թիմուրլէնկներ կան որ ինքինքնին կ'անգիտանան ինչպէս կան սիրահար կիններ մէջատեղ չելած:

Սպասեցի՞ որ սեղանապետը խորովածը հրամցնէ, պատախաններու համար:

— Կը մոռնաք առաքեալին կամաւոր անգթութիւնը, այն համոզումով թէ կ'աշխատի ցեղին բարելաւութեանը համար: Ամէն խորին հաւատքը՝ մարդկութեան համար ծն:

ցուցած է նախատինքը: Թորգըմատա եւ թսեմինէս, որ վերոնայի եկեղեցական ժողովին կոնոններուն գործադրիչներն էին, իբր յաջորդ ունեցան լէնինը, ցանելով մահը, պարտադրելու համար Երրորդ Միջազգայնականին դաշտաբարները, ձեր հերետիկոսները անոնք են, որ երջանկութենէ կը հրաժարին Մարտոին վարդապետութեան համաձայն եւ ձեր հաւատուրածները միլիոնաւոր քաղաքակըրթուածներն են, որոնք կը պաշտեն աստուածները— կեղծաստուածները ըստ ձեզ— անհատական Ազատութեան, առ մէնուն համահաւասար Արդարութիւն և Ներողութիւն Որովհետև ամէնէն անգութ միկնութիւնը, ձեր պարագային, այս է, որ անհամար ուուս ընկերվարականներ, որ երեսուն տարիէ ի վեր ձարտկան ճնշումի ահոելի խոտութիւնները կը կրեին, այժմ կը մնան փակուած միեւնոյն բանտերու մէջ, անցեալ տարուան իրենց յեղափոխական ընկերներու կամքովը: Սակայն, ինչպէս որ նիքոլա Բ. Ք բոնապետութեան միջոցին գոյութիւն չունէր խաղաղ և բարեկարգիչ ընկերվարութիւնը, նոյնն է նուև համայնշավարական ինքնակալութեան մէջ:

Կայսերական հին վարչաձեւին հակամարդկայնական ճնշումները միայն անունները փոխեցին. երկուխեան արիւ վորուեցաւ կարմիր աւաղի և Օքրանաի տեղը բոնեց Զեկան:

— Եւ ոչ մէկ անկեղծ պոլչեիկ պիտի բողոքէ ձեր ըստածներուն դէմ: Բայց ես ձեզի պիտի պատախանեմ թէ մարդկային անասնականութիւնը (bête) եթէ արթնցած էր պատճառը ընդհանուր պատերազմն է, որ մահուան ախորժակը սրած է: Պատերազմիկ մասյին հիւանդութիւնը շըզթայազերծ եղած է երկրի վրայ: Անսահման ահնդ ոք զայն կը պատռէ: Մեր մոլորակը վարակուած է շառառենդով (scarlatine): Կեանքի ըմբոնումը իր կալեսրութիւնը կորսնցուցած է և մարդուն ջիղերը բթացած են: Մուկերը դաշտին մէջ կը վստան: Մանրէնները զիբար կըսպաննեն: Ձեր էմբէրիալիսները իրենց լեզուններուն թոփէք տուած-

ն, սահմաններէն անդին: Կոիւը կը շուրունակուի դասակարգերուն մէջ: Ստացուած արագութիւնն է այս: Ո՛չ մէկ կոիւ Ֆլանսացիի, Գերմանի կամ Պուլկարի միջև: Կոիւը գոյութիւն ունի, առանց պայթուցիկի, քաղքենիներու և պրոլետարներու միջև, ազգերու միջև: Կոիւը փակ ամանի մէջ է: Կորմիր և ձերժակ գնդիկները՝ ընկերային մարմնոյն մորթին տակ դիրար կը հալի ծեն: Միակ ճոկատ մը գոյութիւն չունի, ինչպէս նախապէս, Զուլցերիայէն մինչև ծով: Այնքան ճակատներ կան, որքան զիւղեր, այնքան փորութիք՝ որքան թաղեր:

Զէք ուզեր հասկնալ, յանձնապատճան արեւմուտքը ներ, զուք որ կ'ապրիք ձեր երկրին մէջ, ծածկամիտ եւ զազանի կոիւներով: Տարուոյն սկիզբէն ցվերջ, զինեալ վիճակի մէջ էք: Հոկառակորդ ուժերը իրարու կը խաօնըւին եւ զիբուր կը դիտեն: զիբար կը լրաւեն եւ իրարու վատան չեն, ուպատ լով յարձակութի առաջին նշաններուն:

Լէյսի Տիւն բոլորքի ժեստ ո'յրաւ թէեւ, սակայն Վարիչքին շարունակեց:

Անկեղծ հզէք լէյաի Տիւնա եւ ըսէք ինծի թէ ձեր Պէլքիլէյ Սքուտրի բազմանոխ աան մէջ, զիշեր Յորկ ճառակատ կազմած չէ՞ք թշնամիին դէմ: Ի՞նչ թշնամի, և ահա ձեր սենեկապանուհին որ կը նախանձի, ձեր մեծը՝ որ ձեզմէ կը զողնայ: Կապարագործք, որ ձեր լոզարանները կը յարդարէ, և՛ կզպարարը որ ձեր նիգերը, կը շակէ: Յան թող մը՝ որ ձեր պատռւհանին տակէն կ'անցնի, կ'եթագէ սիրանալ ձեր սունէն: Կ'անցնի նըրանցքէն և կը զարնէ ձեր զուոր, կը քաշէք սնոր վրայ 70նոցի՝ մը ողորմութեամբ: Խոստումի կամ խորհուրզի մը ձեռնառումքվ ետ կը մզէք: Թշնամին կը քաշուի, բայց որ մը վերստին պիտի զայ եւ հակսուակ իր դէմ քաշուած ձեր ձարական թուժերուն զինդ պիտի վոնտէ ձեր փակ ամրոցէն: Ամէնքնիդ կ'ապրիք խաբեպատիր ապահովութեան մը մէջ: Երթէ ինքինքնուղ հարցուցած էք թէ, ինչո՞ւ թատրոնին մէջ ձեր լաւազոյն տեղերը չեն գրաւուած, իրէկուն, հազարաւոր պրոլետարներու կողմէ, անանկ որ ոստիկանու-

թիւնը անկարող պիտի ըլլար զանոնք դուրս հանելու: Ինչ չո՞ւ կայարաններու մէջ, աղքատները երրորդ կարգի վասկոններու մէջ իրարու վրայ կը դիզուին, երբ ոչինչ պիտի կրնար արգիլել զիրենք խուժելով առաջին կարգի անկողին կառքերու մէջ:

Ինչու հաւար հանդչելու տեղ չունեցողները դուրս չեն վտարեր աշխարհի երջանիկները, իրենց գիշերային տուններէն, անոնց տեղը անցնելու եւ շամբանիան խմելու: Շատ քնական կը գտնէք այս լոելեայն կարգապահութիւնը, այս բարոյական գերութիւնը, որուն ոչ ոք կը համարձակի դէմ գործելու: Զդուշացէք: Օր սը, բոլոր անտեսանելի պատնէշները պիտի կործանին եւ այն ատեն պիտի զարմանաք հասատելու որ մէկ գիշերուան մէջ, այդ բոլոր ոչխարներու բերնին մէջ գայի տկուաներ բուօած են:

Լէյտի Տիանա: Վարիչքինի այս պերճախօսութենէն նուածուած էր. մահիկ կ'ընէր անոր տեսակ մը զաղանի հիացուով, թէեւ Սլա ին կանխայայանութիւնները աւելի քան ապահովիչ էին: Նէ կ'ունկնդրէր անոր վախի այն հեշտասիրութեայր՝ զոր լամաները կը ներշնչեն Մոնկոլներուն, երբ անոնց կը խօսին Պոկառ Կէտէնի վրայ, Ուռկայի կենդանի Պուտասան:

— Պ. Վարիչքի, ըսաւ նէ. վարանած, ձեր այս խօսածներէն յետոյ, չեմ համարձակիր այլեւս հաւատալու, թէ պիտի հաճիք այլեւս իմ գործովս շահագրգոռուելու.

Պոլշեկին սեւ աչքերը փայլեցան. իր ձայնը աւելի անուշ թրժուաց:

— Չեմ ո գեր, որ նմանօրինակ մտածումով մը պաշտուիք. սիրելի Լէյտի Տիանա, Գիտէք, թէ համաձայնութիւններ կ'ըլլան, նոյնիսկ երկինքը անարգողներու հետ: Մնաց, որ մեր բարեկամ Սէլիման ձեզի պիտի ըսէ, թէ պոլշեւիկութիւնը թերեւս քիչ մը կարծր արջու մորթմըն է, բայց այդ մորթը կը նետեն իրենց վրայն, երբ սրահներէ ներս կը մտնեն:

— Զիս կը վստահեցնէք. Պ. Վարիչքին, հառաջեց Լէյտի Տիանա:

Գաղտնաբար կը դիտէի թէ ցոյց տրուած այդ հրապու-

թիչ կամ աւելի երկչուա խորամանկութիւնը՝ հանդէպ մեր սեղանակիցին խաղ մը չէ՞ր: Աղանդերքի պահուն, զանոնք մինակ ձգելէ տռաջ, որոշեցի խօսիլ քիչ մը կովկասի մասին:

— Սիրեցեալ բարեկամուհիս, ըսի լէյտի Տիանայի, անիրաւ էք կարծելով, թէ Պ. Վարիչքին ձեր խնդրանքը արաւանց չպիտի կատարէ: Կը թուի թէ Մոսկուա չպիտի հակառակի ատոր!

Ուուրը ժպանեցաւ, առեղծական կերպով:

— Եթէ լէյտի Տիանա հաճի կատարել անհրաժեշտ ձեւակերպութիւնները, կասկած չկայ, թէ քիչ ատենէն թըլլավի քարիւղին եկամուտները պիտի հարիւրապատկուին:

Լէյտի Տիանա հրաշագեղ անմեղութեան դէմք մը կեղծեց զէմք մը՝ զոր նոմնէյ հածութեամբ պիտի նկարէր յոջողութիւնը ցոյց տալու համար: Յօնքերը՝ բարձր, աչքերը՝ հրեշտակային փայլով լուսաւորուած, ձեռքերը՝ իր վղնոցի մարգրիտին միացուցած, Նրջիկ Մատոնան գրեթէ կ'երեւէր անպաշտպան: Հրաշալիօրէն կը խաղար երես առած մարդու մը դերը, խիստ ընկերութեան մը մէջ՝ որ կը յարգէ հարուստներու հանգստութիւնը, եւ իրենց պալատներէն կը վարէ անսուլաղներու հոնդոցները:

Նայեցաւ Վարիչքինի, թոփիչ պչրասրիութեամբ մը, նիքէլի ամանի մը մէջէն, մետաքսեայ թթէ շինուած հոգահար մ'առաւ, ղանիկա դպցուց ոլաւին մազու ձեռքին եւ կատակախառն ըւաւ.

— Սիրելի Վարիչքին, ձեզի է որ կ'ինայ կատարելու անհրաժեշտ ձեւակերպութիւնները:

Իր խօսակիցը յայտնապէս փոթած էր. չեր գիտեր թէ նէ կը կատակէր, կամ թէ զինքը կ'արհամարէէր:

Ես ալ նոյնպէս չի բարոներ: Ինչ որ ալ ըլլար յարմար դատեցի, որ իւ ներկայութիւնս կարեւոր չէր. եւ լէյտի Տիանայէն սրտոնութիւն խորեցի զուրս ելլելու:

* *

Իրիկունը սզուոր էր: Աստղերը կը փայլէին Պրան-

ու էլպուրկի պլոնդեայ զբան վրայ: Պերլինեան նորանի կողմը, սիկարէթ մը ծխելով, զացի հանգչելու Պէլ—վրւ—ոթրասի հոգանիներուն տակ: Տօստամի կայտրանին առջեւ թափսոփկ կին մը զիս հրաւիրեց իրեն հետեւելու: Որով հետեւ խուլ կը մայի իր հրապուրանքին, փորձեց զիս բռնի իրեն քաշել, մրսթալով թէ իր որունքներէն մին փայտեայ էր, միեւնոյն ժամանակ իր վարսակալով ծեծելով իր ազգրը՝ որ աղօտ ձայն մը հանեց:

Լայբէ կէր թէ ոի փարփլրւն կան թեղնելուն լոյսերը զիս իրենց կողմը քաշեցին. անցայ մայր եկեղեցւոյ կը բանիթեայ ւիւնելուն ատկէն եւ երկաթեայ խաչով պատուուծ հին սպայէ մը լուցեկիներ գնեցի: Անցայ յետոյ Բանորթիքիւմ բառաժը, ուր հիտցայ, զիտելով խանութի մը սոյիւր, բյունիսկան զոյն ելով հարդարւն հանգուցիա կայրւուիին զունաւը մէկ նկարը: Ժամը ատանեմէկուեկէն պանդոկ ժտայ: Լէյտի Տիանաի զրան առջեւէն անցնելով, լեցի ողեւորեալ խօսակցութեան մը ձայնը եւ նշարեցի նրբանցքին ծայրը, սեղանապետը՝ որ իբր զազանի պահակ, հոն կը հակէր: Խորհելով որ Վարիչքին ողէկ մը պաշտպանուած էր, սենեակս քաշուեցայ պառկեցայ ու քնաթայ: «Պերլինէր Թակէպալութչի վերջին լուրելուն վրայ:

Ժամը մէկին ալթնցայ: Լէյտի Տիանաի այցելութիւնը լունանուծ չըլլալուս վլայ զարժացած, հաղոլ զակցութեան զունէն ականջ դրի. ատկաւին կը խօսէին սրահին մէջ: Վերսաին քնաթայ:

Միեւնոյն զրան վրայ զրուած հարուածներէն վեր ցատքեցի. առտուան ժամը երեքն էր. լէյտի Տիանա ներս մը տաւ եւ լոյսո վասեց: Փարոսի մը լոյսէն շլացած, աչքերս կը բանայի, կը զոցէի, մլաւող կատուի մը նման: Նէ ինծի նայեցաւ մպիտը շուրթին, կատակախոսն յարզանքով խոռնաբեցաւ անկողնոյս առջեւը ու սապէս խօսիլ սկսու.

— Իշխան, սատիւ ունիմ ձեզի ծանուցանելու, թէ Շերլինի ոռջէթական պստուիրակ Պ. Վարիչքին, լէյտի Տիանա Վուրինհամի ձեռքը կը ինդրէ:

Անկրոջ իս սէջ կանգնեցայ: Նախ թերահաւատ, հաս-

կըցայ թէ ի՞նչ ըսել կ'ուղէր լէյտի Տիանա եւ աշխուժօքէն յարեցի.

— Օն, սիրելի բարեկամունիս, մեր միջեւ հանդիսաւոր ձեւակերպութիւններու պէտք չկայ: «Զեռքս խնդրեց»ը կը նշանակէ ձեր մաքմոյն ժամանակաւոր գուծածումը, չէ:

— Բայց ո՛չ, Ժէրար, գոչնց ծանրաբար: Կատուի մը համար կ'ըսեմ թէ կատու մընէ է, եւ Վարիչքին ալ՝ իմ առպագայ ամուսինս:

— Ապշած հարցուցի, ինչպէ՞ս:

— Օն ուրիմ ձեզի կ'իմացնեմ ամուսնութիւնս մօտ օօրէն: Թողի ինծի խօսիլ: Արատքոյ կարգի բան մ'ըսի արդիօք: Զէ՞ք յիշեր ինչ որ ըսի ձեղի, երբ ինծի յայտնեցիք թէ այդ ծուոը կը փափաքէր զիշեր մ'անցնել լնծի հետ: Զեղի ըսի այն ատեն: Զափազանց է եւ ոչ բաւական:

— Ամուսնունալ Վարիչքինի հետ: Բայց պարզապէտ յիմար մըն էք.

— Ինչը և համար, բարեկամս: Կը կարծէ՞ք որ կին մըն եմ, որ աղջկան մը նման ինքինքս պիտի ծախեմ. թիթեղ մը քարիւղի համար, Ժէրար, կ'անարգէ՞ք զիս Ո՛չ, չէք անարգեր, որովհետեւ ներքնապէս պատուաւոր մարդ մըն էք, զոր կը սիրեմ: Այսպէս, ձեզի հաճոյք պատճառելու համար ձեզի պիտի պատմեմ, թէ ի՞նչ անցաւ դարձաւ մեր մէջ, ձեր դուրս ելլելէն յետոյ:

Լէյտի Տիանա բառնցքս բոնեց եւ իմ հինգ ժամերս առաւ իր նուրբ ձեռքերուն անուշանոտեալ ափին մէջ ու յարեց:

— Ինչպէս որ կ'երեւակայէք, Վարիչքինի սակարկութիւնը երկար չտեսեց, եւ վայելուչ կերպով մ'ըրաւ իր առաջարկը: Խնդրին շուրջ զարձանք գործածեցի իմ բոլոր դիւանագիտութիւնս, իմ հիւրս յաջորդաբար ենթարկելով, մերժումի պաղ տուժի մը և յուսոյ կիզիչ ջրացայտումի մը:

Ասիկա ուեւեց մէկ ժամէն աւելի: Շարթէօզը եւ Պրանտ կ'ոցեւուէին մեր վիճաբանութեան ջերմութիւնը: Ահ,

Ժէրար: Այս մարդը թերեւս հակա յեղափոխութիւն մը խը-
սորելու վարպետութիւնը կրնայ ունենալ, բայց ինծի նը-
ման կնոջ մը հանդէպ ուժով չի կրնար ըլլալ՝ Առաջուան
ժամը մէկին արդէն ձեռնթափ եղած էր: Իրեն հասկցուցի,
որ իր առաջարկը այնչափ անարդական էր, որ չպիտի կըր-
նայի ի նկատի առնել զայն. ըլլար նոյնիսկ թըզվալ իմ հո-
գերուս շահագործումի մասին: Պիտի ընդունէի այդ առա-
ջարկը «մէկ պայմանաւ» միայն... յաջողելու յոյսը առ-
լուս պէս, կրկնեց:

— Ո՞րն է այդ պայմանը:

— Թէ հարկ է որ ինծի հետ ամուսնանաք, սիրելի Պ.
Վարիչքին:

— Ա՛ս, Ժէրար, պիտի ուղէի որ ճիշտ այդ վայրկ-
եանին քովս ըլլայիք, տեսնելու համար իմ խօսակիցիս գը-
լուխը: Երբեք դիտած չէի այդքան բազմայօդ զգացումնե-
րու շարք մը ըոլցած մարդու մը դէմքին վրայ: Թէրահա-
ւատութիւնը, անհանգստութիւնը, հպարտութիւնը, փա-
փաքը իրենթ գեղագիտակը դարձուցին Վարիչքինի դիմա-
գըծերուն վրայ. Երբոր ըմբռնեց թէ չէի ծաղքեր զինքը,
դուշակցէք թէ ի՞նչ ըրաւ:

— Չեմ գիտեր:

— Ծունը չոքեցաւ, այո՛, ծնրադրեց: Խաչակնքեց.
պղտիկ աղօթք մը մրմթաց եւ ինկաւ ձեռքերուս վրայ,
համբոյրներով ողողելու համար:

Գիտէք որ, Ժէրար, սէրը ճաշակած եմ իր ամէն ձեւե-
րուն մէջ եւ ամէն կլիմայի տակ, թէ իմ ճամբարդութիւն.
Ներուս սիցոցին, տամաքային երկաթուղիներու երկայնքին
մարմնական եւ մտային բոլոր ուրախութիւնները՝ զոր կին
մը կրնայ ճանչնալ եւ ոեւէ տեսակ վաւաշոտութիւն ինծի
անծանոթ չէ:

Սակայն, Երբեք չեմ կարծեր զգացած ըլլալ այն ան-
սահմանելի յուզումը՝ զոր ինծի հայթայթեց այս պոլչէվի-
կին տեսքը, ննցուած՝ իր մանկութեան հաւատալիքները
վերյաշելու աստիճան ու ծնրադրի՛ արտայայտելու համար
իր երջանկութիւնը: Սօվիեթներու պատուիրակ մը՝ իս

ոաքերուս տա՛կ: Ժէրար. իմ պատկիս ամէնէն զեղեցիկ ծաւ-
դիկն չ այս:

Իրաւունք ունէր նէ: Նուազ զարմացած էի Վարիչքի-
նի ըրածէն, որքան լէյտի Տիանայի յանկարծական որոշու-
մէն: Վերսաթին իըեն յայտնեցի իմ ապշութիւնն:

— Բայց, սիրելիս, ո՞վ կրցաւ ձեզի թելադրել այս
զարմանալի վճռականութիւնը. լաւ խորհեցա՞ք:

— Այո՛:

— Մարիկ ըրէք ինծի: Կարգաւ սկսինք: Կ'ենթադրեմ,
որ Վարիչքին ձեզի անհաճոյ չթուիր:

— Ո՛չ, անհաճոյ չէ ինծի:

— Խօսինք Փլղիքականի մասին: Գեղեցիկ չէ՛:

— Բարեբազդարար: Տարօրինակ գլուխ մ'ունի, ինչ որ
աւելի արժէքաւոր է ինծի համար, Ժէրար, ամուսինս ա-
ծիլուած էր, սիրահարներուս մեծ մասն ալ ածիլուած էր,
Վարիչքինի սեւ մօրուքը նորութիւն մըն է ինծի համար:
Ուսերս թօթուեցի:

— Զպիտի կրնաք զիս համոզել, թէ պատրաստ էք ա-
մուսնանալու այս ոուսին հետ, որովհետև մօրուք ունի:

— Ժէրար, կ'ուզեմ ձեզի բանալ սիրտս եւ ուղեղս:
Վարիչքին: Կը խօսավանիմ, ինծի համելի է: Իր խօսակ-
ցութիւնը վերին աստիճան շահագրգոռող: Իր խօսելակերպը,
բնական խօսութեամբ խառնուած, քիչ մը տարօրինակ
իր հրապոյրը, իր աչքերը որ շատ անուշ են, նոյնիսկ մահ-
ուան հետ կատակելու պահուն, այս ամէնքը զիս կը հրա-
պուրեն եւ իրեն կը քաշեն: Ահաւասիկ զգացական եւ բո-
լորովին անձնական կոչ մը: Այժմ նայինք ինդրոյն գործ-
նական երեւոյթին: Ո՞վ կրնայ ըսել, որ իր փափաքը զո-
հացնելէ վերջ, խօսքը պիտի բռնէր: Շուտով կը մոտցուին
դիւրաւ շահուած յաղթանակները: Ամուսնութիւն պահան-
ջելով՝ կրկին կերպով զայն ձեռքիս մէջ կը բռնեմ, ոչ մի-
այն որովհետեւ սիրահար է ինծի, այլեւ պարտաւորեալ
պիտի ըլլայ աշխատելու վրաստանի մէջ իս մենաշնորհս
ձեռք բերելու համար: Ամէնքը այս չէ: Բոլոր Լոնտոնը
կուզեմ սարսել: Երեւակայեցէք, լորա Վուինհամի այրին՝

ամուսնացած նշանաւոր պոլչելիկի մը հետ։ Ունայնութիւններու կակուղ հողերուն սէջ, ի՞նչ կարծր քար։ Գիշեկը թէ որքան կը ծաղրեմ բրիտանական ազնուականութեան նախապաշտարութիւնները։ Այն միակ մտածումը թէ բոլոր լոնտոնեան մամուլը այս օրերս պիտի իմացնէ ամուսնութիւնս, բնկեր Վարիչքինի հետ, զիւ անսահման ուրախութեամբ պիտի զեղու։ Կը զգամ արոգէն Մէյֆէրի որահներէն արձակուած շշուկները եւ կը նշամարեմ Պաթ Քիլիւպի անդամներուն գայթակղեալ դէմքեռը։ Ես որ կը սիրեմ աղմոտել մօժիաները, ճեղքել սարդի ոստայնները։ Հփոթեցնել ազնուական պառաւները, կործանել էին ֆէթիչները, կը ասրուամ անհամքերութիւնէս ու պիտի ուզէի արդէն ներկայացնել Վարիչքինը՝ ամուսնու, զարհուրած, շլյորած դքսուելիներու։

— Ստուգիւ կարծիք մըն է որ կարելի է պաշտպանել եթէ ձեր մերկ ու անսքող պարէն վերջ, փափաք ու նիք տակաւին ձեր գրայ խօսեցնել տալ, սիրելիս, այդ անրսպասելի ամուսնութիւնն զատ, ուրիշ բան չեմ տեսնէր։ Բայց պիտի նեղուիք, եթէ ձեր խանդավառութիւնը պաղեցնեմ քանի մը առարկութիւններով։

— Օ՛ն, ուրեմն Ժէրար, կը տեսնեմ զձեզ, որ կուգաք ձեր աղտոտ դատողութեամբ՝ որ երեւակայութեան վայրագ ձիերը կը բոնէ բաղդաշուանով։

— Նախ, օրինակտն ասուսնութեա՞ն մը վրայ կը գո ոնայ խնդիրը։ Կ'ըսուի թէ սովորէթեան նուսիոյ մէջ կը տիրէ աղատ սէրը եւ թէ կիները «ազգային ստացուածք» ըլլալով, եւ ոչ մէկ մարդ կրնայ տիրանտլ անոր, արդիւլու համար ուրիշները որ մաս չունենան անկէ։

— Միեւնոյն դիտողութիւնը ես ալ ըրի Վարիչքինի Պատասխանեց, թէ պոլչեւիկութեան սկիզբները, արդարեւ կարգ մը լուսաւորեալներ, ծայրայեղ տեսարանութիւններ մէջտեղ դրած էին։ Իրականին մէջ, ամուսնութիւննը միշտ գոյութիւն ունի, աակայն ձեւակերպութիւններն են որ ջնջուած են վերջին աստիճան։ Ոչ հրատարակութիւն եւ ոչ ալ անթիւ վկայագրեր։ Նշանուածները իրենց անցագիրը կը

ներկայացնեն ոստիկանառուն։ Կնիք մը, քանի մը բուպէի եւ ահա այր եւ կին։ Երբ որ ուզեմ, պաշտօնապէս պիտի ամուսնանանք, Լոնտոնի Պատուիրակութեան մէջ։

— Լաւ։ բայց այն օրը, որ Վարիչքին պիտի ամուսնանայ օտարական ազնուականուհի մը Շետ, իր կուսակիցներէն չպիտի⁹ անարգուի եւ ամբաստանուի իբր հակացեղափխական։

— Երկու հաւանականութիւններ կարելի են։ Պիտի հրնայ ինքզինքը արդարացնել յաչո իր ընկերակիցներուն լսատաելով որ այդ ամուսնութիւնը կնքուած է։ աւելի յաւ տեղեկանալու համար Միացեալ թագաւորութեան իրենց հակառակորդներուն կարծիքին վրայ։ Գիտէք, թէ սովորէթները այս հաւատքը ունին որ իրենց պատուիրակները օտար երկրի մէջ կ'օգտառին քաղքենի կեանքի անուշութիւններէն եւ կ'ոռնան գայերուն հետ միասին, աւելի աղէկ ճանչնայու համար իրենց ընդունելութեան չափանիւը։

— Ու Թլավի մենաշնո՞րհ։ Զգիտի վտանգո՞ւի։

— Հաւասարապէս այդ խնդրոյն վրայ ալ վիճաբանեցանք։

Անանկ մը յարժարեցանք որ ամուսնութիւնը տեղի պիտի ունենայ մենաշնորհին պաշտօնական շնորհութէն եւ անկիօ—ամերիկեան շահագործող ընկերութեան մը կազմութիւնէն վերջ։ Կը կարծէ¹⁰ք որ յետոյ Մոսկուանգիտական բարդութիւններ պիտի յարուցանէր իրենց ուրացող մէկ ընկերոջը վնասելու պատրուակաւ։

— Վարիչքին ուրեմն պիտի սպասէ այդ պայմանաժամին, որպէսզի կարենայ զձեզ իր զրկին մէջ առնուլ։

— Այսինքն պիտի ջանայ այդ պայմանաժամը կարճըցընելու։

— Շատ սիրահարուած է ձեզի։ Անկեղծօրէ՞ն սիրահար։

— Լաւագոյն ապացոյցները չտա՞ր արդէն։

Էլյուսի Տիանա բոլոր իմ առարկութիւններուս պատասխանը զտած էր։ Կը մնար ամէնէն կարեւորին անդրադասնալ։

— Ու տիկին Մուրավլի՞չքը, ըստ վերջապէս:
Վարանեցաւ նէ:

— Վարիշքին արդարեւ, այդ կնոջ նկատմամբ: Ու շատ յատակօրէն հասկցութ ինծի, որ սարսափելի հակառակութեան մը պիտի ենթարկուինք անոր կողմանէ: Ու ինձի հարցուց, որ բաւական քաջապի՞րա էի գիմագրաւելու համար իրինայի: Պատասխանեցի. «այս եւ դո՞ւք»: Զգացնել տուաւ ինծի, թէ այդ թեթեւ կերպով պէտք չէի ընդունիլ այդ կնոջ վրիժառութիւնը եւ չէր ուզեր որ ապագային զինքը մեղադրէի, զիս այսպիսի վտանգաւոր արկածախնդրութեան մը մէջ նետելուն համար: Վտանգը ընդունեցայ: Այն ատեն աղայեց ինծի որ հանդիսաւոր կերպով ու համբոյրով մը նուէրագործենք մեր սոյն դաշինքը: Թաքի ելանք: Զիս իր թեւերուն մէջ առաւ, գլուխս դէպի ետեւ դարձուց եւ երկարօրէն զիս դիմեց, կիսափակ աչքեցվ, ուստանա մը բառ մը մը անոնչեց, որոնք անուշօրէն արձագանդեցին ականջներուն: զիս զօրեղ կերպով իր կուրծքին սեղմեց եւ ինծի տուաւ մին այն համբոյրներէն՝ որոնք առաջիկեան կեանքին մէջ միայն ի յայտ կուզան: Առաւասիկ, ժէրար վախճանը այս նախարանին, հետեւանքներով շամ խոշոր: Բայց յոգնած կ'երեւիք, ես ալ, ինծի պիտի օգնէք հագուստա հանելու, որովհետեւ ժամանակը ուշէ, ժիւլիէթը արթնթնելու համար եւ ապա պիտի քնանաք:

Զախ թեւը վերցուց, որպէսզի, դիպակին ծալքերուն մէջէն գտնեմ կոճակներու բոյն մը, եւ ազատ լարչութեամբ մը թողուց իյնալ իր հագուստը: Զմրուխտ մտանիներով իր ձեռքերուն մէջ. մեղմօրէն սեղմեց իր մերկ ծիծնը, իրական զորովանքով մը ինծի նայեցաւ եւ այլանդակ ձայսով մը ինծի ըստ:

— Ժէրար, չեք նեղուիր, չէ՞: Այս ամուսնութենէն չը պիտի՞ նախանձիք:

— Այո՛, Տիանա, որովհետեւ այն որը, որ այդ ուուը ձեր ամուսինը պիտի ըլլայ, բարեկամուհի մը պիտի կորսնցընեմ ես:

Լէյտի Տիանա աչքերը փակեց: Իր ձեռքերը աւելի ու ժովք զալարուեցան իր կուրծքերուն սնդուսափայլ միսին վրայ: Երկու վարդագոյն պտուկներ ընձիւղեցան զմրուխներու կանանչ չու քին տակ: Սարսուցաւ իր վտաւակին—մէջ, որ իր գեղեցիկ աղդրերուն կորութիւնը կը կաղապարէր, կէս մը բացաւ իր արտեւանունքը եւ լուս կերպով իր երկայն թարթիչներուն նրբանուրը թելերուն ետեւէն, զիս փայփայեց: Մեր մարմիններէն դուրս ցայտած ալիքները, միջոցին մէջ զիրար փնտուեցին: Մեր խոստովանիւը գիտուարին փափաքները Անսրշութեան բաւիղին մէջ պահուըտուք խպղացին: Վախցայ իր սառյգ ժէսթէն՝ հետզհետէ զօրացող կամքի մը լրատուն: Այն ատեն, յանկարծօրէն ոտքի ելաւ նէ, անկողնին ծայրէն իր շրջազգեստը տուաւ եւ ուղղուեցաւ դէպի հաղորդակցութեան զուրը: Զինքը կանչել կ'ուզէի, երբ նէ ինծի դարձաւ, հեզնական կերպով ըստու.

— Ըսէք որ, սիրելիս, կը վստահիմ ձեր վրայ, իմ ամուսնութեանս վկան ըլլալու:

Ութ օրէ ի վեր Աւալոն պանդոկի սենեակս էի, և ոոթերորդ պիւֆթէկո ուստելու վրայ էի: Վարիշքին, նախօրոք մեզի իյացուցած էր որ քառասուն և ութ ժամուան մէջ սասրագրութիւնը պիտի արուէր մենաշնորհի պայմանագրին տակ: Անհամբեր էինք: Լէյտի Տիանա Պէրլինի մէջ կը նեղանար: Ժամանակը չէր անցնէր և Վարիշքին դէպքերու ընթացքը փութացնելու իր եռանդը չէր ծածկեր:

Ժամը տասնին, յարկաբաժնի մանչուկը ինծի բերաւ սափրողական նամակ մը: Մեղմ և նուրբ գիրը ինծի անհանգտութիւն պատճառեց:

«Պարոն, այս կէսօրէ վերջ, ժամը Յին ձեզի պիտի

սպասեմ, Պէլ Ալիանս Բլայ, թիւ 44, երկրորդ յարկ, ձա-
խակողման վրայ: Մասնաւոր խօսակցութիւն մ'ունենալ
կ'ուզեմ ձեզի հետ: Ձեր շահուն համար մարդու բան մ'ը-
սէք: Ողջոյն եւ եղայրութիւն»:

ԻՐԱՆԱ ՄՈՒՐԱՎԻՔ

Բոլոր առտուն, կարծիքներ շինելու առւած էի ինք-
զինքս. Արգելք մը պէտք էի պատրուակել: Կամ թէ աւե.
լի լա՞ւ էր յետաձգել այս ժամադրութիւնը: Թէ ոչ տիկին
Մուրավիէֆը չճանշա՞լ ձեւացնել: Խոհեմութիւնը էր ի-
մացնել Վարիչքինին: Եղրակացուցի որ խոհեմութիւն էր
զլուխ զլիսի խօսակցութիւն մը ընդունիը. խորհել յաս-
լու համար այդ կնոջ, թէ էր վախնայի իրմէ:

Պէլ Ալիանսի Բլայի 44 թիւը գտայ, քաղքենի տուն
մը, կարմիր աղիւսներով: Առաջին յարկ, ձախը, կարդա-
ցի նշանատախտակի մը վրայ «Տօքթ. Օթթօ Թիւրֆէր
Զահնարդ», աջ կողմը ուրիշ դրան մը վրայ «Տօքթ. Ժ.
Սրի քէնհայմ Ռէխսանվալթ»: Եղրակացուցի, որ կալուած
մը՝ որ իր սէջ ունի ատամնաբոյժ մը եւ ֆաստարան մը,
չէր կրնար ըլլալ խորհրդաւոր, եւ երկրորդ յարկը ելայ:
Աջ կողմը նշանատախտակի մը վրայ սա բառերը էր կար-
գացուէին, «տիկին իրնա Տիքէրհօփ, երգի դաստառ»:
Արդարեւ, տիկին Մուրավիէֆ շրջապատուած էր խաղաղիկ
դրացիներով:

Զախ կողմի դուռը կը զարնեմ: Գէշ ածիլուտծ եւ աղ-
տոտ հագուստով մարդ մը զիս կ'ընդունի սլաւ շեշտով մը,
զիս դիտելով թանձր եւ ու յօնքերուն ատկէն: Իրաւ է, որ
երբեք չպիտի իրեն վստահէի իմ չէքերուս աետրակը:

— Ժամը երեքին տիկին Մուրավիէֆի հետ ժամադիր
եմ, բայի քաղաքավարութեամբ:

Ուղղեց.

— Ժամադրութիւն մ'ունի՞ք ընկերուհի Մուրավիէֆի
հետ:

— Այս' ընկեր:

Վերէն վար չափչփեց զիս, կօշիկներուս ծալրէն մինչև

փողկապիս մարգրիտը, ու մրմթաց.

— Ես ձեր ընկերը չեմ:

Ներողութիւն խնդրեցի: Բայց արդէն անհետացած էր
դրան մ'ետին: Սենետակին զարդարանքը դիտելով ժամանակ
անցուցի: Այս ընդարձակ նախասենեակը կահաւորուած քա-
նի մը աթոռներով ու գերման եւ ոռւս պարբերականներով
ըեւանաւորուած սեղանով մը: Ուրիշ սենետի մը խորը.
ատկալիլոի մը ձայնը կը լսուէր:

— Այս կողմէն, ըստ յանկարծ դուռը բա թոր մարդը:
Հզտեւեցայ անոր, տիկին Մուրավիէֆի առջեւը կը գտնը.
Եթէ: Իր մասնաւոր զրասեղանը զուրկ էր ունէ ճոխութենէ:
Կազնեայ մեծ սեղան մը՝ թուղթերով լեցուած, սաշած թիկ
նաթոռ մը այցելուներուն հասար: Ճերմակ փայտով կրա-
գարան մը, զիրքերով լեցուն: Ահտ ամէնքը:

Տիկին Մուրավիէֆ, վառարանին առջեւը, ստքի կե-
ցած էր: Միեւնոյն մոխրագոյն շրջազգեստը կը կրէր, զը-
լուխը բաց իր կարձ թանձր մազերը, իր ճակարն տժգու-
նութեան վրայ ու շրջանակի մը պէս կ'երեւէին, ու իր կա-
պոյտ բիբերը զիս կը դիտէին առանց թշնամանքի եւ ա-
ռանց բարեացակամութեան. Կ'երեւակայէի թէ թեփաթեւ
միջատ մըն էի. ենթարկուած միջատարանի մը հետաքրք-
րութեան:

Խոնարհեցայ: Գլխու նշանով մը ինծի պատասխանեց:
Լաւ սեպեցի անմիջապէս խօսակցնութեան սկսիլ եւ որովհե-
տեւ այս ոռւսը հիանալի կերպով ֆրանսերէն կը խօսէր,
կոխւը բացի այս լեզուաւ:

— Զիս հրաւիրած էիք, տիկին... Փութացի գալ: Ռու-
սիա կորսնցնելիք ժամանակ չունի:

Իմ զուարթութիւնս լաւ չազդեց: Կ'ավգիտանայի, թէ
Մոսկուաի Վալքիրիներու հետ կատակել չըլլար: Տիկին
Մուրավիէֆ երկու քայլ առաջացաւ եւ զիս աւելի յօտէն
քննեց: Ինքզինքս աւելի քան երբեք թեփաթեւ միջատ
մը զգացի:

Այն տպաւորութիւնը ունեցայ թէ զբչակալի ծայրով
մը սկսած ջներու պիտի խտիտացնէր, տեսնելու համար, թէ
կը հակազդու է՞ի Վերջապէս այս տարօրինակ, սանրիկ
կնոջ կողմանէ լոռութեւմբ ուսու մնասիրուելէն քիշ մը յեգ-
նած, դժտել տուի.

— Այո, տիկին, կը չնչեմ թոքերով, ինչպէս կաթուն
տուները եւ կածիլուիմ ամէն առառւ, ինչպէս կրթուած-
ները. Ուրիշ յանրամասնութիւններ կ'ուզէ՞ք:

Տիկին Մուրագի, էֆ գրպանէն սիկարէթի տուփի մը հա-
նեց, հատ մը հրամցուց ինձի, կրակ ալ տուաւ եւ նշան
ըրաւ հին թիկնաթոռին մէջը նստելու: Եւ որովհետեւ զեռ-
ոտքի վրայ էր. մերժեցի իր հրաւէրը եւ խնդալով,

— Ոչ, տիկին, չպիտի նստիմ, եթէ նախ դուք չտաք
օրինակը:

— Ինչո՞ւ հսմար:

— Որովհետեւ եթէ ոտքի վրայ մնաք, պիտի նշանա-
կէր թէ կաճապարէք զիս ճամբելու, եւ ասիկա քաղաքա-
վար բան մը չպիտի ըլլար, մինչդեռ եթէ ես ստքի վրայ
կենամ, երբ զուք նստած ըլլաք, ասիկա պիտի նշանա-
կէր թէ, ձեր առջեւը կ'երեւիմ յանցաւորի մը պէս:

Տիկին Մուրագի! թեթև մը ուսերը թօթուեց եւ նս-
տեցաւ: Ես ալ: Սիկարէթին մօխիրը պնակի մը մէջ նե-
տեց, վերստին ինձի նայեցաւ ու ըսաւ.

— Ինքզինքիս կը հարցնեմ թէ, արդեօք պարկեշտ
յա՞րդ մըն էք:

— Ասիկա կախում ունի ձեր կողմէ այդ որակականին
արուած իմաստէն: 18երո՛րդ թէ 20երորդ դարու իմաստով
կ'ուզէք ըմբռնել: Մինչեւ ցայժմ չզողցայ, եւ խօսքիս
տէրը եղայ:

— Խորհեցայ ձեր մասին, իշխան Սելիման:

— Պատիւ մըն է զոր ինձի կ'ընէք, նկատի ունենալով
ձեր զբաղումներու ծանրութիւնը:

Ու ինքնիրենս ըսի, որ եզական արուեստով մը կը
զբաղիք, իբր պարկեշտ մարդ:

— Եւ ո՞րն է այդ.

— Գեղեցիկ կնոջ մը քարտուղար բլալը:

— Պարկեշտութեան հետ անհամաձա՞յն է:

— Ընդհանրապէս, Ազատորէն խօսինք: Կը վճարուի՞ք
լէյտի Տիանայի նամակները գրելու թէ ոչ իր անկողինը
պառկելու:

— Ոչ մին, ոչ միւսը: Ոչ կը վճարուիմ և ոչ ալ իր
սիրահարն եմ:

— Ուրեմն իր քարտուղարն էք: Փա՞ռքի համար: ա-
ւելցուց զարմացական շեշտով մը:

— Աւելի ճիշտը բարեկամ մըն եմ: Բայց ներեցէք ինծի
հարցնելու թէ, Տիկին, զիս հոս հրաւիրեցիք պարզապէս:
պաշտօններու բարոյական արժէքին վրայ, ձեր դիմողու-
թիւնները ինծի յայտնելու համար:

— Ոչ, զձեզ կանչեցի, ճանչնալու համար հակառա-
կորդներու՝ որոնց հետ կոսւելու կը պատրաստուիմ:

— Ե՞ս: Հակառակո՞րդ մը:

— Կատակերգութիւն պէտք չէ, կ'ազաշնմ: Լաւ գի-
տէք, որ պատնէշ մը զմեզ իրարմէ կը զատէ:

— Քաղաքակա՞ն: Կարելի է:

— Ո՛չ: Զգացական: Եթէ խնդիրը միայն անկլօւմեն-
րիկեան ընկերութեան մը մենաշնորհ տալուն մէջ կայանար
արդէն իրարու հետ համաձայն պիտի ըլլայինք. Վարչական
խորհրդոյն մէջ, մետաքսեայ գուլպաներ կան, եւ այս է
պատճառը, որ Վարիչքին, ձեռքով գլխով գործին մէջ մը.
տաւ, մինչեւ ուրիշ տասնեակ մը խնդրանքներ կը քնա-
նան Պատուիրակութեան զամբիւղներուն մէջ, եւ լէյտի
վուինհամը արդէն ստորագրուած է:

— Արդէն ստորագրո՞ւած:

— Այսօրուան «Իզվէսթիա»ի ծանուցումներուն մէջ
պիտի կարդաք:

— Շնորհակալիք, յանուն լէյտի Վուինհամի:

Տիկին Մուրագի! զիս ընդմիջեց անհամբեր ժէսթով
մը:

— Հաէք ինձի թէ լէյտի Վուինհամ ի՞նչ ձեւի տակ շը-
նորհակալ կ'ըլլայ Վարիչքինի անոր փութկոտ հոգածու-

թեան սասին:

— Ուրեմն զաղացար չունիմ:

— Ուրեմն ես պիտի լուսաւորեմ ձեր լապտերը: Իշխան մտիկ ըրէք ինծի: Եթէ պատահմամբ տակաւին կ'անո գիտանաք, գիտեք ուրեմն, որ Վարիչքին ութ աարիէ ի վեր իմ սիրահարս է, իր այսօրուան դիրքը ինծի է որ կը պարտի, առանց ինծի պիտի ըլլար մենշեւիկ, այսինք մեռած կամ բանտարկեալ: Այս ամենը ըրի սիրոյ համար:

Պատերազմին սկիզբը, երբ զիրար ճանչցանք, առանց զրամի էր. հիւրենկալութիւն տուի իրեն Բեթրոկրատի մէջ, իմ ուսանողուհիի նեղ սենեակս, աղքատորէն տպրեցանք, սիրա սիրտի, մինչզեռ յեղափոխութեան առաջին որոտումները արձագանգ կը դանէին Պալթիկէն մինչև Սեւծով: Անհամբերութեան հրայրքով, մտիկ կ'ընէինք ։ Սկայ շէնքին նարճատիւնները, որ ընդհուպ պիտի փլէր: Մայրաքաղաքին մէջ տարածուած չարացուք շշուկներ, նոր ժամանակի յոյսերը կը բերէին մեղլի: Նախտրաբնեեու մատնութիւնները, շահագործողներու յանդկնութիւնները, դասալիքներու յօդնութիւնը, անդլուխ Զարի մը վատութիւնը, հրէշային վանականի մը տիրականութենէն մադնիսացած Զարուհիի մը խայտառակութիւնները զմեղ կ'ուրախացնէին գաղտօրէն, որովհետեւ այդ նեխածութեան վրայ, հին ըէս ժիմի աղքանոցին վրայ, յեղափոխութեան փոսորազոյն դեղեցիկ ծաղիկը պիտի բացուէր աւելի շուտ. Կը սիրեմ Վարիչքինը, իշխան: Ու զայն իրեն ապացուցի 1918էն իվեր: Ամուսնացած չենք, որովհետեւ ազատ սիրոյ հետեւող եմ. որովհետեւ կարհամարհեմ ծիծաղելի պզտիկ շղթայները՝ զոր կը դարձնէք դուք Արեւութեքի մէջ եւ որովհետեւ կը հաւատամ որ ձեր ամուսնութիւնները պարզապէս քոմէտի ներ են, ինքընքս միացած կը նկատեմ Վարիչքինի, եթէ ոչ երկնքի առջեւ գոնէ իմ իրզիս մէջ: Իրեն հաւատարիմ մնալու համար, պէտք չունիմ զինքը երդմնցնել հաւատար մութեան վրայ, որովհետեւ ձեզի պիտի ըսէի, ինչպէս մեր մեծ բանաստեղծը՝ Մայրաքովոքի. թէ ամպերու մէջ ժամբորդով սորվեցայ թքնել Աստուծոյ վրայ:

Մինչդեռ տիկին Մուրավիէֆ իր սիկարէթը մարելոն վրայ էր, ես մեծ շահազորութեամբ կը զիտէի այս պրզ տիկ ոուուը, աւելի աղուոր քան տգեղ, որ այդ տարիիքին մէջ, Յաւիտենականին վրայ կը թքնէր:

Այս մաերմիկ յայտնութիւնները ըրի ձեզի, յարեցնէ, որպէսեի ի վիճակի ըլլայիք ձեր պատասխանառութեան ճշգրիտ չափը զիտնալու այն պարագային, երբ լէյտի Վուլնամ Վարիչքինի պահանջումներուն գոհացում պիտի տայ: Իմ սիրահարիս տկար կողմերը գիտեմ, ազնուազարմ կիններու հրապուրանքներէն կը տարուի: Իր թերութիւններէն մին է այդ: Մոսկուայի մէջ ունինք քանի մը գործավաներ, որոնք գաղանի կերպով մայրաքաղաք. ներու չափազնցեալ սէրերը կը հոլովեն: Վարիչքին նըւաղ զգայուն է ոսկիին, քան աղնուական կնոջ մը ձգողութեան: Տարի ու կէս է որ Պերլին կը գանուինք, քիչ մնաց որ զիս խարէր Մէքլէնպուրկի Աննա իշխանուհիին հեա, Գերմանուհի մը, բարիզեան ձեւով, որ նիսի եւ Քանի մէջ սորված է կրել փորձիշ թիւլեր: Պատժեցի Աննա իշխանուհին մտրակի հարուածով իլ, դէմքին վրայ, Տըրիկհայմի զղեսակին բակը: Վարիչքին չկրցաւ ձայն հանել: Բայց զստահ չիմ որ ձեր աիրուհին նկատմամբ ալ բան մը յզացած յ'ըլլայ:

Եւ որովհետեւ կ'ուզելի խօսիլ, տիրական շեշտով մը զիս կեցուց.

— Ի՞նչ: Բառը ձեզի ծա՞նըր կը թուի: Եւ սակայն այդ ինքնահաւան կնոջ կամաւոր պաշտօնեան էք, ճիշաչէ՞: Ամէն պարտայի մէջ, իշխան, գիտնալու էք, որ լէյտի Վուլնամը չպիտի կրնայ ձեռքէս յափշտակել Վարիչքինը, ինչպէս չկրցաւ Աննա իշխանուհին: Եթէ ատանկ բան մը պատահի, հասկցէք որ երեք մեղապարաներ պիտի ըլլաք, որոնց գլխուն վլայ պիտի ծանրանայ իմ վրիժառութիւնս, նէ, նա եւ դուք:

— Զորս պիտի ըլլայինք տիկին: Մարդ մը՝ որուն նախապէս խօսւած է, երկու մարդոր արմէք ունի:

Ոտքը գետին զարկաւ նէ եւ գոչեց.

— Ապուշ կատակներ չեմ ուզեր իշխա՞ն: Շատ կը սիս
լիք, եթէ թեթեգամառնեամբ կ'ընդունիք իմ զեկուցու-
մը:

— Բայց տիկին, ինչո՞ւ կ'ուզեք, ո՞ր ձեր ամուսինը
սիրահարուած ըլլայ լէյտի Վուխնամի: Անշուշտ առաջին
անգամը չէ որ ազնուական կնոջ մը կը հանդիպի:

— Ըստած գիտեմ, իշխան, նոյնիսկ եթէ կարող ըլլար
փորձութեան դիմադրել, և ես վստան չեմ այն գեղանի ճամ:
բորդող անկլուէիներէն, այդ կառաշարներու թուզուններէն,
որոնք իրենց հետ կը առնին ձանձրախար, չնիկի մը և
սիրահարի մը միջնեւ: Կը ճանչնամ այդ ազատագրեալները,
որոնց հոգին հազուագիւտ, քարերոո ընդելուզուած է եւ
մարմիննին պատրաստ ամէն տեսակ շուայտութիւններու:
Իրենց հրէշային եսասիրութիւնը կ'ընձիւղի ուսի մը նման,
իրենց բթացած սիրտին վրայ: Ինքինքնին պայմանադրու-
թիւններէ վեր կը սեպեն. քաղքենիի բարոյակտնին կա-
րեւորութիւն չեն տար:

Պղտիկ հարուածով մը կը հեռացնեն իրենցմէ նախա-
պաշարումները և կը վերցնեն իրենց շրջազգեստը, խանո-
գարուած Առաքինութեան աչքին առջն:

— Տիկին, կ'արտայոյտէք այնպիսի զա՛ռն մտա-
ծումներ թէւ ձշմարառութենէ ոչ հեռու. բայց մի՛ հետեցը-
նէք թէ...

— Զեր լէյտի Վուխնամը չպիտի՞ զուարձանար, իմ
սիրահարս յափշտակելով ձեռքէս: Լուցէ՞ք: Մենք կիներս
հոգեբաններէ շատ աւելի լաւ կը ճանչնանք կնոջ ներքի-
նը: Առաջին խայտահուը չէ, որ պիտի փորձէր պօլեւիկ
մը իր անկողնոյն մէջ քալելու, այդ արիւն խմողները, ո-
րոնցմէ կը զարհուրի քաղքենի դասակարգը: Այդ տեսակ
կնոջ մը համար, Վարիչքին պիտի փորձէր ամէն տեսակ
դեղահատ, քոքախն, մորփին, օփիում:

— Վարիչքինի ընթացքը ձեզի վախե՞ր կը ներչի չէ:

— Մի՛ ճառէք ատոր վրայ, իշխան: Բաւ է որ գի-
տութեամբ կը խօսիմ ձեզի, երբ տակաւին շատ ուշ չէ:
Օդտուեցէ՞ք մեր պղտիկ խօսակցութենէն, պէտք եղածը

ի գործ գնելու համար:

Տիկին Մուրավիք այլեւ լուս էր: Իր կապոյտ նայ-
ուածքը, պոստած յօնքերուն մթին խցիպին տակ աւելի
քան ապահովիչ էր: Խօսքը լմցած էլլալով՝ ոտքի ելայ,
սակայն բան մը զիս անհանգիստ կ'ընէր: Արդեօք Վարիչ-
քինի սիրուհին կուահօծ էր, իր սիրահարին ամուսնու-
թեան ծրագիրը, թէ ոչ զիս փորձել կ'ուզէր: Այս կէտը
հասկնալու համար, փորձեցի:

— Զեզի թսղելէ առաջ, հետեւցէք տիկին որ ըսեմ
թէ լաւ տեղեկութիւն առած չէք. Ամլոն պանդոկին երկ-
րորդ յարկին մէջ տեղի ունեցած խօսակցութեան մը մա-
սին:

ի խօսքերս սրեցին իր հետաքրքրութիւնը:

— Ի՞նչպէս:

— Ասառած իմ, Տիկին, երբ մէկու մը սենեկին մէջ
մանրածայն մը կը գրուի, իր անձնական խօսակցութիւն-
ները ամէնուն բերանը կ'ըլլան:

Տիկին Մուրավիք շուարեցաւ, բայց ինքինքը ժող-
ուելով, ըսաւ.

— Զեմ հասկնար, թէ ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Այս ատեն, խնդարվ ըսի, անկողնոյն տակը գըր-
ուած պղտիկ դործիքը արդեօք ինքնիրմէն բուսած էր:
Բարեբախամարար շուտով նշմարեցի, որովհետև կը տեսնեմ
որ Պերլինի մէջ, ուունկերն ալ ականջ ունին:

Դիտողութիւնը շատ անհաճոյ թուեցաւ տիկին Մո-
րավիէֆի, որ անհամբերութեամբ գոչեց.

— Ու ատիկա ե՞րբ տեղի ունեցաւ: Պատերազմի մի-
ջոցին ամէն զէնք թոյլատրելի է:

— Ի՞նչպէս:

— Զգուշացէ՞ք, պարօն, որ ձեր հեգնութիւնը օր մը
սուղի չնստի ձեղի:

Տիկին Մօրավիէֆի արտեանունքներուն փայլը աւելի
շնչաց իր զեկո տումը: Մինչև դուռը գացի և սեմին վրայ
կանգ առնելով՝ հարցուցի.

— Կընա՞մ ձեր ձեռքը համբուրել, տիկի՞ն:

— Ո՛չ, կը խնդրեմ հեռու կենալ ինձմէ:

Այս մերժումին առջև, դուրս ելայ նրբանցքին մէջ,
զիս ներս առաջնորդող մարդը կասկածոտ պահապան յունի
մը պէս զիս կը դիտէր: Պէլ—Ալիանս Փլացէն անցայ, խոր-
հելով թէ. Վարիչքինի որուհին ո՞ր աստիճան դիակ էր
իր սիրահարին նպատակներու մասին: Մինչեռ ափկին Մօ-
րավիէֆի մտածումներու մասին անկաօկած էր,

*

Նոյն իրիկունը, լէյտի Տիանա, Վարիչքինի և եռ կը
ճաշէինք Շլախթանսի պղտիկ ճաշարաններէն միոյն մէջ,
Դրեթէ մինակ էինք եղեկիններով հովանաւորուած թէրասին
վրայ, նարնջագոյն ալիքներուն առջև հանդարտիկ լճակի
մը՝ որ իր մէջ կը ցոլացնէր մայրամուտի վերջին շաղերը:
Հետաքրքիններէ չդիտուելու հայր, ինքնաշարժի վարիչը.
ատրբեր ճամբաններէ տարած էր զմեզ: Ընկերներուս հոգ-
ոյն մէջ ուրախութիւնը կը թրթոար, Մուկուայէն եկած
լաւ լուրին վրայ:

Իմ ապուրս խմելով հանդերձ, սկսայ:

— Սիրելի բարեկամներս, այս կէսօրէ վերջ՝ խօսակ-
ցութիւն մը ունեցայ, զձեզ շահագրգոռող մէկու մը հետ, որ
զձեզ կը ճանչնայ:

— Ա՞յր թէ կին:

— Կին մը:

Լէյտի Տիանա ինծի նշանացի հասկցուց որպէսզի լը-
ռեմ, ինդալով գոչեց.

— Մի՛ ըսէք, Ժէրա՛ր: Զանանք գուշակելու: Վա-
րիչքին, առաջին հարցումը դուք բրէք:

— Խարտեա՞լ մըն է:

— Ո՛չ:

— Թո՞ւխ մը:

— Այս, լէյտի Տիանա, մի՛ փնտոէք, չպիտի գանէք.
Տիկին Մուրավիէֆին է:

Վարիչքին, անհանդիս կերպով մըսոց,

— Իրենաին հանդիպեցաք:

— Ո՛չ, բարեկամս Պէլ—Ալին Փլացին զրասենեակին
մէջ տեսայ զինքը:

— Ի՞նչ ընելու զացած էիք հոն.

— Իր հրաւէրովը հոն զացի:

Լէյտի Տիանա ալ Վարիչքինի չտի մտահող, հար-
ցուց:

— Բայց ի՞նչ էր ուզածը:

— Ինծի լուրջ զեկուցում մընելու: Կը փութամ ձեզի
հազորդելու: Բարեկամներս, երբ ամուսնանաք, տիկին
Մուրավիէֆին շատ հեռու մնացէք: Գալով ինծի. եթէ տն-
պատեհութիւն մը չէք տեսներ, ես ալ կը մեկնիմ կամ
Մատիրա, կամ Աէնտուիչ կղզիները:

Վարիչքին դաստակէս բռնեց.

— Մի՛ կատակէք, բարեկամ: Ըսէք ճշմարտութիւնը:

— Ահաւասիկ իր ամբողջ մերկութեանը մէջ: Կրնամ
բացայայտ ըսել լէյտի Տիանաին առջև, որ դիտւ ձեր կա-
պակցութիւնը և որ կը պաշտէ վտանգը: Տրկին Մուրավիէֆ
վրէժ պիտի լուծէ մեզմէ, եթէ զինքը լքանէք

Լէյտի Տիանա, այդ իրիկունը, շատ պարզ հագուտած
էր, կարմիր թաւշեայ պղտիկ շրջազգեօտ մը. մէկ մատնի և
ու կլոր շարփուշ մը գլխին, Համալսարանի ուսանողունիի
մը պէս: Թէկ հեռագրալուրին վրայ շնչող և զուարթ էր,
օսկայն ես չէի կրնար լուր մնալ տիկին Մուրավիէֆի զե
կուցման մասին:

Պէտք է յայտարարեմ, թէ այս զեկուցումէն յետոյ
Վարիչքին կատարելապէս ասպետական ընթացք մը ցոյց
տուաւ:

— Լէյտի Տիանա, մեր բարեկամին այս յայտնու-
թեան վրայ վայրկեան մ'իսկ չեմ վարանիր ձեզի ըսելու,
որ կրնաք ետ կենալ ձեր իսոստումէն որքան ալ ինծի
ծանր ըլլայ այդ: Չպիտի ուզէի զձեզ իր նախ նման էզի մը
վրիժառութեանը ենթարկել:

Տեսայ որ լէյտի Տիանա իր սիրահարին այս ազնիւ
մեսթէն յուղուած էր. իր պղտիկ ձեռքը դրաւ Վարիչքինի
ձեռքին մէջ ու պատառխանեց:

— Վարիշքին, անհունս չնորմապարտ եմ ձեզի, ձեր վեհանձնութենէն. բայց ես եմ, որ պիտի կարմրէի ձեզմէ խոյս տալով, որովհետեւ, ոսխս, որ մը մեզի կը սպառնայ. Ընդհակառակն, պիտի ապացուցանեմ, թէ բրիտանացի ազնուական կին մը երբեք վախկոտ չէ: Եթէ գտանդ մը պատահի, զիս ձեզի հետ կողք կողքի պիտի գտնէք:

Գոհունակութեան լոյս մը ճառագայթեց Վարիշքինի ակնարկին մէջ: Կրօսա կերպով պագաւ Տիանաի դաստակը. և ինծի դառնալով, ներողութիւն հայթեց:

— Բարեկամ, պիտի ներէ՞ք այս զգացական արտայայտութեանո: Լէյտի Տիանայի պատասխանը այնքա՞ն ուրախացուց զիս որ...: Ա՛ն, սիրելը որքան լաւ բան է

Հետաքրքրութեայք կը դիտէի Քիւփիտինէ (Սիրոյ Աստուած) նուաճուած այս ծայրայեղը: Կ'ոգեկոչէի Սիրակուսայի բռնաւորը, Տընի, գեղանի Ակրիտանտի մը լուծին տակ ինկած: Ճէնկիզ խանը, փթթուանով մարգարտածաղկի մը աերկուակները, գաղանի մորթ հագած Մոնկոլուհի մը ուղերուն տակ. Մարան, լոգանքի ժամէն առաջ, ջութակ նուագելով, Շարլօթ Քորտէյի պալքոնին տակ: Արդարեւ, կարդ մը յեղափօխական գաղաններու հոգւոյն մէջ կան երկարադուած զգացումներ և, իրենց ծիրանեփայլ վերարկուին տակ, Պերքէնի հովիւններուն դաշտային տառանոկը:

— Բարեկամս, ըսի իրեն, քանի որ երեք ենք, յաղթանակել տալու համար այս սիրային դաւադրութիւնը, անյարմար չպիտի դատենք, որ ինդիր մը դնես մէջտեղը իմացուցած էք Տիկին Մուրավիէֆի, թէ ձեր կենակցութեան օրերը համրուած են:

— Կը կատակէ՞ք: Զգուշացուցած եմ այսքան կանուխէն տարածայնելը: Այն օրը, որ Լէյտի Տիանա և ես ՈՒ. պիւքոնը պիտի անցնինք, այն ատեն պիտի իմացնեմ իրինախն և որպէս ուղղամիտ քաղքենիս: Ժընէվի կամ Ցուրիխի գրամատուններէն միոյն մէջ, իր հաշոյն գումար մը պիտի ձգես, իրը հատուցում:

— Կը կարծեմ, որ տակաւին զձեզ կը սիրէ և թէ ձեր

նուէրը չպիտի հանդարտեցնէ զինքը:

— Այն առեն, աւելի զէշ: Սէրեր կան, որ երկար ատեն, շատ ծանր կը ճնշեն մարդոց սրտին, մանաւանդ հրբանոր կը խառնուի նաև երախտագիտութիւն: Մեռեալ ծանրութիւն մըն է, որ նեղութեամբ կը քաշուի: Երախտաւորեալ սր երբէք չէ կրցած զայն տանիլ թեթեւորէն: Սա վայրկեանիս, ձեզի կը խօսիմ ամենէն վայրագ անկեղծութեամբ: Շատ սիրեցի իրէնան: Ու իրեն շատ կը պարտիմ, երերի վրայ սիրահարները հազար եւ մէկ պատճառ ներ ունին զիրար ատելու: Երբոր իրոս իր նետերը կը թաթիսէ անոնցմէ միոյն չնորհապարտութեան մէջ, թօյնը յամրօրէն իւ գործը ի զլուխ կը հանէ, Ու այն՝ որ զգայուղ իր երակներուն մէջ, կը դիտէ իր կիրքին ջահը, Մաքպետի պէս փափաք կ'ունենայ պոռալու:

Սէրը՝ Մեծ Դիրք մը չէ, ուր մարդուն «պարտի»ն կ'իշնէ կնոջ «պահանջք»ին վրայ: Թէ ոչ, վայ հաշուեկը շիոին:

Պոլշեւիկի մը այս մտածումները անանկ նիւթի մը վրայ՝ զրո Խօչփուք անմահացուց, ամբողջովին ունայնաբանութիւն չէին:

— Վարիշքին, ըսի խնդալով, կ'արաւայտուիք սպիտակ դինուորի մը պէս որ կարդացած է Շօրէնհաւերը, Վրանկէի սպայակոյտին մէջ, պահակ կեցած միջոցին:

— Որովհեածւ, այս նիւթին վրայ, ամէնքնիս ալ յետաշրջականներ ենք: Կ'արելի է ազգայնացնել հանքերը, հաճարի արտերը: Բայց սէրը: Զրահաւոր մըն է՝ նորաձեւի զիներու ալմած գնդակներու զէմ: Խաղաղասէրներու սէրումին զէմ ամլացած է: Երբոր երկրի վրայ՝ խաղազութիւն պիտի տիրէ, պատերազմը պիտի ապաստանի սիրահարներու սրտ սրտին մէջ:

Լէյտի Տիանա դէմ կանգնեցաւ այս նախատեսութեան:

— Ո՛չ, ո՛չ: Սիրահարները գոխ չեն ըներ: Խօսեցէք աւելի, պղտիկ շարժումներու վրայ, պղտիկ ձեռակերտներու վրայ:

Ու ճառագայթարձակ ժպիտով մը ժպանացաւ: Իր պղտիկ

կօշիկը սեղանին տակ ճամբորդութիւն մը ունեցաւ: Ու որովհետեւ սխալմամբ իմ ոտքիս վրայ կը կօխէր, մեղ մութեամբ զայն հրեցի Վարիչքինի կօշիկին, մրմռալով:

— Քիչ մը աւելի ձախ, սիրելի բարեկամուհիս:

* *

Քոմերանցի սպասաւորը, սուրճը տալու միջոցին, Լէյափի Տիանափի ինքնաշարժին վարիչը երեւցաւ պաշգամին վրայ:

— Ձեզի կը փնտռէ, ըսի կէս ձայնով: Ի՞նչ կ'ուզէ:

Լէյափի Տիանա նշան ըրաւ անոր, մօտենալու: Աթոռին ետեւէն ծոեցաւ:

— Միլէյտի, մարդ մը կը հարցնէ, թէ արգեօք Պ, Վարիչքին ճաշարա՞նն է: Ըսի թէ, չեմ զիտեր:

Լէյափի Տիանա՞ անհանդիսա, դարձաւ դէպի Վարիչքին՝ որ հարցուց վարիչին:

— Մեծ խարտեա՞շ մը, մոխրագոյն թաղիքէ զլխար- կով:

— Այո՛, պարո՞ն.

— Ուրեմն, դացէք ըսելու որ ինոս եմ, և թող ներս մտնէ:

Վարիչը հեռացաւ. Լէյափի Տիանա և ես բան մը չէինք հասկնար: Վարիչքին բացարութիւն տուաւ:

— Մի՛ վախնաք: Թարան է, սպասաւորս, ուքրանա- ցի մը, զոր մահուընէ ազատած եմ, թացարձակ կերպով անձնուէր է: Կացած տեղերս կ'ըսեմ իրեն, որպէսզի ի պա- հանջել հարկին, գայ զիս գանել, եթէ տեղի կայ: Եթէ մին- չեւ հոս եկած է, ըսելէ թէ ինծի հաղորդելիք կարեւոր բան մ'ունի:

Ուքրանացին ճաշարան մտաւ: Մեծդի, գունատ եւ խարտեաշ մարդ մը:

Ուուսերէն խօսեցաւ. Վարիչքինի ականջին, եւ անոր յանձնեց պս հարան մը: Վարիչքին զայն պատռեց, կարդաց զարմացումով: Ուքրանացին ճամբեց և մեզի դառնալով:

— Այս իրիկուն, ժամը ութին, Տիկին Մուրավիէֆ սենեակս եկեր է: Թարասը գտեր է. տուած հրահանզիս հաւատարիմ, ըսեր է, որ ճաշած տեղս չգիտեր: Իրանա, այն ատեն աւս տողերը գրելով թարասի յանձներ է, որ- պէսզի տուն երթալուս պէս, ինծի յանձնէ: Կը թարգմա- նեմ ահա այս տոմար:

«Սիրելիս, Պարսին կը նեռագրէ թէ իմ ներկայութիւնս անհրաժեշտ է Ուսուցման Համաժողովին՝ որ վաղը կը բաց- ուի Մոսկուափի մէջ: Ինը բան անցած ոզգեկառքով կը մեկ- նիմ ցաւելով, որ ձեզի չախտի կրնամ մեաք բարով մը ըսել: Երկու շաբաթին պիտի վերադառնամ: Մի մոռնար զիս, սի- րականս:

Զինգ սիրադդ
իմինն

— Իրառ որ, արտաքոյ կարգի բան մը չեմ տեսներ, ու դո՞ք Վարիչքին. դգալը Վար զնելով յարեց:

— Ես ալ արտաքոյ, կարգի բան մը չպահածի տեսնէի, եթէ Մոսկուափի մէջ, Ուսուցման Համաժողով մը դոյցութիւն ունենար: Եթէ ատանկ բան մը ըլլար, ես զիտակ չպահած ըլլայի:

Վարիչքինի պատասխանը ինծի մատճել տուաւ:

— Ուրեմն, Մոսկուա երթալը կեղծ պատրուա՞կ մըն է:

— Անանկ կ'երեւայ:

Լէյափի Տիանա, հետաքրքրութեամբ նայեցաւ այդ առ- զերուն և ըսաւ:

Զձեզ կը կոչէ «սիրելիս»: Նախատուած կամ անտես- ուած սիրուհի մը նամակը չէ տյս:

— Մի՛ վատահիք ատոր, յարեց Վարիչքին: Այս յան- կարծական մեկնումը, այն օրն իսկ, երբ իմացանք ձեր մենաշնորհին հրամանագրոյն վաւերացումը, պարզ զուգա-

— 112 —

դիպում մը չէ: Խրանա երբէք այս ճամբորդութեան յա-
սին խօսած չէ. երէկ զինքը տեսայ: Ուուսիա երթալու այս
յանկարծակի փափաքը չէր երեւնար իր ընթացքին մէջ:

— Ասիկա մէկ աւելի պատճառ մըն է անհանգստու-
թեան:

— Թըլավի գործին մասին չէ: Լոնտոնի պատճիրակը
պաշտօնապէս այս եղելութիւնը իմացուցած է Ֆօրէյն Օ-
ֆիսին: Հետեւաբար. նիւթականապէս անկարելի է, որ ի-
րանա կարենայ ջնջել տալ հրամանգիրը, եթէ այդ է նը-
պատակը:

— Հսել կ'ուզէք, որ անձնական վրիժառութեան դաշ-
տը բաց է իրեն համար:

— Այո՛:

Ուրեմն պէտք է ճշղիւ զիտակ ըլլայ մեր նպատակնե-
րուն և իր խաղերը ծածուկ պահէ:

Վարիչքին, խնդալով Լէյտի Տիանաի նայեցաւ.

— Առաջին կի՞նն է որ կարող ըլլայ դիմակ դնելու,
զմեզ աւելի լաւ խարելո. համար:

Լէյտի Տիանա լսեց, մտահոգ կերպով: Վարիչքին, ան-
զգած սուրճ ըմպնէլ սկսաւ: Ես ալ, ձեռքերուս մէջ Տան-
ձիկի օդիի պղտիկ գաւաթ մը տաքնելով՝ մտքովս այդ
նամակին պարունակութիւնը վերլուծել կը ջանայի:

Հանդարտիկ ճակին վրայ մակոյկ մը անցաւ կանանչ
կանթեղով մը, որ սեւ ջուրը կը վէտվէտէր ծածանուտ
ցոլացումներով: Ես աեւը, մարդ մը և կին մը իրարու փաթ-
թուած էին, մեղսակից գիշերոյ կամարին տակ: Թիակի
ծիծփանք մը բարձրացաւ լութեան մէջ և մարմրոն ձայն
մը անոր պատասխանեց:

— Ա'խո՛: Եկո՛ւ, լմնցո՛ւր ալ:

* *

Յաջորդ առառուն, մինչեռ դէմքս կ'օճառէի, Լէյտի
Տիանա զիս կանչեց դուռնէն:

— Ժէրա՛ր, ի վիճակի է՞ք երեւնալու:
— Այս', բայց տակաւին ածիլուած չեմ:

— Վնաս չունի: Բացէք դուռը:
Ներս մտաւ և իրեն ուզդեալ հեռագիր մը ինծի եր-
կաբեց:

Ընիքոլախա հասայ, վարչական խորհրդոյ հաւանու-
թեամբ տեղական իշխանութիւններուն հետ մանրամասնու-
թիւնները ճշգելու համար: Եթէ յարմար կը դատէք ինծի
զրկելու մէկը, երթալ տեսնելու համար Թըլավի հողերը,
զրկեցէք կամ փաստաբան մը և կամ քարտուղարնիդ: Խո-
րին յարգանքներ: Էսվին Պլանէկը. պանդոկ Վոքզալ, Նի-
քուլախի:

— Գիտէք որ, սըր Երիք Պլիւմօրի միջոցաւ նորա-
կազմ ընկերութիւնը, շահագործելու համար իմ մենաշնորհս
հսն զրկեր է իր ճարտարագէտը: Հասած ըլլալով հոն, ահ-
այս հեռագիրը քաշեր է: Պիտի խնդրէի ձեզմէ. Ժէրար,
մինչեւ Նիքոլախա երթալու ձանձրոյթը յանձն կ'առնէք:
Քիչ մը գժուարին ըլլալով Լոնտոնէն փաստաբան մը զրկե-
լը, կը նախընաբեմ ձեզի՝ որ ինծի ամէնէն "վատահելք
անձն էք:

Հնդմիջեցի Լէյտի Տիանան ու ըսի:

— Պոլիս պիտի սեկնիմ առաջին երկաթուղիով և Վաս-
փորէն տու, առաջին հաւով՝ դէպի կովկաս:

Լէյտի Տիանա անհօնապէս շնորհակալ եղաւ ինծի:

— Ժէրա՛ր, հրեշտակ մըն էք: Եթէ ձեր երեսներուն
վրայ աւելի քիչ օճառ ըլլար, բոլոր սրտովս զձեղ պիտի
համբուրէի: Կ'ուզէ՞ք, որ ձեր պայուսակը պատրաստեմ,
մինչդեռ դուք կ'ածիլու իք:

Շուտով մը ածիլուցցայ, երեսներս տակաւին խոնաւ,
դարձայ և տեսայ, որ նէ, խառն ի խուռն, ի՛ կաշեց
պայուսակիս մէջ զետեղած էր պէտք եղած առարկաները:
Խնդրեցի որ երթայ հազուելու, եւ սեղմօրէն հաւկցուցի որ
էրիկ մարդու մը ճամբու պայուսակը պատրաստելու մէջ
համբակ էր: Զարմացաւ ու դուրս խոյացաւ թեթեւոան:

լ.

Պերին—Վիճնա երկաթուղին մէջ իմ տեղս որոշել տալէ վերջ՝ զայի միացայ Լէյտի Տիանաի, որ եկած էր զիս տեսնելու Անհալթի կայարանը: Իր վերջին հրահանդները առաւ ինձի:

— Զիս ազէկ մը ըմբռնեցիք, չչ՞: Պ. կավին Պլանքէթի հետ հաղորդակցութեան մանելուդ՝ պէս՝ ուսումնասիրեցէք թէ ի՞նչ կերպով կարելի պիտի ըլլար աբժեցնել իմ հորերս: Թըլավի գերիները այցելեւուդ պէս՝ ձեր աը պաւորութիւնները հեռազբեցիք ինձի: Բացարձակապէս ձեր վրայ կը վստահիմ, ինձի տեղեկացնելու համար, զործոյն հաւանական արժէքին մասին:

— Պերլին պիտի մնաք:

— Ո՞չ: Երեքարթի, Լոնտոն պիտի դառնամ, Վարիչքին հիմա ինձի հեռածայնեց, թէ Անգլիոյ համար, արտաքոյ կարդի պաշտօն մը պիտի առնէ: Քիչ օրէն ինձի պիտի միանայ,

— Աւ ամուսնութիւնը:

— Զեր լուրերուն պիտի սպասեմ, վերջնական որսոշումը տալու համար: Վարիչքին աւելի կ'աճապարէ կնքելու համար այդ ամուսնութիւնը, բայց կ'ուզեմ նախ Պլանքէթի տեսակցութեանց արդիւնքը իմանալ սովորեթական իշխանութիւններուն հետ: Զեզմէ պահովիչ լուրեր առնելուս պէս՝ մատանին պիտի տամ. Ալաւին: Խոհեմ եղէք, սիրելի ժերար: Զըլլայ որ երազող աշքերով չէրքէզուհիի մը թեւերուն մէջ, մոռնաք ձեր պաշտօնը: Ի զէպ, ձեր անցագիրը պատրա՞ստ է:

— Այո՛, այո: Վարիչքին ստորագրեց և հակաստօրագրութիւն մըն ալ դնել տուաւ «Աէզամ, բաց քեզիւն», որ ինձի պիտի թոյլատրէ մտնելու վրացական Դրախտին մէջ, որուն զբան առջեւ կը հոկեն Մոսկուայի քերոբէները: Հոնքան մը չպիտի պատահի ինձի, սիայն զէշ ուտելը կայ, պիտի սպասեմ ձեր հարնիքի ճոխ սեղանին: Պիտի սպա-

տին փափաքները Անսրոշութեան բաւիդին մէջ պահուը տուք խաղացին: Վախցայ իր սոսոյգ ժէսթէն՝ հետզհետէ զօրացող կամքի մը լրատուն: Այն ատեն, յանկարծօրէն ոտ-

Միւս կողմօ Անգլիացի մը, որ բացաւ Քարտսպատի ուղեցոյց մը, մոռնալով կարծես իր չուրջինները: Դիմացը մէկը չկար, բայց մէկ հոգիի համար տրուած էր պէծ գոյն վերարկու մը, ճամբորդի փոքրիկ պայուսակ մը, կապտագոյն կաշիով:

Անգլուհի՞ մը թէ ոչ Գերմանուհի մը: Միաքս կ'երթար գերմանուհիի մը, որ, կէս ժամ անցնելով հանդերձ, տակաւին չէր երենար: Սաքսովր, օֆկար մը հանեց հատուրտաց և ծայրը կարեց ակուներով, ստքերը երկնցնելով դէպ ի Անգլիացիին կողմը, առանց ներողութիւն խընդուրելու: Ոտքի ելայ, նրբանցքը անցայ, երբ կին մը երկաւ դրան մէջ: Ու քիչ մը վարանոտ, եկաւ նստիլ դիմացս:

Կը դիտէի զնէ, երբ զբաղած էր իր պայուսակը խառնըշտկելով: Գեղեցիկ դէմք մը, կուսածակի կապոյտ աչքերով, որոնք կը ժպտէին յարգեայ զլխարկի մը տակ: Հաստ քիթ մը՝ զդայնիկ մերնի մը վրայ և գեղեցկութեան բնական հատիկ մը, ձախ աչքին տակ: Պերլինուհի մըն էր անկառուկած: Քոթիի անուշահոտը կը ըուրէր: Ազուր կօշիկ ներ հագած, արուեստական մետաքսեայ գուլպաներով: Եւ պարանոցին վրայ, կեղծ մարգարտեայ մանեակով մը: Պիրք մը սկսաւ թզթատել, սրունքները իրարու վրայ նետելով և շրջազգեստը վեր առնելով, և ցուցադրելով ներդաշնակ սրունքները:

Ծխելու համար, արտօնութիւն ուղեցի իրմէ: սիրուն կերպով պատասխանեց:

— Այո՛: Կրնաք ծխել:

Վայրաշարժը կը սուրար Զովքնի կայարանէն: գաղտնաբար գրացուհիս կը դիտէի. քնացած բարիզեան բնազգո կը վերազարթնուր: Վեր խորհէի, յախորդ օրը, վիճննայի մէջ գուտրճալի ժամանցի մը վրայ:

Ճամբորդուհին զլխարկը հանելով մէկդի դրաւ: սիկարէթ մը հանեց: առիթէն օգտուելով, լուցկի մը երկա-

բ'ցի:

— Կը ներէ՞ք, տիկին:

Խօսակցութիւնը սկսած էր: Անգլիացին, մինչեւ արա-
մուկները, միուած էր պայուսակին մէջ. Սաքսոնը, նըր-
բանցքին մէջ, զբաղած էր իր գէշ հօտող սիկարէթի սու-
խովը:

Կիսաձայն, քանի մը բառեր փոխանակեցինք:

— Վիեննա՝ կ'երթաք, տիկին:

— Այո՛, պարոն,

— Կեդրոնական Եւրոպաի մարդարի՞ուք:

— Կը նախընտրեմ Բրական, իր հին կամուրջովը և
փառաւոր Բատչէնովը:

— Զեխերէն կը խօսի՞ք:

— Ո՛չ, Պերլինցի եմ: Շեշտերէս կը հասկցուի, չէ՞:

Իր մերկ գլուխը ինծի հաճելի կը թուէր իր գեղեցիկ
ձեւովը, մէջանդէն խազ մը բացած, որ երկուքի կը բաժ-
նէր խարսხաշ մազերը՝ ականջներուն վրայ թափած:

Կէս օրին, կ'ընդունէր նախաճաշելու իմ սեղանս:

Կէս օրը կէս ժամ անցած, զիտէի արդէն, որ այրին
էր իզէրի մէջ սպաննուած, երկրորդ գունդէն տեղակալի
մը, թէ Վիեննայի մէջ պառաւ հօրաքոյր մ'ունէր, և թէ
կը պաշտէր հանգուցեալ բանաստեղծ՝ Լիլիէնըրօնը: Ժամը
մէկին, թէ Հանովըրք գեշերօթիկի մը մէջ դաստիարակուած
էր, և թէ օր մը, դինքը բռնած էին նրէնս Շոմպիւրկ—
Տեթմոլտի ամենէն պղտիկ աղջկան անկողնին աէջ: Այդ-
քան գեղեցիկ պատանուհի մը և որուն շուրթները կը բռւ-
րէին անիոն:

Շարթէօգներու գաւաթիկները դարձուցած էին ար-
դէն մեր դլուխները: Պերլինուհին վարդագոյն եղած էր և
գոհ: Հովատուներու ժխորին տակ, մեր մաերմիկ խօսակ-
ցուքիւնները ելեւէջներ կ'ընէին:

— Ինչ հաճելի՞ է արդեօք տիկին, երեկոյեան սիա-
սին ճաշելու: Ժամը 9ին Վիեննա պիտի հառնինք. միզէ-
լը թրասոր մէջ, պղտիկ խանութ մը կը ճանչնամ:

— Զեմ զիտէր, թէ պէտք եմ....:

— Ինչու չէ: Ա.Ա. կնոջ մէջ, սրբուհի Անթուանէթ
մը կայ, որ կը քնանայ:

Վիեննայի կայարանը իջնելով. կապոյթ պայուսակը.
իմ դեղնազոյն պայուսակիս հետ մեկնեցաւ, և մէկ քա-
ռորդ ժամ վերջ իմս կը մտնէ: Պրիսրօլ, թիւ 26, և անո-
րը՝ թիւ 27:

Պոլսոյ համար, ճեղքնթացը վաղայաջորդ օրը 4ը
մեկնէր: Տակաւին ունէի երեսունեւվեց ժամ:

* *

«Զիւլմա» ճաշարանն ենք: Տասներկու սեղաններ՝
ծածկուած մաքուր փռոցներով. սեղաններուն միշև դի-
պակեայ բարավան, եր, անծանօթ սիրահարները հեռու պա-
հելու համար գողունի աչքերէ.

— Որքան աղուոր է հոս, նստի՞նք, կ'ուզէք:

— Պերլինուհին տեղ զրաւեց զուարթօրէն: Երկու ցի-
կաններ կը նուագէին, դէպի հրաւիրեալիս ծռեցայ:

— Զեր պղտիկ անո՞ւնը:

— Գլարա:

— Իրարու հանդիպելնուս համար ցաւ կը զգա՞ք:

— Ո՛չ, ոչ. պառաւ հօրաքրօջս հետ պիտի ճաշէի, վա-
ղը կը տեսնեմ զինքը: Ղեանքը ասանկ է:

— Կ'ուզէ՞ք որ ջութակահարը ձեր ճաշակին յարմար
բան մը գեղգեղէ:

— Այո՛, այո: Ինծի հաճոյք պատճառելու համար, ը-
սէք որ «Յլէտէրմուսի» վալուը նուագէ. Սթրուասի այդ մէ-
յուարամը պիտի զարթուցանէ իմ մէջս, իմ երիտասարդու-
թիւնս:

Ցիկանը սկսաւ: Մինչ միւս կողմանէ մեղի ուտելիքներ
կը բերուէին: Գլարա հազիւ կ'ուաէր եւ մտիկ կ'ընէր վի-
էննական այդ հին վիպոյին վալուը: Իր կապոյթ աչքերուն
յանկարծակի մելամաղձութեան մէջ կը կարդայի անցեալի
վերյուշումը, ուր հազիւ զարդուն աղջիկ մը կ'օրօրէր եր
առաջին փափաքներու բաղձանքները, նստած դաշնակին

առջեւ: Զեռքը բանեցի ու մրմջեցի.

— Դարսնանային կէսօրէ սը գե՛րջու. Շարլօթէնպուրկէ շագանակնիները ցոյց կուտան երկինքը իրենց նիզակներով՝ որ իրենց վարդագոյն մատերն են: Պղտիկ կահաւոր եալ սենեկի մը մէջ, զձեզ կը տեսնեմ, սիրական Գլարա ճերմակներ հազած, քունքերուդ վրայ ինկած երկու խարա եալ հիւսիչներով: Տասնեւլեց ապրու էք, աթոռակին վը րայ նստած կը չալէք այս միեւնոյն զգայնիկ եւ գորովազին վալու: Զեր մատղաշ հոգին, նոր զգացումներով հրահերուած՝ կ'ողեկօչ զայս, գունդի գեղանի աեղակալ՝ մը, տեսած պարարանի մը մէջ. Թիւրկարթընի պարտէլին մէջ անցքերուն վրայ համբոյըներ, ու հրաշալի երազներ՝ կիյեօմ Ա.ի եկեղեցւոյ շուքերուն տակ: Վալսը կը շարունակէ գինովցնող ու ցանկասէր: Զեր յիմար փափոքները կ'օրորէ: Զեր առաջին ճամբորդութիւնն է, երեւակայող պարմանուհներու սիրաքաղաքին մէջ: Կը դտնէք այն մողաշ կան քարայրը՝ ուր կը տեսնուի կոյսերու խնամեալ ծիծերուն փթթումը եւ իրենց պաշւկներուն թրթռացումը՝ արծանօթին սպասումին մէջ. սիրելի Գլարա: Ճեմենք ուրեմն անցելոյն պարտէլին մէջ, վերյուշումի սառերին տակ Հրաշագեղ բառք մըն է, որուն տերեւնելը երբեք չեն դեղնիր:

— Շնորհակալ եմ, միծ հաճոյք պատճառեցիք ինձի: Փոխարէնը պիտի տաժ:

Վերջէն պիտի համկնայի այս խօսքին իմաստը: Այդ իրիկուն, կը խորհէի որ այս ախորժաբոյր սեղեղին, մինչեւ վախճանին պիտի տանէր այս արկածախնդրութիւնը: Մըտքով շնորհակալ կ'ըլլայի Սթրառուսի որուն նուտգը կը հաւեցնէ խստամբեր առաքինութիւնները եւ կը փութացնէ գերմանուհներու անկումը ստարականներու գիրկին մէջ:

Ժամը 11ին, Պրիսթոլ պանդոկը կը մտնէինք. Նոփառուրկի պարտէլներուն շուրջը պայոյտ մը ընելէ վերջ, լուսնի լոյսին տակ, որ կը կաթիթէր պալաաներու փայլուն տանիքներուն վրայ: Տեղակալին այրին գինով կը, արբիրո: Սենեակին դրան վրայ, ձեռքը պազի և հեռանալ

ձեւացուցի: Մեղադրանքի անուշիկ նայուածքրվ մը ինձի նայեցաւ, ու՝

— Ա՞հ, վերջին սիկալէթ մըն ա՞լ: Եկէք:

Հետեւցայ իրեն. շիշ մը քմպելի մէջոեղ ելաւ: Քլարա ուրախ, շէնշող աչքերու կապեց, անձեռնոցով մը և հրամամայեց չի նայելու:

— Երբ հրաման տամ այն տաեն պիտի վերցնէք, ըստ:

Հանդարատ, գոցեցի աչքերու: Իմացայ պայուսակին բացւիլը և զարդահայելիին դրան ճռնչելը: Երկու պղտիկ կիւռակօշիկներու թալրններ զուրս ինկան: Անկողնին ճարձաւիւնէն առաջ կերպասներու ճմրթկում մը:

— Ախթօւնկ, հրամայեց քաղցրիկ ձայն մը:

Բացի աչքերու: պղտիկ լամբար միայն սնարին վրայ կ'այրէր: Մեծ անկողնին մէջ, Քլարա, բարձին ետեւէն զիս կը դիտէր: Մերկ թեւ մը երեւցաւ, ցոփամոլութեան զիրդէ իրենց ցոյց տալու համար: Նաւարեկեալին, աղեկծեալին օդութեան փութացի: Ու փոթորիկը կոտորածները ըրաւ, կանանչ սաթէնի, ճերմակ պաթիսթի ու քրիմ լինօներու ովկէանուսին մէջ....

* *

Յաջորդ առառուն, աաճկական հիւպ սսուսիւնը գոցի թուղթերս Վիզա ընել տալու համար:

Վարդեփունջ մը բերի Քլարաի համար և յարիւղի վրայ՝ ուսումնամիրութիւն. մը գնեցի, ժամանակ անթնելու համար մինչեւ Նիգոլախա:

Առանձին նախաճաշեցի, Քլարա իմացուցած էր ինձի, թէ զիս պիտի զանէր Քաֆէ Ֆրանց, ժամը հինդին եկաւ և սեղան նուասւ: Ուլուխ էր զիս զանելուն: Պաղ ջուրով, եկաւ արտարկան խանուէ խմեցինք, քազքին մէջ պայոյտ ներ կատարեցինք:

Ժամը տասին, Քլարաի դէմքը կարծ եօ մթաղնեցաւ. ծածկոցին տակէն: իր ծունկը սեղմեց իմինիս վրայ և ձախ ձեռքին եղունգները դաստակին մէջ զալարեցան: իր յօն-

Քերը բարձրացտն, աչքերը ջղաձիգ գորովի արայայալու-
թիւն մը ունեցան ու հառաջեց.

— Ուրեմն, վաղը կը մեկնի՞ Կ. Պոլիս:
— Աւա՛զ, Քլարխը՞ն, պէտք է երթամ:
— Մեր վերջին գիշե՞ր է:
— Այո՛, պայմանաւ որ, մինչև Բերա ինծի չընկերա-
նաք, երջանիկ պիտի լլայի, եթէ առաջարկս ընդունէիք:

— Ու երբ համարձակի՞ք ընդունի՞,
Պերինցի պզտիկ այրին շատ հրապուրիչ էր, անանկ
որ իր պատասխանը շատ հաճոյք պատճառեց ինծի: Կը
զգուէի իր ձեռքերը:

— Վաղը, ժամը տասնեւմէկին միասին կը մեկնինք:
Ու յետոյ իրարու մնաք բարով կ'ըսենք:

— Այս չէ՞ մարդոց վիճակը՝ անտարբեր աշխարհի վրայ:
Բախտը նպաստեց սեզի, իրարու մօտենալու, Ութուն
ժամէն պիտի լմնայ մեր մտերմաւթիւնը: Ամենքնիս ալ կը
վախնանք արտոյախն երգէն:

— Եթէ յամառէր օր մը չերգելու:
Մեր սէրը համ չպիտի ունենար, եթէ վերջ չունենար,
ինչպէս արտոյտին երգը:

— Պիտի փափաքէի որ միշտ տեւէր այդ երդը:
— Տեւե՞լ, տեւե՞լ: Նոյնիսկ երկիրը՝ որ կը տեւէ, կը
պաղի կամաց կամաց: Ծերունի մըն է արդէն որ ճակար
փաթեր ունի և որ, միլիոն մը դարերէ վերջ, այլեւս արե-
ւուն գգուանքները չպիտի վայելէ:

— Ո՛չ, ո՛չ, Գիտես, թէ ի՞նչ ենք մենք: Մանուկներ,
նստած աւազին վրայ, որ խելօք կերպով մտիկ կ'ընէին
ծովը, խիճերուն մէջ, ու կը կարծեն որ սատափեայ խի-
ճերն են որ կը պարունակեն ամբողջ ովկիանո՞ւը: Սպասա-
ւոր շիշ մը ըմպելիք ուս:

Պանդոկ ստանք. վարդերու խուրձը հոտուքաց Քլա-
րա, աչքերը փակ: Թեւերուս մէջ նետուեցաւ, ու յանկարծ
արցունքներու մէջ ողողուեցաւ: Նախ կարծեցի, թէ կը
խնդար: Բայց երբոր տեսայ հոսիլը արցունքի կաթիլնե-
րուն, զարմացայ եւ զնէ կուրծքիս վրայ սեղմեցի: Զըսաւ

պատճառը այս անոպասելի տագնապին: Յուզումնալից
ձայնով մը մընջեց նէ:

— Սիրելի՛ս, սիրելի՛ս. բարի ես. կը սիրեմ զքեզ, կը
սիրե՛մ ու ատիկա քեզի պիտի պաղացուցանեմ:

Կը ջանայի իր ջղայնութիւնը հանդարտեցնել, սիրոյ
խօսքերով և մեղմացուցիչ զգուանքներով: Բայց իմ ժես-
թերուս մեղմութիւնը զինքը աւելի կը ջղայնացնէր, ին-
կաւ տնկողնոյն վրայ, պատուց իր հագուստը, էգ կատուի
մը նման ճանկուաց, սաթէն թածկոցը, խածաւ իր մերկ
յառաջարապուկը, ջղաձգորէն ցնցելով մարմինը: Լսեցը սա-
բացագանցութիւնը:

— Ախ, Աստուած իմ: Դէչ կին չեմ...: Պիտի տեսնես:
Տակաւին կրնաս զիս սիրե՛լ....

Թրամի մը վերջին զանգակը Շնչեց: Պրիսթօի պանդո-
կին սէջ, երոս, լուակեաց համբոյրներու հաշիւր կարգադը-
րեց: Յետոյ, սնարին ճրագը վերստին պլալաց, վարդագոյն,
խայտալից լոյսը՝ մեծ սարսուոներու զերեզմանին վրայ:



Ճամբորդութիւնը մինչեւ Պոլիս, ինծի շատ կարճեցւ թեւթած էր; Այժմ ներառալասի մէջ, միւնոյն սենեակն ենք: Կ'ուզէի, որ օրերը շուտով անցնին մնաք բարով մը ըսելու այս խարտեալ ընկերուհին: Երեք օր պատեցանք, Սթամպուլ, Սիրքէնի, եէտի Գուլէ: Ժամանակի գաղափարը կորսնցուցինք, քանի որ վարդերու բոյրը և բախիք հոտը կը վայելէինք: Վոսփորի երկայնութեան վրայ, եալ լըները քերելով անցանք, վերջալոյսի ոսկեդոյն հանդարտութեան մէջ: Պազարները շրջեցանք և մինչեւ էյուպի գերեզմանստունը վազեցինք, ու երկու օր ալ ներայի բռն ու թոհին մէջ կորսուեցանք.

Մեր ժամերը այլեւս կը հաշուուէին: Ու մեր համբոյրները արդէն անմիջական բաժանումի կծու և դառն համբ տոնուլ կը սկսէր: Զորրորդ օրը, ասդին անդին կը վազվրէի, պայթումի համար չոգենաւ մը հանելու: Քլարա ինծի ընկերուցած էր . . . :

— Սիրելիս, կարելի է քեզի օդակար կրնամ ըլլալ. կը ճանչամ եղիպտոցի վաճառական մը, որ ժամանակին Պերլին կուզար: Վոյվոյա փողոցն է: Այլեւութիւն ալ-էինք Պէն—Սիմօնի, որ իր կարդին յոյն մը ներկայացուց, որուն նաւերէն միոյն վրայ, յաջորդ օրը տեղ պիտի գրաւէինք, գէպի Պաթում: Ու վերադարձանք Բալաս:

Իմ վերջին գիշերս՝ Քլարայի հետ, տիսուր եղաւ բաժանումի հետեւանօք: Արշալոյսը վրայ հասաւ և պատիկ Լորրէյ մաղերը ձգած իր մերկ ուսերուն վրայ, կը սպասէր:

Բոնեց զիս ու աղաջեց.

— Ո՛հ, տակաւին ժամանակ ունինք:

Ժամը անցաւ: Ալ կի ոսկեզօծ չեղ ճառագայթներու խորձ մը, անկողնի ծածկոցին վրայ ինկաւ: Քլարաի փարումէն և համբոյրներէն և գգուանքներէն աղատելով

ինքզինքո, անկողնէն վար ցատկեցի: Այն ատեն, նէ կանգնեցաւ յանկարծօրէն, հոգեյոյզ, թեւերը երկարած: գոչեց:

— Ո՛չ, ո՛չ: Մի՛ մեկնիր: Մտիկ ըրէ ինծի: Պէտք է որ քեզի խօսիմ: Իր անկեղծ չեշտերէն շփոթած՝ մօտեցայ ի. րեն: Զայնով մը, յուզումէն քօղարկուած, ըստ նէ:

— Սիրելիս, չեմ ուզեր զքեզ լրտեսելուս համար և թէ զիս նու աղ տաես, որովհետեւ կ'ուզեմ խիղճս թեթեցնել:

Ամէն ինչ հասկած էի, անդամ մ'ես սեղմեցի կուրծքիս վրայ և առանց քինախնդրութեան բաի:

— Մոսկուաի հրամանին տակ կը զործես:

Ծոեց զլուխը իր արմուկին անկեան մէջ: և ես կը փայփայէի իր ծոծրակը:

— Մի՛ նեզուիր: Քլարա մի՛: Որովհետեւ քու համբոյրներդ քաղցը եկան իմ շրթներուս, և քու ժպիտդ գիտցաւ հրամուրել մեր կարճ ճամբորդութեան վաղանցուկ ժամերը:

իմ ներողամասութիւնս զինքը խորին կերպով կը յուզէր: Լացա՞ւ կուրծքիս վրայ: Ու յետոյ խոստովանեցաւ:

— Ժէրա՞՛, թշուտական մըն եմ: Այո՛, այո՛: Բայց բոլոր յանցանքը իմս չ: ստուգիւ, ֆրանսական ճակատին մրայ մեռնող տեղակալ Հոքնէրի այրին եմ: Պատերտզմէն ի վեր, իմ թոշակովս և պատիկ եկամուտներովս ապրեցայ, բայց մարքին անկումը տակն ու վրայ ըրաւ զիս: Բախտը զիս յարաբերութեան մէջ դրաւ սովիէթներու լրտեսական ցանցին հետ, պէտք ունէին ոչ շատ տգեղ, ոչ շատ ապուշ կնոջ մը, մաերմական պաշտօններ կատարելու համար:

Ընդունեցայ, և քիչ ժամանակին պաշտօնի բարձրացում ունեցայ և պաշտօնապէս ընդունեցայ Ժընէվի քօնֆէրանսին առլշեւիկ պատուիրակութեան մէջ: Յաջողեցայ ինչ զործ որ տուին: Լոնտան ալ զրկուեցայ, և քանի մ'օրէ որ դարձած էի Պերլին: Կանչուեցայ կնոջմէ մը, որ գտղանի դեր կը կատարէ քանի մը գործակալներու մօտ, և որը զիս ընդունեցաւ իր մասնաւոր զրասինեակը:

— Պէտ Ալիտնս Բլաց, թիւ 44, Տիկին Մուրավիէփ:

— Զինքը կը ճանչնա՞ս:

— Հասծ եւ իր մասին: Շարունակէ:

— Այդ կինը հարցուց ինձի, թէ հաճելի պիտի թուե՞ր ինձի լրտեսելու ֆրանսացի մը, որ Պերլինէն նիքոլախա պիտի երթար:

Ցանկարծ ընդմիջեցի Քլարան: Իր խօսքերը շատ մը- առածել կուտային ինձի:

— Ըսէ՞ք ինձի ճշգիւ, թէ ե՞րբ այդ կինը քեզի խօ- սեցաւ իմ ճամբորդութեանս մասին՝ դէպի նիքոլախա:

— Սպասէ՞ք իչ մը: Պերլինէն մեկնեցանք երեքշաբթի առառու, երկուշաբթի օր էր ուրեմն, կէս օրէ վերջ:

— Ո՞ւշ:

— Ժամը վեցին միջոցները:

Ցիշեցի, որ Տիկ. Մուրավիէֆը այդ երկուշաբթի օր ժամը երեքին առած էի: Խնչակէ՞ս կրցած էր գոնչակել թէ Լէյտի Տիանա, նիքոլախտէն հեռագիր մը ընդունելով, յա- ջորդ առառու, զիս պիտի զրկեր պաշտօնով ու անմիջապէս: Հսկել է որ, էտակին Պլանքէթի կողմէ զրկուած հեռագիրը հաղորդուած էր Տիկ. Մուրավիէֆի առաջնորդուած պրկուելէ առաջ: Ու Տիկ. Մուրավիէֆ, աւելի առաջ իմա- ցած դիւտնագիտական ճամբութիւնը քան զմեզ: Կրցած էր հասկուալ, որ Լէյտի Տիանա յաջորդ օրը պիտի ընդունէր էտակինի հեռագիրը.

Այս կէտը լուսաբանուելով՝ խնդրեցի Քլարաէն, լմըն- ցընելու իր շահագրգոռը յայտնութիւնները:

— Ուսու կնոջ պատասխաննեցի, թէ պատրաստ էի մեկ- նելու և հրանանգներ ուղեցի: Յոյց տուաւ քու մէկ մեծ լուսանկարդ, ամերիկեան թերթէ մը առնուած: տակը գրուած էր Խօսան Սէլիման, որ ամուսնացաւ Տիկին կոք բելա Թիւենբրի հետ: Կը տեսնէք ահա որ կը ճանչնայի ճշգիւ քու ինքնութիւնդ: Ուսու կինը յանձնարարեց ինձի ձեր դիմագիծերը աղէկ պահելու յիշողութեանս մէջ:

Ցետոյ աւելցուց.

«Չեր պաշտօնը պիտի ըլլայ վանդակին մէջ բռնել թռչունը, բոլոր իր թուղթերուն տիրանալ, և ինձի իմա- ցընել ո՞ր մարզոց հետ տեսնուիլը: Դիուար չպիտի ըլլայ ձեզի համար, որովհետեւ գեղեցիկ էք, և այս ապուշ ֆը-

րանսացիք կը ցատկեն գեղանի կիներուն վրայ, լնչպէս դորտերը, կարմիր կերպասի կտորի մը վեայ: Պոլսոյ մէջ ջանացէք որ, մէկպիւս ընկերութեան նաւով ճամբորդէք, շուտով մը Պաթուս հասնելու համար, անմիջապէս որ նաւ ելլէ ինձի պիտի հեռագրէք, ձեզի ծանօթ թուանշաննե- րով: Ապա պիտի դառնաք Պերլին, ձեր պաշտօնը լրացած սեպելով»: Յաջորդ առառուն զքեզ ճանչցայ Անհալտի կա յարանին մէջ, և ձեր դիսացը տեղ գրաւեցի շոգեկառքին մէջ: Մնացածը զիտէք:

Թէ ինչպէ՞ս կապուեցայ ձեզի: լրտես կին մը չէր ձեր դիմացինը, այլ երջանէկ կին մը, որ այդ իրիկունէն ըս- կըսեալ տիրացաւ ձեզի:

— Ու յետո՞յ:

Քլարա զլուխը ծոեց և կաս կամրիր եղած, շարունա- կեց:

Ձեր բացակայութենէն օդտուելով՝ աչք նետեցի քու թուղթերուդ վրայ, սենեկիդ մէջ: Հրամանները հա՛րկ էր կատարել. նոյնիսկ ՚թէ վասնդաւոր բաներ մըն ալ գըտ- նէի, զքեզ չպիտի մատնէի այդ ոռուս կնոջ: Ապացոյցը այն է, որ երեք անգամ տեղեկագիր դրկեցի պատի պատ ձեւե- րով:

— Գիտես, որ Քլարիւն, քու անկեղծութիւնդ զիս անհունապէս կը յուզէ:

Շատ լրջօրէն, երկու ձեռքերս բռնեց և յանկարծ ըսաւ.

— Սիրելի, կանգիտանամ, թէ ի՞նչ պիտի ընես վը- րասանի մէջ, բայց եթէ ինձի կը վատահիս, հրաժարէ այդ ճամբորդութենէն:

Ուսերս թօթուեցի, կատակելով:

— Ետ կենալ այս ճամբորդութե՞նէն, որովճետեւ կը բ- նամ քարիւզի հորի մը մէջ իշնա՞լ:

— Ո՛չ ո՛չ, նախազգացում մըն է. մեծ անխոնեմու- թիւն մը կը զործէք:

— Տիկին Մուրավիէֆ բաներ մը ըսա՞ւ:

— Ո՛չ, ճշգիւ ոչինչ: Բայց կը ճանչնամ այդ կնոջ համբաւը: Բաւ նէ: «Իշխան Սէլիման իմ թշնամիներէս է,

և պատերազմի մէջ, պէտք է դիտնալ հակառակորդին շար-
ժումները»: Բայց իր նայուածքը կը մատնէր այնպիսի
թշնամութիւն մը քեզ նկատմամբ, որ կը խնդրեմ հետեւիլ
իր խորհուրդին:

Անկողնոյն ծայրը նստեցայ և կը խորհէի: Երկու լու-
ծութ կը տեսնէի ասօր մէջ: Կամ, կարեւորութիւն չոտ իր
խորտիշունիքն վախերուն և ճամբորդութիւնը շարունակել
և կամ վասնդին առջեւ ետ գառնալ և հեռագրել Լէյտի
Տիանայի, իր շահերը ուրիշին յանձննելու համար: Լէյտի
Տիանաի նկատմամբ առանկ վարմունք մը իմ կողմէ, դար-
շելի բան պիտի ըլլար — ուստի, ըսի Քլարտին, ի խո-
րոց սրտի շնորհապարտ եմ քեզի, և սակայն պիտի շատ
բունակեմ ճամբորդութիւնս, կանոնաւոր անցագիր ունիմէ:

— Կանոնաւոր անցագիր: Գիտես, թէ՝ ատիկա բնաւ
կարեւորութիւն չունի, Վրաստանի յեղափոխութեան ծա-
գումէն ի վեր:

— Կարելի է, բայց պիտի մեկնիմ ամէն պարագայի
մէջ: Հազուէ ուրեմն, սիրեցեալ Քլարտս, և եկուը զիս նաւ
դիր կատարած ըլլալու համար պաշտօնդ:

Կէս օրին քառորդ մնացած, կառք մը զմեզ կ'առաջ-
նորդէր ծովափը, Պուլֆ սի առջեւ, անշահ նաւ մը: Քլարտ
ինծի հետ կամքջակ ելած էր, վերջին սուլումին, ատկա-
ւին պաղատեցու նէ ինծի:

— Սիրակա՞նս, կեցըր ինծի հետ: Պիտի հեռագրեմ
Մոսկուա, թէ սեկնեցար արդէն:

— Ո՞չ: Իմ սէրս ես և քեզի երջանկութիւն կը մաղ-
թեմ: Ո՞վ զիտէ: Թերեւս օր մը զիրար կը աեսնենք կամ
կընտոն կամ Բարիզ:

Ճաւճափ երկորդ նաւապեար նշան ըրաւ: որ նաւը
պիտի սեկնէր, ես և Քլարտ երկարօրէն իրարու փարեցանք
տոանց բառ մ'արտասանելու: Շրթունքները անգամ մըն
ալ ինծի տուաւ և ապա փոթանակի վար իջաւ: Մեր թաշ-
կինակները սկսան օդին մէջ ծածանիլ:

Լուսթեամբ կը զիտէի այդ հրապուրագեղ լրաբեսուհին
նուրբ ուլուէթը երբոր խոշոր մարդ մը, սեւ կանաւըրա
մը հազար, կուրծքը սոկեթելուած, զթութեամբ ինծի
նայեցաւ ու ըստւ:

— Իր կինը թօղուլը դժուար բան է. էֆէնտիմ:
Հազիւ իմն պատասխանեցի իրեն: Քլարտ քարափէն կը
հեռանար, իր ճերմակ զլիսրկովը և կափ. բէսլ հազուո-
առվը: Զնէ ձգած ըլլալուն՝ յանկարծ շատ ախուր զգացի
անձս:

— Աւա՛զ, կրնայլ՝ նախագուշակել թէ ձշմարիալ խօ-
սած էր և թէ ընդառաջ կ'երթայի շատ մը անգութ փոր-
ձութիւնն ու:

* * *

Ճաւճին մէկ ծխան ունէր միայն. կարծես ծփուն առ
կան մըն էր, որ գէշ կերպով կը յառաջանար. Պաթում
պիտի երթար 500 թօն քարիւղ առնելու, նաւապեար լը-
վանթէն մըն էր, մինչև արմուկները ոսկեզօծ և ձախ ձեռո-
քը կտրուած:

Սեւ կանաւուայօվ թիւրք ճամբորդը քովս էր, որ ինծի
բացարութիւններ կուտար:

Իրեն ցոյց տալով երկու նաւազներ, ըսի. Կախաղան-
ներէ փախած քօմիթէնիներու կերպարանքը չունի՞ն առնք:

— Ո՞չ, պարոն: Մարդասպան՝ երբէ՛ք, զողեր՝ այս՛:

— Յաճախ կը ճամբորդէ՞ք այս նաւով, հարցուցի:

— Այս՛, շատ անդամներ առօվ կամ ուրիշներով, Տը-
րապիզոն կ'երթամ, ուր փայտի վաճառականութիւն կ'ընեմ:

Արդէն ճաւճափ ճամբայ առնել օկոսած էր: ուզեցի հաս-
կընալ թէ ովքե՞ր էին իմ երկու զրացիներս: Աջ կողմինս՝
հայ մը գոհարավաճառ: Զախ կողմինս՝ քօզաւոր թրջուհի
մը, զեղնագոյն չարշափով:

Առաջին ճաշը, պղտիկ սրահի մը մէջ հրամցուեցաւ
ժամը մէկին, ու մինչև իրիկուն ձանձրանալով անցուցի
ժամանակս: Երեկոյեան Սինոպի առջեւ էինք. յաջորդ օրը,
ժամը երկուքին կը մտնէինք Տրապիզոնի նաւահան զիստը:

Զիս շահագրզուղ ոչինչ կար, եթէ չի նշմարէի եաթ մը:
Ժամանակ ունէի ցամաք ելեկու ու պտոյա մը կատարելու
տեսայ եաթին նաւակը որ ճերմակ հազուած նաւազի մը
առաջնորդութեամբ ցամաք մօտենալու էր: Մէջը երկու
հոգի նշմարեցի. կապոյտներ հագած այր մը, եւ կին մը՝
բաց գոյն շրջազգեստով: Նաւ հետքրքիր էի զիտնալու թէ
այս Աւերիկացիները ի՞նչ գործ ունէին Անտալուի չոր ե-
զերքներուն վրայ:

Կապոյտ. հազուստ Եանքին հրաման մը տուաւ նոււասդին, ցատկեց քարափին վրայ, ձեռք երկարելով վարդաշոյն կնոջ: Գլխարկը հովէն ասրուեցաւ. ժողուեցի ու իրեն տուի, եսթին ձամբորդը քաղաքավարութեամբ: ինծինայելով ըստ:

— Արենմուտքի պղտիկ հով մը:

Երկու ամիս է ահա, որ այս տեղերը կը դեգերինք, Նորքերն Սրարի վրայ.

— Գեղեցիկ եաթ մը: Զերինն է:

Ամերիկացին խնդալով ըստ:

— Ո՞չ: Ես եւ կինս, այս նաւուն տիրոջ հիւրերն ենք: Կը ձանչնաք Տրապիդոնը:

— Շատ քիչ: Սակայն, եթէ կրնամ օպտակար ըլլալ ձեզի. մինչեւ իրկուն ժամանակ ունիմ:

Կինը, խտրակաշ մը, որ իր քոտաքով զբազած էր, մեզի դարձաւ: Ընկերը զնէ ինծի ներկայացուց:

— Վ. Ռ. Մոկան: Որո՞ւ պատիւ ունիմ խօսելու:

— Իշխան Սելիմանի:

Անշամարելի զարմացում մը լուսաւորեց երկու քին ալ դէմքերը, ես ալ նախապէս, իրենց ընթացքին, շփոթեցայ, որովհետեւ, մեծ հետաքրքրութեամբ. Մ. Մորկան շարունակեց:

— Իշխան Սելիմանն էք, տմուսինը կրիզէլտափ:

— Այո՞ւ, աիկին.

Մըսթը Մոկան, ձեռքերը իրարու զարնելով.

— Ասանկ հանդիպում մը, նիւ եօրքէն հինգ հազար մղոն հետու: Կնոջը դարձաւ: Կը յո սայլ՞ք: Իշխան Սելիման Տրապիդոնի մէջ:

— Մտի՞կ ըրէք. Մ. Մոկան, ինչո՞ւ արդեօք Հայաստանի մէջ, իմ ներկայութիւնս ձեզի կը յուղէ:

— Որովհետեւ ես եւ կինս՝ Ռիթ, կրիզէլտափ լաւ ժարեկաներն ենք: Նիւ եօրքի մէջ, մեզի չճանչցաք, որովհետեւ իշխանուհին հետ ձեր ցաւուի բաժանումը շուտով վրայ հասաւ: Վստահ եղէք, որ ոչ ոք մեզմէ աւելի ցաւեցաւ այդ բանին վրայ.

— Կը տեսնեմ որ ամէն բանի տղեակ էք:

Տիկինը ընդմիջնց:

— Տեղեակ ենք, ի՞նչ ըսել է: Զեր արկածախնդրու-

թիւնները գիտենք Բալմպիզի մէջ. Կոփէլտափ հարսին հետ: Ու Կոփէլտան յանդիմանած եմ իր խստութեանը համար:

Ցաղղութիւնս պրապելով յանկարծ յիշեցի, որ Իշխանուին, մեր մեղրալուսնի միջոցին, խօսած էր փաստաբան Մոկանի մը մասին: Փութացի մոռացումս սրբազնել:

— Սիրելի Մոկան, ներողամիտ պէտք է ըլլալ: Բոլոր դէպքերը վերիվայր շրջեցին կեանքս, այժմ կը յիշեմ. փաստաբան էիք նիւեռք եւ Տիկին Մոկան հիւրը եղաւ Կոփէլտափ, Ատերոնտցքի մէջ. այն ժամանակ, երբ կինս կը կոչուէր դեռ տիվկ. Թիւրնէր:

— Շատ նիշդ, շա՞տ: Ահաւասիկ, որ զիրար ճանչցանք:

— Պ. Մոկան ուրախութեամբ ուսերուս զարկաւ. մինչդեռ կինը կը մտածէր. յանկարծ թեւէս բռնեց եւ վճռաբար ըստ:

— Սիրելի իշխան, հետեւեցէ՞ք ինծի:

— Ո՞ւր:

— Դէպի նաւը:

Տիւր Մոկան զարմացական շարժում մը ըրաւ, սակայն կինը զայն հանդարտեցուց:

— Թո՞ւ զիս գործել, Վիլի. ամէն պատասխանատուութիւն վրաս կ'առնեմ: Իշխան Սելիմա պիտի հանի անշուշտ գաւաթ մը թէյ առնել, Նորքերն Սրարի վրայ:

Զմերժեցի առաջարկը. նաւակը ցատքեցի ու դառնալով վարդագոյն կնոց.

— Զէ՞ք կարծեր, որ քիչ մը անպատճի է այս եարը երթալս: Ի՞նչ է իր տիրոջ անունը:

Լուս, գոյեց ամերիկուհին, առեղծական կերպով: Անհանգիստ մի ըլլաք. մեր բարեկամներէն է: Մնաց, ո՞ւ ծովերու քաղաքավարութիւնը չի պահանջե՞ր, որ նաւարեկեալները ներս առնենք:

Պ. Մոկանի այս խօսքը սիրուն երեւցաւ ինծի. խոնարհեցայ:

Կը հիանայի այս զեղսցիկ եարին ներքին կանոնաւութեան վրայ. Պ. Մոկան դէպի ետեւի կողմը առաջնորդեց զիս, ուր թէյասեղանը պատրաստ էր, մինչդեռ կինը կ'անհետանար, իմացնելով.

— Կուզեմ ծեզի ներկայացնել նաւուն տէրը:

Քանի մը վայրկեանէն, ձուլֆաէն անցած էի Նորքէրն Սթարի վրայ: Աղտոտ բեռնաբարձէն՝ շբեղ նաւու մը վրայ: Իմ արկածալի կեանքիս խորհրդանշանը չ՞ր միթէ այս Անցեալէս վէպը շուտով մը գծուեցաւ իմ յիշատակներուս Քիլմին վրայ: Փեացած ազնուական մը, մնաք բարով ըսի Բարիզի: Ոգեկոչեցի թրանսաթլանթիքի մը վրայ, զաղթականնրու կամրջակը, Նիւ-Եռքքի մէջ, իմ յաջող բախտիս հրաշքը, գեղանին Կոփէլտափի հետ սիրաբանութիւնս, Վիէն-նայի մէջ ծերունի իշխան Սէլիմանի կողմէ որդեզրութիւնս, յիմարութիւնս՝ Էվլինի հետ, Բալմպիչի տրամը, իմ մնաք բարովներս Կոփէլտափի հետ, Լոնտոնի մէջ, Պոհէմի կեանքս եւ ընկերակցութիւնս Լէյտի Տիանափի հետ: Ու հիմա վազքս դէպի անծանօթը, Կովկասի մէջ ու հարի մը վրայ, որուն տէրը պիտի երեւնար ինծի:

Յանկարծ լսեցի Տիկին Մոկանի ծայնը, որ կ'ըսէր.

— Եկէք, եկէք: Պիտի տնանէք պատուական երիտասարդ մը ու պիտի հիանաբ:

Ետիս զարծայ, ու անկարծ տոքի ելայ, դեղնած, սիրտը՝ բարախուն. Կոփէլտան դէմս էք:



Ճ.

Կոփէլտա ալ դեղնած էք, բայց ինքգինքը բռնած: Ի՞նչ անպատում յուզումով կը դողոցէի: Կը դիտէի իր պզտիկ արծուեքիթը, անշպար շրթունքները եւ պայծառ-կապոյտ բժիշերը ու իր մերկ թեւերուն մորթը, այրած մի քիչ Մի-ջերկրականի արեւներէն:

Տէր եւ Տիկինը, քաղաքավարութեամբ մէկոի քաշուած էին: Կոփէլտա նստաւ դիմացս, մած թիկնաթոռի մը մէջ եւ անտարեր քաղաքավարութեամբ մը հարցուց ինծի.

— Ի՞նչ կ'ընէք այս տեղերը, սիրելիս: Չեզ միշտ Լոն-տոն կը կարծէի:

Համառօտիւ պատմեցի կեանքս, Նիւ-Եռքքէն մեկնելէս վերջ. մտիկ ըրաւ ինծի, կարծես առանց շահագրզուելու, յետոյ եղրակացուց.

— Վերջապէս, այժմ եղած էք Լէյտի Վուխնհամի ծառայոլ ասպետը:

— Կը ջանամ անոր ծառայութիւն մը մատուցանել:

— Իրաւունք ունիք, բարեկամս, Իշխան Սէլիմանի համար անարժան բան մը պիտի ըլլար, եթէ շրջիկ Մատոնախն շնորհները ընդոնէք, առանց փոխարէնը բան մը տալու:

— Կը խարուիք, Կոփէլտա՛: Լէյտի Վուխնհամ ո՛չ սիրուեիս է եւ ոչ ալ պիտի ըլլայ:

Իշխանունին, իմ հաստատումս կասկածի տակ չդրաւ. հեգնական ժպիտով մը դիտել տուաւ.

— Ստուգիւ, ամէնին հետաքրքրական երիտասարդն էք, զոր կը ճանչնամ: Կրնաք ամէն պաշտօն կատարել: Անաւասիկ երկինք եւ երկիր իրար կը խառնէք գեղեցիկ աչքերուն համար կնոջ մը՝ որ ծերինը չէ: Տրամաբանական ցերեւիր:

— Կոփէլտա՛, իմ ընթացքիս անհաւասարակշութիւնը քիչ մը ծեր գործն է:

— Ո՞հ:

— Այո՛; Անգութ գտնուեցաք իմ մասիս: Ամերիկային մեկնեցայ, Ապրիլի կէս օրէ մը վերջ, Բլասիտ լիճին մելամաղձիկ ցնորդովը: Մոոցա՞ք ծեր ժէսթը: Իմ վերջին նամակս, կտոր կտոր պատու ած ծեր կողմանէ, հովերուն աըրուեցան: Իմ խեղճ նամակս, որ իմ յոյսերուս մահը կը նշանակէր: Հոգիս, լրուած, յործանքին մէջ նետեցիք: Իմ աղանքներս անպատասխանի մնացին. բախտը զիս Լոնտոն նետեց: Անգործ, ընդունեցայ ըլլալ քարտուղարը, խորհրդականը, մէնտորը Սմար փողոցի մեծ տիկինի մը: Պիտի ըսէիք որ, իմ դասակարգի մարդոցս համար, ուրիշ զբաղումներ կան: Անշուշտ: Բայց պէտք չը իմ մէջս մեռցնել կամքը՝ որ մեզ ւը բարձրացնէ եւ մեզի կը դրդէ մեծ բաներ ստեղծելու, կամ ազնիւ նպատակներ հետապնդելու:

«Թափառիկ բնապատում, կը զբանուի դիտելով բրիտանական ընկերութիւնը, իրեն հայելին մէջ: Մնոպիզմի ովկէանոսին վրայ օրօրուն, մէկ փափաք միայն ունէի. ժամանակս անցնել, սպասելու համար, որ բախտը բարեհանէր մեզ վերստին իրարու դիմաց հանելու: Ուխտս կատարուեցաւ: Գտայ ծեզ վերստին, Կոփէլտա, աւելի հրապուրիչ, եւ այս զիս ահոելիօրէն կը յուզէ:»

Լոեցի, նայեցայ անթափանցելին Կոփէլտաի եւ աւելցուցի ցած ծայնով.

— Ճիշդ երկու տարի եղաւ, որ ճանչցանք մեր առաջին սարսուը, ծեր պարտէզին անուշաբոյր շքեղութեան մէջ, ծեր ծաղկաւէտեալ պարտէզին մէջ, զաղ եւ ափրողիտեան Յունիսի գիշերուան մը մեղսակցութեան տակ: Կը յիշէ՞ք:

Անզգալօրէն մօտեցած էի անոր: Աւելի մօտէն կը դիտէի զնէ: Աթոռին մէջը մտածերտ էր: Իր ծուած զլսուն շուրջը, անդրծովեան կապոյտ երկինքը կար: Ծովը հանդարտիկնարին կողերը կը լիզէր անհոգ մրմունջով մը:

— Ժէրա՛ր, ըսաւ վերջապէս Կոփէլտա, հարկ չկայ ու-

գեկոչել մեռած անցեալ մը: Լա՛ւ է թողուլ զիս, շարունակելու իմ ճամբաս: Պատահմամբ մեր ճամբաները զիրար խաչածեւեցին եւ չուզեցի խոյս տալ քեզմէ: Աւելին մի՛ պահմիցք ինձմէ: Այլեւս չեմ ցաւիր, զիս խաբած ըլլալուդ համար, հարսիս հետ: Ժամանակը կը բուժէ վէռքերը եւ հեռացումը սիրոյ վիշտերը կ'ամոքէ:

«Փոփոխամտութեամբ մեղանչեցիք. կը ներեմ ծեզի: Զեզ տակաւին արժանի կը սեպիմ իմ բարեկամութեանս, որովհետեւ պարկեցտ մարդ մըն էք եւ ծեր կեանքին մէջ ունէ արատ չունիք:

«Ու յիտոյ անանկ ժէսթ մ'ունեցաք, որ զիս շատ յուզեց. անոր համար, այժմ երախտագիտութիւնս կը յայտնիմ: — Ի՞նչ ժէսթ:

— Երբ փոխանորդս առաջարկեց ամուսնալուծուելու իմ կողմէ, ծեզի մնձ գումար մի նուիրել ուզեց, որպէսզի բաժանում ըլլալով հանդերձ, արտօնէիք զիս, ծեր տիտղոսը կրելու: Մերժեցիք ամուսնալուծումը եւ դրամը, իմ յարգանքիս տիրացաք:

— Կոփէլտա՛: Կրնայի՞ք ենթադրել, որ ծեզի պիտի ծախսէի թագ մը՝ զոր տուած էի սիրոյ համար:

— Ուրիշները պիտի ընէին այդ բանը: Անոնք, ծեզի համար անարժաններ պիտի ըլլային: Բայց ես:

Կոփէլտաի դ'մքը առաջ անտարբեր, տակաւ առ տակաւ ոգեւորուած էր. ծեռքը բռնեցի:

— Միշտ կը սիրեմ զձե՞զ: Իմ սիրուս կանգուն մնացած է ծերինին դէմ: Զեր բարեկամութիւնը կը մնայ, սակայն աւելիին կը փափաքիմ: Ինչ որ կ'ուզեմ ունենալ ճանչզած Կոփէլտան է, աղուոր իրիկուն մը նիւ-Եորքի մէջ, քովիկս կծկուած, եւ որուն բազկերակին զարկերը կը զգայի, իր դաստակին անցուած մարգարտեայ օծ-շղթային միջեւէն:

Ախնթ-Մարգրիտ կրզիին Կոփէլտան աչքերը կիսախտուի, մտի կ'ընէր գիշերային սէրէնատները: Այդ Կոփէլտան է, զոր կ'ուզեմ ունենալ դարձեալ եւ որուն վերադարձին պիտի սպասիմ, ինչպէս կորուսեալ նաւորդ մը կը դիտէ

հորիզոնին վրայ, ազատարար առագաստը:

Բայց իշխանութին զլուխը երեցուց: կամացուկ մը ծեռքս հեռացուց ու ըստ:

— Ժէրա՛ր: բարեկամներ պիտի ըլլանք, մեծ բարեկամներ: Մի՛ յուղէք զիս, ոգեկոչելով մեր կարճատեւ միացումին զեղացիկ ժամերը: Շարունակեցէ՛ք ծեր պաշտօնը, քանի որ այդ է ծեր պարտականութիւնը: Ու թողէք որ, ես ալ իմինս կատարեմ: Որովհետեւ իմինս, զրօսանքի ճամբորդութիւն մը չէ, այլ աւելի զթութեան առաքելութիւն մը: Եկայ բաժնելու չքաւոր տղեկներու հայկական-ամերիկեան քօմիթէին նուէրները, որուն նախազահն եմ: Երկու-երեք շաբաթ պիտի մնամ. իմ օգնութիւններս բաժնելէ վերջ՝ պիտի դառնամ դէպի Քոթ տ'Ազիւռ եւ անկէ վերջինը չեմ զետեր:

Կոփէլոտա ոտքի ելած էր. մեր մտերմիկ խօսակցութիւնը վերջ գտած էր. կանչց Տիկին Մոլկանը, թէյը հրամցինել տուաւ ու խնդալով ըստ ինձի:

— Ստո՞յգ է որ, սիրելիս, Տրապիզոն եկաք այդ ահութի զրամբար-նաւով զոր կը նշմարեմ:

— Ճիշդ է:

Ժամանակը անցաւ. թէյերը խմուեցան, Տիկին Մոլկան, ուէլ Սթրիթի վերջին գայթակղութիւններէն խօսեցաւ: Ժամը վեցին ելայ. Նորքերն Սրարի նաւակը զիս պիտի առաջնորդէր իմ բեռնաբարձիս վրայ. Կոփէլոտա վերջին անզամ ծեռքը երկարեց ինձի:

— Բարեկամներ, չէ:

Զայն շնանեցի: Կրկնեց, ծեռքը երկարած:

Օ՞ն, Ժէրար, կը խուսափի՞ք իմ բարեկամութենէն:

Բոլոքեցի, եր դաստակը շուրջներուս տանելով:

— Ո՞չ, ո՞չ, կը բաւէ ծեռքի սեղմում մը: Բարի ճամբորդութիւն, Ժէրար, եւ թող Աստուած ծեզ պաշտպանէ. Եթէ, երեք ամիսէն, Բարիզի կամ Լոնտոնի մէջ զործ մը չունենաք, իմացուցէ՞ք ինձի: Այն ատեն պիտի որոշեմ թէ, պէտք է ամուսնալուծուինք թէ ոչ. սրարիւ քուօն տարիքն ալ երկարենք:

Քառորդ մը վերջ, բեռնաբարձին սանդուխներէն վեր կը մազլցէի: Նարին գեղեցիկ նաւակը կը հեռանար, թողով զիս տիրանոյշ մելամաղձութեան մը մէջ:

* *

Զրամբար-նաւը կը յառաջանայ մթին ծովուն վրայ: Ծածկոցի մը մէջ փաթթուած՝ մինակս կամրջակին վրայ, իմ մելամաղձութութիւնս կը վստահիմ պլազացոլ աստղերուն: Ալտեպարանը սկեպտիկօրէն իր լոյսը կը քթքթէ. Սերիս, անտարբերօրէն ինձի կը զրկէ իր շողշող ցուքերը, որոնք սակայն այս զիշեր զիս չպիտի միխթարեն: Դաւիթի կառքը կը մերժէ զիս Յուսոյ աշխարհ մը տանելու: Պիտի ուզէի կորզել Պէրէնսիսի մազերը եւ զիս կապել ներկային, արդէն ճաշակներու համար ապազայի աղանդերքը: Բայց զըրամբար-նաւը իմ բանտս է եւ Պէթէլմէօզ զիս կը յառաջացնէ Օրիոնի աջ ուսին վրայ:

Աւ պտուտակը կը դառնայ. վաղն իրիկուն Պաթում պիտի ըլլանք: Ժամերը կ'անցնին. մտածումս կ'անդրադառնայ անդադար դէպի եաքը, ճերմակ կարապը՝ Սեւ Ծովու հորիզոնին վրայ անհետացած: Դրացիներս կը քնանան եւ նաւուն երկրորդը արթուն կը հսկէ: Վաղն իրիկուն, այլեւս երազելու ժամանակ չպիտի ունենամ:

* *

Փամը եօթին, վերջալոյսին, Պաթումի առաջին լոյսերը երեւցան, հեռաւոր վայրաշարժի մը մանչիւնները արծագանցեցին իրիկուան հովին մէջ:

Անցագիրս ծեռքս ոտքս ցամաք կը զնեմ. Երկու դաժան մարդիկ քննեցին կնիքները եւ թուղթին տեսակը, ըստ

սորագրութեան վրայ ծոնցան, մընչ սիւս կողմէ, համազգեստաւոր մը, պայուսակս կը խառնշտկէր:

Զարմացայ, որ Ա. Էտվին Պլանքէթ իոն չէր զիս ընդունելու համար: Դիշերը պանդոկ պառկեցայ եւ յաջորդ օրը, կէսօրին մեկնեցայ Նիքալաիա. Ժամը երկուքին հասայ ուղեկից ունենալով սրբուհի Նինօի վանքէն երկու մայրապետներ:

Ա. Էտվին Պլանքէթ անշուշտ ինձի կը սպասէր Վորզալ պանդոկը կայարանին դիմաց: Պանդոկապետը բարի զալուստ մաղթեց ինձի եւ զարմացաւ, որ ասանկ շփոթ ժամանակ մը օտարական մը հոս կ'այցելէր:

— Ա. Էտվին Պլանքէթ ինձի կը սպասէ. հանեցէք իմացնել իրեն:

Զարմացաւ մարդը. պնդեցի:

— Հոս չունի՞ք ճարտարագէտ մը անզիւցի, Պլանքէթ անուամբ:

— Ո՞չ, պարոն:

— Այս անունը անձանօ՞թ է ծեզի:

Կատարելապէս:

Իմ կարգիս շփոթած, դիտեցի Պ. Յուլուքիցը, պանդոկապետը:

— Կարելի չէ, պոռացի, ութ օր առաջ Պերլինէն հեռագիր մը առի. հոս կը ընաւէր, արդեօ՞ք մեկնեցաւ. Թըվալի քարիւղի նոր ընկերութեան ճարտարագէտը:

— Ներողութիւն. այդ անուն ճարտարագէտ մը երբեք հոս եկած չէ:

— Այսու հանդիրծ, քանի մը օր առաջ՝ Պոլսէն հեռագիր մը քաշեցի իրեն. ստացա՞ք ատիկա:

— Այո՞ւ, պարոն, եւ պահեցի զայն, որպէսզի տէրը գար եւ առնէր:

— Ո՞ւր է այդ հեռագիրը:

Պանդոկապետը կամաց մը դուռը զոցեց, յետոյ ցած ծայնով մը ըստ:

— Երէկ իրիկուն մէկի մը յանձնեցի:

— Բրո՞ւ:

Պ. Յուլուքիչ, աւելի կամացուկ կերպով եւ անհանգիստ, մրմուաց:

— Գաղտնի ոստիկանութեան մէկ գործակալին:

Իմ զարմացում կը յայտնէի ասանկ բանի մը համար:

— Ինչպէս: Ո՞յս երկրին մէջ. իրաւո՞ւնք ունին բռնաբարելու, բրիտանական հպատակի մը ուղղուած թղթակցութեանց գաղտնիքը:

Պանդոկապետը հառաչեց:

— Ահ, պարոն, ամէն իրաւունք ունին. հոս զոյութիւն ունի միշտ պատերազմական վիճակ: Կամ հպատակի պիտք է եւ կամ չուել երթաբ: Այս իրիկուան համար, սենեակ մը կ'ուզէք:

Համեստ սենեակ մը ելայ. անհանգիստ էի գաղտնի ոստիկանութեան ընթացքին համար. Ժամ մը, սիկարէթներ խմեցի, բացուած պայուսակս ունենալով առցեւս: Ֆլարաի ըսածները միտքս կուզային. իր հննուուքները ի զուր չին: Ի՞նչ թակարդի մէջ պիտի իյնայի արդեօք:

Ժամը եօթին, ճաշեցի սեղանատունը. քովի սեղանիս վրայ՝ երկու քոզաք սպաներ կ'ուտէին եւ ժպտուն աչքերով սպասուիին հետ կը կատակէին: Ճաշէն վերջ, պտոյտի ելայ դէպի նաւահանգիստի կողմը. կարմիր պահակներ հետաքրքրութեամբ զիս կը դիտէին. իննին պանդոկ վերդարձայ. Յուլուքից վօթկա մը տուաւ ինձի եւ հարցուց.

— Զեր պտոյտի ժամանակ չինչուազնդուեցա՞ք:

— Ո՞չ Բայց ինչո՞ւ համար:

— Սւա՞ղ, պարոն, հոս ամէն մարդ կը հալածուի. պոլցվիկութեան հակառակ մեր բոլոր հայրենակիցները կը բանտարկուին: Եւ Գիտէ՞ք թէ ո՞վ կուտայ այս հրամանը կամայական ծերբակալութիւններուն եւ առանց դատաստանի զիսատումներուն: Սւա ակներ Քոպիշվիլի պէս, Թիֆիսի կամ Քավթարածէի արտաքոյ կարգի յանձնախումբի անդամներ:

— Բայց, ես, օտարական մը: Ու Մօնկուաէն անցագրով մը:

— Ստուգիւ, աստիճան մը իրաւունք ունիք:

Ժամը տասին սենեակս մտայ ու քնացայ:

Առուուան ժամը մէկուկէսին արթնցայ, նրբանցքին մէջ,
արագ քայլ-ըու ձայներէն: Ականց տուի: Դրանս ետին կը
փափալին. երկու հարուած տուին: Պոռացի.

— Ո՞վ է:

— Բա՛ց:

Իմ պանդոկապետիս ձայնը ճանչցայ. նիզերը քաշեցի:
Երկու մարդ, աստրճանակ ի ծեռին, աստրաջաէ բաբախներ
գլուխնին, կարմիր աստղով, ներս խուժեցին սենեակէս, ե-
տեւնին ունենալով պանդոկապետը:

— Ի՞նչ կ'ուզեն այս պարոնները, ըսի հեզնօրէն: Գոյ-
քէրս պիտի քննեն, անշագի՞րս պիտի տեսնեն:

— Զեզ ծերբակամիլու հրամանազիր մը ունին:

Ուզեցի բողոքել: Կարմիր պահակներէն մին, աստրճանա-
կը ծեռքին մէջ, մօտեցաւ ինծի եւ թուղթ մը ցոյց տուաւ,
մեծ զիրելով անոնց զրուած:

— Իշխան Մէլիման, դո՞ւք էք:

— Այո՛:

— Ուրեմն հետեւելէք ինծի:

Հնազանդելէ զատ, ուրիշ ճար չկար. պայուսակս գոցե-
ցի եւ դառնալով պանդոկապետին.

— Ի՞նչ կը նշանակէ այս:

Պատասխան.

— Զէկան:

Կատարելապէս զայթակղեցայ. վախի սարսուռ մը ու-
սերուս մէջէն անցաւ:

ՃԱ-

Պանդոկին նրբանցքին մէջ, հարցուցի կարմիր պահակ-
ներուն թէ ոնէ լնզու կը խօսէի՞ն: Երկուքէն աւելի պզտի-
կը, խլուրղային ծեւով, արիւնոտ աչքերով, պատասխանեց.

— Քիչ մը փրանսերէն կը խօսիմ:

— Ուրեմն ըսէք ինծի, թէ ո՞ւր կը տանիք զիս:

Սիկարէթ մը հրամցուցի իրեն. ընդունեց. իր ընկերը,
վայրագ մը կոտրած քիթով. ծեռքը երկարեց տուփիս, ա-
ռաւ մէջի սիկարէթները, եւ առանց բան մը ըսելու գրաւ-
նեց:

— Բայց ո՞ւր կ'երթանք:

— Նիբոլաի հսկողութեան Կօմիտէին:

Զայնս կտրեցի, որովհետեւ արդէն կը վախնայի արտա-
սանելու այդ անիծեալ անունը ու մրմռացի.

— Զէկայի՞ն:

— Այո՛:

— Կասկածելի՞ եմ ուրեմն:

— Եթէ կ'ուզէք:

— Զէկան ի՞նչ կ'ուզէ ինծմէ:

Խլուրդը չարաղէտ ժպիտ մը ունեցաւ. նայեցաւ ինծի.
ըսել կ'ուզէք. խե՞ղճ անմեղ: Երբեք կարելի եղա՞ծ է զիտնալ
թէ. Զէկան ի՞նչ կ'ուզէ: այս պզտիկ խօսակցութիւնը հսկայ
շիկահերին համբերութիւնը հատցուցած էր. ոտքի հարուած
մը տուաւ պայուսակիս որպէսզի առնեմ եւ քանի մըն ալ
խօսքեր մրմթաց իր ընկերոց.

— Մեկնիլ պէտք է ընկեր:

Վերջապէս հասանք հոն, ուր օաղաքական յանցաւոր-
ները կը տարուին:

— Հո՞ս է, ըստ խլուրդը: Պէտք է վար իջնել: Խուցերը մառանին մէջն են:

— Արդեօք ոնէէ գործակալ մը չի կրնար այժմէն քննել իմ թուղթերս:

— Ո՞չ, վաղը կէսօրին: Բացէ՛ք գոյքերը:

Այժմ հինգ էին պահակները, սեւեր հազած, իմ պայուսակիս շուրջը: Վայրագը առաջին անգամ պրատեց զիս. խլուրդը ըստ:

— Ասորնանահ չունի՞ս:

— Եւ ոչ մի զինք:

Դրամապահնակս վայրագին թաթերուն մէջ աներեւոյթացաւ, ժամացոյցս հաճելի թուեցաւ խլուրդին, որ ըստ.

Պէտք չպիտի ունենաք գիտնալու, թէ ժամը քանի՞ն է: Մեկնելու ժամանակնիդ կը դարձնեմ:

Միւս մըն ալ շապիկներէս մին յափշտակեց, երկրորդ մըն ալ զոյտ մը դեղին կօշիկներս, երրորդը՝ քոլոնեայի շնչ մը, հարցնելով պարզապիս.

— Վոթկա՞:

— Ո՞չ, անուշահուտ:

— Ա՞հ:

Յոյսը ի դերեւ ելաւ. անոր փոխարէն ածելիս եւ օճառս առաւ: Խսկ վոյրագ մարդը այս անգամ ալ փողկապիս վրային մարզբիտ-ասեղս առաւ. բողոքել ուզեցի. իր ատրճանակին կոթը ցոյց տուաւ: Հեղծուցիչ հոտ մը հաւառ մինչեւ ինծի: Խուցի մը մէջ խրեցին զիս, միասին նաեւ դատարկ պայուսակս: Դուռը դուրսէն փակուեցաւ. քայլերը հերացան, խոշոր քահ-քահ մը սանդուխին մէջ մարեցաւ. զերութիւնս կը սկսէր:

* *

Մթնոլորտը անտանելի կերպով գարշանուտ էր. աղօտ լոյս մը նրբանցքէն, դրան վրայի ծակէն ներս կը թափանց: աչքերս կէս-մթութեան վարժուեցան. անկողնին ծած-

կոցները կը շօշափէի. մեծ զարմացումով մարմինի մը հանդիպեցայ. մարդ մը կը քնանար, կծկուած. առանց ժաքէթի եւ առանց կօշիւի. դիտեցի զինքը. երկար սեւ մազեր՝ դեղնած մտաւորականի մը անմշաս դէմքին վրայ: Երկար եւ բարակ մատեր. կարելի է արուեստագէտ մը. վախի ժէսթ մը ունեցաւ եւ ելաւ տնկուեցաւ աչքերը խոժոռ: Հասկուցի իրեն թէ սուսերէն չիմ զիտեր: Այն ատեն շունչ առաւ ու գերմաներէն պատասխանեց.

— Ներեցէ՛ք ընկեր: Վախցայ. մարդ երբ այս խորշը կը մտնէ, մտահոգութեան ուրուականը կը ցցուի իր առջեւ: Կը տեսնեմ որ Զէկայի մազիները ծեր վրայ ալ տարածուած են: Բախտը թող ծեզի օգնական ըլլայ: Ո՞վ էք, ուսկի՞ց կուզաք:

Եթէ իմ ներկայութիւնս մխիթարութիւն կը բերէր այս մննակեացին, այդ դժբախտին ներկայութիւնն ալ նուազ փափաքելի չէր թուեր ինծի: Պիտի օգնէր ինծի անցնելու գերութեանդ քանի մը ժամերը, ինչպէս կը կարծէի: Կարգ մը հարցումներ ըրի. Իվանօֆ կը կոչուէր. Մօսկուայի մասնաւոր հաստատութեան մը մէջ նուազի բրօքէսէօր էր. ուրիմն մտաւորական մը, նոր վարչածեւին մէկ բարիան, աւելորդ արարած մը, յաղթուելու դատապարտեալ այս անհաւասար կոիւին մէջ, զիստուն եւ ծեռքին միջեւ: 1918էն ի վեր կասկածելի էր յաչ յանձնախումբին, որուն պաշտօնն էր ճակատիլ հակայելղափոխութեան դէմ: Ընկեր Մէնտլիմ, հարցաքնիչ դատաւոր, առանց պատճառի զայն դրկած էր մեծ կուպիանքա փողոցին 14 թիւը, ծերբակալումի սառուցեալ այդ տունը, ահարեկումի այդ որջը, ուր վար դրուածները կ'ապրէին, առանց դատավարութեան զիստումի ահոելլ տանջանքներու մէջ: Ութ ամիս յետոյ արծակուած, Վրաստան անցած եւ հազիւ մոռզած իր Գողգոթան, երբ, վեց տարի յետոյ, վերստին կը ծերբակալեն զինքը, Վրաստանի ապստամբութեան արիւնահոս զապումի միջոցին: Բանտէ բանտ, խորշէ խորշ տարուած, նիքոլախ կ'իյնար, առանց իպացոյցի ամբաստանուած իբր լրտես կարմիրներու դէմ, անպաստ ապստամբներուն:

— Ահ, պարոն, հեծեծեց Խվանօֆ, ծածկոցին տակ քաշուած, հոս պիտի ապրիմ Լուպիհանքախ զարհութելի մղձաւանջը: Ութ տմիս, հոն զետնափորի մը մէջ ապրեցայ բանտարկեալներու միջեւ, որոնց միակ յանցանքն էր սովիէթական վարչածեւը չընդունելին: Վախէ եւ զրկանքէ տառապած դէմքերու մէջ, անմիջական մահուան երկիւղէն ցընցուած բանտարկեալներու մէջ: Ահ, պարոն, Աստուած տարոր հոս չճանչնայիք այդ երկար անքուն զիշերները, այդ յուզեալ քնանալները, յանկարծական զարթնումները: Արեւուն սէրը, ապրելու փափաքը կ'եռան ծեր մէջ եւ ծեր սիրտը կ'ուուցնեն: Պիտի ուզէիք, որ ամէն ինչ շուտով լմննար եւ սակայն կը յուսաբ: Բայց բովու ծանր դուռ մը կը բացուի. կոչ մը՝ կը հնչէ: Մահն է որ կուգայ բաղել իր որսը:

Խվանօֆի այս վերյիշումները բունս փախցուցին. առտուան ժամը երեքն ըլլալու էր, կը մսէի թիկնոցիս մէջը:

— Կը տեսնեմ, որ տակաւէն վարժուած չէք ուսական բանտերու ցուրտին, ըսաւ ընկերս, բովս անկրղնոյն վրայ երկնցէք, զիրար պիտի տաքցնենք:

Մտիկ ըրի իր խրատը. աղտոտ ծածկոցին տակ ապաւինեցայ եւ լրեցի, Խվանօֆի բունը չխանգարելու համար. բայց մարդը կ'երերար. յայտնի էր որ ներկայութիւնս զինքը կը գրգռէր:

— Ահ, հեծեծեց. ակուաները կճրտելով, դուք, իբր օտարական կարելի է ազատիք, բայց ն'ա:

«Եշանուած էի նոր, երբ զիս բռնեցին. չորս ամիսէ ի վեր լուր չունիմ Աննա Ֆէոտորովնայէ: Խեղճ սպիտակ աղաւնիս, որ ապահովապէս կը զրէ ինձի եւ որուն նամակները կը գրաւուին այս վալրենիներէն:

Երգ մը, շատ տեսուր, պատին միւս կողմը, խուլ ծայն մը հասաւ յանկարծ մեր ականջին: Մտիկ ըրի այդ ծանր ծայները. դարձայ դէպի Խվանօֆ.

— Ի՞նչ է այս:

= Տուպինուշքան... Վոլգայի նաւափարներուն երգը:

Անշուշտ գիտնալու էք:

— Ու ո՞վ այսպէս կ'երգէ:

— Կարմիր պահակները՝ բակին մէջ, «Միջազգային» ալ չմոռնալով:

Վոկայի նաւափարներու երգին մելամաղծիկ պէսպիսութիւնները յիշողութեանս մէջ կուզային: Միտքս կուզար լսած ըլլալ ժողովրդական այդ մնղեղին, Լոնտոնի կամ Բարիզի ուսական կապելաներէն ներս, բոհրուածթարմ նուշեր ծամելով, ծաղիկներու ու գոհարներու, մերկ ուսերու եւ անցին ոսթուառներու միջեւ: Կապելաներ՝ ուր կիներ իրենց նուաղուն զլուխները ծոած, իրենց կոպերը, իրենց ըիբերուն յոգնութեան մէջ ծածկելով, կը զուարճանալին. վերջապէս, տղաքներ, որ ուսւ Յեղափոխութիւնը կը փառաբանէին: Աղջիկներ՝ որ կը զողոզէին հեռաւոր արծագանգներու ի լուր:

Բայց, այս գիշեր, միմիթարուած զաղթականներ չէին որ Տուպինուշքան կ'երգէին, երազող դաշնակահարի մը առջեւ: Կարմիր պահակներ էին, յարծակող եւ ոխերիմ թշնամի բանտարկեալներուն՝ որոնց վրայ կը հսկէին:

Երգը սարեցաւ գիշերուան մէջ. նորէն լուռթիւն տիրեց. ընկերս հազիւ սկսած էր մրափել, երբ ոտնածայներ հասան մեզի: Յանկարծ կանգնեցաւ, ականջ տալով, ծնունդները սեղմած: Հարցուցի,

— Ի՞նչ կ անցնի կը դառնայ:

Նշան ըրաւ լսելու եւ կոկորդը կծկուած, մրմնջեց.

— Ուր կ'երթան:

Քալերը կանգ առին նրբանցքին մէջ. բանտապահը մրմթաց, բանալիները ճռնչեցին. խուցի մը դուռը բացուեցու:

— Քովը կը մտնեն փափսաց Խվանօֆ:

Սևելի լաւ լսելու համար՝ շուտով ոտքի ելաւ. ականջը պատին տուած էր: Մտիկ ըրինք. բովի խուցին մէջ իրարանցում մը կար: Գաժան ծայն մը որոշապէս հնչեց:

«Քաղաք երթալու համար գործեր է», այն սարսափեցնող խօսքն է, որ կ'ուղղուի զիսատուելու զացող դատապարտեալներուն: Լուպիհանքախ զետնափորները ի Մօսկուա, Կորսովիի խուցերը, եւ ի Բեղդովկրատ, Պօլոս-Պետրոս ամրութեանց մոալ խորշերը դարե՛ր, դարե՛ր, պիտի ծայ-

Նեն այս գաղանային խօսքը:

Աննկարագրելի մոնղւն մը լառեցաւ, խղդուկ ոռնում
մը:

- Քանի՞ հոգի են քովը, հարցուցի ընկերոջս:
- Վեց: Կուրիցքին է որ կը տանին: Խեղճ տղայ:
- Ի՞նչ ըրած է:
- Եթե թէ Պաթումի ջուրի խողովակները թունաւորեր
է, կարմիր բանակի զինուորները մեղնելու համար: Ի՞նչ
վայրենութիւն: Կուրիցքի, խաղաղիկ ուսուցիչ մը, պղտիկ
թռչնիկ մ'իսկ սպաննելու անկարող բարի մարդ մը: Լս՛:
Մտիկ ըրէք:

Բանտապահները անհամբեր կը դառնային. կտրուկ հր-
րամաններ լսեցի: Հեծեծող, աղաչող ծայն մը պատասխա-
նեց: Կուրիցքիին ծայնը անշուշտ: Կոուի աղմուկ մը, լաց ու
կոծ: Ինծի անանկ եկաւ, որ ապատամբին մարմինը կը քաշ-
քըշէին նրբանցքին մէջ: Իվանօֆ ըսաւ կամացուկ մը.

- Զայն կը տանին դահիճին յանձնելու: Կը մաքառի՛:
- Բանտի բակին մէջ, մեքենայի մը մոնղւնը լառեցաւ:
- Ինքնաշարժո՞վ կը փոխադրեն զայն:
- Ո՞չ: Քամիօն մըն է, որուն մեքենան շարժման մէջ

կը դնեն, որպէսզի ատրմանակին ծայնը անլսելի մնայ:

Այն ատեն, ես եւ իվանօֆ, դրան նեղքէն, սպասեցինք
տարաքախտ մարդուն մահուան, սրտերնիս՝ բարախուն, ակ-
ուաններնիս՝ սեղմած, ուղեղնիս վշտաչարչար: Յանկարծ երեք
խուլ պայթումներ հասան մեզի: հակառակ մեքենային խը-
ժըլտուքին:

- Ո՞հ, լմնցաւ, ըսաւ նվանօֆ. զուցէ վաղն իրիկուն
իմ կարգս է;

**

Առոտուան ժամը տասին, բանտապահը մեր խուցը մը-
տաւ, քիչ մը սեւ հացով եւ կորեկի ապուրով: Հարցուցի,

թէ չէկիստները ե՞րբ իմ զործիս պիտի նայէին: Պատասխա-
նեց կատաղութեամբ.

Նորին վսեմութիւնը ժամանակ ունի սպասելու:

Ու նորէն գուոը մեր վրայէն փակեց:

Կէս օրը անցաւ: Գիշերը վրայ հասաւ. ծուղակը ինկած
զազանի մը պէս կը քալէի անհամբեր. ընկերու ըսաւ.

— Ես ալ սկիզբները բեզի պէս էի: Կը նեղանայի, կը
պոռայի ու յետոյ կը հանդարտէի: Երեք-չորս շաբաթէն
դուք ալ ինծի պիտի նմանիք:

— Կը կատակէ՞ք, երեք-չորս շաբա՞թ:

— Աւա՞ղ. պիտի տեսնէք: Մեր նիրվանան, կարծր ան-
կողնոյն վրայ քոնին անզգայութիւնն է: Քնանա՞լ: Երազե՞լ,
թերեւս, կ'րսէ Համլէթ: Եթէ Շէյքրեիր ճանչցած ըլլար պոլ-
շէվիկութիւնը, ի՞նչ զլուխ զործոց մը պիտի զրէր, իր զրի-
ը թաթխելով արիւնի եւ նեխութեան մէջ:

Երկրորդ գիշերս գէշ անցաւ. Իվանօֆի խօսքերը ուղեղոս
կր չարչարէին. գիշերուան ժամը չորսին, զլուխս բաշեցի
ծածկոցին տակ քիչ մը քնանալու:

Չեմ զիտեր որքան մրափեցի. յանկարծ զգացի Իվանօ-
ֆի ծեռքը ուսիս վրայ. արտեւանունքս բացի. Իվանօֆ
առանց շարժելու, ականջիս փափսաց.

— Մի՛ շարժիր, քնացնել ծեւացուր. դրան ժակէն մէկը
մեզի կը դիտէ:

— Բանտապա՞հը:

— Չեմ զիտեր: Առանց շարժելու, ջանա՞ զայն տեսնել:
Յամրորէն, աչքս դէպի դուռը դարձուցի. երկու աչքեր
մեզ կը դիտէին:

— Զէկի՞ստ մըն է, որ մեզ կը դիտէ:

Խորհրդաւոր զիտողը անյայտացած էր:

Հիմա կրնանք շարժիր, մեկնած է:

Այն տպաւորութիւնը չունեցա՞ր, թէ կնոջ աչքեր
էին մեզի դիտող:

— Ես ալ ամնակէս կը կարծեմ:

— Բայց կին մը, ի՞նչ զործ ունենալու է ասանկ զիտ-
նափորի մը մէջ:

— Թերեւս կարմիր պահակի մը սիրուհին է: Երբոր շար-
ժապատկեր չկայ դիտելու, այս կերպով կը զուարժացնեն ի-
րենց իրականները:

ԺԲ-

Երէկ գիշեր, սպասումէ յետոյ, Զէկալի անդամները հանձնէն իմ թուղթերս աչքէ անցնել: Բանտապահը, զիս զիտնափորչն հանելով՝ Նիկոլախափ թաղապետական դպրոցի մը բար առաջնորդած էր: Աթոռի մը վրայ նստած, կը դիտէի իմ անօրէն դստաւորներս: Յոզնած, դժգոհ, անհանգիստ եւ աղտոտ էի:

Երեք ըէկիստներէն մին՝ որ կը կոչուէր Շաբէնսքի, եւ որ ֆրանսերէն կը խօսէր, իմ անցագիրս ծնոքին մէջ ըստ ծաղրելով.

— Շնորհաւորութիւնները բրած էք. կատարելապէս օրինական են թուղթերը:

Ընդվեցայ ու ըսի.

— Ուրեմն, ինչո՞ւ այս անարդարանալի ծերբակալումը: Պերին սովիէթներու պատուիրակ, ընկեր Վարլշբինի անձնական բարեկամն եմ. եթէ զիս չարծալիք, լուր պիտի տամ ծեր նկատմամբ ի Մօսկուա:

Զէկիստը իմ խօսքերը թարգմանեց իր ընկերներուն, որոնք քանի մը խօսք փոխանակելէ վերջ՝ դուրս ելան: Շաբինսքի հետ մինակ մնացի:

Զիս վերէն վար չափչինց: Մեծ տղայ մը, երեսուն տարու, նուրբ սլաւ մը, շեղ աչքերով, կոր ուսերով:

Ընական կերպով սկսաւ.

— Հիմակ, որ կունդ-զլուխ ընկերներս դուրս ելան, կրնանք խօսիւ:

— Չորս օր է, որ առանց պատճառի զիս հոս կը պահեն: Աններելի զեղծում մըն է. կը խնդրիմ, որ զիս առաջնորդէք Նիկոլախափ ոստիկանութեան:

Շարինարի, հեղուորէն ըստ.

— Ես եմ, պարուն.

— Ուրեմն, հարցաքննիչ դատաւորին:

— Ես եմ, վասմափայլ:

— Դատաւոր մը, որ ծերբակալուած մը կը հարցաքննէ լիցուն ատրճանակով մը, սեղանին վրայ:

— Կը խարբուիք, լիցուն չէ:

— Ուրեմն, խրտուիլակ մըն է:

— Ո՛չ, ծուղակ մը, հակայեղափոխականներու դէմ: Զերբակալուածը, երբեմն, շատ խորամանկ, օգուտ կը քաղէ իմ կողմէ անուշաղիք վայրկեանի մը մէջ, կը յափշտակէ ատրճանակը եւ վրաս կը պարավէ: Կը խնդրամ այդ անմեղունակ գինքին դէմ, գրապանէս լիցուն ատրճանակը կը քաշեմ եւ զայն գետին կը փասմ նոյն պահուն: Կը հասկնա՞ք: Խաղը զբանեցուցիչ է, չէ:

Շաբինսքի ժպիտը շնական էր եւ զայրացնող: Զերբը գողօն մատնիով, իր յեղափոխական ծեռքը, իոր Երբեք չէ գործածած ոչ մանգաղը, ոչ մուրճը, կը գուռէր ատրճանակին կոթը:

— Կը կարծէք զիս խոստովանցնե՞լ երեւակայական ոճիրներով, մանուան սպաննալիքով, ըսի վերջապէս:

— Իշխան, մէկ կողմ զգենք այս խօսակցութիւնը, լաւ տեղեկութիւն ունինք որ եկած էք Վրաստան անկօ-ամերիկեան ընկերութեան մը հաշւոյն, որ կը փափաքի թըլավի քարիւղները շահագործել:

— Ս.յո՛, Մօսկուայի հաւանութեամբ. եթէ զիս չարծակէք, պիտի հեռագրեմ Պերլին:

— Զէք կընար, որովհետեւ հրաման ունինք ծեղ գաղտնի պահել:

— Ուսկի՞ց է այդ հրամանը:

— Մօսկուային:

— Կա ելի չէ:

Հեռագիր մը երկարեց ինծի:

«Եիքոլախափ Զէկայի գործակալին հրաման կը տրուի ծերբակալել Իշխան Սէլիման, Վրաստան հասնելուն պէս: Պաթում պիտի ելլէ եւ անկից պիտի գայ Նիկոլախա. Վորզալ պանդոկը: Գաղտնի պահել զայն, մինչեւ զալը 17 թիւին,

որ Գործադիր կօմիտէի կողմէ, լիազօրութեամբ, պէտք եղած ի գործ պիտի դնէ: Լէ՛մՆՕՖ»
Ահաւասիկ:

— Ուրեմն, զիս արտաքին աշխարհի թետ յարաբերութենէ կը զրկէք, մինչեւ 17 թիւին հոս ժամանելը:

— Այո՛: Հրամանը բացայալու է:

— Ա՞վ է 17 թիւը: Մօսկուայն պատուիրա՞կ մը:

— Կարելի է:

— Ինչո՞ւ այդ թիւը:

— Չենք գիտեր: Ամէն պարագայի մէջ, երկու թուանը-շանով թիւ մը կը նշանակէ, թէ եկողը կարեւոր ընկեր մընէ: Զեղ պիտ տռաջնորդեմ ձեր խցիկը. անկից դուրս պիտի ելլէք միայն այն ատեն, երբ 17 թիւը հասնի:

Կարմիր պահակը տռաջնորդեց զիս իմ խցիկս. ընկերս այլեւս հոն չ'ը, բանտին բակին մէջ, միւս ծերբակալուած-ներուն պէս ժամ մը պտոյս պիտի ընէր: Քանի մը նախագ-գուշութիւններ ծեռք առի. կրցած էի, ոտքերուս տակը, հա-զար տոլար պահել. այդ դրամը յատակին մէջ սահեցուցի եւ հողով ժածկեցի: Կարելի է, ի վերջոյ այդ դրամը ինծի օգ-տակար կրնար ըլլալ:

Իվանօֆ վերադարձաւ. անկողնոյն վրայ նետեց ինք-գնքը հիւանդ շան մը պէս, եւ բառ.

— Հսած էի ծեզի, կուրիցքին էր, որ երէկ գ. շեր հրա-ցանազարկ ըրին:

Ինչպէս գիտէք:

— Իր կօշիկները կարմիր պահակի մը ոտքերը տեսայ- Ռ. անզդները. ամէնքնիս ալ կը կողոպտեն:

— Ա՞վ ծեզ հարցաքննեց:

— Շարինսքի:

— Մի վստահիք անոր: Ստորին, կհղծաւոր մըն է: Նախկին լրագրող մը յետադիմական, որ Քուպանի Զէկային կողմէ բանտարկուած, զոյնը փոխսեց եւ վստահութիւն շա-հելու համար իր բարեկամները ծախեց:

«Իր մորթը ազատելու համար՝ պիտի մատնէր նոյնիսկ

իր եղբայրը: Այս մանրամասնութիւնները առած եմ բարե-կամէ մը, որ հրաշքով վախսաւ իքաթէրինուսարի բանտին 1921ին: Զայն բանտարկած էին վաթսունեօթ ընկերներով ընդարձակ զետնափորի մը մէջ՝ զոր պողչէվիկները կը կո-չին Գերեզմանի նախադուռը: Իրաւացի՞ էր այդ անունը տրուած ըլլալուն. մտիք ըրէք ուրեմն: Իրկուն մը, ժամը եօթին, ծանր դուռը կը բացուի եւ բանտին մեծը, ետեւն պահակներով, ատրճանակը ծեռքը, ներս կը մտնէ: Մեծառ-ը դառնալով անոնցմէ միոյն կը հարցնէ:

« - Բանի՞ հոգի էք հոս:

« - Վաթսուն եօթը:»

« - Միա՞ն վաթսուն եօթը, կ'ըսէ մեծաւորը ամենայն անտարբերութեամբ: Փոսը վորուած է ութսուն մարմինի համար: Բաւական հետաքրքրական է:»

«Տարբախտները չարչարանքի արհաւիրը իրենց ու-ղեղին մէջ, կը բարանան. մեծաւորը հանդարտորին կը դիտէ զանոնք, մինչդեռ ահաբեկ՝ չլութիւն մը կը սաւառնի ա-նոնց վերեւ. կը գառնայ եւ պահակներու մեծին կ'ըսէ:»

« - Ամէն պարագայի մէջ, տասներեք հոգի եւս պէտք է մեզի: Հսկեցէք ասոնց վրայ: Միւս խուցերն ալ պիտի եր-թամ, պակասը լրացնելու համար:

«Դուռը գոցուեցաւ: Վաթսուն եօթն հոդին, երկարօրէն արծանացած մնացին: Յանկարձ, անկողմէ մին, ծնրադրեց եւ խոնջական ծայնով՝ աղօթքներ մրմթաց, կ'ոգիւոչէք Ասուուածը եւ հողը կ'ուտէք միհեւոյն ժամանակ. յետոյ անմարդկային ծայնով մը ոռնաց, բորենիի ժպիտով մը ափ-քիկեան եղէզնուուի մը մէջ, եւ սկսաւ ցատք ոտել, բուիննե-րը հրմշտկելով: Խելրը կորսնցուցա՞ծ էր:

«Ժամերը անցան տանջանքի սպասումի մէջ: Ամանք դեռ կը յուսային. ոմանք կը կարծէին, որ մեծաւորը տասն երեք հոգի չպիտի գտնէք, եւ թէ հրաշք մը տեղի պիտի ունենար, միւսները կուլային ընկնուած, ոչնչացած: Այս ըս-պասումը երկու օր տեւեց Յետոյ իմացուեցաւ, որ տասն երեք հոդին գլխատուած էին, առաջին անգամ: Ինչո՞ւ: Մարդ չզիտէք: Երբորդ օրը, Զէկիստները իուժեցին ներս.

իրենց մեծը ունէր լապտեր մը եւ թերթ մը թուղթ, որուն վրայ զրուած է. «Անոնք՝ որ հրացանազարկ պիտի ըլլուն»։ Խենթը յարձաւեցաւ չէկիստի մը վրայ, որ անմիջապէս զայն սպաննեց. կը շարժէր տակաւին երբ մարմինը դուրս նետեցին։ Մահուան կոչը սկսաւ։ Զերբակալուածներէն մին, իր մտքի խանգարումին մէջ, հին ժողովրդական մազիւրքա մը կը սուէք։

«Քաշէ ծայնդ, հրամայեց մեծաւորը. Հոս ոչինչ մտիկ կ'ըլլուի։

Կոչը շարունակուեցաւ։ Սուլող մարդը, երեք ծերբակալուածներու մէջն էր. հրաշքով ազատուած այս երեքին հետ առանձին մնալով, հարցուց, ապուշ դէմքով, եւ աչքերը պիշ պիշ։

— «Ուրեմն, ես եւ դուք։ Մեզի չե՞ն սպաններ։

— «Մենք ներուեցանք։

«Կրկնեց աներում» բառը, երկու ծեռքերը կոկորդին տարաւ, եւ գետին ինկաւ, մեռա՛ծ։ Ապրելու ուրախութիւնը զայն սպաննած էր։

* *

Յետ միջօրէն անցաւ. բանտապահը դուռը բացաւ եւ պաղ ապուրը բերաւ, որ նեխած ծուկ կը հոտէր։ Իվանօֆի նշան ըրաւ. եւ ոռուերէն անոր խօսեցաւ ցած ծայնով։ Իվանօֆի զարհուրած ոտքի ելաւ։

— Ի՞նչ կ'ուզեն ծեզմէ, հարցուց։

— Խուզս կը փոխեն. կ'երեւի, թէ այս իրիկուն մինակ պիտի մնաք։

— Ե՞ս, մինակ, եւ ինչո՞ւ համար։

Անօգուտ հարցում, որուն չպիտի կը նար պատասխանել բանտապահն ալ, որ իվանօֆի առջին ծզած, դուրս ելաւ։

Մինակ էի. Ժամ մ'անցաւ։ Իզուր կը զանայի վերլուծել թէ, ինչո՞ւ ընկերս հեռացուցին ինձմէ աչքերս կիսափակ, զլուս ծածկոցին տակ, այս մահաբոյը եւ դեղնազոյն լոյ-

սին մէջ, իզուր կը խորհիկ։ Իմ կեանքս, դերձանի մը պէս, այս դաժան չէկիստներու մատերուն մէջն էր։ Յաջորդ օրը կրնայի արծակուիլ կամ այդ գիշեր իսկ զլսատուիլ։ Իմ մահս, իմացուելք յատոյ, ինչ կարեւորութիւն ունէր, դիա նազիտական նօթա մը պիտի տրուէր, որոն դէմ Մուկուա պիտի հնարէր ապացոյցներ՝ իմ յանցապարտութեանս մասին։ Մտքով կը կարդայի Փարիզի, Ղընտոնի եւ Նիւ Եօրքի թերթերուն յօդուածները, ու Բարը Լայնի մէջ, Լէյտի Տիանայի մեկնաբանութիւնները կը լսէի.

Սլորան սիրելի տղայ մը։ Ի՞նչ ահոելի բան։ Ինձի համար, հո՛ն զացած էր։ Դատական ահոելի սխալ մը, որուն համար խօսեցայ Ֆօրէն-Օֆիսը։

Ու Կոփէլտան։ Իմ շատ անուշիկ եւ հեռաւոր Կոփէլտան։ Իմ կինս։ Իմ այրիս։ Սեղմուած սիրտիս մէջ, յոյսը կը պլազար մահամերծ բոցի մը հանգոյն, յոյսը՝ որ կը ցաւէր վրաս, յոյսը՝ որ քիչ մը խղճի խայթ պիտի ունենար, ինձի բացած ըլլալուն համար թեւերը։

Ին՛դն Կոփէլտա. անշրւշտ պիտի ողբար իմ մահս. վստահ էի ատոր վրայ, ճանճնալով իր վեհանձն սիրտը, երբ «Նիւ Եօրք Հերալտ»ի մէջ կարդար. թէ այնուհետեւ պիտի ըլլար ցկեանս հշխանուենի Սէլիման։ Եւ ուրիշ հազար ու մէկ սիրային գիշերներ կուզային անցնիլ մտքիս առջևէն։

Աչքերս գոցած էի. ինքինքս կը կարծէի գերեզմանին մէջ, իբր դիակ մը, մոռուուած քիչ քիչ ամէն անոնցմէ՝ որք զիս կը ճանճնային, մոռցուած, տիրացած կիներէս, մոռցուած այն մարդոցմէ՝ որք երախտապարտ էին ինձի. մոռցուած ինձի օգնող բարեկամներէ։ Ինձի կը թուէր, թէ ազօթող փարիրի մը զսեմ անզգայութիւնը զիս կը պատէր։ Առզի գիշերուան պէս, աչքերս կիսախուփ, չէի շարժեր. ճանցայ միեւնոյն աչքերը՝ զէս զիտող, դրան ծակէն։

Ճատ վայրկեաններ այդ աչքերը զիս կը դիտէն։ կ'անիձէի այդ հետաքրքիրը՝ որ կը խանգարէր անզգայնիկ մըտածումներուս շարքը, երբ նըբանցքին մէջ ոտնածայներ լսուեցան։

Փափսացին: Գլուխս դարձուցի. դուռը բացուեցաւ.
բանտապահը անհասկնալի շեշտով մը մրսթաց.

— Թիւ տասն եւ եօթը:

Ելայ կանգնեցայ. տասն եւ եօթը երեւցաւ: Տիկին Ի-
րինա Մուրավիէլին էր:

ՃԳ.

Չափէն աւելի չզարմացայ: Հոտը առած էի իր զաղտնի
միջամտութեան, բայց չէի կարծեր որ անծամք մինչեւ նի-
բոլախա պիտի զար:

Դրան մէջն էր նա. զիս կը դիտէր անզգած կերաւոյ: Իր
տժգոյն բիբերը չէին յատնէր իր զգացումները: Խարի գոյն
կարճ շրջազգեստ մը հազած, եւ ոուսաւան կաշիէ պօթեր,
մինչեւ ծունկերը: Ոչ օղեր. ոչ գոհար:

Տիկինին ներկայութիւնը . ինծի համար, կակղեցուցիչ
դեղի մ'ազդեցութիւնը ըրաւ. ցատքեցի եւ յարզանօք խո-
նարհեցայ:

— Ներեցէք, տիկին, ծեզ այս վիճակովս ընդունելուս:

Չպատասխանեց: Ճամբու դրաւ բանտապահը. բայլ մը
առաջ եկաւ, դուռը փակեց եւ ըսաւ:

— Բարի լոյս, ընկեր, ահաւասիկ եմ:

— Ուրեմն, 17 թիւը դո՞ւք էք, տիկին: Համեստ կեղ-
ծանոն մը, ծեզ պէս կնոց մը համար: Կը սպասէի, անկիրթ
զազանային յեղափոխականի մը, եւ բաղդը ինծի կը դրկէ
գեղանի մոսկովունի մը, խելացի: Ընտրեալ հակառակորդ
մը. այսքանին չի սպասեր:

Շարունակեցէք, խնդրիմ:

— Այժմ կարզը իմս է, ծեզ մտիկ ընելու:

Իրինա ուսերը թօթուեց. նստեցաւ անկողնոյս ծայրը
եւ որովհետեւ կը լոէր, շարունակեցի:

— Խուցս անյարմար է, բայց յանցանքը իմս չէ:

— Դաղրեցէք կատակելէ, Սէլիման: Վախը կը տեսնեմ

ծեր մէջ: Կը տեսնեմ, որ հոգինիդ կը դողդզայ: Դուք ա-
նոնցմէ չչք, որ կը մեռնին, ժալիտը շրթներուն վրայ, մեծ
դատի մը համար: Որովհետեւ ծեր դատը ազնիւ չէ: Քա-
րիսի համար, մարդ չմեռնիր. կամ անձնամէր անկլունիի մը
քրմահաճոյքին համար:

Ոտքերը իրարու վրայ նետեց ու ըսաւ.

— Իմ կողմէ էտքին Պանիկէթ ստորագրուած հնուագիրը
իր արդիւնքը տուաւ. եկաք, տեսաք ու յաղթուեցաք:

Եթէ քու գեղունիներդ զքեզ տսննէին, պիտի մօղընային
թէեւ հրապուրիչ ըլլայիք ծեր չածիլուած դէմքով եւ աղ
տոտ հագուստներով:

Իրինա ոտքի ելաւ եւ թթու խնդուքով մը սսաւ:

— Ո՞ւր է գեղեցիկ Սէլիման իշխանը, ոեցի շնորհավի
յաճախորդը: Տեղն է ըսել: Կեանքը լեռ մըն է իր զազաթ-
ներով 'եւ ծորերով: Ահաւասիկ դուք կախուած անդունդի
մ'եզերքը:

«Երէկ ճոխ կերակուրներ. այսօր, կորեկով ապուր: Նե-
րեցէք իշխան, խավեար չունինք, սնուզանելու մեր բան-
տարկեալները, անիկա կը պահենք, փոխելու համար ծեր
զրամատէրներուն ոսկիին հետ»:

Իմ կարգիս ես ալ ոտքի ելած էի. ի՞նչ կ'ուզէք ինձմէ,
տիկին:

— Ինծի գժբախտութիւն բերիք. իմ սիրահարս յափշ-
տակեցիք ինձմէ. նետելու համար կնոց մը գիրկը, զոր կ'ա-
տեմ: Այո՛, այո՛, ամէն բան գիտեմ: Լէյտի Տիանա, Վարիշ-
քինը զլիսէ հանեց: Թլավի մենաշնորհը կ'ուզէք: Յաջողելու
համար, ինքինքնը նուիրեց, եւ յետոյ, ստիպեց զայն, ա-
մուսնանալու իրեն հետ: Ամիսէ մը պիտի անուսնանան
սակայն, տակաւին մենաշնորհը չկրցի ջնջել տալ: Եթէ Մոս-
կուա, քաջարական պատճառներով չնոչէ այդ մ'նաշնորհը,
ես ինքս պիտի գործեմ: Հակառակ իմ խնդրանքներուս, զիս
մտիկ ըրուք: Պիտի քաւէք ծեր յանդզնութիւնը, իշխան
Սէլիման: Եւ պիտի հասկնաք անզթօրէն, թէ Տնիէրէրի եւ
ուրակի միջն, սիրոյ հետ չկատակուիր:

Երկու քայլ յառաջացաւ դէպի դուռը: ուզեցի կհցնել.

ազ ծեռքը իր գրպանին մէջ, չոր կերպով մը ըստ նէ.
— Մի՛ մօտենաք, ատրճանակիս զնդակը ամէն ինչ վեր
ի վայր կրնայ շրջել:

— Բառ մը միայն, տիկին: Իմ վիճակս որոշելու համար
լիազօրութիւն ունի՞ք:

Այո՛, բացարձակապէս:

— Իմ զերագոյն դատաւո՞րս էք:

— Այո՛:

— Պիտի ըսէի՞ք թէ վերջնական որոշումը ե՞րբ պիտի
տաք:

Զախ ծեռքով դուռը բռնած, չար ժպիտ մ'ունեցաւ նէ:
կատաղի պըրանքի նայուածքի մը մէջ:

— Զեմ կրնար ծեզի ըսէլ: Թերեւս այս գիշեր: Թերեւս
վաղը, բայց ոչ աւելի քան տասնեւնինգ օր: Առանց ծեր
գիտութեան, դրան ծակէն դիտեցի զծեզ, կ'ուզիմ դեռ տես-
նել զծեզ քիւ մ'աւելի անհանգիստ, աւելի ընկճուած, աւելի
աղտոտ: Ժամս պիտի որոշեմ զծեզ դրկելու Ալթայի հան-
քերը, եթէ զերագոյն պատիժը ծեզի չսահմանեմ: Տակաւին
ես ալ չեմ գիտեր- Ապրիլը շատ քիչ կարիւորութիւն ունի:

Իրինա զոնին դուրս ցատքեց նիզերը ճոնչեցին. միայ-
նութիւնը դարձեալ վրաւ սաւանիլ սկսաւ, միայնութիւնը,
տիրութեամբ ուռած լուռեան պղպջակը:

* *

Զեմ կրնար առանց սոսկուժի վերյուշել այն ժամերը,
զոր ապրեցայ բանտին մէջ, Տիկին Մուրավիէվի այցելու-
թենէն վերց: Սնատզութիւնը՝ որ կը թողուր ինալը իր պաղ
կաթիւներուն մերկ սրտիս վրայ, զիս կը սարսափեցնէր. իմ
կեանքս այժմ կախուած էր կնոջ մը քմահանոյքին: Իր ճի-
րաններուն մէջ սեղմուած՝ ինծի կը մնար միայն, իր բեր-
րուն մէջ դիտել ներումս կամ մահ:

Մուկովուհիին կապոյտ նայուածքը, լամբարի մը նը-

ման կը սողոսկէր իմ փակ արտեւանունքներուս մէջ: Իրի-
նա հոն չը եւ սակայն կը զգայի իր ներկայութիւնը, ան-
կողնոյա քովիկը, անթափանցելի եւ բարձրավիզ: Տակաւին
միտքս կուզայ անհամբերութեան եւ ընդգումի այն «ահ»ը
զոր արձակեցի այս անտանելի կացութենէն ազատուելու
համար, աղաղակ մը անասունի, որ իր անկարողութիւնը
ցոյց կուտայ: Եղունգներս ափիս մէջ կը կոխէի, ծնօտներս
կը կափկափէի, յօնքերս կը պուտէի: Ու սակայն Իրինաի
ստուերը կը կենար:

Սուցան ժամերը, զիշերը յառաջացած էր. լրյա մը պլառ-
լաց խցիկիս վանդակներէն. զուռ մը ճոնչեց, կ'ուզէի որ ի-
վանօվը ըլլար, ամէն ինչ հասկնալու համար:

Յանկարծ նրբանցքին մէջ արագ քայլեր, զազանային
ծեռք մը վերստին դրանս նիզերը դարձուց, բանտապահը
երեցաւ, ետեւէն կարմիր-պահակ մը, ատրճանակը ի ծեռին
զլխանոցը ականջներու վրայ. չարազուշակ խօսքը արտա-
սանեց. «Գործերնիդ. քաղաք երթալու համար»: Իրը թէ,
պարզ հրաման մը կուտար իր ստորադասեալին: Հարուա-
ծին տակ սարացայ: Մէկ բան ուղեղս կը չարչարէր. չդո-
ղալու պէտքը այդ կնոյ առջեւ, նր զիս կը դատապարտէր:

Հետեւեցայ կարմիր-պահակին: Սանդուխէ մը վեր ե-
լանք ու բակէն անցանք: Վերջին ակնարկ մը նետեցի ոսկի
ատիկներով մաղուած սեւ երկնքին վրայ, ու բովի շէնքին
զետափիորը իջայ: Քամիոնի շարժիչ մեքենան արդէն խոր-
թալ սկսած էր: Այն ատեն միայն հասկցայ որ երկու կամ
երեք վայրկեան ունէի ապրելիք:

Ներս մտցուցին. կիրով ճերմկցուած զետնափոր սրահի
մը մէջ, լաւ լուսաւորուած: Խորր, ազ կողմին վրայ, կար
սնտուկ մը, աւազով լեցուն, պատերուն վրայ թաւխ բիծեր,
եւ զետնին վրայ չորցած արիւնի աղտեյ: Այս տեսարանէն
սարսափահար, անշարժութեան գամունցայ, երբ կնոշական
ծայն մը զիս խելաբերեց:

— Ե՞ն ուրիմն, իշխան Մէլիման, կը հաւնի՞ք այս զար-
դանկարներուն: Խոստվանեցէք, թէ այս անզամ կը վախ-
նաք: Անողոք նայուածքով մը կը դիտես զիս: Գողցիս տա-

քօրինակ վայելք մը կը թրթուացնէր իր զիղերը, եւ զարթ-նումի մէջ եղող իր բոլոր իգականութիւնը զաղուօրին կը բարախէր, սպասումի մէջ: Մօտեցաւ, հազիւ լիսուն սան-թիմէթը հեռու էր իր դէմքը, իմինէս: Իր դէմքը հեղնա-կան: Կը զգայի իր անուշաբոյր շունչը, իր տմոյն աչքերը կիսափակ թարթիչներով եզերուած լուսաւոր շողեր, կը փնտուին իմ ըիթերս, հոն տեսնելու համար վախի եւ սոս-կումի ընդարձակումը:

Զերքերը կոնակին կապած, չոր խնդուք մ'ունեցաւ:

— Կը պահէք ծեր վախը, իշխան, սակայն կը զգամ որ ծեր սիրող շատ արագ կը զարնէ: Մահուան առջեւ բաւա-կան լաւ կեցուածք մ'ունիք: Զէկայի դահիճը հիմա պիտի չգայ, ներողամիտ եղէք որ ծեզի կը սպասցնէ:

Մօտենալու ծայներ: Հակառակ ինծի, դէպի դուռը դար-ձայ, մարդ մը երեւցաւ, ետեւէն ալ ուրիշ մը: Այն ատեն ի-րէնա անհոգ կերպով մը դիտել տուաւ:

— Օ՛ն, քոմէտին բաւական երկար տեւեց: Այս իրի-կուն տակաւին չպիտի մեռնիք, միայն պիտի տեսնէք, թէ ինչպէս հակայտափոխականներուն գործը կը լինցնենք: Նստեցէք սու աթոռակին վրայ. երկար չպիտի տեւէ:

* *

Մարդը՝ որ պիտի մեռնէք, պատիկ ոռւս մըն էք, գէշ կազմով, կարմիր աչքերով, թննուկ մօրուքով: Դահիճին առջեւէն կը քալէր լարուած խաղալիքի մը նման: Համա-ւերպած, ճակատագրականութեան տակ ընկնուած, առանց բողոքի, զլսատման կ'երթար: Գիտակի՞ց էք դիո: Արտաքին աշխարհը կը ճաննա՞ր տակաւին: Շունչս բռնած, դիտեցի զայն: Զիս մահուան հայելիին առջեւ դնելէ յետոյ, իրինա յանկարծորէն այս տանջալի տեսարանին առջեւ կը դնէք: Ի՞նչպէս կրցի դիմանալ այդ տեսարանին, մինչեւ այսօր չեմ կրնար հասկնալ:

Յանկարծ դողողացի. իրինա քովս նստած, կէս ծայ-նով ինծի կը խօսէք եւ կը մեկնարանէլ:

Պատիկը կը կոչուի Զէրնիչէֆ. Մոսկուան այս կէսօ-րէն զերզ, անոր զլսատումը հեռագրնց: Տէնիքինի բանա-կին հին կամաւորներէն;

Սակայն դահիճը իր զոհը բերած էք, ճերմակ պատին եւ աւազի կողովին միջեւ: Դահիճը պալթիկեան նաւատոր-մին հին նաւազներէն էք, երկայնահասակ, կապիկի դէմքով: Հրաման մը տուաւ, դատապարտեալը շշարժեցաւ, առաջին անգամ ահաւոր իրականութեան հետ կը յարաբերուէր: Աչ-քեկը դուրս ինկած, մեզի կը դիտէք, զիս եւ իրինան: Դրե-թէ մեռեալ այս մարդը գոգցես կը յանդիմանէր մեր ներկա-յութեան անպատշաճութիւնը:

Դահիճին հրամանը երկրորդ անգամ հնչեց. մարդը չի շարժեցաւ, բան մը ըսել կ'ուզէք, իր շփոթ, խսպոտ ծայնը գէշ ազդեց զիղերուս վրայ: Զէկիստը իրինաի դարձաւ եւ բանի մը բառ բաւ-իրինա խնդալ սկսաւ:

— Չ'ուզէք հանուիլ, որովհետեւ հոս եմ, ըսաւ իրինա-Դատապարտեալները պէտք է որ առանց հագուստի մեռնին, մերկ: Ու խեղճը.., կ'ամչնայ կնոզ մը առջեւ մերկանալ ու.... Խնդալիք բան է, չ:

Իրինա ոտքի ւլած էք. այպալից, ստիպեց դատապարտ եալը: Սա բանը զիտեցի. չարաբախտ մարդը, հանդարտուուին իր տափատը եւ թիկնոցը հանելէն զերզ, ամշկու կերպով դարձաւ պատին կրողմը, այս անգամ շապիկը հանելու հա-մար:

Իրինա նշան ըրաւ:

— Իրաւ որ, մարդ կը կարծէ թէ նորապսակ կին մըն է: Ու զազանաբար հրաման մ'արձակեց մարդուն՝ որ պիտի մեռնէր:

Սնգիտակից, իր սրունքներուն վրայ դողդոզուն, նիհար այս մարդուկը, Զէրնիչէֆ հնազանդեցաւ: Բոլորովին մերկ էք. իրինա չնայեցաւ անոր. նշան մը տուաւ դահիճին, որ կը նշանակէք «Զմեզ շուտով ազատէ սար անպիտանէն» եւ նկաւ դէպի ինծի:

Զէնքի երկու հարուածներ որոտացին. Զէրնիչէֆ դիտա-պաստ ինկաւ: Զէկիստը զեղին աւազ սփոնց գետնին վրայ

եւ մեռնողին հագուստները ժողուեց: Շարժիչ մեքենային ծայնը դադրեցաւ գիշերուան մէջ, ինծի ընկերացող կալմիր պահակը երեւցաւ. Իրինա ըսաւ ինծի:

— Զծեզ ձեր խուցը պիտի առաջնորդենք, սիրելի Երիան. տեսածնուղ վրայ ժամանակ մը պիտի խորհիք:

Վայրկեան մը լուռ մնալէ յետոյ, ազնուութեամբ աւելցուց:

— Լաւ է որ ընտելանաք ճակատագրին, որ ձեզի կը սպասէ:

Նրանցքէն անցանք: Կարմիր պահակը իմ վանդակիս դուռը բացաւ. Իրինա մարդուն նշան ըրաւ սանդուխին վար կողմը մնալու, նէ ներս մտաւ եւ անկողնոյս մօտեցաւ:

— Քոյր մըն եմ ձեզի համար, տեսէ՞ք, ձեր անկողինը կը շտկեմ:

Ծոած էր անկողին վրայ, ծածկոցը ծալլելու համար. Կանգնած միջոցին յանկած զնէ թեւերուս մէջ առի: Ի՞նչ մղումէ մը թելադրեալ: Չեմ գիտեր, սակայն զնէ կը սեղմէի թեւերուս մէջ եւ զրեթէ բերան առ բերան, կամացուկ մը սափ իրեն.

— Իրինա. Իրէշ մըն էք դուք: Ու սակայն զծեզ չեմ ատեր: Կը հիանամ ձեր զիղերուն վրայ որոնք պատպատ են եւ ձեր սրտին վրայ՝ որ ոչինչ ունի մարդկային, եւ ձեր նայուածքին՝ որ հնդկական արծաններու պաղ շքեղութիւնը ունի...: Իրինա՛: Թող որ մեռնիմ եւ ամէն չարիք պիտի դարմանուի, Իրինա՛: Չեր շրթունքները պէտք է ունենան արինի համը. եւ մանտրագորի տերեւներուն անախորժ եւ լեղի հոտը:

Նրականութեան գիտակցութիւնը կորուսած էի: Կը տեսնէի միայն այդ տժգոյն զլուխը, եփենոսի զոյն մազերուն խուրծին տակ: Միայն կը տեսնէի այդ ծաղրածու եւ զզայնիկ բերանը՝ որ չը պատասխաներ. Շուրթներս դրի անոր շրթունքներուն, զիրար չմերժեցին: Զգացի լրումը այդ անգութ բաժակին՝ որ չը զոցուեր: Այդ լոին համբոյրը տե-

ւեց մինչեւ այն վայրկեանը, երբ, անասնաբար, Իրինաի մարմինը իր փարումէն խուսափեցաւ: Արտաքոյ կարգի ուժով մը զիս անկողնոյն վրայ նետեց, թքաւ երեսիս, դէպի դուռը սրացաւ, զոյելով.

Կը կարծէիք ինծի տիրացած ըլլալ արդէն, ապո՛ւշ: Բայց կ'ամնամ տկարութեանս այս քանի մը վայրկեաններէն՝ զոր ինծի պարտադրեցիք: Այս անգամ բախտդ վընդուռած է եւ իմ բերնիս վրայ դրիք ձեր մահուան դատակը-նիքը:



առաջ ուղարկելու առ առաջնայի առ առաջնայի առ
առ առաջնայի առ առ առաջնայի առ առ առաջնայի առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

ԺԴ. Արքայի առաջնայի գլուխ
Թաջորդ առաջնայի սոսկալի երազներու մէջ արթնցայ
յոգնած... շօշափեցի աղտոտ երեսներս, յուսահատութեան
նոպայի մը մէջ. շունչս կը կտրուէր:

Կէս օրէ երկու ժամ վերջ. բանտապահի դուռը բացաւ:
Իվանօֆի ներս մտնելը զիս զարմացուց. անհանաժիլի դար-
ձած էր, զուարթ շող մը կը լուսաւորէր իր աչքերը, նոր ուժ
մը կը կենդանացնէր զինքը. փութաց ինծի ըսելու.

Վերջապէս: Այս գերեզմանին մէջ վերջին գիշերս է,
վաղը զիս պիտի արձակեն:

— Ինչո՞ւ:

— Չեմ զիտեր: Շաբէնսքի հիմա լուր տուաւ ինծի, չու-
զելով: Ստորին սողուն: Եթէ կարենայի զայն խեղդել, մեկ-
նելէ առաջ:

Շնորհաւորեցի Իվանօֆը:

— Խեղճ բարձկամս, ներեցէք, որ ծեր առջեւ այսքան
ուրախ եմ. բայց ուրախութիւնը արինս կ'եռացնէ: Կ'ու-
զէի որ դուք ալ...

Իվանօֆ բանէ մը չէր կասկածեր, եթէ զիտնար, թէ
տիկին Մուրավիէֆ դահիճին պիտի յանձնէր զիս.

— Այս գիշեր, քամինին մեքենան կը բանէր. զետնա-
փորին մէջ՝ զիսատում մ'եւս:

— Այո՛. Զէրնիչէֆ:

Իվանօֆ զարմացած ինծի նայեցաւ:

— Ինչպէս զիտէք:

— Ներկայ գտնուեցայ:

— Դուքը:

— Այո՛, շնորհիւ տիկին Մուրավիէֆի:

— Մոսկուաթ չկի՞ստը: Հո՞ս է:

— Ինձով կը զբաղի. առաջին համը տուաւ, իմ վրաս-
կատարուելիք արարողութեան:

— Խեղճ բարեկամս:

Իվանօֆի համակրութիւնը այնքան ստոյգ էր, որ ինծի
երկարած ծեռքերը դորովագին կերպով կը սեղմէի. չէր հա-
մարձակեր խնդալու. իմ եղելութիւններս պատմեցի իրեն.
հարցուց ինձի:

— Ի՞նչ կրնամ ընել, ձեզի համար, բարեկամ:
Ալոսո՞ս, ոչինչ:

Կէսօըը անցած էր. պառկեցայ եւ քնացայ. Իվանօֆ
անկիւն մը կծկուած էր. հազար ու մէջ ծրագիրներ կ'եռային
ուղեղիս մէջ. կէս գիշերին արթնցայ:

Մոալլ մտքիս մէջ լոյս, մը ծաթած էր: Փսիսացի.

— Իվանօ՛փ:

Այո՛:

— Մտիկ ըրէք ինծի.

— Հազար տոլար պահած եմ զետնին տակը: Այս դրա-
մով չենք կրնար բան մը ընել:

— Այո՛ եւ ո՞չ: Խաղ մըն է որ պիտի խաղանք:

— Պահաներու մասին չէ որ պիտի խօսիմ: Ուրիշ ծը-
րագիր կայ մտքիս մէջ Իվանօֆ: Տրապիզոնի մէջ ամերի-
կացի բարեկամներ ունիմ, որ «Նորթէրն-Սթար» եաթին մէջն
նն, այդ եաթը, անթել հեռագիր ունի, Նիքոլաիաէն կարելի
չը անոր հեռագիր մը քաշել:

— Կը կասկածիմ որ կայան մ'ըլլայ. բայց նաւահան-
գիստին մէջ, հեռագրող պաշտօնեան գործիք մ'ունի. ամէն-
ինչ անկէ կախեալ է:

— Հազար տոլարի համար, ամէն պարագայի մէջ, այդ
մարդը պիտի հաւանէր կոչ մ'ուզդիլով, օտար նաւու
մը: Ու լիսուն հազար տոլարով, որ ինծի համար պիտի
վճարեն բարեկամներս, Շաբէնսքի պիտի աչք գոցէր իմ
փախուատիս. Կ'ուզէ՞ք փորձել այս արկածախնդրութիւնը
ինծի համար:

Իվանօֆ վարանեցաւ ու պատասխանեց:

— Վարատին բանտարկուելու վտանգը աչքս պիտի առ-

նեմ, բայց կ'ուզեմ որ փորձը յաջողուելու պարագային, խօսք տաք ինծի: որ ծեր բարեկամները զիս ալ առնեն «Նորթէրն-Սթար»ի մէջ. Պոլիս ելլելու համար:

— Կուտամ իմ պատուոյ խօսք:

— Ուրեմն, վաղը պիտի այցելեմ հեռագրի պաշտօնեալին: Ի՞նչ ծեւով պիտի հեռագրուի:

— Մատիտ չունի՞ք:

— Ոչ: Յիշողութիւնս լաւ է: Ու լաւագոյն է չգրելո:

Սհաւասիկ: «Սեւ ծով. Նորթէրն Սթար շոգենաւին: Անմիջական կերպիւ նիբոլախա եկէք, ամուսիննիդ շատ հւանդ է:

— Ստորագրութիւն պէտք չէ:

Ոչ: Ի նկատի ունենալու է, որ սովիէթական կայան մը կրնայ այս հեռագիրը ծեռք անցնել:

— Հիւանդ ամուսինը ո՞վ է:

— Ես ինքս:

— Ու շոգենաւին տէրը պիտի հասկնա՞յ:

— Կինս է:

Իվանօֆ շուարած՝ ինծի նայեցաւ ու մրմնջեց.

— Իշխանուհի Սէլիման Սեւ ծովուն վրայ կը նաւարկէ Եւ դուք նիբոլախաի գետնափորներուն մէջ կը չարչըռուի՞ք:

Պատմեցի իմ ուղեւորութեանս նապատակը, մտիկ ընելէ վերջ եղրակացուց.

Սհաւասիկ մեր գործողութեան ծշակիրը: Պիտի տեսնեմ հեռագրի պաշտօնեան. կ'ենթադրեմ, որ տողարները իրեն անուշ պիտի երեւնան ու պիտի հեռագրէ: Կ'ենթադրեմ, նաեւ որ իշխանուհի Սէլիման ծեր կոչին վրայ պիտի վազէ ու պիտի գայ, եաթի նաւահանգիստին բացերը պիտի կինայ. ի՞նչ ընելու է այն ատեն:

— Նաւակը բարափ հասնելուն պէս, նաւազին պիտի յանձնէք նամակ մը, ուղղուած իշխանուհի Սէլիման, ծեր կողմէն գրուած: Պիտի թելադրէք իշխանուհին, որ Շաբէնսքին հրաւիրէ իր նաւը եւ անոր խոստանայ յիսուն հազար տողար եթէ թող տայ որ ես փախչիմ: Յետոյ պիտի տեսնենք: Պէտք չկայ ըսելու, որ Իվանօֆ, եթէ բանտէն խու-

սալիիմ, դուք ալ, ոչ միայն պիտի ազատիք սովիէթներու դժոխքէն. այլ եւ Ամերիկա երթալով բախտերնիդ պիտի շննէք:

— Սակայն, այս գործին մէջ, երկուքնիս ալ կետնքերնիս պիտի վտանգենք:

— Պարագաներ կան, ուր մարդ պիտի խաղայ մահուան եւ կամ կեանքին հետ: Յաջողելու պարագային, պիտի գտնէք նախ ծեր նշանածը նիւ եորքի մէջ, իմ ծախքովս: Դուք, իվանօֆ աւելի աղէկ կը ճանչնաք սովիէթներու հոգեկան վիճակը: Շաբէնսքի յիսուն հազար տողարի սիրոյն չպիտի՞ փորձուի:

Իվանօֆ փակեց աչքերը: Իր խորհրդածութիւնը կտրուկ եղաւ. ծեռքս բռնեց, ուժով մը սեղմեց ու ըսաւ.

— Խօսք կուտամ ծեզի: Մահ կամ կեանք: Տուէք ինծի ծեր պանքնօթները, որպէսզի շապիկիս տակը պահեմ եւ վաղին իսկ գործի սկսիմ:



Իվանօֆի մեկնումէն յետոյ, մտքի տանջանքներու ամէնէն սոսկալիին ենթարկուեցայ: Կ'երեւակայէի իր առաջին խօսակցութիւնները, հեռագրողին հետ, եւ իր խոհեմութեան եւ խորագիտութեան չափանիշը, առաջին քայլին իսկ չվտանգուելու համար:

Օրուան մէջ, միայն բանտապահին այցելութիւնը ունեցայ. ամէն ժամ, յանկարծ կ'ելէի եւ սենեակս կը չափչըրիէի անհամբերութեամբ: Խելքս, միտքս Իվանօֆի ստուերին ետեւէն կը վազէին: Պաշտեցեալ կնոջմէ բաժանում մը իոկ այսքան չպիտի չարչարէր միտքս: Ու յետոյ, կասկածի պաղ հոսանք մը յանկարծ կ'ողողէր մարմինս: Իվանօֆ հազար տողարով մեկնած էր, իրաւունք ունէի՞ վստահելու իր վրայ: Ի՞նչո՞ւ այդ դրամը չպիտի իւրացնէր, բանի որ ազատ

էր ալեւս եւ ի՞նչ պէտք ունէր փախուստի դաւադրութիւն
մը սարքելու:

Գիշերը վրայ հասաւ, դեղին լապտերը նորէն վառեցաւ:
Աչյուի Տիանափ յիշատակը վերստին զիս պատեց: Ո՞ւր էր
արդեօք այս պահուս: Լոնտոն, Վարիշքինի՞ հետ: Կը զար-
մանալին երկուքն ալ ինձմէ լուր մ'առած ըրպանուն համար,
հակառակ ինձի ուզուած հեռագիրներուն: Աչքիս առջեւ կը
բերէի Շրջիկ Մատոնան իր զարդախուցին մէջ, խաղարվ իր
ուորերուն տակ գետնաքարը Վարիշքինի անյազ ցանկասի-
րութեան հետ. սպասելով իմ տեղեկագիրներուս, անոր բա-
նալու համար իր սիրու: Աչյուի Տիանա, այդ պահուն իսկ,
գուցէ իր հրապուրանքի խաղերը կը խաղար Վարիշքինի
առջեւ: Կ'երեւակայէի զնէ զրեթէ մերկ իր զարդագոյն եւ
ներմակ հագուստին տակ, ցոյց տալով իր մերկ թեւերուն
կլորութիւնը եւ անուշահոտելով փայտայուած թաւիշի նը-
մանակ իր մորթը:

Կը տեսնէի նաեւ Վարիշքինը զսպուած, կապանքի տակ
առնուած, յոյսով զեղուն աչքերով, դիտելով որսը, շղթայ-
ուած կամքովը եղնիկի մը, որ կը պահէ յովազի հոգի մը,
անտաշտապան կնոջ մը յանկուցիչ մարմնոյն մէջ:

Խե՞ղճ Վարիշքին: Ծնրադիր սպասող ուխտաւոր մը՝
շրջիկ Մատոնային առջեւ: Սառուցիկ սրտով իքոնի մը առ-
ջեւ՝ վեհերոտ տարփածու: Իրօ՞ք կը յուսար յաղթել այս
անկօ՛ սարսօնին, ազատագրուած, համարձակ անվախ: Կը
յուսա՞ը ծոել հակատը Սքոթներու այս պատիկ աղջկան;

Սկովուուիի սիրահար սլաւը: Աղէկ նիւթ մը՝ նկարիչ-
ներու համար:

Գալով ինձի, չէի ուզեր նախատեսել ե ոչ մէկ բան: Իմ
ներկայ անձկութեանս մէջ, քաջարտութիւնը չունէի ոզե-
կոչելու, թէ ո՞ւր յանգէր այս եղերերգութեան փախնանը,
եթէ կարմիր աչքով նիշուած տմոյն հակառակ կապիկը, ի-
րիկուն մը իր ատլճանակին ծայրը դարձնէր դէպ իմ հա-
մակեր զող կուրծքիս:

* * *

Յաջորդ օրը, բանտին բակին մէջ մէկ ժամ պտոյտ ը
նելու արտօնութիւն տրուեցաւ. առոտուան թարմ օդը կազ-
դուրիչ էր. ուզեցի լուացուի բակին մէջ, կարմիր պահպա-
նը չթուլլատրեց:

Կսկիծը սրտիս մէջ, մտայ իմ գետնափորս: Աչքերս ա-
րեւն շացած, նախսապէս բան մը յնշմարեցին: Բայց անա-
կընկալ մը կ'սպասէր ինձի: Խուցիս մէջ ճանչցայ Իրինափ
սիրուէթը: Բարեւեց զիս սովորականին պէս հեգնական կեր-
պով:

— Բարի լոյս, աղնուական բանտարկեալ:

Խոնարհեցայ, առանց բառ մ'ըսելու: Խշտեակիր վրայ
նստեցայ, անոր ներկայութիւնը անզիտանալ ծեւացնելով:
Իրինա լուութեամբ զիս դիտեց ու ապա յայտարարեց.

— Մօրուքնիդ երկնցեր է: Եշխան Սէլիման, բանի մը
օրէն մուժիկի մը դէմքը պիտի ունենաք:

Գրգոռուած ժէսթով մ'ըսի.

— Ո՞հ, տիկին... Շնորհ: Գթութիւն: Այս նիւթին վրայ
հասարակ տեղիք խօսակցութիւն չեմ ուզեր: Պահեցէք ատի-
կա ծեր ջրագլուխ մարդերուն՝ որ զծեզ մտիկ կ'ընեն:

Իրինա զիս չմսել կը ծեւացնէր: Շարունակեց.

— Վերջապէս ի՞նչ տարբերութիւն կայ Եշխան Սէլի-
մանի եւ Կորքիի նկարագրած փայտակիրի մը միջիւ: Ածելի
մը եւ կտոր մ'օճառ.. Դորշագոյն նի՞ւթը: Բը՛ֆ... Մարդա-
բանները ապացուցած են, որ ապուշի մը ուղեղը այնքան
ծանր կը կշռէ, որքան խելացիի մը: Վզային զեղծը: Դարե-
լի է: Սակայն ատիկա դար մը վերջ պիտի զիտցուի: Կը ճա-
շաշկեմ ծեր անկումին ելեւէջները: Տանեւեինգ օրէն Զէկան
պիտի տալ իր վճիռը: Մինչեւ այն ատեն, ծեր կեղտոտ վե-
րարկուն, ծեր սեւցած զինոցը, աղտոտ եղունգները, խոռո-
չացած այտարը պիտի լրացնեն այս հրապուրիչ պատկերը:

Հիմակուընէ կը հրճուիմ այն զաղափարին վրայ թէ զծնդ
պիտի տեսնեմ ընկերութեան մէկ խլեակը զաբշահուու եւ փո-
շելից, Բան մը չէք ըսեր:

— Ո՞չ տիկին:

Իմ լոռութիւնս կը զայրացնէր տիկին Մուրավիէֆը, որ
ոտքը գետին զարնելով, զոչեց.

— Իշխան չպիտի՝ հաճիք ինձի պատասխանելու:

• Տիկին զիս հանգիստ թողլու շնորհն ըլէք:

Իրարու նայեցանք լոռութեամբ: Անգութ ժպիտով մը
ըսաւ.

Քանի մ'իրիկուն յետոյ, իմ առջեւս պիտի հանուիք-
ինչպէս Զէրնիչէքը: Մօրմէ մերկ պիտի ըլլաք մնոնելք ա-
ռաջ: Զեզի համար նոր յուզում մը... պիտի յիշէք այն ա-
տեն բարիզեան ծեր առանձնախուցերը՝ ուր մերկացումի այս
տեսակ արարողութիւններ կը կատարէիք, զոհնելու համար
հաճուակատար առաքինութիւնն մը: Բայց այս անզամ ան-
կումը վերջնական պիտի ըլլայ: Ո՞չ, ծաղիկ, ոչ...

Իրինա ինձի մօտեցած էր, իր զէմքը քինախնդրութենէն կը
ճառագայթէր: Իր աչքերը բիբերս կ'այրէին, մօտէն զիս
ուած երկու լուսւղէն վառարաններու պէս: Նէ շարունակեց.

— Աչքի առջեւ բերէք Զէրնիչէքը՝ որ կ'ամչնար իմ առ-
ջեւս մերկանալու: Զքեզ պիտի տեսնեմ բոլորովին մերկ: Ա-
սիկա զերագոյն ամօթը պիտի ըլլայ ծեզի համար, մնոնելք
առաւ:

Պատին կոթնելով, յարեցի.

— Այսքան կ'ատէք զիս եւ ինչո՞ւ համար:

Իմ հարցումս զողցեա իր խուլ կատաղութիւնը սարսեց:
Պապանձեցաւ: Ես շարունակեցի:

— Զեմ ըմբռներ այդքան զօրաւոր վրիժառութիւն մը:
Եթէ ծեր սիրահարը ըլլայի, եւ ծեզի մատնէի, ստորնացնէի,
այլպանէի եւ անարգէի, եթէ ոչ արդար, զոնէ ընդունելի պի-
տի ըլլար որ վրէժ լուծելու փափաքը ուննայիք: Բայց
ծեր բարիութիւնը պէտք է կեղունացնէք վարիշքինի վրայ,
ինձի բաւել կուտաք ծեր սիրահարին խոտորումները: Զէք
կարծեր, որ այսպէսով դուք արդարութիւնը կ'ոտնահարէք,

Իրինա ուսերը թօթուեց:

— Սրդարութիւնը... Զեր Սմենակարողը արդեօք ար-
դարութեամբ զբաղեցաւ, երբ զրհեղնեղը շղթայազերծ ըրաւ-
ու անտարբերորէն, խղդեց բարիներն ու չարերը: Սրդարու-
թիւնը: Զօրաւորներու դէմ տկարներու ապահովազեր մը:
Մենք, պոլշեւիկներս, Ուժը մեր ծեռքին մէջ ունինք: Մնա-
ցածներուն խերն հնք անիծեր:

— Երկաթեայ նախարարապետը ծեզի պէս կը խօսէր
տիկի'ն:

— Եւ յետո՞ւ: Իրաւունքը հզօրինն է: Ազգերու դաշնակ-
ցութեան քա տագուշակները, զինզ կը խնդացնեն Մոսկուա-
յի մէջ: Տղայութեան մ'զ ի՞ն կած ծերուկներ՝ որոնք երազա-
տեսութիւններով կը խաղան, մինչ իրենց ուհիները կ'երա-
զեն ժընէվի լիճին վրայ: Ազգերու դաշնակցութիւնը: Ա՛հ,
ա՞ն: Երբ ամբողջ աշխարհը ատելութեասը կը խմորուի: Երբ
դեղնները կոնակնին մեզի տուած, քիչ քիչ կ'արթննան,
երբ զերմանները, կամաց կամաց շունչ առնել կը սկսին, երբ
անկօ սաքսոնները զծեզ կը զրկեն, աւելի լաւ խղդելու հա-
մար զծեզ: Այ, ամէնուն վրայ պիտի խօսինք երբոր մարդ-
կութիւնը պիտի ըլլայ բարի, վեհանձն, ողջամիտ, ի բաց
վանած ժլատութիւնը, նախանձը: Այսինքն երեք կամ չորս
հազար տարի վերջ: Սպասելով հանգներ, պարոն. մարդս
արդարութիւնը ինքն իր ծեսքով պէտք է զործադրէ: Ու ա-
հաւասիկ, ինչո՞ւ բանտարկեալ էք հոս: Ես չի որ պլտորե-
ցի ծեր ըմպելիքը, դուք էք: Տուչինէի մը Տօն Քիշօթը,
դուք էք որ սիրոս խորտակեցիք. խելով ինձմէ սիրահարս:
Պատժուելիք երեք յանցաւոր կայ. Լէյտի Տիանա, Վարիշ-
քին եւ դուք: Իւրաքանչիւրը՝ իր կարգին: Բախտը անանկ
բերաւ, որ առաջին անզամ զծեզ ծեռք անցնեմ: Զեր հաշիւը
լմնցնելք վերջ Լէյտի Տիանային կարզը պիտի գայ: Ու ա-
պա Վարիշքին: Եթէ ծեզի հանելի է զիտնալը, կրնամ հի-
մակուընէ ըսել թէ դուք առանձին չպիտի քաւէք.

— Տիկին Մուրավիէֆ..., պատասխանեցէք ուրեմն ինձի
եւ անկեղծօրէն: Դասակարգային ատելութիւնն է որ աւելի

կը ներշնչէ զծեզ. թէ ոչ դժբախտ սիրոյ մը վրիժառութեան պատիքը:

— Երկուքն ալ...: Կ'ատեմ զծեզ եւ տիկին Տիանան չէ թէ միայն պատճառը եղաք իմ զգացակաս չարաբախտութեանս, այլեւ կը վերաբերիք ընկերային այն դասակարգին; զոր ատելով կ ատեմ:

— Կո նախանձի՞ք:

— Որովհետեւ ընկերութեան ճշմարիտ մակարոյժներն էք: Անօգուտ ծիաճանճերու լէզէն մը փեթակին մէջ՝ ուր աշխատանք կայ: Սիրամարգներ՝ որ կը սիրան հաւաքին մէջ եւ լաւագոյն հատիկները կ'ուտեն ընդհանուրին գուշէն: Բիտրոկրատի համալսարանը գացած ատենս բամպակեայ գուլպաներ կը հագնէի, գրպանս ունենալով միայն տասը կոպէք, լէյտի Տիանա պալատական շրջազգեատներով կը սրուէք, հազար կինէ արժողութեամբ եւ մէկ օրուան մէջ կը մսիէք այնքան ոսկի: որքան մեր բոլոր ընկերներով չէինք կը նար շահիլ մէկ տարուան մէջ:

Տիկին գանգատիլու իրաւունք չունիք, քանի որ զերինի մէջ, այսինքն երբ Ռուսիոյ հողին վրայ՝ չէք, աշխարհիկ կնոջ մը պէս կը հագուէք, մետաքսեայ դուլպաներով եւ թայեօր մը, անշուալ նրբութեամբ:

Յեղափոխութիւնը, պարոն:

— Ինչ որ ծեզի ըսել տալ կ'ուզէք: Այսօր. դ'ւք որ ծեր նոր կառավազութեան մեծաւորներու պայծառափայլ Վարդն էք, նախանձը կը շարժէք ծեր բոյրերուն՝ ազգայնացած բանուորունիներ, ու ատելութեան սերմեր կը ցանէք ապազայի Իրինա Մուրավիէֆներու հոգւոյն մէջ: Անիւը կը դառնայ ու ցորչափ տխուը ու խիստ հաւասարութիւնը չալարտադրէ միեւնոյն օրապարէնը եւ միեւնոյն հազուստեղնը թէ խելացիներու եւ թէ ապուշներու, դուք պատմէշին երկու կողմերուն վրայ երերեալ տատանալ պիտի մնաք: Բայց զիտ մ թէ յեղափոխականի ծեր հոգին անյազ է եւ իմ փաստաբերումներս չպիտի հանդարտեցնեն ծեր քինախնդրութիւնը

Համբերութեամբ պիտի սպասեմ ուրիմն իմ խցիկիս մէջ, մինչեւ որ իմ նկատմամբ վնոէք, եւ դուք զիս հանուեցընելու մենաշնորհը պիտի ունենաք, լնծայելու համար իմ մարմինս դահիճին ատբճանակին:

ԺԵ.

Օրը աեցաւ: Անվերջանալի: Ծա՞նը կապարի մը պէս: Իրիկուան նշմարեցի զարմացմամբ, որ սովորական բանտապահը փոխուած եւ անոր տեղը դրուած էր, զիս Վորզալ պանդոկին մէջ ծերբակալող չէկիստը: Կտոր մը չոր հաց դրաւ սեղանին վրայ ու ըսաւ.

Ընկերս Խոթայը կանչուեցաւ, ես եմ որ քու ապրուդ պիտի տամ:

եւ կարծեմ ոչ երկար ատեն:

— Դո՞ւք ալ պիտի մնկնիք:

— Ոչ... Պիտի արծակուիք կամ հրացանազարկ պիտի ըլլաք թիչ ատենին: Զեր մասին ընկերները կը վիճէին: Կը կարդային Մոսկուային տիկին Մուրավիէֆի եկած նամակ մը. ըսին «վաղը իրիկուն»: Ուրեմն, կ'ենթադրեն, որ վաղը իրիկուն պիտի ունենաք... մահ կամ ազատութիւն: Աւելի մահը կարծեմ:

Տրտում տխուը զիշեր մ'անցուցի: Ի՞նչ կ'ընէք Իվանօֆ: Կրցա՞ծ էր յաջողիլ հեռազիրը զրկել. յոգնութենէ ընկնուած, քնացայ մինչեւ արշալոյս: Ուստուան պտոյտի համար կարմիր պահակը եկաւ զիս արթնցնել: Պահակ մը զոր բնաւ տեսած չէի եւ որ ինծի զալտնի նշան մ'ըրաւ իրեն հետեւելու: Սալլատոնի մը ձտին տարաւ զիս եւ ցուց տուաւ դուռ մը, ուրկէ ներս մոտայ: Դողդղացի: Իվանօֆ բարեկամս հոն էր:

— Դո՞ւք... Ի՞նչ հրաշք:

— Շուտ խօսինք. տասը վայրկեան միայն ունինք: Գիտցէք միայն որ ծեր վրայ հսկող չէկիստը կաշոնեցի:

— Բայց... հեռազի՞րս:

— Սպասեցէք. որ եղածները պատմեմ: Հազիւ ազատած

զացի նաւահանգիստը եւ ծկնորսաներու հետ խմելով, կրցի հասկնալ թէ անթել հեռազրի պաշտօնեան, նախկին ծովային սպայ մըն էր, բարի մարդ մը, զոր պոլշեւիկները, իբրև անվնաս մէկը, այդ պաշտօնը տուած էին իրեն: Տեսնուեցայ հետը, կը կոչուի կրէկոր լոպաչօֆ: Իր կեանքին, անցեալին եւ իր կարծիքներուն վրայ շահազրգուեցայ: Գլուխ զլիսի բացինք մեր սիրտերը իրարու, անիծելով ներկայի բոնաւորները, բոլոր ճշմարտութիւնը պարզեցի իրեն. համարեցաւ ծեղի եւ յայտնեց թէ ոչ միայն հազար տոլարը կը մերժէր. այլեւ պարտականութիւն կը սեպէր ծեղի օգնելու կարելիութեան սահմանին մէջ:

— Պատուակա՞ն մարդ:

— Իրիկուան ժամը տասնին, կը փորձէի արդէն յարաբերութեան մէջ մտնել անթելով, «Նորթէրն-Սթար»ի պաշտօնեալին հետ, որ վերջապէս կրցաւ ծեր հեռազի ը ստանալ եւ պատասխանը աալու համար իր նշանը տուաւ: Տասը քառորդ անցած սա բառերը կը հեռազրէր.

«Կ'ուղղուինք դէպի նիքոլախա, նաւահանգիստին բացերը պիտի ըլլանք, առտուան ժամը տասնեւմէկին»:

Ահաւասիկ բարեկամս, լաւ լուրը: Եկայ այս պահուն դէզերի ծեր պտոյտի տեղւոյն շուրջը, եւ հարիւր տալար սահնեցնելով կարմիր-պահակին ծեռքը, ծեղի հետ տեսնուելու իրաւունքը ստացայ:

Ոտքի հարուած մը դրան վրայ, ընդհատեց: մեր խօսակցութիւնը: Մէկը ուսւերէն մրմթաց: Իվանօֆ պատասխանեց: Յետոյ, աւելի ցած ծայնով յարեց:

Պէտք է անապարել: Կը վախնայ որ մէկը ըկոահէ մեր տեսակցութիւնը: Կ'երթամ նաւահանգիստ:

Եաթի տեսնուելուն տէս՝ նաւակով սը ընդառաջ պիտի երթամ: Մնացածը աստուածային զթութեան կը յանձնենք:

— Կ'աղաչեմ Իվանօֆ, անապարեցէք: Տեղեկացայ որ Մուրավիէֆ եւ Շաբէնսքի այս իրիկուն պիտի որոշեն իմ կացութիւնու: Մամ կամ ազատութիւն: Ժամերա համրուած են:

— Այո՛, այո: Շարունակեցէք ծեր պտոյտը կարմիր

պահակին հետ: Մնկարելին կարելի պիտի ընեմ ծեզ ազատելու: Քաջասրտութիւն. բարեկամս:

* *

Կերակուր վլրցի ուտել: Վախը՝ թէ Իվանօֆ պիտի արգիլուէր եաթին մօտենալու, ինծի պաղ քրտինքներ թափել կուտար: Կէսօրը անցաւ: Վերջալոյսն, չէկիստը եկաւ նրբանցքին գեղին լապտերը վառելու: Կը խօսէր ընկերոց մը հետ, ծայներնին կը հասնէր մինչեւ ինծի: Կը դիտէի զիրենք դրանս ծակէն: Կը խնդային, յանկարձ ցած ծայնով կը խօսէին, մօտեցան. պառկեցայ դիտմամբ եւ կը դողդղայի լւելով դրան նիզին ծայնը: Երկու մարդերը սեմին վրայ կանգ առին: Պահապանին ընկերը շահազրգութեամբ ինծի նայեցաւ: Խօսակցաթիւնը վերսկսաւ խնդուեներով: Մնծկութիւնը ծածկութիւնը հարցուցի:

Նոր բան մը կա՞յ ընկեր:

Բանտապահը միւսին հետ քանի մը խօսք փոխանակելով՝ պատասխանեց:

— Ա՛հ: Անցած դարձածներէն գուշակելով, կ'երեւի էէ, այս գիշեր պիտի առաջնորդուիք դէպի մահ: Միայն թէ, ծեր մասին գեղեցիկ վիճաբանութիւն կ'ըլլուի Մուրավիէփին եւ Շաբէնսկիի միջեւ:

— Ինծի՞ համար.

— Այո՛: Այդ պատճառաւ էր, որ ընկերս ուզեց զձեզ աւելի մօտէն տեսնել: Մուկուա հեռազրած է, տեղւոյս չէկայի մեծին ծգել տրուելիք զինուին պատասխանատուութիւնը: Տիկին Մուրավիէֆ բնականաբար որոշած է ծեր մահը: Բայց պէտք է Շաբէնորիի հաւանութիւնը ստանալ, զիխատման համար: Ու հոդ է որ խնդիրը կը կնծոռտի: Հա՛, հա՛:

Զէկիստը ուրախութենին արմուկի հարուած մը տուաւ ընկերոջը եւ աւելցուց:

— Ընկեր Շաբէնսքի կ'ուզէ ստորագրել, պայմանաւ որ,

Տեղին Մուրավիէփ իրեն շնորհէ իր... Կը հասւնաք ըժածս:
Ամէն ինչ եւ մնացորդը... Միայն թէ ընկերուհին չուզէր
Շաբինսքիի հետ...

— Ուրեմն:

— Ուրեմն, սոսկալի վէճ մ'ունեցան: Մուրավիէփ, որ
բանէ մը չվախնար, գաւազանի հարուած մը տուաւ իր քըձ-
նողին, որ դուրս ելաւ գրասենեակէն, մերժելով ստորագրել
հրամանը:

— Ու ե՞ս:

— Ա՞հ. ծեզի համար բան, մը չփոխտիր: Մուրավիէփ
ուրիշին հաստատել պիտի տայ. բախտ չունիք: Նախապէս,
այս դարձուածքները ծեզի կ'ըսեմ, որովհետեւ գէշ մարդ
մը չէք երեւնար: Ուրեմն, շատ չպիտի զարմանաք, երբ այս
զիշէր, տասին կամ տասնեւմէկին ատենները, զան զծեզ ա-
ռաջնորդելու դէպի...

Տարօրինակ չէք գտներ որ մեծն Շաբինսքիի գէմքը եւ
աւրուի ծեզ համար:

Ու դուռը վերատին գոցուեցաւ, սատանայական խըն-
դալներու քահքահով մը:

* *

Առ առաւելն հինգ ժամեր զիս կը բաժնէին եղերական
վախճանէն, որովհետեւ հաւանական էր, որ դահինը կէս զի-
շերէն առաջ գար, այսքան կարճ միջոցի մը մէջ, նվանօֆ
ինչպէս պիտի կրնար տեղեակ ընել կացութեան Կրիզէլուան,
որ կարողանար գործելու:

Յանկարծ մեծ համակերպութիւն մը զիս պատեց. ա-
ռանց որ կամքս ստիպուած ըլլար զսպելու զիտերս, տեսակ
մը զգայազրկութիւն յոգնած ուղեղս քնացուց: Երկնցայ՝
անկողնոյս վրայ, ինքինքս յանձնելով ճակատազրիս:

Մահը ստուգիւ այնքա՞ն զարհութելի բան է, եւ միայն
ստոյիկեաննե՞րն ունին իրաւունք սպասելու անոր, առանց
չուկարանալու:

Զէ՞ որ մեր ամբողջ Եանքը սպասման սրահ մըն է, ուր
ուտքերնիս կ'երկնցնենք, մինչեւ կառախումբին ժամանումը:
Անդենականին համար: Պէտք չէ՞ որ ամէն օր խորհինք ա-
նոր վրայ, քանի որ վաղը, ըախտը կրնայ մեզմէ պահանջել
մեր վերադարձի տոմսը դէպի ոչնչութիւն: Եւ սակայն, կը
մոռնանք զայն, որովհետեւ չարաբախտ թուականին անըս-
տրզութիւնը մեզի դէպի հոն կը հրաւիրէ: Եզական վիճակը
մեր մտքին, որ մեզի ընդունիլ կուտայ ժպտադէմ, մահուան
բաց-փոխանազիր մը, մինչդեռ զարհութանօք պիտի սարսը-
ռալինք, եթէ նախապէս անիկա մեզի պարտադրէր անողոք
թուական մը:

* *

Ինդուստ արթնցայ: Մէկը ուսերուա կը զարնէր: Քունս
այնքան ծանր էր, որ քանի մ'անգամներ արտեւանուքս կը
բանայի ու կը գոցէի. առանց ճանչալու այցելու: Շաբի-
նըսքին էր:

Դեղին լոյսին տակ զայն կը դիտէի. ճակտին վրայ ու-
նէր կարմիր սկրթուկ մը, առաջին անգամ, ցած ծայնով խօ-
սեցաւ ինծի:

— Մէկիման, Նիքոլախա փախչելու համար, տասը վայրի
եան միայն ունինք, եւ քառորդ ժամ ամերիկեան եաթին
միանալու, եւ կէս ժամ ցամաքային ջուրերու սահմանէն
դուրս ելլելու:

Կարծես կ'երազէի. չէի շարժեր. ուսերս թոթուեց.

— Օն, ելէք, եթէ ուշանաք. պիտի գնդակահարուիք եւ
ես ալ պիտի կորանցնեմ յիսուն հազար տոլար:

Շաբինսքի՞... ճշմարտութիւնը կ'ըսէք: Ես ու դուք.
ո՞հ:

Բարկացաւ եւ զիս անկողնէն վար քաշեց:

— Քանի որ կ'ըսեմ, օն: Համոզուեցէք:

Զեռքը կաշեայ վերարկուին գրպանը տարաւ եւ դուրս

ահնեց պանքնօթներու տրցակ մը:

Սոոր վրայ ոտքի ելայ ու ըսի իշեն:

— Շաբէն սքի... Օգնեցէք ինծի փախչելու համար եւ
ձեր ապագան շտկուած պիտի ըլլայ:

Կամանցուկ մը դուռը բացաւ եւ մրմնջեց.

— Դուրս ելենք:

Հրամայեց որ իր առջեւէն քալեմ, ատրճանակը ձեռքը
ուսիս ուղղուած: Ցած ծայնով հետեւելիք ուղղութիւնս ցոյց
կուտար: Շաբէնսքի կտրուկ հրամանին վրայ, կարմիր
պահակը թղղուց զիս անցնիլ: Միս պահակները կը խօսակ-
ցէին սալլակի մը ետին:

Այս կողմէն, մրմթաց Շաբէնսքի:

Փողոցն էինք արդէն. քայլերը փութացուց եւ ըսաւ.

— Աժմ ընկեր, մինչեւ նաւահանգիստ, արագօրէն քա-
լենք:

Բանտա կութիւնա եւ սնունդէ զրկումս զիս ուժաթափ
ըրած էին. չէի կրնար քալել. սակայն այս հրաշքի նմանող
կէս-յարութեանս վլայ՝ սրունքներս ուժ առին, մինչեւ որ
հասանք մեր տեղը, հեռուէն Նորթէրն-Սթարի լոյսերը զիս
ապահովցուցին, թէ այս ամէնքը պատրանք չէին:

Դէպի նաւամատոյց ուղղուեցանք, դիզուած սնտուկնե-
րու ետեւէն, կէս մթութեան մէջ, յանկարծ երեւցաւ շուք մը:

— Ո՞վ է հարցուցի անձկութեամբ:

Իվանօֆին է, յարեց Շաբէնսքի:

Մարդը մօտեցաւ մեզի. հանցայ բանտընկերս, զիս
զրկեց եւ բերնէս պագաւ: Մինչեւ այսօր կը լիշեմ զինքը ե-
րախտագիտութեամբ:

— Ո՞ւր է նաւակը. հարցուց Շաբէնսքի:

Իվանօֆի զլուխը երերցուց:

— Ժամը ճիշտ տասին հոս պիտի ըլլար:

— Արդէն ժամը տասինեւմէի է, ինչո՞ւ այս յապաղումը:

— Զեմ զիտեր:

Լուսնին արձաթեայ մանգաղը՝ հորիզոնին վրայ զմեզ
կը լուսաւորէր. նշմարեցի յանկարծ Շաբէնսքի ճակտին
վրայ, տարակոյսի ծալք մը. յաջորդաբար դիտեց մեզի:

— Զիս վտանգելու համար ձեր մէջ սարքուած դաւադ-
րութիւն մըն է այս:

Իվանօֆի բռնեց անոր թեւը.

— Ի՞նչ կ'ըսէք, ընկեր. լիմա՞ր հս: Քեզի չափ մենք ալ
փախչելու փափաք չունի՞նք: Զէ որ իշխանութիւն Սէլիման.
քնզի տրուելու համար ինծի յանձնեց այս պանքնօթները,
որպէսզի ազատս իշխանը: Ինչո՞ւ վախնալ մատնչութենէ
մը:

Շաբէնսքի ներողութիւն հայցեց ու ըսաւ

Իրաւունք ունիս, ամէն տեղ դաւաճաններ կը տես-
նեմ, եւ ինծի դառնալով,

Ներողութիւն, չորս տարի Զէկա ըլլալուս հետեւանքն
է այս: Կասկածո՞տ:

Աճապարենք ուրեմն, վայրկեանները թանկագին են:
Սեւ ծովու լուսեղէն ալիքներու մրմունջը կը լսուէր, եւ սա-
կայն նաւակը չէր երեւար. Շաբէնսքի ինծի դառնալով.

— Ինչո՞ւ համար, եզերքին կապուած նաւակներէն մի-
ոյն մէջ չցատքներ եւ չերթանք դէպի եաթը:

— Իրաւունք ունի Շաբէնսքի. ըսի. շուտ մը. «Նորթէրն
Սթար մէկու կէս մղոն միայն հեռի է մեզմէ. քսան վայրկ-
եանէն երկու զոյգ թիակներով կը հասնինք անոր:

Աւ. յանկարծ Շաբէնսքի, ժեւերը ուղղելով դէպի ծով,
բացագանչեց.

— Նայեցէք, եաթը խարիսխ կը վերցնէ. իր կարմիր
լոյսը այլեւս տեսնուիր:

Ծխանէն թանձր մուխ մը կ'ելէր. թաց աւագին վրայ,
անձկութիւնը զմեզ պատնց, իվանօֆի հարցուց.

— Ի՞նչ կը նշանակէ այս:

— Կր նշանակէ. որ նաւը կը մեկնի. զլուխը կը չտկէ
դէպի բաց ծով:

Իվանօֆի եւ Շաբէնսքի թեւերէն բռնելով, գոչեցի.

— Կորսնցնելու վայրկեան մ'խսկ չունինք, պէտք է վա-
զել հեռագբող պաշտօնեալին լոպաչոփի, որպէսզի զմեզ հա-
զորդակցութեան մէջ զնէ «Նորթէրն-Սթար»ի հետ: Եղերա-
կան դաւաճանութեան մը կը զնիուինք:

Աճապարենք դէպի Լոպաչովի սենեակը:

— Եթէ զիրնանք այս գիշեր միանալ «Նորթէրն-Սթար»Ե կորսուած ենք, ըստ Իվանօֆի:

Թող Աստուած մնագի օգնական ըլլայ մրմնօցց:

Հասանք հեռագրատուն. Շարինսքի կանգ առաւ եւ մեզի ցոյց տուաւ. զոց փեղկերէն ներս, լոյս մը:

Լոպաչօֆ ներսն է. շատ լաւ է այս:

Իվանօֆ մօտեցած էր ապակեպատ զրան, յանկարծ մեզի նշան ըրաւ մօտենալու, անշշուկ: Վարագոյրներուն ետեւէն ճանչցանք տիկին Մուրավիէֆը. ոտքի վրայ էր, ետեւը կիցած ծերուկ Լոպանչօֆ. որ սեղանին վրայ հակած, կ'երեւէր սպասել իր հրահանգներուն:

Ամէնքս ալ հասկցանք եղելութիւնը: Ընկնուած էինք: Բայց չէկիստը իր ուժերը ամփոփելով՝ ծեռքերը՝ մեր ուսին մրմթաց:

— Կորսուած ենք. յանդզնութիւնը միայն կրնայ ազատել զմեզ: Հետեւեցէք ինձի:

Յանկարծ դուռը հրեց. ներս խուժեցինք. տիկին Մուրավիէֆ ետին դարձած էր, մէկ ոստումով, Շարինսքի զայն բռնեց եւ հրամայեց մեզի:

— Շուտ. չուան մը զնէ կապելու եւ անծեռոց մը՝ բռանը թխմնու համար:

Իվանօֆ փութաց հրամանը կատարելու, Լոպանչօֆի օգնութեամբ: Տիկին Մուրավիէֆ՝ չէկիստին գերին էր. զիս ազատ տեսնելով չկրցաւ զսպել նէ, խուլ բարկութեան հըսոնդին մը:

— Երեք մարդ՝ մէկ կնոջ դէմ, զոչեց նէ: Ի՞նչ վատութիւն, ի՞նչ ստորնութիւն:

Ու ես յարեցի.

— Մեզի ազնուութիւն չսորվեցուցիք, տիկին: Առաքինութիւն մըն է. որ սովիէթ Ռուսիոյ մէջ զոյութիւն չունի:

Փորձեց նէ օգնութիւն կանչել: Շարինսքի իր ծեռքը դրաւ անոր բերնին եւ հրամայեց.

— Ազմուկ չուզեր, անուշիկ աղաւնիս: Կ'աճապարենք մենք: Իվանօֆ, լաւ մը կապէ ծեռքերը եւ ոտքերը, մին որ

ես ալ այս թաշկինակը թխմնի իր իժի բերանը: Այսպէս ուրիմնի, հանգոյց մ'եւս ըրէ. Սէլիման, օգնէ ինձի, զնէ տանելու Լոպաչօֆի սենեակը. կամաց, այս կողմէն: Ազնիւ պէտք է վարուիլ այն կիներուն հետ նոյնիսկ երբ անոնք կը թքնեն դէմքերու վրա:

Տիկին Մուրավիէֆը անզօր վիճակի մէջ, անկողնոյն վրայ դրինք, զուոր կզպանքով զոգեցինը եւ հկանք Լոպանչօֆի բով, որ շփոթած մտիկ կ'ընէր Իվանօֆի բազատրութիւնները:

Զիս ներկայացուց ծերուկ սպային,

— Իշխան Սէլիման, ամուսինը Սէլիման իշխանութիւնը որ տէրն է «Նորթէրն-Սթար» Բայց Կ'աղաչիմ, ըսէք ինձի թէ հոս ի՞նչ կ'ընէր տիկին Մուրավիէֆ:

— Բարեկամներս, ըստու Լոպանչօֆ, ասէն ինչ պիտի բանմ, քանի որ, իմ բախսու ալ, այժմ կապուած է ծերինին հետ: Կամ միասին պիտի մեսնինը, կամ խարովին պիտի ազատինք այս անելին:

Խօսելով հանդերձ, ծեռքերն ալ հեռագրին գործիքն վրայ կը գործէին: Շարունակեց.

Այս իրիկուն, ժամք տասին պառկելու վրայ էիւ երբ եին մը ներս եկաւ. հո՛ս: Իր տիրական ընթացը եւ իր խօսուածքին զօրեղութիւնը զիս անհսնգիտ ըրին: Անունը տուաւ: Անմիջապէս վախ մ'առաւ զիս, ծեր ժամին: Ու իրաւունք ունէի. Տիկին Մուրավիէֆ, առանց նախաբանի, յայտարարեց ինձի.

«— Գիտեմ թէ անթելով լուր զրկեցիք սա հեռուն կեցող օտար նաւուն, եւ զիտեմ թէ այդ նաւը կը վերաբերի իշխանութիւն Սէլիմանի. կինը քաղաքական յանցաւորի մըայժմ բանտարկուս ծ եւ Մոսկուայի Չէկային կողմէ մահուան դատապարտուած: Հետեւաբար, անմիջապէս պիտի հեռագրէր, ինչ որ ծեզի պիտի ըսեմ:

Ուզեցի բողոքել, բայց տիկինը յարեց.

— Յանուն Չէկայի: Եթէ մերժէք, հիմա զծեզ ծերակալի պիտի տամ:

«— Հնազանդելէ զատ ինչ կրնայի ընել: Իրինա Մու-

րավիչի այն ատեն ինծի կարգաց սա թուղթին վրայ զըր ուած սա տողերը.

«Իշխանուհի Սէլիման, «Նորթէրն-Սթարախ մէջ Տիկին, ծեր ամուսինը ողջ առողջ ծեզի պիտի յանձնուի. վաղը առառու, կէսօրին, Պաթումի մէջ: Առանց յապացելու մեկնեցոք դէպի հոն: (Ստորագրուած) Իվանօֆ»:

Իվանօֆ ապշահար մնաց:

— Ինչպէս, արդէն տեղեա՞կ էր նէ, թէ ես ալ դործին խառնուած եմ:

— Ամէն ինչ զիտէ, ընդմիջեց Շարինսրի: Մէր թանկապէն ժամանակը անոտի խօսքերով ցանցնենք: Լուպանչօ՞փ, արդէն հաղորդակցութեան մէջ էք և աթին հեռազբողին հնատ:

— Ոչ տակաւին: Պատասխան մկայ իմ հրաւէրներուու Մինչդեռ Լուպանչօփ կը շաբունակիր իր ալիքները զրկել զիշերուան մէջէն, Իվանօֆ ինծի կը բացատրէր:

Կը հասկնած: Նէ մէկ քարով երկու թուզուն զարնել ուզեց, եաթը Նիբուխայէն հեռացնել, փրկութեան բոլոր համբաները փակելու համար մեր առջեւ, միենոյն ժամանակ, Պաթումի կարմիր նաւատորմին թուփիներով բռնել «Նորթէրն-Սթարաը»:

— Ճիշտ է, ըսաւ Լուպանչօփ, որովհետեւ այն պահուն երբ դուք իմ սենեակս խուժեցիք, նէ կը հրամայէր ինծի, զինդը հաղորդակցութեան մէջ զնելու Մեւ Ծովու սովիթական Վարդ թորփիլահալածին, հրամանատարին հետ: Ահ, եաթը կը պատասխանէ: Լութիւն:

— Ծոնեցանք դէպի Լուպանչօփ, ակնդէտ կը սպասէինք գործիքին պղնձեայ ասեղին թրթումներուն: Կանգ առաւ: Վայրկեան մը, երկուք անցան: Յաւիտենականութիւն մը: Ակնարկով Լուպանչօփը կը հարցուփործէինք, նշան ըրաւ չերերալու. Յետոյ յանկարծ մատիս մ'առաւ եւ բառ առ բառ գրեց պատասխանը որ անզերէն էր:

«Անմիջապէս ծեզի կը զրկինք, դէպի նաւամատոյց, ինք նաշարժ նաւակը, զծեզ առնելու»:

Ուրախութեան ծայն մարծակեցին մեր ընկերները, Լո

պանչօփ ոտքի ելաւ եւ ուսական ծովալինի քաղաքավարութեամբ մը ինծի հարցուց.

— Կրնա՞մ համարձակիլ խնդրելու ծեզմէ, սիրելի իշխան զիս ալ ծեզի հետ առնելու, ապաւինելով իշխանուհին հիւրնկալութեան:

— Հրամանատա, կինս երջանիկ պիտի ըլլայ, զծեզ ընկունելով իր նաւուն մէջ, դուք որ մեր փրկին էք:

Մինչդեռ ինծի շնորհակալութիւն կը յայտնէր, Շաբինըսքին ալ կ'ըսէր Իվանօփի:

— Երթանք տեսնելու, թէ մեր անուշիկ աղաւնեակը միշտ աղէկ կապուած կը մնա՞յ եւ բերանը թխմուա՞ծ է: Ժամը հինգէն կամ վեցէն առաջ, զնէ արծակուած տեսնելը վտանգաւոր է. զալով ծեզի, հրամանատար, գործիքը անզործածելի վիճակի մը մէջ զրէք:

— Իրաւունք ունիք, մեծ զգուշութիւն ծեռք առնելու է այդ գաղանային կնոջ նկատմամբ:

Հինգ վայրկեան վերջը նաւամատոյցն էինք. Եաթին լոյսերը կ'երեւէին: Յոյսը՝ զադ լոգանքի մը նման մեր կըծկուած զիշերը կը զրգուէ. Լուպանչօփ, իր ծովայինի սուր ականջովը, առաջին անգամ լսեց շոգենաւին ծայնը՝ մթութեան մէջ.

— Ծոգենաւակը կուգայ: Առ խոհեմութիւն, լոյս չեն վառած տեսէք, փրփուրի այդ կոյտի լուսնի տակ: Նաւակըն է:

Քիչ մը յետոյ նաւամատոյցին մօտեցաւ. մէջը երկու անձեր կային, երկու սեւ զիմազիծեր, նաւուղիղը եւ միւսն ալ անշուշտ նաւապետը:

Իվանօփ, առաջինն ըլլալով, նիրս ցատքեց, ապա հրամանատարը եւ յետոյ Շարինսքին: Ու ամէնէն վերջը ես ինքս: Շնորհակալիքս յայտնելու վրայ էի նաւապետին: Բայց երկու թեւերս բացուցան: Անձկութեամբ դողդոցուն ծայն մը մրմնջեց:

— Ժէրա՞բ:

Ճանչցայ Կոփէլուան. այնքան յուզումս զօրաւոր էր, որ իր վրայ ինկայ: Ուրախութիւնը սիրու լեցուցած էր: Փակ

արտեւանունքս կը ճառագայթէին, դէպի սէր եւ դէպի կեանք յարութեանս յուզմունքը կը հոսէր, շրջան կ'ընէր համակ մարմնոյս մէջ: Կառչած էի Կոփէլտալի, ինչպէս նաւաբեկեալ մը՝ իր ազատարարին որ զինքը ծովէն կը հանէ: Շունչը կտրելու աստիճան, զնէ թեւերուս մէջ կը սեղմէի, ծծելով իր սիրական անուշահոտութիւնը, շնչելով իր խարտ եաշ մազերուն անմուանալի բուրումը: Յանկարծ զգացի իր շրթունքներուն մերձեցումը՝ իմիններուս: Անյագօրէն կը պագնէր բերանս, հակառակ աղտոտութեանս եւ ութ օրուան երկնցած մօրուքիս, հակառակ վախստական թիապարտի մը զլուխիս: Իր համբուրը վերագարթուց զիս:

Մինչդեռ իր մինինիկ ծեռքերը կը փայփայէի, հրաման տուաւ նէ նաւուղիղին եաթը ճամբաւ հանելու: Ընկերներս առ ի քաղաքավարութիւն, լուս կը մնային. նաւակը կը ճեղքէր կաթնանման ծովը, երկու կողմերէն ցանցելով դուփորային անձրեւի մը կաթիները:

— Պարոնայք, ըսի այն ատեն, ներկայացումները տեղի պիտի ունենան «Նորթէրն-Սթար»ի վրայ, երբոր հասնինք այդ ծփուն ապաստանաբանին մէջ:

Քիչ յետոյ, արդէն էինք շոգենաւը, ուր տէր եւ տիկին Մոկան մեզի բարի զալուստ մաղթեցին, ընկերներա՝ իւրաքանչիւրը իրենց յատկացեալ խուցերը մտան: Նաւը ուղղուեցաւ դէպի Կ. Պոլոյ ճամբանէ, կ'անապարէինք. կարեվ եղածին չափ, ցամաքային ջուրերէն դուրս ելլել. եւ խուսափիլ կարմիր նաւատորմիղին հաւանական մէկ խուզարկութենէն.



Կոփէլտալի լոգնարանը ինծի համար եղաւ երկրային դրախտիկ անկիւն մը, մինչդեռ. կ'ածիլուէի ես, նէ քովս նստած, մտիկ կ'ընէր իմ արկածալից պատմութիւնն: Ու ապա եզրակացուց.

— Ժէրա՛ր, տպաց տարիէ ի վեր, ասանկ անձկալից ժամեր ապրած ըլլալս չեմ զիտեր: Առաջին հեռագիրդ, զիս դող հանած էր: Իրօք կը կարծէի որ հիւանդ էիք նիբոլահայի մէջ, եւ ձեզ առանձին, մինակ եւ անխնամ զիտնալուս գաղափարը, նետուած կովկասեան զիւղի մը անկիւնը, այնքան զիս կը նեղէր, որ շարունակ Տրապիզոնէն մինչեւ նիբոլահի հեռաւորութեան ժամերը կը հաշուէ: Առուաւան ժամը տասնեւմէկին նաւահանգիստը կ'երեւայ. Պ. Մոկանը նաւակով զրկեցի ցամաք: Քսան վալրկեան վերջը՝ ոռւսի մը հետ վերադարձաւ: Այդ մարդը մանրամասնորին պատմեց ձեր դժնդակ կացութիւնը. երբ իմացայ, որ այդ իրիկունն իսկ, գուցէ պիտի զնդակահարուէիք, ինքինքս կորուսի: Բայց զիտէք, որ վտանգի առջեւ տեղի չեմ տար: Հաւատացի իվանօֆի տուած տեղեկութիւններուն եւ համզուեալ, որ այդ անծը դաշնակից մըն էր ծեզի: Ինծի յայտնեց, որ փրկութեան միակ ճամբան էր Շաբինսքիի իսիզը ծախուառնել յիսուն հազար տողարով, պատրաստակամութիւն յայտնեցի այդ զումարին տասնապատիկը վճարել, զձեզ ազատելու համար: Մեկնեցաւ եւ իրիկուան ժամը վեցին մեր քով վերադարձաւ Շաբինսքիի հետ:

« — Յաջողեցայ, ըսաւ իվանօֆ. Զէկայի պատ սիրակը փորձել, իրեն ըսի, որ եթէ կարենար իշխան Աէլիմանը փախցնել, իրեն պիտի վճարուէր յիսուն հազարը: Ընդունեցաւ առաջարկս, պայմանաւ որ իրեն փախուստն ալ դիւրացնենք դէպի արտասահման:

«Բնականաբար, խոստացայ իվանօֆի զայն ալ միամին առնել: Աւելցուց

« — Այժմ ո՞ւր են տողարները:

«Պատրաստ են, ըսի: Ու Շաբինսքին ինծի մօտեցուց: Տուի պանքնօթները, կէսէն կտրուած, որպէսզի խարդախութիւն մը չգործէր. մնացորդն ալ պիտի տայի զեզա ազատելէ վերջ, եթէ ոչ մէջտեղէն կտրուած պանքնօթներն ունէ օգուտ չպիտի ունենալին Շաբինսքիին համար: Ասիկա հին մեթու մըն ն եղեր, զործածուած Միապերիոյ մէջ:

Բայց ժամը տասնին միջոցները, երբ նաւապետը շողենաւակով դէպի ցամաք զրկելու վրայ էի, հեռագրագործիքը իմացուց որ Նիքոլախայէն կը ևանչուէք: Աւելի մեռեալքան կենդանի, նաւապետին հետ մեր հեռագրողին սենեակը գացինք, իւանօֆի կողմէ ստորագրուած հեռագիր մը ցոյց տուաւ, որուն մէջ զրուած էր, թէ պէտք էր անմիջապէս Պաթում մեկնէինք: Խորին յուսահատութեան մէջ ինկանք. ինչու պիտի երթայինք Պաթում բանի որ դուք պիտի ազատուէիք Շաբինսքի կողմէ: Նաւապետը ստորին դաւադրութեան, կամ մասնչութեան մը հետքը նշմարեց այդ հեռագրին մ'զ: Ես ալ կամկածանքի մէջ կը տարուուրէիք: Պէտք էր մնալ հոս թէ ոչ, այդ տարօրինակ թելադրութեան անսալով մեկնիի: Կը ժամ վիճելէ յատոյ, մենք մեզի, որոշեցիք. որ մեկնեն աւելի լաւագոյն էր: Եաթը խարիսխ վերցընելու վրայ էր, երբ երկրորդ հեռագիր մը հասաւ մեզի. սա կերպով. «Ազի հեռագիրը զնջուած համարեցէք, դէպիքը փոխուեցան, եկէք նաւամատոյց մեզի առնելու: Վերջին ծայր ստիպողս կան: Իվանօֆի:» Նաւապետը կեցուց եաթը եւ շոգենաւակը ճամբայ ելաւ դէպի ձեզ: Մնացեալը զիտէք».

Գալտնիքին բանալին տուի Կոփէլտափ, պատմելով իրեն տիկին Մուրավիէֆի անակնկալ միջամտութինը: Սարսրուաց նէ. խորհելով, որ Մոսկուայի այդ պզտիկ կինը, քիչ էր մնացեր, որ վերստին զիս ծեռք անցնէր, դահիճին յանձնելու համար: Բայց յուզմունքը դադրեցուցի, Կոփէլտան առնելով իմ զիրկս, եւ անզամ մ'եւս պաղնելով իր շրթունքները՝ որք չին հեռանար ինձմէ:

* *

Եաթին մէջ գտնուող բոլոր ճամբորդները ժողուեցանք սեղանի մը շուրջը, հանդարտորէն ճաշելու. խոստմանս համաձայն, ընկերներս ներկայացուցի Կոփէլտափ:

Ու նոյն վայրկեանին, նաւապետն ալ կամբջակն իջնե-

լով մեւի ըսաւ ծանրօրէն,

— Յամաքային ջուրերու սահմանէն զուրս ելանք ու դառնալով երեք ոռւսերուն.

— Այժմ պարոնայք, ամերիկեան դրօշին պաշտպանութեան տակն էք, սովիէթական եւ ոչ սի նաւ զմեզ կցնելու իրաւունք ունէ:

Իվանօֆ, Շաբինսքի եւ Լոպաչօֆ, ոտքի ելան, եւ իրենց գաւաթները պարպեցին ի պատիւ աստեղազարդ դըրօշին. դէմքերնին զարձուցած դէպի իշխանուննին:

Առտուան ժամը երկուրին ճւշը լմնցաւ. նրբանցքին մէջ Կոփէլտափ սենեակն առջեւ կանգ առի ու հարցուցի.

— Սիրելիս կը հաճիք ցոյց տալ իմ խուցս:

Նէ պարզապէս իրենը մատնանշեց եւ հրաշալի ժամուով մը յարեց.

— Տարինկ, (սիրելիս) Նիքոլախափանուն վերջ, այս խուցը հաճելի պիտի թուի ձեզի:

Փարեցայ Կոփէլտափ և ներաը միասին փակուեցանք: Եաթին մեքենաները խուլօրն կը կանցին, հանդարտ ձուգուն վրայ հազիւ թէ կ'երերայինք, դիտեցինք, մաքուր, աստեղազարդ երկինքը, Ծիրկաթիւին լուսնաշող շղարշովը կիսուած: Կոփէլտափ ոսկեզրյն մագիրը կը շուէին քունքերս, ձեռքս կանգ առաւ իր անհամբեր կոկորդին վրայ. հարցուց ինձի.

Ի՞նչ բանի վրայ կը խորհիք, ժէրար:

Պատառխաննեցի.

— Ամենաքայցը, ամենաքարի եւ ամենասուրբը տիկին Մուրավիէֆի վրայ, որ զիս մահուան հետ ըլտաննեցուց եւ ինձի վերադարձուց սէրը այն միսկ կնոջ, զոր երբեք սիրեցի:

ՃԶ-

Մոնաքօ - Նորթէրն-Աթար խարիսխ նետած էր աւազանին մէջ. բովիկը Մոնաքօի իշխանին հաթին: Նաւուն մէջ նախաճաշած էինք, կապոյտ եւ նարնջազոյն վրանի մը տակ: Չախէն կ'երիէր մեծ քաղինօն, իր կահաչազեղ շքեզութեան մէջ. ինոր կ'ստուերազգծուիր զորշազոյն, անցնող ամպերու շարժոն շուրբին ներքեւ. անդին թիւրալի վարդագրյն տուները գոգցես կը հալէին արեւին տակ:

Կոփէլտա եւ տիկին Մոնկան ջամաք ելած էին, քիչ յետոյ պիտի դառնային, բեռնաւորուած բուտրայով, շրթունքի կարմրաներկով, սուզ անուշահոտերով, եւ յունական դիցուիներով զարդարուած վնցանկին բուրումնաւէտ լոգազուրի շիշերով: Երկնացած աթոռի մը վրայ, կ'օրօրուէի խորհելով կեանքի եւեւէջներուն վրայ: Ապրելու քաղցրութիւնը: Կատարեալ հանգստութիւնը: Կեանքը այնքան անուշ կ'հրեւնայ, երբ մարդ շօշափիած է դարձանակալ սպասող մահուան մատները, Կ'ողեկոցի մեր վախուստը՝ Սև ծովէն, իմ մնաք բարովները՝ Լօպանչօֆի ու Շարինսրի, Ոսկեզիւրի մէջ: Շարինսրի, հարստացած արդէն պանքնօթներով, ու զեց մնալ Պոլիս: Դիմուածաւ պողէվիկ. ո՞վ զիտէ, վաղն ալ պիտի ըլլայ սեղանաւոր Բերայի մէջ, կամ խալեարի ներածող՝ Լոնտոն: Լոպանչօֆ. իմաստուն մը, այն ալ զմեզ թողուց, բաշուելով Վոսփորի մէկ անկինը:

Ազատարարս իվանօֆ. մեր քով մնացած էր, Կոփէլտաի ստիպումներուն վրայ, որ իրեն խոստացած է, նիւերքի մէջ նուազահանդէս մը սարքել անոր ի նպաստ: Դաշնակին առջեւ նատած հմայած էր մեր ճամբորդութեան ժամերը եւ նուազով վայիշայած, Կոփէլտաի հետ մեր երկրորդ մեղրալուսինը:

Սպասաւոր մը եկաւ իմ մտածումներս ընդմիջելու:

Հեռագիր մը՝ ծեզի համար:

Անշուշտ Լէյտի Տիանաէն էր, որուն հեռագրած էի Պոլսին իմ զիժած պաշտօնիս համարօտագրութիւնը: Բացի զայն:

«Ես եւ Վարիշբին, յանկարծակիի եկանք, ձեր անհաւատալի արկածներուն մասին. սրտանց կը շնորհաւորեմ ծեր փախուստը: Մեր ամուսնութիւնը տեղի պիտի ունենայ չե յունիսին, եթէ արտաքոյ կարգի բաներ չատահին. խնդրեցէք իշխանունի Սէլիմանէն ներկայ զոնուելու, հեռագիրս ընդունելուող պէս՝ եկէք Կէնալօի դղեակը, անպատճառ ծեղի տիսնել կ'ուզեմ. բան մը նշմարեցի, որ ինձի մը տածել կուտայ»:

Սիրով ՏիԱՆԱ:

Հեռագիրը ծալլելու վրայ էի, երբ երեւցաւ Պ. Մոկան: Ու կատակել սկսաւ:

Գեղանի Մուրավիէմի նկատմամբ լուրեր ունի՞ք:

— Ոչ, սիրելիս: Լէյտի Վուինհամ զիս եւ Կոփէլտան կը հրաւիրէ Վարիշբինի հետ իր ամուսնութեան հանդէսին, որ տեղի պիտի ունենայ 26 յունիսին, այսինքն տասն օրէն:

— Պոլշէվիկի մը հետ կ'ամուսնանայ: Ի՞նչ եզական գաղափար:

Աքանի Շրջիկ Մատօնախն. եւ յետոյ, պէտք է գիտնալ թէ, այսօրուան ուու պրօլետարը աւելի կ'արժէ քան անցեալ տարուան մեծ դուքս մը. անոր շնորհիւ Թըլլավի մնաշնորհը. քարիւզով պիտի լցնէ իրենց հիմնեան բաժակը:

Բախտին համեղ մէկ հեգնութիւնը: Այս համայնավարը Մարքսի աւետարանին անհաւոտարմութիւն ընկլով, եւ իր ընկերները մատնելով. արեւմուտքի դրամատէրներուն համար, պիտի կրնայ ուուսական ազգայնացած հարստութեան մէկ մասը վերատանալ շնորհիւ իր ապագայ կնոց:

— Ինչպէս, այդ գեղանի կինը, որ ըրիտանական ընկերութեան արժէքաւոր մէկ անդամուհին ըլլալով...

— Բայց, գրեթէ կործանած է:

— Վերջապէս, նէ որ նիւե եորքի մէջ Հայտ Բարքի ե-

բեք Շնորհավներէն կը համարուի, կրնա՞յ համոզուիլ ամուսնանալու համար սովորէթ պաշտօնեայի մը հետ:

Կացութիւնը չէք ըմբռներ բարեկամս: Գեղիցիկ ծերուկի մը ոտքերուն տակ՝ յաճախ չէ կարելի գտնել տարեկան քսան միլիօն ֆրանքի եկամուտ մը Անգլիոյ սեծահարուստն՝ ըթ, պատերազմի եւ եկամուտի վրայ տուրքի երեսէն շատ վլասուեցան. Լէ տի Վուլնհամ, որ չկրնար երջանկի ըլլալ, առանց մեծաքանակ ուկիի, քիչ հաւանականութիւն կը գտնէր, փայլուն մէկը գտնելու, իր դասակարգի ամուսնալուծեալներուն, այրիներուն եւ ազապներուն մէջ: Նէ նախընտրեց ստորդ պուշեւիլ մը, ներկայ ընկերութեան ճշմարիտ թշնամի մը, մանգաղի եւ մուրճի քանող մը: Ու յետոյ կը ճանչնաք Լէյտի Տիանափ ճաշակը, տարօրինակ, նոր, արտառոց, անակնկալ բաները միայն հանելի են իրեն: Սկովտացի թագաւորներու ցեղէն մեծ տիկին մը, որ կ'ամուսնայ համայնավարի մը հետ եւ զայն կ'ընէ փոխարքայ մը քարիւղի: Հապա անկօս-սաքսօն եւ եանքի թերթերը ինչէ՞ր չպիտի զրեն այս ամուսնութեան նկատմամբ:

Օրինակի համար, «Յանկարծական դաւանափոխութիւն սիրահար պոլչէվիկի մը»: «Լէյտի Տիանա Վուլնհամ նուանց կարմիր Հողան»: «Մոսկուային մինչեւ Փիքքատիլի»: «Հերոս իր նետերը կը թաթիսէ քարիւղին մէջ»: Ու այսօրինակ վերնազիրներով շատ մը սաստկայոյզ յօդուածներ՝ որոնք նուազ հաճելի չպիտի թուին տիկին Վուլնհամի:

Մ, Մոկան գլուխը երերցուց քանի մ'անգամներ:

Ու ինդալներով վերջացաւ մեր խօսակցութիւնը: Կոփէլտա եւ տիկին Ռիւթ Մոկան, բազմաթիւ պզտիկ ծրարներով Մոնթէ-Քարլօէն կը վերադառնային:

Կոփէլտա հեռազիրը տեսած էր, իրեն իմացուցի Տիանափ մօտալուտ ամուսնութիւնը. վափաքեցաւ ինքն ալ ներկայ գտնուիլ. քանի որ եաթիր հինգ օրէն Առուտամթըն պիտի ըլլար:

Ճաշի երթալու վրայ էինք, երբ երկրորդ մըն ալ եկաւ սա իմաստով.

«Ժէրար, կ'աղաչեմ, անմիջապէս եկէք, Վարիշքին անհետացաւ. ծգել երթալու եմ: Քեզի եմ, բոլոր սրտովս»:

ՏԻԾՆԱ

Նշանած մը, որ իր փեսացուն կը կորսնցնէ, հարանիթէն ութ օր առաջ, լաւ բան մը չէ. Յարեց Կոփէլտա:

Վատահ էր իմ վրաս, ուեւէ նախանձ չէք արտայալուր Լէյտի Տիանափ մասին:

Տիկին Մոկան ալ կատակեց:

Պոլչէվիկը կ'երեւի, թէ Ռիւթիքոնի առջեւ. յետո ընկրոկցաւ:

Պ. Մոկան ալ աւելի առաջ երթալով, յարեց:

— Հորի մը մէջ ինկած ըլլալու է, կ'երեւի թէ մէջն ալ քարիւղ չկ'ար,

Բողոքիցի ես:

Կացութիւնը շատ ծանը ըլլալու է, որ Լէյտի Տիանափ ինուազիր մը զրկէ: Իր շատ մը կողմերը ըննադատելի են, սակայն բնաւ վատ չէ:

Կերջ տրուելով այս կատակաբանութեանց, Կոփէլտա երեսս վայիշայելով.

— Ժէրար, վազը առաջին շողեկառքով Սկովտիա մեկնելու արտօնութիւնը կուտամ քեզի. մենք ալ նաւով պիտի գանիք: Լոնտոն Ռից պանդոկը պիտի իջնեմ. պիտի զաք զիս առնելու, ներկայ գտնուելու համար Լէյտի Տիանափ ամուսնութեան. եթի մինչեւ այն ատեն մէջտեղ ելէ Վարիշքին:

— Կոփէլտա, անհունս երախտապարտ եմ ծեզի. որ կացութիւնը կ'ըմբռնէք. չեմ կրնար լքել այդ կինը, երբոր ինծի պէտք ունի:

Միրո, ի ճաշարանն անք: Պսպղուն ապարօշով մը զաք դարուած ուուս երգչուի մը եւ երկու շպարուած աքսորեալներ, կարմիր վերակրուով եւ ճերմակ կօշիկներով, կը սաղմոսերգէին Տուափինիշքան: Յիշատակներու յործանք մը արթնցաւ ուղեղիս մէջ: Հետաքըքիր կը նայէի անտարքեր ճաշողներուն, որոնք կը լափէին գառնուկի խորոված մը, կամ համեմեալ ծուկ մը: Կիներ, քիչ մ'աւելի հնառուն. քըր-

մական ծեւերով, գլանիկը բերաննին, կ'ուզէին ճաշակել հեղուէի նման, այդ զգայախար նուազը: Ու ես կը խորհիէի կարմիր պահակներուն, կապիկի նմանող դահիճին, դժբախտ ջէրնիշէֆի վրայ: Կը փափաքէի հարցուփործել այդ ունկընդ որ սարդիկը, որ կը կատակէին մահուան երգին հետ, որ էր Տուպինուշքան:

Պիտի ուզէի թիակ մը լիցուն տիղմ առնել եւ զանոնք ցեխոտել իրենց լիցենելու համար, թէ կեանքը բոլոր մարդ կալիններու համար պարատուն մը չէ, բայց զիշեր, ցերեկ, ուր անհոգութիւնը միայն կ'իշխէ:

Կոփէլտա կարդաց իմ ներքին մտածումներս եւ մեղմուն ծեռքս բոնելով փսփսաց.

— Ժէրա՛ր, կը հասկնամ ու կը սիրեմ զձեզ:

Ոյն ատեն քաղցր նայուածքով մը շնորհակալ եղայ իրեն, սիրսս խաղաղեցաւ, բացատրեցի իրեն տղայական ընդլիքումիս պատճառը: Այս մարդիկը՝ աշխարհի երջանիկներն էին եւ իրաւունք ունեին: Երջանիկը ըլլալու համար քւն մ'ըրած չէին, ու սակայն երջանիկ էին, կամ այնպէս կը կարծուին. Սրեւելիան երջանկութեան բանածեւր չէ որ զընցուած է, եւ այսօրուան երջանիկ մարդը այն է, որուն կինը գրեթէ շապիկ ալ չունի.

* *

Կէս զիշերին, նաւն էինք արդէն: Պառկած էի անկողնոյն մէջ, երբ Կոփէլտա, կանանչնուշի գոյն շրջազգեստով եկաւ քովր նստեցաւ եւ հարցուց.

— Իրօք, յանցաւոր եմ զձեզ թողլու, որ առանձինն մեկնիք լա Պէլ դղեակը, չէ:

Կատակել կը կեղծէր, սակայն ներքնապէս անհանգիստ էր: Մարգրիտ մատնիներով շողշողուն ծեռքերը՝ մազերուս մէջ անցնելով, յարեց.

— Իր սիրահարը, եղաք, չէ:

Ուրացայ:

— Ժէրար, ըսէք նշմարտութիւնը, պիտի թողում որ երթաք, որովհետեւ վստահ եմ այժմ ծեզի տիրացած ըլլալուս, ինչպէս դուք ալ վստահ էք, որ ես ալ քուկդ եմ, հոգուով եւ մարմնով: Վերջապէս, անկեղծօրէն, քիչ մը զնէ սիրեցի՞ք:

— Եղբայրական սիրով, այո՛, սիրահարի սիրով, ո՛չ

— Դիտէք, որ երկու տարիէ իվ' թիրար ծած ենք: Շատ մտածեցի ծեր վրայ, եւ այն զգացական տազնապներուն վրայ, որոնք շատ անզամ իրարու հետ համածայի ընթանալու տրամադրեալ էակները իրարմէ, կը բաժնին: Առաջուան պէս անհաշտ չեմ, երբոր զիտէի թէ, եղբօրս կնոջ էլլինի հետ էիք Բալմալիչի մէջ: Մտածեցի: Այժմ հասունացած եմ: Ու հասկցած բարեմիտ դրժումներու ամենադոյն կարեւող թիւնը, հաւատարմութիւնը: Այսինքն այն զըրժումները՝ որոնք չեն աւրեր նշմարիտ սէրը, սիրտին սէրը, տեւական, հաստատուն աղամանղի պէս: Ուրեմն, իմ սիրական ժէրարս, կրնաք ինձի վստահիլ թէ որոշապէս զձեզ կը սիրեմ ու ատիկա զգացի, երբոր իմացայ թէ մեծ վտանգ մը կ'սպառնար, ծեզի: Կրնաք անեղծօրէն խոստովանիլ ինձի, թէ Լէյտի Տիանան ծեզի համար եղած է անցողակի քըմայք մը:

— Է՞հ, անուշիկ Կոփէլտաս, որքան ալ եղելութիւնը ծեզի հետաքրքրական թուի, ներա եւ իմ մէջ, բան մը տեղի ունեցած չէ: Պարագաները չուզեցին: Բարոյապէս օգնեցի այդ կնոջ: Այս ամէնքը, միայն տիլէթանթիզմի համար: Ահաւասիկ նշմարտութիւնը:

Կոփէլտա համոզուեցաւ եւ վիզս փաթթուեցաւ:

Տարօրինակ բարի մարդ մըն էք, սիրական ժէրար: Զեր մէջ կայ թէ բախտախնդիրը թէ Տօն-Քիշօթը: Շփոթած աղատախօսութեամբ մը ուղղամտութիւնը կը խառնէր մոլութեան ճաշակին: Երկու տարիէ ի վեր նիւ եռքի մէջ յանախ խօսեցան ինձի արտորական ամուսնոյս վրայ: Գիտէք, թէ ինչ կը պատասխանէի այն անձերուն՝ որոնք կ'ուզէին ինձի վնասել, այն քծնողներուն՝ որ կը փափաքէին ամուսնալուծումիս, եւ որոնք չին կասկածեր թէ սիրոյ նուրը

մարած չէր իմ մէջս: Անոնց կ'ըսէի: Իշխան Սէլիմանը:
Քուքի գործակալութեան Սէն-Վէնսան տղ Բոյն է: Զծեզ պի-
տի կրնար առաջնորդել մինչեւ դժոխք. առանց իր վերար-
կուն խանձելու: Ճի՞շտ է:

— Ու դուք. Կոփէլտա, հոգիներու լաւագոյնն էք, չի-
նական պատմուհաններու ամէնէն գեղեցիկին մէջ:

Օ՞հ, Ժէ Ռոբար:

Երբ Կոփէլտա անհամբեր աղաւնիի մհ այսօրինակ
ծայնակեւէջներով կ'արտասանէր անունս, կը հասկնայի որ
պարտուած էր: Խոյս տուաւ սակայն իմ փարումէս եւ խու-
ցին միւս կողմը փազեց:

Բայց, ո՞ւր կ'երթաք անուշիկս:

Այն ատեն, նէ երկարեց իր գեղեցիկ թեւը կայսրուհիի
մը թաւշապատ մականին նմանակ ու անուշութեամբ պա-
տասխանեց:

— Ա՞հ, Ժէ Ռոբար. պատուհանիկը կը դոցեմ:



Դ-

Երեք օր վերջը, վերջալոյսին կը հասնէի Լոք-Լումսնի
եղեռքը: Լէյտի Տիանաի ինքնաշարժին վարիչը կը սպասէր
ինծի Թէրապէտի և այլարնը: Մայրամուտի արեւելն կրակնե-
րուն տոնկ Սկովտիոյ ամէնէն մեծ լիճը կը ներկուէր դեղին,
կանանչ, մով: Յունիսի պայծառ գիշեր մը: Մեղմ հովիկ մը
կը փչը լիճին վրայ:

Դիմացի կողմը կը բարձրանային վայրենի ժայռերու
բուրգեր, ծիրաննեփայլ եւ ոսկեգոյն:

Դղեակը հեռո՞ւ է, հւրցուցի վարիչին:

— Ո՞չ պարոն, մէկուկէս մզոն:

Ինքնաշարժը կ'անցնէր, կո սրւար գորշագոյն բարե-
րու կամարի մը տակէն, երբ կիշնալօի դղեակը երեւցաւ, գի-
շերոյ ստուերներէն կապուտցած, երկու բառակուսի աշտա-
րակներովը: Նշմարեցի որ ծախակողմնաե աշտարակին, եր-
րորդ յարկը ունէր երկու պատուհան ծիրաննեփայլ վարա-
գուրներով:

Վարիչը ուզգուեցաւ երկու կողմը ծառեր տնկուած ճամ-
բուն մէջ եւ ապա կանգ առաւ լայն սանդուխի մ'առջեւ: Լէյտի Տիանա ինծի երեւցաւ ներմակ հագուստով մը կար-
միր եւ դեղին շալ մը՝ մէջքին, զլուկը էրիկմարդու զիսարկ
մը: Գաւազանը շարժելով.

— Հէլլօ՝ Ժէ Ռոբար, մէկ ժամէ ի վեր ծեզի կը սպասեմ:

— Կը ցաւիմ զծեզ սպասցնել տալուս, սիրելիս:

— Խեղճ մարդուկս: Ինծի համար հազիւ իմն մահուրնէ
ազատեցար, վտանգելով զծեզ: Երեք չափսի մոռնամ ատի-
կա: Երջանիկ եմ զա զ տնսնելուս, նախ որ, այդ ողբալի

արկածէն կրցիք խուսափիլ ողջ առողջ եւ յիտոյ, ձեր ներկայութիւնը այս իրիկուն զիս կը գոտեպնդէ: Ա՞հ, ժէրար: Նէ հառաչեց:

— Բայց ի՞նչ կ'անցնի կը դառնայ ձեր հեռագիրը զիս շատ անհանգիստ ըրաւ:

Զիս տարաւ, քարաշէն գանդակապատին միւս կողմը, աւելի ազատօրէն խօսելու համար: Թէրասին արեւմուտքի երեւր լինին կը նայէր, ազ կողմէն, Պին-Լոմնի ժեռուտ բուրգը այժմ մանիշակագոյն էր. ծախս կողմը, Ուալլաս կըղզին ծառերու խուրձերը կը փալլէին:

Լէյտի Տիանա նախ ուզեց մանրամասնորևն իմանալի կովկաս ճամբորդութեանս իրադարձութիւնները. երբ իր հետաքրքրութիւնը գոհացուցի խօսեցաւ.

Չեր դժբախտութիւնները. Ժէրար, այժմ լաւագոյնս կը հասկզնեն ինծի, թէ հոս ինչ անցաւ: Պերինի մէջ, իրարու մնաք բարով ըսելէ վերջ, Լոնտոն անցայ, ուր ութ օր վերջ եկաւ նաեւ Վարիչքին: Սւելի քան երբեք, այն ատեն սիրահար էր ինծի: Մինչեւ յունիս 5 կամ 6ին, ձեզմէ լուր չստանալուս համար, եւ յոզնած հեռագրելէ ի Նիքոլախա, զայի տեսնել Սրբ Երիք Պիլաշմօրը, ապագայի փոխնախսագահը մեր կազմելիք ընկերութեան, հարցնելու թէ ճարտարագէտէն հեռագիր մ'առաջ էր: Ապահովցուց. որ Էտվին Պլանքէթէն առնուած տեղեկութիւնները պատուական: Էին, թէ թրլավի քարիւզի հանքը բանեցնելու համար, տասը միլիոն դրամագլուխով ընկերութեան մը կազմութիւնը, քանի մը օրուան գործ էր այնու. շրջաբերութեան հանուելիք արժէթուղթերուն էէսը ինծի պիտի տրուէք: Այս ապահովութիւններէն վերջ, լաւ համարեցի սպասել հոս, դղեակին սէջ մինչեւ ձեր գալուստը եւ ապա ամուսնանալ Վարիչքինի հոս, որ թոյլտուութիւն ուզեց ինծի հետեւելու: Զինքը հոս բերի:

Ու աւելի կամաց ձայնով մը նէ շարունակեց.

— Ազէկ, մտիկ ըրէք ինծի, ժէրար: Ասիկա տեղի կ'ուննար յունիս 8ին: Յաջորդ օրը, Վարիչքին Պարինի թղթաբերը ընդունեցաւ եւ նախաճաշէն առաջ, ինծի հարցուց.

«Տիանա Սէլիմանէն լուր չունի՞ք»: Հաստատական պատասխանս զինքը անհանգիստ ըրաւ: Ու երբ այս գաղտնիքին բացատրութիւն կ'ուզէի, ինծի խոստովանեցաւ, որ ձեր անցագիրը զանգ կատարելապէս պաշտպանելու մասին ապահով չէր:

«—Ու գոչեցի. Տիկին Մուրավիէֆի մատը կայ արդեօք»:

«Ենոսափողական պատասխան մը տուաւ: Յաջորդ օրը Պոլսէն ձեր երկար հեռագիրը կ'ընդունէի. զայն հաղորդեցի Վարիչքինի: Քանիցս կարդաց ու հառաչեց. «Դժբա՛խտը լաւ է որ կրցեր է ազատիլ»:

«Երեք օր, Վարիչքին մոտագրաղ էր: Հասկցուց ինծի, որ տիկին Մուրավիէֆ թշնամական դրօշ բացած էր առաջին անգամ ձեր անծին դէմ եւ թէ իր վրիժառութիւնը ապահովապէս մինչեւ մեր վրայ պիտի հասնէր. աւելի եւս ձեր անսպասելի փախուստը պիտի սաստկացնէր իր վրէժնդրութեան տենդը»:

Վարիչքինի ընթացքը ինծի խորհիլ կուտար. յաջորդ օրը իրեն յայտարարեցի.

«Վերջապէս, սիրելիս, կը վախնա՞ք ձեր սիրունին: Այո՞ կամ ո՞չ: Իր պլատիկ մօրուքը փայփայեց եւ երգող ծայնովը յարեց. «Ինծի համար, ո՞չ, ձեզի համար, այո՞: Իրինան շղթայագելծ եղած է: Ո՞վ դիտէ ինչե՛ր պիտի ընէ: Հաւտացէք, ինծի. Տիանա: աւելի խոհեմութիւն պիտի ըլլար, եթէ այս բնակարանը ծգէինք եւ ուրիշ տեղ մ'երթայնք. օրինակի համար Ֆրանսա, ուր գաղտնի կերպիւ պիտի ամուսնանք: Ֆամանակ անցնելով, իրերը պիտի հանդարտին, որով զանգ իրական փունգէ մ'ազատած պիտի ըլլամ:

«Այս անկարեւոր ոռւս կնոշմէն փախչելու մտածումը զիս զայրացուց. ե՛ս, վահնէս պահուըտի՞մ Մուրավիէֆէն, ամօթալի կերպով ամուսնանամ. այդ աղտոտ պոլշեւիկուին վախէ՞ն. Պատասխանեցի Վարիչքինի».

«Միրելիս, ձեր իրինան, դժբախտ հակա-յեղափոխականներու նկատմամբ, մահու կամ կինաց իրաւունքը կրնաց ունենալ, այդ դժբախտներուն՝ որք իր ճիրաններուն տակ

կ'իրան Զէկայի գետնալիորներուն մէջ, բայց ծեզի կ'ապահովնեմ թէ, բրիտանական հողին փրայ, նէ պիտի վարանէք Վուլնհամ մը վախցնել: Հոս, կախաղան կը հանեն այն անձերը՝ որոնք ուրիշի մը կեանքը չեն յարգեր: Մեր դատաւորը, մարդասպաններու համար — ըլլան անոնք բարկութեան տակ գործուած ոնբազործներ — չունի այն ապուշներուապաններու որ ունի ֆրանսացի դատաւորը, որ ազատ արծակելով յանցաւորները. կը բազալերեն գիտակցաբար դանակի եւ ատրճանակի զեղծումը: Հոս պիտի մնամ ուրեմն եւ պիտի ամուսնանանք այս ամսոյ 26ին, մինչեւ որ Սէլիման վերադառնայ, վկայ ըլլալու համար մեզի»:

«Անկից յետոյ, Վարիշքին այլեւս չխօսեցաւ իր սիրուհին փրայ, ինծի անանկ կուզար, որ նոյնիսկ ներա գոյութիւնն ալ մոոցած էր եւ ինծի հետ անուշ ծրագի ըներ կը դարձնէր, երբ երէկ չէ առջի օր, սպասուիիին ըսի, որ իմացընէ Վարիշքինին. թէ նախաճաշն առաջ երթանք պտոյս մը կատարելու. Ժիւլիէթ զարմացումով ինծի նայեցաւ ու ըսաւ:

— Իչյուն չգիտէ՞ր, որ Պ. Վարիշքին մեկնեցաւ:

— Ինչպէս, այս ժամուս բարքին մէջն է:

Բայց ոչ, տիկին: Ժամը ութին հեռագիր մ'առաւ: Անմիջապէս ինքնաշարժով կլասք մեկնեցաւ, Լոնտոնի երկաթուղին հասնելու համար:

«Ապշահար մնացի. Ժիւլիէթ դուրս ելաւ: Հինգ վայրկեան յետոյ վերստին եկաւ, եղանապետին քով ծգուած պահարան մը ինծի յանձնելու: Մատիտով զրուած քանի մը տողով, ինծի կ'իմացնէր, թէ իր ներկայութիւնը ի Լոնտոն, անհրաժեշտ էր եւ թէ անհանգիստ ըլլալու պէտք չկար, քանի որ անկից պիտի հեռագրէր ինծի և 48 ժամէն պիտի վերադառնար, այսինքն երէկ: Ոչ վերագահաւ եւ ոչ ալ մեկնելին ի վեր՝ բան մը ստացայ իրմէն: Ի՞նչ է ծեր կարծիքը:

Այսի Տիանաի վախերը չշատցնելու համար, սա կերպ պատասխանեցի.

— Ռուս նշանածները վեհանձն նն, Լոնտոն գացած է

ծեզի հարսանեկան նուէր մը բերելու:

Հովը սկսած էր փչել. վերջալոյսի ցոլքերը կ'անհետանալին:

— Սիրելի Ժէրար, անօթի էք անշուշտ, երթանք ընթրել:

Ճաշարանը ընդարձակ սրահ մըն էր, շատ շքեղ. մասնաւրապէս աչքի կը զարնէր ոսկեայ շրջանակի մէջ. Վալթէր-Սքոթի ծեռագիր մէկ էջը, եւ մեծ նկար մը որ ցոյց կուտար Քէմորաք դուքսը, ոտքի վրայ:

Լէյտի Տիանա իր հագուստը փոխած էր, ու հագած ուրիշ մը, վարդագեղ, եղերքները կարապի գոյն: Երբ երեւաւ, դրան առջեւ, գոչեցի.

Լճակին կինը:

Ինդաց նէ, իր հեգնութեան տակ կը ծածկէր, զինքը չարչարող անհանգստութիւնը:

— Պատին վրայի Վալթէր-Սքոթի ծեռագիրն է, որ ծեղի այս թելադրանքը ըրաւ: Պէտք էր ըսէիթ, կինը՝ լճակին մէջ:

— Ինչո՞ւ: Ամէն ինչ աղէկ կ'ընթանայ, եւ բախտը նորէն ծեզի պիտի ժպտի. Վարիշքին Լոնտոնէն պիտի դառնայ աղամանդով մը, որ պիտի զարդարէ ծեր ծեռքը, մինչդեռ ծեր ծախս մատնեմատը պիտի զարդարուի նոր ալիանսով մը: Այս ամուսնութենէն գոհ էր միշտ, չէ:

— Փրկանք մը միշտ կրնայ հանելի ըլլաւ, Ժէրար:

— Ինծի բսիք Պերլինի մէջ, թէ ծեր ոուսը զծեզ հրապուրած էր:

Նուազ վստահ եմ այժմ, այն ատեն, ինծի համար նորին հրապոյրը կար. իրով կը զրօնուի: Վայրի կենդանիները իրենց վանդակին մէջ զնդակներ ունին խաղալու կը խաղալի: Ու յետոյ մարդ նրբոր բան մը չունի, կամաւ յիմար խոստումներ կ'ընէ: Պայմանաժամը այնքան հեռու կ'երեւի, որ մարդ զայն նոյնիսկ չկրնար նշմարել հորիզոնին վրայ: Յետոյ պարտքը վճարելու օրը կը մօտենայ: Այն ատեն մարդ նուազ խանդագառ է, ու ակնարկով կը չափէ այն փոսը՝ ուրիշ պէտք է անցնի: Վարիշքին ինծի հարստու-

թիւն կը բերէ, միշտ է: Բայց զայն պիտի ընդունիմ համակերպելով, ամուսնական սենեակին մէջ: Ու այն ատեն երկրի վրայ, ամուսնացեալուհի մը աւելի պիտի ըլլայ եւ երջանիկ կին մը պակաս:

— Ուրեմն, նուաստացումն է որ ծեզի կը բաղխի:
— Ո՛չ Աւելի աղէկ է առաջինը ըլլալ Մոսկուայի մէջ,
քան թէ երկրորդը՝ Սթոք-Էքսինիլի մէջ:
— Մա՞րդն է ուրեմն:

— Ո՛չ:

— Այն ատե՞ն:

— Առաջին անգամ ըլլալով՝ մարմինս ծախսու հանելու
ստորնութիւնն է: Վարիշքին, իբր անցորդ, ինծի հաճելի
պիտի թուէր: Վարիշքին, իմ ազդրիս վրայ դրոշմ զարնելով
հաշիւներս զնարելու համար. ահա այդ է որ զիս կը գրգռէ.
կընդկզեցնէ: Հասկցէք եթէ կրնաք:

Կը հասկնամ Լէյտի Տիանա:

— Տեղեակ էք, սիրելի Ժէրար, թէ ինքինքս նուիրած
եմ շատ մը սիրահարներու: Շրջիկ Մատոնան իրեն փառա-
պըսակ հւնի միայն իր քմահաճոյից մոլեզին շրջանակը. եւ
իբր մատուռ՝ մեծ պալատներու շքեղափայլ սենեակները:
իբր Գողգոթա, միայն Ռիցի կակուղ սանդուխներէն վեր ե-
լած ես. երբոր վերամբարձը չէր բաներ եւ իմ մոգ-թազա-
ւորներս երբեք ինծի մարզիտներ չնուիրեցին մասուրի մը
սեմին վրայ: Յաւակնութիւնը չունիմ առաքինութիւնը պատ-
ուած ըլլալու, եւ ոչ ալ գործաւորի հագուստ հազնելուս,
երբ Փաթու այնքան գեղեցիկ կերպասներ կը ստեղծէ եւ
կերլէն այնքան զմայլելի անուշահոտեր կը հնարէ: Բնաւ իմ
սարառուներս զրամով ծախած չեմ եւ ոչ ալ, իմ համբոյր-
ներս շահագործած եմ: Ուրեմն ծանը կերպով ինքինքս վի-
րաւորուած կը զգամ եւ իմ հապարտութիւնս կը չարչարուի,
որովհետեւ, կեանքիս մէջ, առաջի անգամ ըլլալով՝ 26 յու-
նիսին, ես. Տիանա Լէյտի Վուինհամ օֆ Կլէնսլո, որուն մէկ
նախնիքը, Կոմսուհի Մէրչ, մականուանեալն Ազնէս Սեւա
թոյր, տասն ինն շաբաթ Տէօնապար դղեակին պատերուն ե-
տին անզիացւոց յարձակումներուն դիմադրեց, այո՛, ես՝

Տիանա, պիտի մերկանամ իմ վչութենէս, եւ անկողնոյս
սեմին վրայ մարգէ մը պիտի ընդունիմ բան մը, փոխանակ
անոր տալու:

Մտիկ ըրի լէյտին խօսքերը ուշադիր եւ հիացումով.
իր արժանապատուութիւնը, գերազգուուած վիճակի մէջ,
ծիծաղելի ոչինչ ունէր: Աչքիս առջեւ կը բերէի իր մօտաւոր
ամուսնութիւնը պրօլետարի մը հնատ: Կը տեսնէի զնէ ա-
մուսնացեալ Վարիշքինի հետ, որուն նախնիքը՝ փոխանակ
Հայլանուներու տոհմին վրայ իշխանու՝ կը թափառէին Թիւր-
քիստանի տափաստաններուն մէջ: Իր նուրբ դէմքը, վեճ
կառոյցքով, լուսաւոր ըմբռնումով եւ կորովամտութեամբ լի
իր մեծ աչքերը, այս ամէնը պիտի տար փոխան ոսկիի եւ
պիրճանքի, անհրածեցտ իր ապրելակերպին, ինչպէս տա-
քութիւնը կարեւոր է կղզերնակ թռչնիկներուն, եւ զերմա-
նոցը՝ Օսքիտէին:

— Ուրեմն, միշտ տուա՞ծ էք, յարեցի, փայփայելով իր .
ծեռքը: Մանկօրէն պատախաննեց.

— Միշտ... Մինչեւ հիմա մեղքած չի այն անհամար
կիները, որ իրենց պատիւը վրայ կուտան իրենց սիրահար-
ներու թղթապանակները պարպելու համար: Վճարուի լ այր
մարդէ մը վարձատրուի՛լ, արու յանախորդի մը հրապուրիչ
հայթայթողը ըլլալ, անկողինը բանակէ առաջ՝ ողորմութիւն
ստանալ, ի՞նչ անկում կնոջ համար...: Հարցուցէք իմ սիրա-
հարներուաւ: Երբ ինծի վարդեր կամ գոհարներ կը զրկէին, ետ
կը դարձնէի քարթովս եւ սա խօսքերով. «Ո՛չ ծաղիկ, ո՛չ
նուէր» հասկցնելու համար անոնց, թէ անոնք իմ ստորա-
դասներս էին, իմ երախտաւորեալներա: Այժմնուանեալներու
եւ հրամայուածներու դասակարգին մէջ պիտի մտնեմ, ըլ-
լալով կինը հլու եւ երախտագէտ մարդու մը՝ որ ինծի պի-
տի հայթայթէ հարստութիւնը, առանց որու չեմ կրնար
ապրիլ: «Եէշ ինծի համար, նոյնքան գէշ եւ իրեն համար:

Լէյտի Տիանա հառաչեց: Զեռքս սեղմեց, հանդիսաւորա-
պէս եւ աւելցուց.

— Ամէն պարագայի մէջ, Ժէրա՛ր, կ'ըսեմ ծեզի առանց
կեղծ հապարտութեան եւ առանց եղերական շեշտով. եթէ եր-

բեք իմ յոյսերս չիրականանան եւ Թլավի քարիւղի հանքերը խարէական պատրանք մ'ըլլան, պիտի սպաննեմ ինքինքս, քան թէ պիտի թխմուիմ ճերմակներու տուրեւառի շուկային մէջ: Այժմ փափաք չեմ զգար սպասելու, որ դրամի պառու մը տիրանայ ինծի եւ իս մերկ ուսերուս վրայ գերութեան դրոշմը դնէ: Յիշեցէք այն երազս՝ որուն մեկնութիւնը զացի խնդրել Փրօֆ. Թրորիկէ: Պատիկ կարմիր մարդք՝ իմ քունիս բոցագոյն դաշնանկարին մէջ, կը ներկայացնէ Վարիչքինը, պուշեւիկ Ռուսիոյ արիւնոտ զարդանկարին մէջ: Դէպեքերու սոոյզ մեկնութիւնները կուահած էի, երբ զգացած էի ձեռքիս ծուզակի մը մէջ ինկած ըլլալը լիլիթիւնեան պալատէն ներս, արդարեւ իմ մզգաւանջիս գերունին եմ, քանի որ, եթէ Վարիչքին զիս հարստացնէ, իրեն կը վերաբերիմ, կամ եթէ կործանիմ, անձնասպանութիւնն է որ վրայ պիտի հասնի: Օ՞հ: Մի՛ բողոքէք: Գիտէք, Ժէրար, որ բաժակներու փրփուրը կը նախընտրեմ մրուրէն, եւ ցոփութիւններու յամբ լիզոն՝ միսին պերճաբանութենէն:

Լոեց Տիանա. յանկարծ մեր ականջները սրեցինք. հեռուէն որոտում մը կը տարածուէր բլուրներու շուրջ: Պատուհանէն դուրս նայեցայ, լճակին մակերեւոյթը կը յուզուէր հովին տակ, ուր յանկարծօրէն բարքին մէջ տերեւնները կը սարսացնէք: Հարաւ-արեւ մտեան կողմը, ամպերը կը դիզուէն, ծածկելով լուսինը:

Գեղեցիկ փոթորիկ մը՝ որ կուզայ, ըսի Տիանային: Այս իրիկուան հանդարտութիւնը անհաստատ էր, նոյնպէս եւ տաքութիւնը:

— Ժամը քանին է, Ժէրար:

— Տասնեւմէկն է:

— Եկէք իմ զարդախուց, մատենադարանի սրահը տըխուր է այս իրիկուն; Այդ կազմուած գիրքերը, ուսկեզօծ վանդակի մը տպաւորութիւնը կ'ընեն:

Լէյտի Տիանա սարսառաց. գուրգուրանօք իմ թեւս դրի իր ուսին շուրջը, եւ զանացի հանդարտեցնել իր յուզումը:

— Զդայնացած էք այս իրիկուն, Տիանա. փոթորիկին տաքութենէն է, թէ ոչ Վարիչքինէն լուր մը չստանալուդ

հետեւանքէն: Աւելի պայծառ եղէք. բիս օրէն հարուստ պիտի ըլլար, մնացեալը կարեւորութիւն չունի:

Սանդուխներէն վեր ելանք, ուղղուելով դէպի զարդասեակը. այդ դարաւոր դղեակին մէջ, արդիական ճաշակով հրաշալիք մըն էր, մանաւանդ, խոշոր սօֆաին վերեւ, կար հրաշալի ոչպիւրն մը՝ զոր լուռթեամբ կը դիտէի:

— Մարդ հոս կը խղդուի, ըսաւ Տիանա, բանալով քիչ մը պատուհանը օդ առնելու համար:

Արդարեւ, գաղց հովը ներս խուժեց եւ իր ներքնաշապիկին չինական քոէքը՝ Լէյտի Տիանաի մարմնոյն փակցուցու նէ գիշերուան շունչը առատօրէն ներս առաւ:

Հեծեծեց նէ:

— Ո՞հ .. Ժէրար: Երջանկութիւնը... Երջանկութիւնը... Թող շանթահար մեռնիմ, այս գիշեր, եթէ կրնամ ասկից հոն զայն վայելել բացարձակօրէն եւ լիցուն կերպով:

Մօտեցայ իրեն, մխիթարող մը:

— Ո՞ն սիրական. Ո՞չ դատարկ խօսքեր: Այս կերպով է որ մարդկի ինքինքնին կը թունաորեն: Բացարձակին դէմ իմաստունը Միհրդատին պէս է, չթունաւորուիր:

Կոթնած էինք մեծ պատուհանին, որ կը նայէր թէրասին եւ լիճին վրայ. ուրականէն ցանուցիր եղած դաշտին գիշերային բառու մեզի լուութիւն կը պարտադրէր. լուսինը, արծաթափայլ ամպերու մէջին կը լուսաւորէր լճակին կապարադոյն ջուրերը. Պէն Լօմօնտը, իր կրանիթեայ բառնցը ցցած կարծես կ'արհամարհէր փոթորիկը: Բնազդօրէն Լէյտի Տիանա գլուխը կուրծքիս դրաւ. փայլակ մը կուզար իր գիլգակները գծագրել երկնքի մթին պատառին վրայ. մըրգինչեցի:

— Ի՞նչ ենք այս բոլորին առջեւ: Ոչի՞նչ, Տիանա. ծեր փափաքները շատ մեծ են ծեր դիւրաչեկ պատիանին համար: Պէտք է սպաննել երազը, այդ ներմակ որդը, որ կը կրծէ ուղեղը:

Բայց նէ մտիկ չէր ըներ ինծի. զիս քաշեց դէպի սենեակը եւ կապոյտ դիպակով ծածկուած իր անկոյնոյն խորանին առջեւ. իր շրթունքները ինծի տուաւ յանկարծօրէն:

Համբոյր խրոխտ, որդւն նեշտալի յիշտտակը, այսօր իսկ. հոն է, բերնիս վրայ... Նէ կը բռնէր, կը սնղմէր զիս, իր մարկ թեւարուն մէջ, այնքան պաշտե՛մ:

— Ժէրար, մրմնզեց նէ, ութ օրէն իր կինը պիտի ըլ-լամ, անդութ ճակատագրէն վրէժ լուծենք: Մոռնանք մեր որոշումները, հերուան մեր խաղեռը, կրակի հետ: Իրաւունք ունինք անգոսնելու բախտը՝ որ ընդհուպ զիս պիտի խղդէ իր ուռկանին ծանր օղակներուն տակ: Կը սիրեմ զծեզ, երբէք զիս սիրած չըլլանուդ համար, կամ ծեր փափաքները ինծի պարտադրած չըլլանուդ համար: Կեանքերնիդ վտանգի տակ դըիք, որպէսզի իմինս լաւագոյն ըլլար: Առաջին անգամ ըլլալով եւ բոլորովին սրտի, ինքունքս կը նուիրեմ մարդու մը՝ որ իմ հաւասար է, եւ հպարտ հմ իր երախտաւորեալը ըլլալուս, եւ իրեն կը բանամ իմ թեւերս, առանց յիտին մտքի- եթէ ոչ երջանիկ ըլլալու համար ամբողջովին:

Քայլ մը յետս ընկրկեցաւ, աչքերի խոշորցած, վերացումէն, շապիկին վրայ բացուած չփոտկը, որ կը կրէր մետաքսեայ ուզտափուշ մը՝ բանուած ծախս կուրծքին վրայ: Սկովտիոյ ուզտափուշը, խորհրդանշան իր երկրին: Սարսըռուն, ինձի կը նայէր, մատոնա մը՝ կէս զիշերի սատանէ մը տիրացուած: Փայլակ մը տարածուեցաւ, հովը պատուհանէն ներս մտաւ: Զարդախուցին վարագոյրները շարժեցան կարծես անտեսանելի էակի մը կողմէ:

Սոի լէյտի Տիանան, անկողին տարի, վիրաւոր թռչնիկի մը նման, ինկած լազուարթ դաշտի մը վրայ: Քիչ առաջուան իր լարշութիւնը, այս անգամ անհետացած էր, իր դէմքը կը ծածկէր իր թեւերուն մէջ, նէ զոր տեսած էի առանց քօղի. բէմին վրայ: Արդէն բերանս կը հանգչէր իր տենդոտ միսին վրայ, երբ երկու հարուածներ դրան վրայ զմեզ ան կողնէն վար նետեցին:

— Հեռածայնը կը կանչէ լէյտին:

— Ո՞հ, ո՞վ է որ զիս անհանգիստ կ'ընէ այս ժամուն:

Լէյտի Տիանա. իր զիտակցութիւնը ամփոփած, դուրս ելաւ, մինակ մնացի զարդախուցին մէջ: Հովը հանդարտած էր, լուսինը պահուըտած էր ամպերուն ետին, զրի կաթիլներ

կէյնային թէրասին վրայ: Հինգ վայրկեան սպասեցի, տասը վայրկեան, եւ դուրս ելելու վրայ էի երբ գահավէժ քայլեր հաշնցին դուրսը: Ժիւլիէթ, ընկուած նրեւցաւ:

— Պարո՞ն, շուտով եկէք:

Հետեւեցայ իրեն. վարդագոյն պզտիկ սրահ մը մըտանք, հեռածայնին մօտիկը, գորգին վրայ գետին ինկած գոտայ լէյտի Տիանան, որ կը հեծեծէր, թեւերը տարածած, մեռիլի մը նման:

Աւ անձրեւը կը տեղար, կանոնաւոր ու միօրինակ կերպով:

ԺԵ-

Անմիջապէս սիրութ քննեցի. տկար կը զարնէր. վախերս փարատեցան. ժիւլիէթին դառնալով ըսի.

— Աւյտի Վուինհամը նուաղած է, եթեր եւ պրանդի բերէք:

Կը զանայի խելքը գլուխը բերիլ տալ. կամաց կամաց ինքինքին եկաւ եւ աղջկան մը պէս վիզիս փարեցաւ: Լացաւ նէ:

Հմակելին կլելէ յիտոյ՝ ելաւ ու ըսաւ.

— Ժէրա՛ր, երթանք սենեակս, օգնեցէք ինծի:

Վերստին զինքը թեւերուս մէջ առի եւ անկողին տարի: Հարցուփորձելով զինքը, իր գիտակցութիւնը վերստացած պարզապէս ըսաւ.

— Ժէ՛րար, վերջնականապէս կործանած եմ:

— Ո՞հ:

— Զեզի պիտի կրկնեմ բառ առ բառ, ինչ որ հաղորդեց ինծի Սըր երիք Պլիշմօր հեռածանով:

«Աւյտի Վուինհամ, բարի իրիկուն, բարեկամուհիս. ես եմ, երիք Պլիշմօր, ներեգէք այս ժամուս զծեզ անհանգիստ ընելուս, Թօրէն Օփիսի ոուսական գործերու տնօրինը զէշ լուր մը հաղորդեց ինծի. պաշտօնապէս սովիէթ կառավարութիւնը իմացուցեր է, որ Թրլավի հանքերուն մենաշնորհը զնօքը է, յայտնեց նաեւ թէ միջազգային օրինաց հակառակ է այս եղելութիւնը, թէեւ, սակայն սովիէթներու դէս պիտի բողոքուի. թէեւ արդիւնքին բան մը չ'սպասուիր: Հարցուցի Սըր երիկի, թէ այս զնօւմին պատճառները զիտէ՞ր», պատասխանեց. «Ընդդէմ մեզի, զաղանի ազդեցութեան մը տնշումին տակ է եղած այս բանը»: Այս ծախորդ լուրին հետեւանօք էր, որ մարեցայ, կարծես թէ մահուան դատա-

պարտութելու լուրն էր որ ինծի յայտնեց:

Բողոքել ուզեցի. Աէյտին գլուխը երեցուց ու շարունակեց.

— Ժէրար, անօգուտ միսիթարանքի հարկ չկայ. ըսած էի թէ այս գործը չյաջողելու պարագային, ծեռնթափ պիտի ըլլայի: Առանձին թողէք զիս. կ'աղաչսմ:

Կը վարանէի դուրս ելելու. տիրութեամբ ժպտեցաւ.

Մի վախնաք, վաղը առառու զիս միևած չպիտի գըունէք. ինքզինքիս կուտամ բանեւչորս ժամ, գտնելու համար ինծի յարմար մենակու կերպ մը. պիտի մտածեմ այս զիշեր ատրճանակ, դաշոյն թէ թոյն: Կամ թէ շնչահեղ ըլլաւ վար նետուիլ եւ կամ խեղդամահ ըլլալ: Վաղն երիկուն, կէս զիշերէն առաջ, որոշումս պիտի տամ:

Տիանա՛:

Իր շնշտերուն անկեղծութեան վրայ չէի տարակուսէր. նէ աւելցուց.

— Կը տեսնէք, որ որոշումս ծանր է: Արդեօ՞ք յուսահատութեան նոպայի մը մէջ կը տարուբերիմ. կամ թէ յիմարի մը պէս կը խօսիմ, որ կորուսած ըլլայ իր ըանականութիւնը: Ոչ մին եւ ոչ ալ միւսը: Յստակ կը տեսնեմ եւ յստակօրէն կը խորհիմ: Գիշեր բարի, սիրականս:

* *

Յոզնած, հինգ ժամ անքնութենէ յետոյ քնացած էի. երբ ժիւլիէթ եկաւ զիս արթնցնելու, նախաճաշս բերելով:

— Աէյտին ըոլոր զիշերը գրելով անցուց, ըսաւ նէ. իր սենեակին մէջ կնքամոմի հոտ կայ: Քառորդ մ'առաջ ներս մտայ, կը բնանար. ծայն տալ չուզեցի.

Առանց ախորժակի լերայ, պատուհանս բացի, ծաղիկները, թերասին վրայ տակաւին իրենց տամուկ պակները կը նուիրէին, առաւատի արեւին զերմութեան: Լճակը կը փալփէր: Պարտիզանը, վարը իր ժողուած ծաղիկներուն

հաճոյքը կը վայելիր: Գիշերուան փոթորիկէն վերջ՝ բնութիւնը հապարտօրէն իր ապրելու ուրախութիւնը կ'արտացուէր, անրիծ երկինքի մը կամարին տակ:

Ու ապրելու այս ուրախութիւնը ինծի կը թուէր իբր հայի ոյանք մը այս դղեակին մէջ՝ ուր դատապարտեալ մը կար: Կ'ուզէի բնութիւնը քաղցրօրէն վայելել եւ լնակին ծառալից եզերքներուն շուրջ պտոյտ մը կատարել: Ապրելու փափաքն ունէի, եւ սակայն ինծի սիրական կին մը, քովի սենեակին մէջ, մեռնիւ կը ցանկար: Վարը, ծաղկաստաններու թամա հոտերը շնչել կ'ուզէի, մինչ Տիանա կը ցանցնէր հոտերը մեռեական մոմին, որով կը կնքեն չարաղէտ թղթեայ պահարանները:

Ժամը տասնին, ես եւ լյուտին նախաճաշեցինք գլուխ զլսի. որովհետեւ յստակամտութիւնը այդ ժամուն կը փայլիր իր դէմքին վրայ, ուզեցի նախորդ օրուան դէպքերուն անդրադառնալ: Աղանդերքին, յանմարն դիտել տուաւ:

— Վարիշքինի անյայտացումը այժմ կը հասկցուի, չչ: Լուրը ինձմէ առաջ առած է, եւ Լոնտոն մեկնած է յոյսով մը թէ կարելի պիտի ըլլայ գործը կարգադրել:

— Այդպէս կ'երեւի:

— Եւ որովհետեւ վիժեցաւ, չուզէր հեռագրել:

Կ'ուզէի զեռ զինքը յուսադրել: Վարանեցաւ պատասխանելու. յայտարարեց նէ:

— Գործողութենէ առաջ, քրոռօֆորմի պէտք չկայ: Ինքինքս օրօրել չեմ ուզեր: Ամբողջ զիշերը մտածեցի. առանձինն. կշռեցի աղէկ ապրելու հրապոյը եւ խեղճօրէն ապրելու բարոյական նուաստացումը: Արոշումս վերջնականէ:

— Տիանա. յիմար էք: Մարդ անձնասպան չըլլար, 5000 սթերլին եկամուտ ունենալուն համար: Մարդ ինքնասպան կ'ըլլայ սէրէն, յոյզի նոպայի մը միջոցին:

— Ի՞նչ սխալ, ժէրա՛ր, հարուստ մարդ մը կրնայ անձնասպան ըլլալ սիրոյ երեսէն, աղքատ կին մը կրնայ ինքնասպան ըլլալ շահու երեսէն: Այժմ կեանքը ուեւ շահագրգութիւն ցոյց չտար ինծի: Բողանա՞մ, որպէսզի անցեալ շըքելութեանս միջուկներէն կտոր մը տան ինծի: Ռ'չ, ո՛չ:

Կեանքս քաղցր եղաւ, մահս զայն պիտի համառօտէ զեղեցկութեան մէջ: Չեր անկեղծ վշտահարութիւնն է միակ լուսեղին նառագայթը՝ իմ կիսաբաց զերեզմանիս վրայ եւ եթէ մխիթարութեան մը պէտքը զգայի, դուք պիտի ըլլայիք ծշմարիտ բարեկամս որ երբեք չպիտի ըլլայիք սիրահարս, ու ինծի պիտի օգնէիք մինչեւ վերջը:

* *

Յետ միջօրէն անցաւ. ժամ առ ժամ անձկութիւնս կը շատնար: Յունիսի այս արեւոտ եւ զմայելի օրը՝ ինծի կը թուէր մսղը մը՝ մահուան հանդէպ, որ դղեակին շուրջ բոլորը կը դառնար: Ման կուզայի թէրասին վրայ, անհանգիստ կեշպով, դիտելով գալուստը շփոթած սպասաւորի մը:

Կը խորհէի. թէ կրնա՞յի արդեօք մահուան գաղափարէն ետ կեցնել էնվէրնէսի դուքսին աղջիկը, Լէյտի Տիանան, երբ յանկարծ ինքնաշարժի խորթ ծայնը լսուեցաւ:

Այս ժամուս այցելութիւն մը, ո՞վ պիտի ըլլայ, ըստ Լէյտի Տիանա:

Ժամբուն ժայրը երեւցաւ սիլուէթ մը, զարմացումի շարժում մ'ըրի: Ո՞վ է. հարցուց ինծի:

— Վարիշքինը:

Ժանչցած էի ոռուսը, որ արագ արագ դէպի մեզ կուզար. Լէյտիին դէմքը քիչ մը դեղնեցաւ, կոահեցի իր ներքին յուղումը: Վարիշքինի վերադարձը թէրեւս աւետարեր պատզամ մը կը բերէր:

Թէրեւս կրցած էր փոխել Սովիէթներու որոշումը: Ասիկա պիտի ըլլար ուրեմն, իր բոլոր յոյսերուն յարութիւնը. փոթորիկէն վերջ՝ արեւը:

Ուտքի ելած էի, կ'աճապարէի հարցուփորձել մեր այցելուն:

— Ուրբ՞մն, բարեկամս:

Վարիշքին, Լէյտիին ծեռքերը համբեւրելէ վերջ՝ առանց անօգուտ խօսքերու, ըստ:

— Շատ անուշիկս, Ազր էրիք անշուշտ ծեզի իմացուց.
ՀՅ: Բագումս աշխատեցայ, բայց անօգուտ Ոչինչ կայ այլ-
եւս ընելիք, քանի որ չկոցի համոզել այդ անբաները, ի-
րենց չնղեալի ուրազը սրբազնելու: Այժմ պիտի ըսէք ինձի.
Հուրըն, ի՞նչ իրաւունքով կը ներկայանաք ինձի: Չեզի
պիտի պատասխանեմ. «Այն իրաւունքով որ վեհանձն մարդ
մը պէտք է պաշտպանէ զնէ որ այժմուս մեծ փորձանքի
մէջ է»: Կուզամ կլասքօչն, ծեզի սպառնացող վտանգին դի-
մադրեւ:

— Ի՞նչ վտանգ, հարցուց Լէյտի Տիանա, առանց դոյզն
յուզում մը ցոյց տալու:

— Իրինա Մուրավիչք Սկովտիա կը գտնուի, ինչպէս
որ բարեկամներէս մին ինձի իրազեկ ըրաւ. հիմակ ալ է-
տիմպուրկ անցեր է: Պիտի զայ եղեր ծեզմէ վերջնական բա-
ցատրութիւններ պահանջել: Իրինաի հետ երես երեսի զալ
զիտէք ի՞նչ կը նշանակէ: Ատոր համար, հոս վասկեցի, Տիա-
նա, ցորչափ ես ողջ եմ, չպիտի կընայ դպչիլ ծեզի: Հակա-
ռակ իմ ջանքեիուս, չկրցի յաջողիլ ծեր մենաշնորհը ծեզի
վերադարձնել տալու, կը հրաժարիմ ուրեմն ծեր ամուսնու-
թեան խոստումէն: Իմ սխալանքիս հետեւանօք, զարշելի
հակառակորդ մը ծեր ետեւէն ինկած է: Ուրեմն, ծեր տրա-
մադրութեան ներքեւ եմ:

Շնորհակալութիւն յայտնելով հանդերձ, Լէյտի Տիանա
ըսաւ.

— Չեր ընթացքը զիս կը յուզէ, պատուաբեր ընթացք:
Ժէրար ծեզի պիտի խօսի իմ որոշումներուս մասին: Մուրա-
վիչքի նպատակներուն նկատմամբ կատարելապէս անտար-
բեր եմ:

Որովհետեւ Լէյտի Տիանա կ'ուզէր առանձինն մնալ թէ-
րասին վրայ Վարիչքինի հետ իջանք դէպի լճակին եղերքը:
Քիչ մը հեռանալէ վերջ՝ ոուսը անհանգիստ, զիս հարցու-
թիւն գործադրութեամբ:

— Ի՞նչ որոշում:

— Անձնասպանութիւն, մրժուացի:

— Անձնասպանութիւն, կրկնեց խեղդուկ ծայնով մը:

Ստուգիւ Տիանան մեռնիւ կ'ուզէ:

Անցած դարձածները պատմեցի իրեն, խորին յուզումով
ինձի ըսաւ.

Բարեկամս, վիշտու շատ մեծ է. որովհետեւ կը սի-
րեմ Տիանան. քանի որ գործս վիժեցաւ, այլւա իրաւունք
չունիմ որ իմ զգացումիս պատասխանէ:

— Գիտեմ, Վարիչքին, սակայն պէտք չէ վայրկեան
միսկ զնէ մինակ ծգել: Ամէն ինչ փորձելու է, արգիլելու
զինքը այդ դժուդակ բանէն:

— Ո՞հ, որքան պիտի փափաքէի, որ մենք երկուքնիս
զինքը կարենայինք ազատել:

Վարիչքին անձկութեան անկեղծ հառաչ մ'արձակեց,

— Ելլիման, եթէ նէ մեռնի, այդ ոճիրը ես իմ խղճիս
վրայ պիտի կրեմ եւ անմխիթար պիտի մնամ: Ո՞հ, կը գու-
շակեմ ինչ որ կը մտածէք: Այո, ուրիշ ոճիրներ ունիմ որ
իմ անխիղէ պոլշեւիկի հոգիս կը ծանրաբեռնեն... Անշուշտ:
Սակայն անոնք բաղաքական ոճիրներ էին: Մարդ սպաննել
կուտայ կամ կը սպաննէ զաղափարի մը՝ համար: Պէտք չէ
թողուլ, որ կին մը մեռնի, կոտոր մը դրամի համար: Ո՞չ, ոչ.

Խօսակցելով հանդերձ, հասած էինք լճակը, մալրամու-
տի ճառագայթներով կարմրած, որքան կը յառաջանայինք,
Վարիչքին կը զերազբանուէր. կը մեկնաբանէր կեանքը եւ
մահը, շուարեցնող զգայնոտութեամբ. այս բարբարոսը՝ որ
երէկ դեռ Ռւալիալաի մէկ առանձիախուցին մէջ, և Պերլին,
զիշերային գեղուհիներու կոկորդը կը խածնէր.

Կանգ առի յանկարծ ժայռի մը՝ եզերքը եւ դիտեցի թե-
րասը:

— Վարիչքին, շատ չինանանք, իրաւունք ունիք, զնէ
մինակ թողելու չէ:

Ետ դարձանք:

— Այո՛, այո՛, վեր ելլենք. պէտք չէ մինակը ծգել, մը-
ուայլ մտածումներու մէջ չմիշբնուելու համար.

Ահապարեցինք, եւ թիրասին նայեցանք. լէյտին հոն
չէր:

— Արդեօք դղեա՞կ վերադարձած է, հարցուց Վարիչքին:
— Կարծեմ թէ:

- Գրադարանի սրահին մէջ լոյսեր կ'երեւնային:
- Հոն է, ըստ մխիթարուելով:
- Երթանք շուտով, հիւանդ մըն է, որուն վրայ պէտք
է հսկել:

Վարիչքին մեծ քայլերով մեկնեցաւ. վեր ելանք սան-
դուխներէն: Սրահին դուռը հրեցինք ու ներս մտանք: Ու
սակայն սեմին վրայ կանգ առինք... Լէյտի Տիանա եւ Իրի-
նա Մուրավիէֆ դէմ առ դէմ էին:



ԺԹ -

Այդ տեսարանը միշտ յիշողութեանս մէջ տպաւորուած
կը մնայ. Իրինա Մուրավիէֆ մշտեղի պատուհանին առջեւ:
Ճամբորդի հագուստով եւ այծեամի գլխարկով. ծերքերը
գրպանին մէջ: Լէյտի Տիանա, անտարբեր, զոռոզ, վառարա-
նին առջեւ: Երկու քած վագրեր՝ ճակատ առ ճակատ: Մոն-
կօլներու աղջիկը՝ Պելտերու աղջկան դէմ: Երկու ցեղեր...:
Երկու աշխարհներ...: Երկեւ կիներ...:

Վարիչքին եւ ես, երկու անխօսներ, չինք համարձա-
կէր շարժելու: Առաջին անգամ Լէյտի Տիանա խօսեցաւ:

— Վարիչքին, ծեր նախազգուշութիւնները ստոյգ էին:
Տիկին Մուրավիէֆ եկած է բացատրութիւն ուզելու ինձմէ,
սեղանապետս իր գալուստը իմացուց, հոս բերել տուի զին-
քը, եւ ես ալ հիմա եկայ. հարցնելու վրայ էի իր զիմումին
նպատակը, երբ դուք ալ վրայ հասաք:

Ես դէպի Լէյտի Տիանաի կողմը յառաջացայ, իսկ Վա-
րիչքին դէպի Մուրավիէֆ. այս վերջինը, առանց բառ մ՛ը-
սելու, դուռը յառաջացաւ, զոցեց եւ բանալին գրպանը դո-
րաւ: Լէյտի Տիանա զարմացած զոցեց.

— Տիկին, երբ տանս մէջ, ասանկ անոպայ ընթացք մը
կունենաք, պիտի պարտաւորուիմ զձեզ դուրս նետել տալ
սպասաւորիս միջոցաւ: Անզլիոյ մէջ, չինք ճանչնար սովիէ-
թական րէժիմը եւ դղեակս ալ տակաւին ազգայնացած չէ:

Լէյտի Տիանա դէպի ելեքտրական զանգակը յառաջ-
ցաւ.

Իրինա շուտով մը գրպանէն ատրճանակը հանեց եւ հը-
րամայական շեշտով մ՛ըսաւ.

— Մի հնչեցնէք զանգակը, թէ ոչ կը քաշեմ:

Ուզեցինք միջամտել: Զէնքը մեզի դարձնելով, շարու-
նակեց,

— Դուք ալ մի շարժիք, պարզներ: Հոս ենք, խօսելու

համար առանց վկաներու, որովհետեւ, ես եւ լէյտի Վուին-համ, պիտի վիճնք, ուրիշը խառնուելու իրաւունք չունի: Ինչպէս որ կ'ըսէք, լէյտի Վուինհամ, եւրոպայէն անցայ, հոս գալու, զծեղ տեսնելու եւ ձեր ընթացքին վրայ բացատրուելու: Իմ կատարեալ իրաւունքս է այդ: Դուք էիք, որ եկաք, սիրահարս ինձմէ յափշտակելու, հրապուրելու, իր մեղսակցութիւնը խելու, այսինքն, իր սուս ընկերներուն նկատմամբ մատնութիւն մ ընելու, իրեն խոստանալով՝ ձեր ծեռքը, երբ յաջողէք նա: Պէտք էր իրականացնալ այդ գեղեցիկ ծրագիրը: Առանց իմ միջամտութեանս, ի վեաս մեր պլուետար ընկերներուն, պիտի հարստանայիք եւ սուսական քարիզդին շնորհիւ, պիտի սկսէիք խելայել յիմարական պերճաշուք կեանքին, որի մահափործ մըն է աշխարհի թշուառութեան դէմ: Համոզեցի Մոսկուայի ընկերներս թէ սըխալ քայլ մըն էր իրենց ըրածը, միեւնոյն ժամուն, ձեզի ալ դիւրին յաջողութեան մը պատրանքը տալով: Կրցի զիրենք համոզել ջնջել տալով ձեր մենաշնորհը: Այս արդար գործը լրացնելէ վերջ, որոշեցի տեսնել զծեղ, յայտնելու ձեզի, թէ Վարիշքին սէրը ինձմէ խելով՝ սիրու խորտակեցիք եւ ապրելու իրաւունքս կապտեցիք:

Լէյտի Տիանա թեթեւ մը ուսերը թօթուկց ու ըսաւ.

— Տիւին, Ես եմ որ կը ստիպեմ զծեղ, ապրելու կեանք մը՝ որ ձեզի գարշելի կը թուի:

Իրինա քայլ մը դէպի մեզ յառաջացաւ.

— Լէյտի Վուինհամ, երկու հոգի ենք որ մէկ մարդու համար կը կուինք: Մեզմէ մին աւուլի է:

— Ես ալ ձեր գաղափարէն եմ:

Իրինա հետզիետէ իր ոսոխուիին կը մօտենար. իրենց վէճը եղերական կը դառնար: Լէյտի Տիանա, անզգած իր հակառակորդին դիմաց, աներկիւզորէն, ինքզինքը կը յանձնէր անոր կատաղի նախանձին: Իրինա ատրճանակը ծեռքին դարանակաւ յովագի մը պէս, որ կը լրտեսէ երկու սպառնալից ստուբրներ: Ինձի եւ Վարիշքինի կ'ուղղէք խիստ ակնարկներ: Իր պայծառ աչքերը կը փայլատակէին:

Ըսդմիջեցի խիստակցութիւնը:

— Տիկին Մուրավիէֆ, ծեր երկուքէն մին աւելի պիտի ըլլար, եթէ արդարիւ քաժնէինք մինենոյն մարդուն սէրը: Բայց թողէք ինձի հաստատել պատւոյս վրայ թէ ի զուր տեղը կ'ամբատանէք Լէյտի Վուինհամը: Վարիշքին երբեք իր սիրոհարը եղած չէ, հարցուցէք իրեն:

Վարիշքին աղաղակեց, ծեռքերը երկարած:

— Իրինա, կ'երդնում. որ երբեք իրարու հետ բան մը ունեցած չենք:

Բայց լէյտին չթողուց. որ Վարիշքին լմացնէ իր խօսքը:

— Բարեկամս, սաւ նէ պարզօրէն, ինչո՞ւ սուտ երդում ընել ախկին Մուրավիէֆը զմիրնէց ընելու համար: Կը կարծէք որ պիտի զիջանիմ սուտ խօսելու իր բարկութիւնը ի ցեցնելու համար:

Դարձած էի լէյտի Տիանաի ու հասկցած իր մտածումը: Ինքինքը կ'ամբատանէք, անիրաւ տեղը, իր սոսիսին բարկութիւնը զրուելու, եւ այսպէսով իր փափաքած մահը փնտուելու: Ուզեցի խօսիլ, ակնարկով նէ ինձի լութիւն հըրամայեց ու շարունակեց.

— Տիկին, իմացէք, ուրեմն, իմ բերնէս, թէ արդարեւ Վարիշքինի սիրուելին եղայ, եւ կը զարմանամ թէ ինչո՞ւ այս պարոնները փոխել կ'ուզեն եղելութիւնը: Մարդ պէտք չէ որ ուրանայ իր գործքերը, իր մտածումները եւ իր սէրերը: Աչք տնկեցի ձեր սիրահարին նա ալ զիս նուազ չսիրեց. Պերլինի եւ Լոնտոնի մէջ միասին ապրեցանք, հոս խսկ հրաշալի ժամեր անցուցինք որոց քով, ժամանակին ձեր իրեն շնորհած գիշերները շատ անհամ էին: Տուի համբոյրներ որոնք ապահսվապէս իրեն մոռցնել տուին ձեր երբեմնի ուսանողի խեղնուկ համբոյրները, ճամբուդ վրայ հանդիպած մեծ տիկիններու նախանձուտ ուսանողուիի: Ես լէյտի Տիանա Վուինհամ, թագաւորներու աղջիկ, անոր տուի գուրգուրանքներ՝ զոր դուք պրօլետարի աղջիկ եւ ոուս յեղափոխութեան յաւակնուտ չտես. չպիտի կրնայիք հնարել:

Ահ, եկած էք ինձմէ բացատրութիւն պահանջելու, պրտիկ օրիորդ, որ մայթերուն վրայ կը պտտէիք. երբոր կը փոշուտէին ձեր մեծ դուքսերը: Օն, ահաւասիկ ձեզի հաղոր-

դեցի աէտք եղածները եւ ճշգրտօրէն:

Իրինա կը նայէր լէյտին, վայրենի կենդանիի մը պէս. որ պատրաստ է յարձակելու: Իր թիբերուն մէջ խուսափուկ ոյսեր կ'անցնէին, ատելութեան ցոլերը: Նէ գոչեց.

— Ասո՞նք են ամէնքը:

— Ասիկա չըաւե՞ր ձեզի գիտնալու համար, թէ իմ թեւերուս մէջ ունեցայ ձեր սիրահարը, երջանկութեամբ տարափոխուած:

— Այսքան միայն ուրի՞շ:

Երբ իր շրթունքները՝ յոգնած, պարտասած էին ձերիններէն, սարսուացին իմիններուս տակ, ինչպէս շրթունքները մահամերծի մը, որ կեանք կը վերստանայ, եւ թէ իրիկուն մը անմտօրէն ծիծաղեցաւ նա ձեր վրայ մտածելով: ձեր ապուշ հաւատաքեններուն... ու ձեր գարշահոտ ու ծանծաղամիտ առաքելութեան վրայ:

* *

Այն առեն, տրամը տեղի ունեցաւ. այժմ կը տեսնեմ զայն իր ամենապտիկ մանրամասնութեանց մէջ: Իրինա երկու մէթը հեռու է լէյտիէն: Վարիշքին՝ ազ կողսը, ես՝ ծախակողմը, սպասելով վայրկեան առ վայրկեան այս խօսակ, ցութեան եղերեգական վախճանին:

Լէյտի Տիանակի վերջին խօսքերը, ոռուին ուղեղին մէջ ոնդրագործական ժէսթին անցք տուին. կը բարձրացնէ ազ ձեռքը, ուր կը զոնուի սատափեայ կոթով պատիկ վեցհարուածեան մը: Ու նշան կ'առնէ: Նոյն բոպէին, Վարիշքին, քովի սեղանին վրային. պրոնզէ պիալը մը վերցնելով, կը նետէ Իրինակ թեւին վրայ, պիալոն դաւ տակին կը զարնուի: Հրաշալի պատահում: Սքանչելի նշանառութիւն: Վեցհարուածեանը կը խոտորի իր ուղղութենէն եւ գնդակը կ'իյնայ լէյտի Տիանակի եւ իմ միջնե:

Ցաւին սաստկութենէն, Իրինակ ձեռքէն զէնքը կ'իյնայ գորգին վրայ: Մէկ ոստորոշ, Վարիշքին զան կը յափրշ-

տակէ Իրինակի քունքին կ'ուղղէ ու կը քաշէ...

Իրինա Ալեքսանդրովնա Մուրավիէֆ գետին կը զլորի.. դիապաստ մեռած:

Լէյտի Տիանա աւելի տժգոյն դարձած է, քան շուշան մը: Կրած յուզումէն եւ ապշահարութենէն կ'երերար. իյնալու վրայ էր, երբ զինքը թեւերուս մէջ առի: Վարիշքին վեցհարուածեանը գորգին վրայ դրաւ մեռալին ձեռքին քով: Պարզաբար, իբր տրամին մէկ անտարբեր վկան, յայտարարեց:

— Այս կինը ինքինքը սպաննեց ձեր տանը մէջ, Լէյտի Տիանա: Ատկից աւելի աղէկ բան մը չէր կրնար ընել, ձեր վրայ կատարած մահափործէն վերջ, եւ սա պատին մէջ մխուած գնդակին ալ, սովորական ապացուցը պիտի կազմէ հարցաքննիչ պաշտօնեաներու համար: Ու իշխան Սէլիման եւ ես, այսինքն երկու պատուաւոր վկաներ չպիտի թերանանք մեր պարտականութիւնը կատարելու: Տիկին Մուրավիէֆ անծնասպան եղաւ մեր աչքերուն տակ, սիրոյ յուսահատութենէն, զծեզ մեռցնել փորձելէ վերջ, իր չարախստ ժեսթը մեր կողմանէ արգիլուելէ առաջ: Վեցհարուածեանը, պատերազմէն առաջ, Ռուսիոյ մէջ շինուած, մէկ աւելի, անվիճելի ապացոյց մը պիտի ըլլայ, ցոյց տալու իրենց սովորական ոճիոր: «Ժամանակաւոր յիմարութեան պատճառաւ անծնասպանութիւն:»

Վարիշքին աներեւակայելի հանդարտութեամբ կը բարբարէր, տեսնելով, որ լէյտին ինքինքը ժողուրտած է, ըստ ներա.

— Սիրեցեալ բարեկամուհիս, բախտին ձեզի պահած գնդակը վրիպեցնելէս կարծեմ չպիտի դժգոհիք ինձմէ: Տիանա յարեց.

— Շնորհակալ եմ, վարիշքին, կը կարծէի այս իրիկուն գտնելու միջոցը, կեանքիս վերջ տալու համար: Տեսնելով աղյ

կնոջ ծեռքը՝ ուղղուած դէպի կուրծքս. մահը ընդնշմարեցի.., Անոր ինչ ըլլալը հասկցայ, ու զինքը ոչ եւս պիտի կանչեմ, մինչեւ որ ինքնին չգայ զիս գտնելու:

— Ժէրար, այդ կնոջ մարմնոյն մօտը կեցիր եւ միւս կողմէ Նարիշքին ալ թող հեռածայնէ ոստիկանութեան:

Վարիշքին, վայրկեան մը մտածելով, ըսաւ.

— Նայեցէք, գնդակը ուղեղին մէջ մխուեր է. վէրքէն քիչ արիւն հոսած է, մորթին վրայ պիտի ունենայ փուտրայի հետքեր, ինչ որ պատուական է, զոհացնելու համար օրինագէտ բժիշկները: Ամէն ինչ կարգին է. մարմնոյն դիրքը ընական է: Այո՛, ուրեմն երթանք իմացնել սեղանապետին, տխուր դէմքով մը, եւ ինքնաշարժին վարիջն ալ զրկենք բրժիշկի մը՝ որուն խնասքներն բացարձակապէս անօգուտ պիտի ըլլան:

Վարիշքինի պաղարինութիւնը՝ որով կը գործէր, ինծի կը թուէր կէս մը գերբնական. Հետեւեցայ անոր, առանց պատասխանելու: Դուքը բանալէ առաջ՝ ինծի նայեցաւ: Աչքերը մարդկայնական եղան, ծայնը՝ աւելի քաղցր. յուզմունքը բողարքեց իր շեշար, հարցուց համեստօրէն:

— Կը կարծէք, որ ասկից վերջ, Լէյտին պիտի հաւանի ամուսնանալ հետո:

Կը կասկածիմ, սիրելիս:

Հառաչեց. դուրս ելաւ: Ետիս դարձայ վերջին ակնարկ մը նետելու այդ պգտիկ կնկան վրայ՝ հագուած պէտ գոյն, գլուխը՝ շարփուշ մը այծեամի մորթէ, տարածուած զորգին վրայ, թեւերը խաչածեւ. ծեռքերը անշարժ: Ինծի կը թուէր թէ ցաւով բեռնաւորուած մելամաղձիկ ուրուական մը ներաշուրջբոլորը կը դառնար. Նիբոլախաի դահճն էր, լուական հըրէշը, պգտիկ ճակատով, Զէկափ կորիլը, մարդակապիկը, դաստակը կարմիր ազտղով կտուուած:

Ի.

Սրեւելքի կայարանը: Կոիլոն պանդոկը՝ ուր իշած ենք, ըսի Կոիզէտային, թէ տակաւին կատարելիք պարտականութիւն ունէի: Կլէնսլօի զղեակին սրահներուն մէջ, ծրագրեալ ամուսնութեան չպիտի ներկայ գտնուինք: Բայց մնաք բարով մը պիտի երբէամ ըսելու լէյտի Տիանափ, որ ժամը երկուին Օրիանթ-Եքսըրէսով կը մեկնի դէպի անծանօթը: Պիտի սպասեմ իրեն քարափին վրայ. ժամը մէկուկէսն է: Առաջին ճամբորդները կը զետեղուին վակօն-իներու նըրբանցքին մէջ՝ նիշագրուած Վիէննա-Գելկրատ-Պուբրէշ-Պոլիս: Բեռնաւորուած կառք մը երկու պայտսակներով կ'երեւի, Լէյտի Տիանան է. կոի-բէօլ հագուած:

Լէյտի Տիանա, ուղեւորի կեցուածքով կը քալէ, թեթեւորէն, արեւոտ քարափին վրայ. Ժպիտ մը կը լուսաւորէ դէմքը, մաքուր ու նուրբ. Վաղուան անտարբերութիւնը իր բիբերուն կապոյտը կը պայծառացնէ: Ինչ հրաշալի փոփոխում այն չարագուշակ օրէն ի վեր՝ երբ սեւերով երիզուած խօսքեր կը փոխանակէինք լճակին եզերը:

— Ա՞ն, ժէրար, հոս էք արդէն: Արդարեւ ինչի համար եղաք մինչեւ այս վայրկեանս հաւատարիմ ասպետ մը: Բեռնակի՛ր, պայտսակներո 4 թիւ վակոնին մէջ դրէք. ահա քեզի քսան ֆրանք յառաջիկայ կիրակիի ծիարշաւին մէջ խաղալու համար:

Լէյտի Տիանա թեւս մտաւ. ուղղուեցանք դէպի թրէնի գլուխը:

Միրելի ժէրար, շատ խորհեցայ, յորմէ յետէ տիկին Մո րավիէֆ թերացաւ մէկ օրուան ուխտս ի գլուխ հանելու: Կլէնսլօի տրամը, հաստատապէս ապրելու ճաշակը արթընցուց իմ մէջս: Դարձեալ իմ երեւակայածին ընաւորութեանս մէկ հակապատկերը, չէ՞: Այո: Մտածել թէ, աւելի

ապահով մեռնելու համար, ինքզինքս ամբաստանեցի այդ սլաւ կնոջ առօն, թէ եղած էի սիրուհին այդ անուշիկ պոլշեւիկին: Ի՞նչ յիմարութիւն: Ի՞նչ մոլորանք: Ստոյգ է, որ կովկասի մէջ իմ ծրագիրներուս ոչնչացումը զիս ընկնած էր:

Մինչեւ վայրաշարժին հասնելով վերստին ետ դարձանք:
— Ամէն պարագայի մէջ, ըսի, Վարիշքին զծեզ ազատեց, եթէ զծեզ չհարստացուց:

Ապահովագէս, կը յիշ՝ք տակաւին այն տրամը: Ես, երեք օր, ամբողջ գիշերները աչքիս առջեւը ունէի կուրծքիս ուղղուած զննքին պողպատեայ բիբերը: Մուլրավիէֆո՛ դիապաստ ինկած աչքիս առջեւ, կատղած պէպէքի մը պէս: Ու յետոյ ժիւրիին վճիրը, թէ ոռւս կինը ինքզինքը զարկած էր հանդարտեցուց միտքս: Եւ անքախտ սէրուհիին մահը ոգեկոչելէ աւելի, Վարիշքինի ճամբայ տալս, զիս աւելի տրխութեամբ համակեց:

— Ինչպէս ընդունեցաւ ծեր որոշումը:

— Ստոյիկեանի մը պէս:

Քալելով հանդերձ կը խօսակցէինք:

— Վարիշքինին շատ ողջամիտ բաներ ըսի: Հսի իրեն, սիրելիս, ինչո՞ւ պիտի ուզէիք, որ դժբախտ կեանք մ'ունենայիք նեղուած, դժուարին: Դուք քաղաքական յափրացած մը, քանի որ կարող համայնափարի մը ծեր դիրքը չէք կըրնար շահագործել. ի նպաստ ծեր գրավանին, եւ ես, բարձր ընկերութեան մէկ խլեակը, որ իմ մարգրիտներէս եւ գրաւի տակ առնուած անշարժ կալուածներէս զատ՝ ոչինչ ունիմ: Աւքնին, հաւատացէք ինծի, աւելի լաւ է որ իրարմէ զատուինք, բարեկամօրին: Պիտի դառնաք Մոսկրւա, ուր ծեր ընկերները: Զէկայի մէջ ծեզի պանիրի կտոր մը պահած պիտի ըլլան, ու ես ալ պիտի ծախեմ իմ վերջին պանքնօթներս ճամբորդելով ընդարձակ ցամաքներու վրայ: Ստիպեալ ծեռք պիտի առնեմ իմ թափառիկ կեանքս, զոր ունէի ժամանակին, իմ քմահաճոյքներու ննազանդելու համար միայն:

Վերջապահ, ո՞ւր կ'երթաք, Տիանա:

— Պուսոյ համար տոմսակ առած եմ, բայց կրնայ ըւլալ, որ Վիլննա կամ Պուտա-Փէշտ կանգ առնեմ: Ասիկա

կախում ունի դիպուածէն կամ իմ քօրբարթիմանիս մէջ եղող դրացիս աչքերուն գոյնէն: Յարկաբաժիններ վարձած եմ էնցերիալ պանդոկին մէջ, Իհնկի վրայ, նոյնակէս Հունգարիա հիւրանոցին մէջ, Պուտա-Փէշտի քարափին վրայ, սակայն կարելի է որ պառկիմ ժողէֆիսթատի վրայ, խեղճուկ պանդոկ մը կամ թէ պալատի մը մէջ՝ Պուտա-Փէշտի բլուրներէն միոյն վրայ: Բայց անակնկալին թելագրութիւններուն շատ ենթակայ կը զգամ ինքզինքս: Վեց ամիսէ ի վեր տափակ, միօրինակ կեանք մը կը վարեմ, այնպէս չէ, ժէրար: Գաղթական թոչնիկ, թող տրուած մայրաքաղաքներէն դէպի այլազան քաղաքները: Բոյնս պիտի կազմեմ, փափաքիս համածայն, պիտի երգեմ լուսով երբ ինծի հանելի թըւի, կամ թէ իմ մէջս պիտի ամփոփուիմ յուսախարութիւններուս անձրեւին տակ եւ կամ ստութեանց տեղատարափին ներքեւ: Իբաց վանած եմ ինծմէ յուսես մտածումները: Կեանքը միշտ գեղեցի՞կ է: Մարդիկ երբե՞ք չպիտի ըլլան նըւագ անասնական: Ու վեց շաբաթը կը բաւէ որ գտնեմ ապուշ մը՝ որ տոկայ իմ պերճանքիս, եւ հասնցնել տայ իմ արկդիս մէջ, Էսքէրիտեաններու պարտէզին ուկի խնձորները:

— Ուրախ եմ զծեզ գտնելուս համար, Տիանա, լաւատես տրսմադրութիւններու տակ: Լաւ զիտէի, որ ծեզի պէս կին մը, պարտութիւն չպիտի խոստովանէր եւ յուսահատութենէն կորսուէր, սիրով տառապող գործաւորուիլի մը պէս:

— Մէկ ստուեր կայ միան, ճամբուս վրայ, ժէրար, այն ալ ծեզմէ հեռանալուս տիսրութիւնն է: Վեց ամսէ իկեր միեւնոյն կեանքը ապրեցանք, ամուսնացած իսկ ըլլայինք. իրարու այսքան մօտիկ չպիտի ըլլայինք... բարոյապէս ան շուշտ, քանի որ բախտը որոշապէս չուզեց որ իրիկուն մը գտնէինք ուիսպիքոնի տունը: Բայց մտքով թէ հոգառք մեր միութիւնը կատարեալ եղաւ, այնքան գուրգուրալի մեր գորովը, քիչ մը սիրազեղ մեր բարեկամութիւնը, անմոռանալի պիտի մնան: Ապագայի իմ անքնութիւններուս միջոցին, պիտի պահեմ հրաշալի բարեկամի մը յիշատակները, որ միշտ ազնիւ եղաւ: Երբ պիտի գիտեմ ծեր լուսանկարը՝ զոր հետս առած եմ, սիրաս պիտի ծնշուի եւ պիտի մըմնչեմ Համլէթի

նման, ձեռքին մէջ Ինօրիքի գանկը: «Անհունօրէն սրադատութեան եւ ուղամտութեան սարդ մըն էր.... ձանցաւ կեանքիս յուի գաղտնիքները եւ իրենը վտանգեց, որպէսզի ոսկեղին աչքերով Պերճանքը խոյս չտայ դրանս սեմէն»: Այո՛, Ժէրար, պիտի բարբառեմ ասիկա, երբ պիտի դիտեմ ձեր սիրական լուսանկարը, զոր ինծի նուիրեցիք ծննդեան խթումի գիշերը, մեր առաջին համբոյրին փոխանակութեան առթիւ Պէրքըլէյ Սքուառին վրայ:

Տիանափի ձեռքը ծանրացած էր թեւիս վրայ. սիրտս լեցուած, պատասխանեցի.

— Զեր խօսքերը անհունօրէն զիս կը յուզեն. թոյլ տրւէք ինծի ընել. թէ մեր գաղտնի բարեկամութիւնն է այն միակ մատուոր՝ ուր պիտի սիրեմ ծնրադրել, աղօթելու համար ձեր ապագայի երջանկութեան վրայ:

— Պա՛հ, սրջանկութիւնը հանելուկ մըն է: Անոնք որ զայն կը լուծեն, կամ միլիօնատէրներ կ'ըլլան եւ կամ չքաւորներ: Քիչ մը մարդատեաց ըլլալով կը յուսամ թէ միլիօնատէր պիտի ըլլալի: Մինչդեռ այսուհետեւ, ձեզի համար ամէն բան պիտի փոխուի: Սէրը եւ դրամը: Խշխանուհի Սէլլիման ձեզի կը սպասէ, արդէն հուտ ձեզի: Ամենէն կատարեալ խաղաղութիւնը ձեզի կը սպասէ ելտորատօի մէկ անկիւնը:

— Չեմ մտածեր իմ վրաս, որ կատարեալ երջանիկ եմ Կոիզէլտափի հետ: Այլ ձեր վրայ...

Մեկնումի ժամը եկած էր գրեթէ: Ուշ մնացողները կ'աճապարէին, խունապօրէն:

Լէյտի Տիանա, իր ձեռնոցազարդ երկու վեռքերը ուսերուս վրայ դրաւ. եւ աչքերը յանկարծ տրտասուալից, անուշիկ իմն մրմնջեց,

— Ժէրար, մեր վերջին համբոյրը... թերեւս: Զէ՞:

Այնչափ շփոթած էի, որ անշարժ կը մնայի: Այն ատեն, շատ բաղրօրէն իր շրթունքները պազին իմինները: Թաւշեայ փայտայանք մը՝ սիրտիս վրայ՝ որ կը բարախէր: Մեկնումի վէրքին վրայ՝ սբանչելի խանթէփար մը (տեսակ մը բոյս).... կը թոթովէի.

— Տիանա, մատուած հետդ ըլլայ:

Փակւց նէ իր աչկունքը, արցունքները զսպելու համար

ու ըսաւ.

— Շնորհակալ եմ ժէրար, իմ մեծ բարեկամս, իմ թափառական ասպետս:

Պաշտօնեան մեզի հրաւիրեց վակոն մտնելու. լէյտի Տիանա վեր ցատքեց, պատուհանին առջեւը երեւցաւ, մինչդեռ վալրաշարժը կը սուլէր, դէպ յառաջ: Կը տեսնեմ տակաւին դէմքը եւ խարտեաշ խոպովները, կը տեսնեմ դեռ մեծ աչքերը, տամուկ, տիսրալից, Քորըէնի կոյսերուն նմանակ: Գորովալի ակնա ըկ... Համբ մնաք բարովը կնոջ՝ փակուած չքքերով լնցուն կրաալի մը տիրանալու զնեստ գացող: Վերջին մտածում ուղեւորուհին՝ Դամասկոսի մէկ ճամբուն վրայ ցանցնուած ազնիւ քարերով շինուած եւ ծաղիկներով զեղուն պալատներով: Դիպուածը իրեն ի՞նչ կը վերապահէո, իր ճամբուն ծայլը: Օրքիտէներով զարդարուն ծաղկաստան մը: Թէ ոչ նոճիներով հովանաւորուած զերեզմանի անկիւն մը: Ոսկեկո՞ւ զահ մը, թէ ոչ բժշկական գործողութեան սեղան մը: Սիրահարի մը ժենե՞րը, թէ ոչ խղդողի մը մատները:

Թրէնը կը մեկնէր: Պատիկ սիրունիկ ձեռքը կը շարժէր տակաւին: Պատասխանեցի գլխարկովս. երկար ատեն զամուեցայ բարափին վրայ, զլուխս բաց, մեռելական թափորի առջեւ, բարեկամութեան մը՝ որ կը հեռանա՞ր եւ որ, գուցէ այնեւ ինծի չպիտի վերապանար: Զէի շարժեր: Ծանր մելամալծոտութիւն մը զիս կը յուզէր ամայի ճամբուն վրայ:

Աչքերս կը հետեւէին կորազիծ բայներուն վրայ՝ որուն վրայէն թրէնը անհետացած էր, պերճանքի թրէնը՝ որ կը տանէր Շրջիկ Մատոնան, դէպի նոր կեանք մը:

Թարգմանութիւն

Պ. Մ.

(Վերջ)



23493

2013

